



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

891.85

U-40

34 R

LAWRENCE - C 16

30

-9

06 DEC 2010
XN

F.104

Ս ՍԻԷՆՔԻՒՎԻԶ

F/46

ՍՐՈՎ ՈՒ ՀԵՇՎ

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՊ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ԱՆԱՆԻԱ ԳՈՒՅՏԱՐԵԽԱՆ

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՈՒԽՏԵՆ

Բ ՀԱՏՈՐ

Գ. Ե. Ե. Տ. Բ. Ա. Պ. Ա. Ա. Ա. Ա.

1906



ԱՐԱՎՈՒՆԻՑ ՅՈՒՂ

Բ.



891.85

U-40

ՀԵՆՐԻԿՈՍ ՍԻԵՆՔԻԵՎԻԶ

ՍՐՈՎ ՈՒ ՀՐՈՎ


ՊԱՏՄՈՎՈՒ ՎԵՊ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ԱՆԱԻԲԱ ԳՈՒՅՏԱՔԵԽԵԱՆ

ՄԻՒԹՈՒԱՆ ՈՒԽՏԵԿ

Բ. ՀԱՏՈՐ



30 JUL 2013

16183



ՍՐՈՎ ՈՒ ՀՐՈՎ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Ա.

Քանի մի դէպքեր լաւ հասկնալու համար հարկ է դառնալ Ռազմուկ, այն գիշերը՝ յորում Ոքշեղուցքի կենսանին նամակ մը յանձնելով Քուտաքէն ետ զրկեց։ Նամակին մէջ կը խնդրէր իշխանուհիէն որ անմիջապէս Հեղինէի հետ Լուպլին մեկնի Երեմիա իշխանին պաշտպանութեան ապավինելու համար, քանի որ Վայրկենէ Վայրկեան կը նար սկսել պատերազմը։ Կենսան կրոգիսքոյի վառօդ բերելու համար զրկելիք նաւակի մը մէջ մտաւ ու մեկնեցաւ։ Նաւակը գանգաղ առաջ կ'երթար վասն զի հոսանքին դէմ կը կռուէր։ Գրէմէնչինկի մօտ հանդիպեցաւ Զեշիովսքիի և Պարա-



327 - 24

պաշի գունդերուն՝ որոնք խմիելնիցըին
դէմ կ'երթային : Կենսան Պարապաշին
ներկայացաւ և Աեշիայի մէջ Արշեղուց-
քիի հանդիպելիք վտանգներուն վրայ ա-
նոր տեղեկութիւններ տալէն վերջ, խըն-
դրեց որ ծեր գնդապետը յիշեցնէ խմիել-
նիցըիի թէ ի՞նչպէս պէտք վարովիլ իշխա-
նին գեսապանին նկատմամբ : Արշալուսին
նաւակը Զիկրին հասաւ : Անմիջապէս Պա-
զախ պահակազօրը շրջապատեց զիրենք.
Կըողիսքոյի մարդկիը իրենց ով ըլլալը և
մեծ Աթամանին նամակ մը ունենալնին
իմացուցին :

Այսու հանդերձ իրենց գլխաւորը և կեն-
սան գնդապետին ներկայանալու հրամա-
նը ընդունեցան :

— Ի՞նչ գնդապետ, — հարցուց գլխա-
ւորը :

— Լոպոտա, — պատասխանեց յիսնա-
պետը : — Մեծ Աթամանը հրաման ըրեր
է անոր ծերբակալել և հարցափորձի են-
թարկել Աեշիայէն ու և է եկող մը :

Գնացին : Կենսան համարձակ կը քա-
լէր, վասն զի մեծ Աթամանին իշխանու-
թեան տակն էր : Հասան Ժէլէնսըոյի տու-
նը, մօտ Զանգականարի անկեան՝ ուր կը

գտնուէր Լոպոտա գնդապետին զօրանոցը :
Հոս խմացան որ զնդապետը արշալուսին
մեկներ էր դէպի Զերբասսի, հրամանա-
տարութիւնը թողլով փոխ — գնդապետին :
Հարկ եղաւ այս մարդուն սպասել, և ոչ
քիչ ժամանակ : Վերջապէս դուռ մը բա-
ցուցաւ, և երեցաւ նա : Փիչ մնաց որ
կենսան նուազեալ զետին պիտի իյնար :
Փոխ — գնդապետը Փոկունն էր :

Իրացնէ Աթամանին իշխանութիւնը
մինչև Զիկրին կը տարածուէր, և որով-
հետև Լոպոտա և Պոկուն դեռ չէին ան-
ցած խմիելնիցըիի կողմը, մանաւանդ բարձ-
րածայն կը քարոզէին իրենց անդրդուելի
հասատարմութիւնը առ Հասարակապետու-
թիւն, մեծ Աթամանը անոնց յանձներ
էր Զիկրինի պահպանութիւնը :

Պոկուն սեղանի մը զիմաց նստեցաւ և
սկսաւ հարցաքննել երկու մարդկիք : Գըլ-
խաւորը՝ որոն յանձներ էր նամակը կը ո-
գիսքոյ, թէ իրեն և թէ կենսանին կող-
մանէ պատասխանեց : Պոկուն նամակը
քննեց և հարցուց թէ ի՞նչ կը խօսուի Քու-
տաքի մէջ, կը տեսնուէր թէ կ'ուզէր զիտ-
նալ թէ կը ոգիսքոյ ի՞նչ կը գրէր մեծ Ա-
թամանին : Ասկայն գլխաւորը պատասխան

չկրցաւ տալ, իսկ նամակը կրողիսցոյի կնիքով կնքուած էր: Հարցափորձը լմոցը-նելով, Պոկուն երկու մարդիկը ազատ արձ-կելու վրայ էր և զբանը կը խառնէր անոնց ձեռածիր մը տալու համար, երբ յանկարծ զուրը բացուեցաւ և Զակլոպա ոռամբի մը պէս սենեկին մէջ ինկաւ:

— Աէ՞, Պոկուն, — պոռաց առանց բարեւ տալու, — այն Ցարուոյ մատնիչը իրեն լաւագոյն ինձորօղին չտուաւ մեզի: Իրեն հետ գինետուն կ'իջնեմ և անկիւն մը չոր խոտ կը տեսնեմ՝ որուն չոր խոտ չըլլալուն կասկած ունեցայ: Ի՞նչ բան է ասի, կը հարցնեմ: Չոր խոտ, կը պատասխանէ: Կը նայիմ, կը շօշափեմ և ա-հա չոր խոտին մէջէն գուրս կ'ելլէ շիշի մը կարմիր գլուխը, ինչպէս թաթար մը թարմ խոտին մէջէն: Օհ, օհ, կ'ըսեմ, կէս պէտք ենք ընել, բարեկամ. դուն կեն-դանիի պէս՝ որուն կը նմանիս, չոր խո-տը կեր, ես ալ ինձորօղին կը խմեմ: Փորձելու համար շիշը մէկ տեղ բերի: Ո՞ն ուրեմն, գաւաթները:

Այսպէս խօսելով, Զակլոպա շիշը բարձրացուցած կը խաղցնէր, յանկարծ կենսանը աչքին զարկաւ, կանգ առաւ, շիշը սեղանին վրայ դրաւ:

— Ահ, — բացազանչեց, — ասիկա Աքշեղուցըի ծառայն չէ:

— Որո՞ն, — պոռթկաց Պոկուն:

— Աքշեղուցըի, անոր՝ որ Քուտաք գնաց և երթալէն առաջ ինձի իրեն նեկ-տարէն ումավ մը տուաւ: Է՞ն ի՞նչպէս է տէրդ, աղէկ է:

— Աղէկ է և ինձի յանձնեց շատ բա-րեւներ ընել Տէրութեանդ, — պատասխա-նեց կենսան վրդոված:

— Ի՞նչպէս հոս կը զանուիս, ինչո՞ւ համար ետ զրկեց զբեզ:

— Յայտնի բան է, Լուզլին գործեր ունի անոր համար հրաման ըրաւ ինձի դառնալ, մանաւանդ որ Քուտաքի մէջ ի-րեն բանի չէի զար:

Պոկուն անթարթ կենսանին կը նայէր:

— Ես ալ զինքը կը ճանչնամ, — ըստ վերջապէս, — Ուազլոկի մէջ տեսայ տէրդ:

կենսան, զլուխը երկնցնելով և ականջ-ները սրելով, հետաքրքրութեամբ հար-ցուց:

— Ո՞ւր:

— Ուազլոկի մէջ:

— Գուրցիեվիչներու տումը, — աւել-ցուց Զակլոպա:

— Որո՞նց, — նորէն հարցուց կենսան։
 — Թուփի թէ խլացեր ես, — խորհրդածեց Պոկուն։
 — Քուն չեմ եղեր։
 — Կը քնանաս, համրերէ։ Աւրեմն զբեզ Լուպլին զրկողը Սբշեղուցքի՞ն է։
 — Ոյ՛։
 — Հոն սիրուհի մը պիտի ունենայ, և անոր կը զրկէ զբեզ, — մէջ մտաւ Զակլոպակա։
 — Իմ գիտնալու բանս չէ այդ, ունի կամ ոչ, — պատասխանեց կենսան և ծոելով յարգանօք Պոկունին ու Զակլոպային, դուրս ելլել ուզեց։
 — Կեցիր, — հրամայեց Պոկուն, — այդչափ մի աճապարեր, բարեկամ։ Սբշեղուցքիի ծառայն ըլլալդ ինչո՞ւ համար ինձմէ ծածկիցիր։
 — Վասն զի Զեր Տէրութիւնը չհարցուց ինձի, պատճառ մ'ալ չկար անկարեսը բանի մը վրայ խօսելու . . . : Յարգանցներս։
 — Ո՛չ. սպասէ։ Տիբողմէդ նամակներ ունի՞ս բովդ։
 — Գրելը իրեն գործն է, իմ պարտք է նամակը յանձնել անոր՝ որուն ուղղուած է։ Զեր Տէրութեան թոյլառութեամբ . . . :

Պոկուն պռստեց յօնքերը և ձեռք ձեռքի զարկաւ։ Երկու Պազախ ներկայացան։
 — Խուզարկեցէր վրան, — պոռաց, կենսանը ցուցնելով։
 — Բայց այս ի՞նչ բռնութիւն է, — գոչեց պատանին։ Ծառայ եմ, այո՛, բայց ոչ ումիկ. իսկ դուն՝ համար պիտի տասը ըրածիդ։
 — Պոկուն, թո՛ղ զինքը որ երթայ, — միջամտեց Զակլոպա։
 — Ղազախներէն մէկը արդէն կենսանին ծոցէն երկու նամակ հաներ էր և փոխգնդապետին յանձներ էր։ Սա անմիջապէս դուրս զրկեց երկու զինուորները, վասն զի չէր ուզեր որ իրեն կարդալ չգիտնալը հասկնան։
 — Կարգա՛, — ըսաւ Զակլոպայի։
 Զակլոպա, ձախ աչքը գոցելով, հասցէն կարդաց։ Առ Բարձրապատիւ իշխանունի Գուրցիկիլիչ - Ռազընկ։
 — Այնպէս ուրեմն, անպիտան, Լուպլին կ'երթաս դուն և չես զիտեր թէ ո՞ւր է Ռազընկ, հէ, — ըսաւ Պոկուն սպառնալից ակնարկով մը շանթահարելով զիենսան։

— Հո՞ն կ'երթամ ուր հրամայուած է ինծի, — պատասխանեց պատանին լաւով:

— Բանամ նամակը, — հարցուց Զակլոպա: — Կնիք կայ վրան, նամակ մը նուիրական բան է:

— Մեծ Աթամանը ինծի իրաւունք տուած է բոլոր նամակները քննելու: Բաց ու կարգա:

Զակլոպա նամակին կնիքը խորտակեց և կարգաց.

— «Խշանուհի, ներկայիւս գամ իմացնել ձեզի որ Քուտաք հասայ, ուստից այս առաւօտ, եթէ Աստուած ու զէ, պիտի մեկնիմ Մեշխա: Գիշեր ժամանակ կը գրեմ, անհանգիստ եմ միշտ որ Պոկունի կամ անոր արրանեակներու ձեռքով ձեզի ըան մը կրնայ հանդիպի: Աղիւ: Եւ որովհետեւ կրողիսքոյ կ'ըսէ թէ պատերազմը մօտալուս է և թէ ուստիկ ժողովուրդը ոտք պիտի ելլէ, անոր համար կը խնդրեմ որ անմիջապէս Լուպլին մեկնիք Հեղինէին հետ, նոյն իսկ եթէ դաշտը դեռ անգնալի է և դուք ստիպուիք ձիով անցնիլ: Ես ուշ կը դառնամ: Կը խնդրեմ որ ընդունիք այս

» խնդիրըս, որպէս զի սիրելոյս վիճակին վրայ ասրահով ըլլամ և զինքը նուրէն տեսնելու ուրախութիւնը հիմակ: Ուզնէ զգամ: Փոխանակ Պոկունին հետ կեղծեօք վարուելու, լաւագոյն է իշխանին քով ապաստանիլ՝ որ շուտով լաւ պահակախումբ մը կը զրկէ Ռազլոկ, որով կալուածն ալ ապահովութեան մէջ կը մնայ»:

— Ահ, — բացազնչեց Զակլոպա, — կարծես տեղակալը ախոյեան կանգնիւ կ'ուզէ բեզի դէմ: Ուրեմն երկուքնիդ ալ միենոյն աղջկան վրայ սիրահարուեր էք ...: Խնչու ուրեմն մինչև հիմա ինծի չէիր ըսեր...: Հանգարտէ, հանդարտէ, եթէ գիտնաս ինծի ալ քանի անզամ հանդիպեր է այդ բանը....:

Ապակյն խեղկատակութիւնը շրթունքներուն վրայ մնաց: Պոկուն սեղանին դիմաց անշարժ կեցեր էր, դէմքը տժգոյն և խոժոռ, յօնքերը պատած, աչքերը հրացայտ:

— Ի՞նչ ունիս, — հարցուց Զակլոպա: Ղազախը տենդոտ՝ շարժեց ձեռքը և խեղդուկ ձայնով մը.

— կարգա, — ըսաւ, — կարգա, միւս նամակը:

— Հեղինէի՝ երիտասարդ իշխանուհոյն, ուղղուած է:

— Կարգա՛, կ'ըսեմ քեզի:
Զակլոպա սկսաւ.

« Ոիրելի և պաշտելի Հեղինէ, տէր և
» թագուհի սրտիս: Հոսկէ՛ ուր կը գըտ-
» նուիմ ծառայութեան պատճառաւ, կը
» գրեմ հօրեղբօրդ կնոջ, որ շուտով մեկ-
» նիք լուսլին, ուր ապահով կ'ըլլաս
» Պոկոննէն և մեր սէրը վտանգի չհան-
» դիպիր...»:

— Բաւական է, — զոռաց Պոկոնն և
տեղէն ցատքելով խոյացաւ կենսանին վր-
բայ:

Դաշոյն մը փայլեցաւ ձեռքին մէջ և
թշուառ պատանին ճիչ մ'արձկելով ին-
կաւ գետին: Գիւահարած յարձըկեցաւ Զա-
կլոպայի վրայ, յափշտակեց երկու նա-
մակները և գրանը դրաւ զանոնք:

Զակլոպա օղիի շիշը յափշտակեց և
ցատքեց դէպի վառարանը:

— Յանուն Հօր, Արդւոյ և Հոգւոյն
Սըրոյ...: Յիմա՞ր ես կամ դիւահա՞ր...: :
Հանդարտէ՛...: Թող տուր պլիսուդ պադ
ջուր լեցնեմ:

— Արի՛ն, արի՛ն, — կը մոնչէր Պո-
կոնն:

— Բայց զլուխսդ կորանցուցե՞ր ես, բա-
ւական արիւն չթափեցի՞ր...: Այս թշուառ-
որ հազիւ շունչ կ'առնու...: Աստուած իմ
Տէր...: Ի՞նչ սատանայ մտաւ փորդ...:
Դժոխը թող կլլեն զքեզ, անհաւատ շուն
...:

Այսպէս խօսելով Զակլոպա սեղանին
միւս կողմը անցաւ, կենսանին վրայ ծոե-
ցաւ, կուրծքը շօշափեց, մէկ ձեռքը բեր-
նին վրայ դրաւ ուսկից արիւն կը հոսէր:

Պոկոնն, երկու ձեռքով զլուխը բռնած,
վիրաւորուած զայլի մը պէս կ'ոռնար:
Կատաղութիւնը և սրտնեղութիւնը միրտը
կը բզբքտէին: Յանկարծ վեր ցատքեց,
դէպի դուռը վագեց, արացիի հարուածով
մը խորտակեց զայն, աներեսյթ եղաւ:

— Երանի՛ թէ զլուխսդ ջախջախուէր,
անիծեսլ, — մըմուաց Զակլոպա: — Ե-
րանի՛ թէ սահէիր իյնայիր ու զլուխսդ եր-
կու ձեղբուէր: Ի՞նչ զազանային կատա-
ղութիւն. այսպէս բան երբէջ չէի տեսած
... շան մը պէս ակռաները կը կափկա-
փէր ու կը կըճտէր...: Բայց սա թշուառը
կարծես դեռ կ'ապրի...: Փորձենք թե-
րեւս աղէկ ընէ իրեն կաթիւ մը այս օ-
դիէն, ապա թէ աղէկ չընէ, ըսել է թէ սուտ
խօսեցաւ ուամիկ մէկը չեմ ըսելովք:

Եւ կենսանին գլուխը իրեն ծունկերուն վրայ դնելով, Զակլոպա բանի մի կաթիւ իրեն սիրած ըմպելիքէն թափեց պատառին դեղնած շրթունքներուն վրայ:

— Տեսնենք ի՞նչ արիւն է երակներուց մէջ խաղցողը, — կ'ըսէր: — Դիմիով ու խնձորողիով հրէին արիւնը կը խառնուի և կը դառնայ, գեղացիինը՝ վասն զի ծանրէ, կը նստի, միայն ազնուական արիւնը կ'եռայ և բոլոր մարմնոյն ջիղ և կեանք կու տայւ: Ամէն ազգեր ալ Աստուծմէ ընդուներ են զանազան ըմպելիքներ ու բոնցմով կրնան արիւն արիւնէ զանազանել:

Կենսան տկար հառաջանք մ'արձելեց:

— Ա՛ն, դեռ կ'ուզես: Ա՛չ, սիրելի, թող թիչ մ'ալ ես խմեմ...: Ալսպէս...: Խսկ հիմա, որովհետեւ կենաց նշան մը տուիր, զքեզ ախոռը կը տանիմ, անկիւն մը կը դնեմ որ այն զազանը չփարատէ զքեզ: Անտխորժ ըարեկամ մըն է, զրողը տանի զինքը. ձեռքը զլսէն աւելի պինդ է:

Զակլոպա, արտաքոյ կարգի ոյժ մը ցուցնելով, վերցուց դիւրութեամբ զկենան, և դոնէն դուրս ելաւ, հոն Ղազախներ վէգ կը խազային:

— Էյ, ձեզի կ'ըսէմ, — կանչեց. — առէք սա պատանին և չոր խոտի վրայ պառկեցուցէք, և ձեզմէ մէկը թող երթայ վարսավիրայն կանչէ:

Հրամանը մէկէն կատարուեցաւ, վասն զի Պոկունին հետ ունեցած բարեկամութիւնը մեծ հեղինակութիւն կու տար Զակլոպայի:

— Փոխ — գնդապետը ուր է, — հարացուց ապա:

— Զօրանոցը գնաց և մեզի հրամայեց ձիերը թամբել և պատրաստ կենալ:

— Ուրեմն իմ ձիս ալ պատրաստ է:

— Պատրաստ:

— Հոս բերէք...: Երթամ զօրանոցը զինքը գտնեմ...:

— Ահաւասիկ կու զայ նա:

իրաւցնէ Պոկուն երեցաւ, հրապարակին կողմէն կու զար, իրեն կը հետեւէին հարիւր զինուոր կազմ ճամբայ ելլալու:

— Հեծէք, — պոռաց Պոկուն զաւիթը մասցող Ղազախներուն:

— Ամէնքը աճապարեցին կատարելու հրամանը: Զակլոպա մօտեցաւ երիտասարդ Ալթամանին և ուշաղրութեամբ դիտեց զինքը:

Սրով ու Հրով

— Կը մեկնիս, — հարցուց:
 — Այո՞ւ:
 — Իսկ ո՞ւր արդեօք կ'երթաս:
 — Հարսնիթի:
 Զակլոպա աւելի մօտեցաւ անոր:
 — Ուշ զիր ըրածիդ: Քաղաքին պահ-
 պանութիւնը քեզի կը յանձնեն, իսկ զուն
 կը լրանես զայն և Ղազախներն ալ հետդ
 կը տանիս...: Հրամանի մը հակառակ կը
 գործես, կը հասկնաս: Ամբոխը ազնուա-
 կանաց վրայ յարձրկելու յարմար վայրկե-
 նի մը կը սպաէ: Քաղաքը կը կործանես
 և մած Աթամանը կը զայրացնես:
 — Կորսով՝ ինքն ալ, բաղաքն ալ:
 — Աակայն զլուխդ վտանգի մէջ կը
 դնես:
 — Թող ըլլայ, ի՞նչ փոյթս:
 Զակլոպա հասկցաւ որ պարապ տեղ
 շունչ կը հատցնէ: Կը գուշակէր Աթամա-
 նին ընելիքը, բայց չէր զիտեր թէ անոր
 հետ երթայ թէ մնայ: Երթալը վտան-
 գաւոր էր, ինչպէս մէկը առանց հունը
 փնտուելու՝ ջուրը նետուի. մնալը՝ չարա-
 գոյն ես, վասն զի ուամիկ ժողովուրդը,
 Աեշիայէն լուր առածին պէս, պիտի սկը-
 սէր ջարդը, բան մը որ արդէն կատարած

Կ'ըլլար եթէ չվախէր Պոկունի հեղինա-
 կութենէն և հազար Ղազախներէն: Զա-
 կլոպա թէպէտ կրնար ինքզինքը մեծ Ա-
 թամանին բանակը ձգել, բայց այդ բանը
 չընելու լաւ պատճառները ունէր: Մար-
 դասպանութեան կամ ուրիշ յանցանքի մը
 դատապարտութենէ փախած, շատ չէր ա-
 խորժեր Զիկրինէն հեռանալ: Հոս ուզա-
 ծին պէս կ'ապրէր, անխոհեմ հարցմունք-
 ներ իրեն չէին ուզուեր, ամենուն հետ
 սիրով էր և համամիտ, ազնուականներու
 հետ, գործակալներու և Ղազախ զլիա-
 տորներու հետ:

Իրաւ է որ այս վերջինները քիչ մը
 ցրուած էին. իսկ ազնուականները՝ մըրկին
 երկիւդէն, անկիւնները բաշուած. բայց
 Պոկունը կար որ իրեն բարեկամն էր և
 խմելու ընկեր: Ողին զիրենը եղբայր ըրեր
 էր և անբաժանելի: Ղազախը երկու հոգ-
 ուոյ ծախքը կ'ընէր, Զակլոպա երեք հոգ-
 ուոյ տեղ սուս կը խօսէր, և երկուըն ալ
 կը վայելէին:

Հիմա հարկ էր կամ Զիկրին մնալ և
 վիզը ուամկին դանակին տակը դնել, կամ
 մեկնիլ Պոկունին հետ....:

Զակլոպա երկրորդը ընտրեց:

— Գիտեմ, թէ ի՞նչ չուանէ փախած մըն ես, — ըստ, — ճար չկայ, հետդ կու գամ: Թերեւս բանի մը գամ, եթէ ուրիշ բանի չգամ գեթ չափի մէջ կը պահեմ զքեզ: Ես ու զուն ենք՝ ինչպէս ձուկն ու ջուրը...: Աակախ այսպիսի բան մը քեզմէ չէի սպասեր...:

Պոկուն պատասխան չտուաւ: Կէս ժամ վերջ երկու հարիւր Պազախ պատերազմելու վիճակի մէջ էին: Պոկուն առջևէն կը ձիավարէր, անմիջապէս իրեն կը հետեւէր Զակլոպա:

Հրապարակի վրայ, հոս հոն հաւաքուած զիւղացիներ, փսփսալով ճամբայ կու տային անոնց, կը ջանային գուշակել թէ ուր կ'երթան և թէ շուտ պիտի դառնան... թէ բնաւ երբէք:

Պոկուն լուռ էր և մտախոհ, մոայլ զիշերի նման: Պազախները՝ պատրաստ անոր ետեխն երթալու մինչև իսկ աշխարհիս ծայրը, ուր երթալը չէին հարցներ: Տնիերերը անցաւ և լուպլինի ճամբուն վրայ ելաւ: Զիերը քառասմբակ կ'արշաւէին փոշույշ ամպեր բարձրացնելով, և որովհետեւ օրը տաք էր, չարաչար բրտներ էին: Կարգերը աւրեցին, կամաց երթալ

սկսան: Պոկուն միշտ առջևէն կ'երթար, իսկ Զակլոպա խօսիլ ուզելով՝ անոր մօտեցաւ: Երիտասասարդ Աթամանին դէմքը աւելի խաղաղ էր, բայց մեռելատիպ: Հեռաւորութիւնը՝ ուր երթալու նըսպատակն ունէր, Գակամլիքի միւս եզերքը, ձիարշաւը, դաշտին ազատ օդը, Արշեդուցքին նամակներուն բորբոքած բարկութիւնը քիչ մը հանդարտեցուցեր էին:

— Տաք է, — ըստ Զակլոպա: — Ելքտաւէ զգեստով իսկ մարդ կը ճամթի...: Բնաւ հով չի փշեր...: Պոկուն, էյ, Պոկուն, քեզի հետ կը խօսիմ:

Աթամանը սև և թափանցող աչքերը անոր դարձուց կարծես նոր արթնցաւ:

— Մտիկ ըրէ, տղաս, զգուշ կեցիր սկամաղձութեան հիւանդութենէն չըըռնուիս, ապա թէ ոչ բանդ վատ է: Լեարդէն ըզեղը ճամբան կարճ է, և այն ատեն երթաս բարով բանաւարութիւն: Այդշափ փափկասիրտ չէի գիտեր զքեզ.... Բսել է թէ Մայիս ամսոյ մէջ ծներ ես՝ որ Աստղկան ամիսն է: Այն ամսոյն մէջ ծընած մարդիկ աւելի քան զայլս կը սիրահարուին: Բայց միայն նա է երջանիկ որ գիտէ ինքզինը սանձել: Ուստի, բա-

րեկամ, մտիկ ըրէ ինծի, մէկդի թող վը-
րէժխնդրութիւնը: Զայրանալու իրաւունք
ունիս, չեմ ուրանար, սակայն աշխարհիս
վրայ միայն մէկ աղջիկ կայ արդեօք:

— Մէկ հատ, աշխարհիս վրայ միակ,
— ըստ Պոկոն, աւելի իրեն մոտածմանց
պատասխանելով քան Զակլոպայի խօս-
քերուն:

— Լաւ, եթէ այդ մէկը ուրիշի մը
զարնուեր է, անկէց ի՞նչ օգուտ քեզի...:
Կ'ըսուի թէ սիրով կամաւոր զինուորի մը
կը նմանի, իրեն հաճելի եղող դրօշակին
տակ կը զինուորի...: Այս ալ կայ որ
աղջիկը ազնուական է. Գուրցիեվիչները
իշխանական սերունդ են....:

— Գրողը տանի քու ազնուականու-
թիւնդ, արինը ու մազաղաթեայ վաւերա-
զիրը: Ահաւասիկ իմ ազնուականութիւնս,
— և Պոկոն ձեռքը սուբբին տարաւ, — տ-
հաւ իմ վաւերազիրերը, իմ իրաւունքս,
ահաւասիկ հաւատարիմ բարեկամը...: Ահ,
մատնիչներ, անիծեալ ցեղ: Պազախը
լաւ էր երբ միասին Խրիմ կ'երթար,
կը կողոպտէր Թուրբը և աւարը կը բաժ-
նէր...: Այս՝ այնատեն ամէնքը վրաս
կը գուրգուրային, զիս որդի կ'անուանէին,

աղջիկը ինծի կը խոստանային...: Իսկ
հիմա...: Հիմա ազնուական մը մէջ տեղ
կ'ելլէ, Պազախին երեսը նայող չկայ, ա-
նոր սիրով կը բաշեն կը հանեն ուրիշի
մը տալու համար... իսկ դուն, Պազախ,
խոնարհէ...: Ապասէ, Պազախ, համբերու-
թի ն, Պազախ....:

Զայնը կը դողդղար, ակուները կը
կրծտէին, հեւալով կուրծքը կը ծեծէր:
Զակլոպա սպասեց որ հանդարտի:

— Ի՞նչ է ըրածդ, բարեկամ... համ-
բերութիւն...: Ի՞նչպէս պիտի վարուիս:

— Պազախի պէս:

— Կը հասկնամ, կը տեսնեմ: Բայց
ինդիրը հոն չէ: Դուն գիտես որ այն
տեղը Վիսնիովիեցքի իրաւասութեան
տակն է և Լուլլին ալ հեռու չէ: Ոքշե-
գուցքի իշխանուհւոյն կը գրէր հոն ապա-
փնել. ուրեմն ըսել է թէ անոնք իշխա-
նին պաշտպանութեան տակն են, և իշ-
խանը, լաւ գիտես, ճշմարիտ առիւծ մըն
է...:

— Խանն ալ անոր պէս առիւծ մըն էր,
բայց ես անոր թթին տակ քաղաքը այրե-
ցի:

— Այդ ի՞նչ գաղափար է քու զաղա-

փարդ, անմիտ: Կ'ուզես իշխանին հետ
կոռուիլ....:

— Խմիելնիցքի արդէն Աթամաններու
դասը տուաւ: Ի՞նչ պիտի ընէ ինծի ձեր
իշխանը:

Զակլոպաս սկսաւ լրջօրէն մտածել:

— Թշուառութեանս. այդ ըսածդ ապրա-
տամբութիւն կը հոտի՝ որուն հետեւանքն
է դահիճ, կախաղան, չուան: Գեղեցիկ
երրորդութիւն՝ որով մարդ բարձր կ'ելլէ
եթէ չերթար հեռու: Յայտնի Է թէ Գուր-
ցիեմիչներն անզործ պիտի չկենան:

— Ի՞նչ փոյթս.... կամ իրենք կը կոր-
սուին կամ ես: Իրենց համար հոգիս տա-
լու պատրաստ էի, վասն զի եզրօր պէս էին
ինծի հետ, ինչպէս իշխանուհին մօր տեղ
էր ինծի....: Հաւատարիմ շան մը պէս
անոր աչքերուն մէջ կը նայէի: Երբ Բաւ-
սիլիոս Թաթարներուն ձեռքը ինկաւ, ով
զնաց Խրիմ զինքը ազատելու, ես: Ե՛ս
զիրենք սիրեցի և զերիի պէս իրենց ծա-
ռայեցի, յուսալով վաստկիլ այն աղջիկը:
Խսկ իրենք, զիս գերիի պէս մէկդի կը
նետեն, ինծի չարիք կը հասուցանեն....:
Լաւ ուրեմն ես հիմա կ'երթամ շնորհակալ
ըլլալու իրենց սեղանէն կերած հացիս

համար... վերջը Ղազախօրէն կը հատու-
ցանեմ իրենց....: Գիտեմ ընելիքս, հոգ
մի ըներ:

— Ուրեմն, ստուգիւ իշխանին դէմ
զէնք վերցնել պիտի համարձակի՞ս:

— Եթէ աղջիկը ինծի տուած ըլլային,
հաւատարիմ կը մնայի ձեզի լեհերուդ,
ձեր բարեկամը, ձեր սուրբ կ'ըլլայի, անձ-
նանուէր կենաց և մահու չափ....: Կ'առ-
նէի իմ Ղազախներս, ուրիշ ալ կը հա-
ւարէի և խմիելնիցքիի ու բոլոր Զարո-
րոժիներու դէմ կ'երթայի....: Զանոնք իմ
ծիուս ոտքերուն տակ կը չափջախէի, և
վարձը ալ չէի պահանջեր....: Ի՞նչ բանի
պէտք ունիմ....: Բայց հիմա, հիմա....:

— Հիմա, յիմարեր ես:

Պոկուն լոեց, մորակեց ձին և առաջ
խոյացաւ: Զակլոպաս սկսաւ մտածել թէ
ի՞նչպիսի անել լարիրինդոսի մը մէջ ինկեր
է: Տարակոյս չկար որ Պոկուն վրէժ պի-
տի լուծէր Գուրցիեմիչներէն և բռնի պի-
տի յափշտակէր աղջիկը: Զակլոպաս կ'ու-
զէր անոր օգնել: Այսպիսի գէպքեր Ուզբա-
նիոյ մէջ յաճախ կը հանդիպէին և որոնք
գէշ հետեւանք մը չէին ունենար: Ստոյգ
է որ եթէ յանցաւը ազնուական մ'ըլ-

լար, քիչ մը վտանգաւոր էր զործը, բայց
Ղազախ մը գտնել և ձերբակալել դիւրին
բան չէր: Գործը գլուխ հանելին վերջ,
Ղազախը անշէն անապատին մէջ կ'ասպա-
տանէր, ուր ոչ ոք կարող էր իրեն դպչիլ:
Խսկ երբ թաթարաց հետ պատերազմ մը
ծագէր, մէջ տեղ կ'ելլէր, վասն զի այն
ատեն անօր էր օրէնքը: Այսպէս Պոկուն
կրնար ինք զին ը ազատել, հետեւարար
պատճառ մը չկար որ Զակլոպա անոր
օգնէ, և վային կէսը իրեն գլուխը թափէ:
Դարձեալ ինքը ազնուական ըլլալով, ան-
պատշաճ էր Ղազախի մը հետ միանալ
ընդդէմ իրեն պէս ազնուականի մը, մա-
նաւանդ որ կը ճանչնար զլլըշեղուցըի և
շատ անզամ միասին խմեր էր: Թէպէտ
կատարեալ խարերայ, սակայն օրէնք մը
կը ճանչնար Զակլոպա: Զիկրինի զինե-
տուններու մէջ Պոկունի և միւս գլխաւոր-
ներուն հետ խմելու սիրով կ'երթար, վասն
զի, ի նկատի առնելով Ղազախ սպառնա-
լիքները, զանոնք իրեն բարեկամ պահելը
լաւ կը սեպէր. սիրելի էր իրեն մորթը,
թէպէտ ծակձըկուած...: Խսկ հիմա, Պոկու-
նի հետ ունեցած մտերմութեան պատճա-
ռաւ, շատ առաջ գնացած կը գտնար ինք-

վինքը: Յայտնի էր թէ, Պոկուն իշխանին
սիրելի մէկուն նշանածը եթէ առեւան-
գէր, նովին խսկ զործով զիշխանը նախա-
տած կ'ըլլար, հետեւարար իրեն կը մնար
խմիելնեցըի դիմել և ապստամբութեան
մէջ նետուիլ: Այսպէս բանին մէջ
Զակլոպա, Պոկունի զեղեցիկ աչքերուն
համար, բացարձակապէս չէր ուզեր մաս-
նակցիլ: Կը վախէր իշխանէն՝ ինչպէս կը-
րակէ:

— Անէծը. — կը մրմռար, — ես որ
վարպետորդի և խորամանկ եմ, այս մար-
դուն խաղալիկ պիտի ըլլամ: Թո՞ղ շան-
թահար ըլլայ ինքն ալ իրեն կանացի դէմքն
ալ...: Ինչ շնորհը հարսանեաց: Թո՞ղ
կորսուին ըոլրը Գուրցիեվիչները և իրենց
կիներն ալ մէկտեղ: Ինչ կը խառնուիմ
ես...: Նա խմէ, ես զինովնամ...: Կ'ուզէ
թող ամուսնանայ սատանային հետ, իմ
ինչ փոյթս...: Եթէ Պոկունին ընկեր ըլ-
լամ, տարակոյս չկայ որ Վիսնիովիկիցըի
զիս ողջ ողջ մորթազերծ կ'ընէ. եթէ չըն-
կերեմ, Պոկուն մարդ մըն է՝ որ կաշխ կրնայ
հանել: Այսպիսի չուանէ փախածներու
հետ բարեկամանալէն չարագոյն բան չկայ:
Բայց ինձի ալ լաւ եղաւ. ով կը բռնա-

դատէր զիս ուրիշներու գործին մէջ խառնուելու.... հիմա՝ սա տակս եղող ձիուն կաշիին մէջ եթէ գտնուէի, լաւագոյն էր, բան իմ կաշիիս մէջ...: Տեսնենք ո՞վ պիտի հանէ զայն վրայէս:

Զակլոպա՝ իրեն տիսուր կացութեան վրայ մտածելով, պաղ ըբարինք կը թափէր: Անտանելի էր տաքը. ձին՝ աղէկ բառած, հովի պէս կը թոչէր, թէպէտ վրան նստողը փետուրի մը չէր նմաներ: Աստուած իմ. ինչ չէր տաք արդեօք գըտնուելու համար զով տեղ մը, պաղ գինիի մը շիշին դիմաց, փոխանակ սրարշաւ երթալու անշէն անապատին հրատապ արեւուն տակ:

Թէպէտ կ'աճապարէր Պոկուն, սակայն հարկ էր յոզնած ձիերուն քիչ մը հանգիստ տալ: Պոկուն՝ հանգչելու ժամանակը պարապ չանցուց, որոշ հրամաններ տուաւ իրեն Ղազախներուն, վասն զի մինչև այն վայրկենին ոչ ոք զիտէր թէ ո՞ւր կ'երթան: Զակլոպա միայն վերջին բառերը լսեց.

— Սպասեցէք ատրճանակի հարուածին:

— Լաւ, — պատասխանեցին Ղազախները:

— Իսկ դուն, — դարձաւ Պոկուն Զակլոպայի, — ինծի հետ առաջ եկուր:

— Ես, — հարցուց սա չծածկելով տժգոհութիւնը: — Գիտես որ զքեզ կը սիրեմ. տես քեզի համար կիսով չափ բրտներ եմ, միւս կէսն ալ կը ըբտնիմ, վաս չունի...: Պուն և ես կը նմանինք ճանկի ու չուանի...: Եւ եթէ միասին դժոխք իջնանք, նուազ չարիք. վասն զի հոն ասկէ աւելի տաք չի կրնար ըլլաւ:

— Յառաջ:

— Գահավիժմաբար:

Սրարշաւ ընթացքը վերսկսան, անոնց ետեէն Ղազախները, բայց ասոնք՝ որովհետեւ իրենց առաջնորդին պէս տագնապ մը չունէին, չուառվ ետ մնացին և աներեւոյթ եղան բոլորովին:

Պոկուն և Զակլոպա քովէքով քառասրմբակ կ'ընթանային, երկուըն ալ մտախոհ: Զակլոպա ընշացէները կը խածնէր, կը մըմռար, ծուռ ծուռ ընկերոջ կը նայէր՝ որուն դէմքին վրայ կատաղութիւնը միշտ նկարուած էր:

— Տարօրինակ բան, — կը մտածէր Զակլոպա, — իրեն պէս գեղեցիկ երիտասարդ մը չէ կրցեր աղջկան սիրտը վաստ-

կիլ: Թէպէտ Պազախ, բայց համբաւաւոր ասպետ մըն է և փոխ - զնդապետ. ուշ կամ կանուխ. ազնուական կ'ըլլայ, եթէ ասպատամբներուն հետ չմիանայ...: Իսկ Արշեղուցքի, կարելի է թէ ըլլայ կատարեալ ասպետ մը, չեմ ուրանար, բայց ի՞նչ բաղդատութիւն ասոր հետ: Ա՛հ, երբ մէկ մէկու դէմ ելլեն, այն ատեն տեսնելու արժանի բան է...: Երկու առաջին կարգի ախոյեաններ...:

— Պոկուն, — հարցուց յանկարծ, — դուն լաւ կը ճանչնաս Արշեղուցքին:

— Ա՛չ, — համառօտ պատասխանեց Պազախը:

— Կարծր ոսկոր մըն է, զիտե՞ս: Իմ այս աչքովս տեսայ թէ ի՞նչպէս Զափլինարիի գլխովը զուռ մը խորտակեց: Կ'ըսեմ քեզի ճշմարիտ Գողիադ մըն է:

Պոկուն պատասխան չտուաւ և նորէն երկու ձիաւորները իրենց մտածմանց մէջ ընկղմեցան: Քանի մը ժամեր անցան: Արեւը մարը կը մտնէր. արեւելքի դիէն զով հով մը կը փչէր: Զակլոպա զայլու մորթէ գլխարկը հանեց, ձեռքով բրտնաթոր ճակատը սրբեց ինք իրեն խօսելով:

— Այո՛, այո՛, ընելու գործ մը չկայ:

— Ի՞նչ կ'ըսես, — հարցուց Պոկուն քունէ արթնցողի մը պէս:

— Կը մթլննայ կ'ըսեմ: Դեռ շատ ճամրայ կայ:

— Ա՛չ, շատ ճամրայ չկայ:

իրացնէ, կէս ժամ վերջ զիշեր էր: Ժայռերուն մէջ մտան՝ որոնց խորը լոյս մը կը փայլվէր:

— Խազուկն է, ըսաւ Պոկուն:

— Այո՛...: Պոր... ի՞նչպէս ցուրտ է անտառին մէջ:

— Ապասենք, — ըսաւ Պոկուն ու ձին սանձեց:

— Զակլոպա անոր նայեցաւ: Աթամանին աչքերը կըկին ջահերու պէս կը վառէին: Երկու ձիաւորները խրամին եղերը վայրկեան մը անշարժ կհցան: Հեռուէն վերջապէս ձիերու խրխինջը լսուեցաւ: Պոկունի Պազախներն էին: Պոկուն յիսնապետին ականջէն բանի մը խօսք փսփսաց, Պազախները կհցան:

— Յառաջ, — պոռաց Պոկուն Զակլոպայի:

Քիչ վերջ զդեակին սկ չէնքն երկցաւ, երկցան նաև մերձակայ չէնքերը: Գաւթին մէջ լուռ էր ամէն բան. շուները չէին հաշեր: Լուսինը մոայլ չէնքին վրայ արծաթեաց

նուրբ քող մը կը տարածէր : Պարտէզին
ծաղկած կեռասենիներու և խնձորենինե-
րու անուշ հոտը կու գար : Անուշ, հիա-
նալի գիշեր մըն էր . երիկոյթին կը պակսէր
միայն երաժշտութեան ձայնը՝ գեղեցիկ իշ-
խանուհոյն պատուհանին տակ՝ ուր գեռ
կը փայլէր լոյսը : Զիաւորները դրան մօ-
տեցան :

- Ո՞վ է, — հարցուց պահապանը :
- Զիս չե՞ս ճանչնար, Մարսիմոս :
- Ահ, Զեր Տէրութիւնը : Օրհեալ ըւ-
լայ Տէր Աստուած :
- Յաւիտեանս յաւիտենից . . . : Բաց
...: Ի՞նչ նորութիւն կայ :
- Ամենը աղէկ են : Յաւական ժա-
մանակ է որ Զեր Տէրութիւնը այս կողմե-
րը չի հանդիպիր :
- Դոները ճռնչեցին : Շարժական կամուր-
ջը իջաւ խրամին վրայ և երկու ձիաւոր-
ները գաւիթ մտան :
- Դոները մի՛ գոցեր, կամուրջն աւ
մի՛ բարձրացներ : Քիչ ժամանակէն կը մեկ-
նինը . . . :
- Այդպէս աճապարանօ՞ք : Թէ՛ ամ-
դեօք Զեր Տէրութիւնը քիչ մը կրակի հա-
մար եկեր է :
- Այո՛, կրակ . . . : Զիերը ցցին կապէ :

Բ.

Գուրցիելիչները նախասենեակին մէջ
կ'ընթրէին, այս սենեակը տանը ամբողջ
երկայնութեամբ կը տարածուէր, զավիթէն
մինչեւ պարտէզ : Պոկոն և Զակլոպա երբ
երեւցան, ամէնըը ոտքի ելան : Խշանուհ-
ոյն դէմքին վրայ ոչ միայն զարմանք,
հապա նաեւ վախ տեսնուեցաւ : Երիտա-
սարդ իշխաններէն Ակմէոն և Նիգոլա ներ-
կայ էին :

— Պոկոն, — բացազանչեց իշխանու-
հին, — դուն հո՞ս :

— Եկայ յարգանըներս ընելու քեզի,
մայրիկ : Աըգեօք ներկայութիւնս անա-
խո՞րծ է քեզ :

— Գո՞ն իմ զքեզ տեսնելուս, այո՛,
բայց կը զարմանամ : Լսեր էի որ Զիկըին
ես : Քեզի հետ զմեզ պատուողը ո՞վ է :

— Զակլոպա, իմ բարեկամս է, ազ-
նուական մը :

— Գալուստը բարի, — բաւ իշխա-
նուհին :

Սրով ու Հյով

— Գալուստը բարի՛, — կրկնեցին Ալեքսոն և Նիգոլա:

— Անակնալ հիւր մը թաթարէ մը գէշ է, — ներումն խնդրելով ըստ Զակլոպա, — սակայն Ա. Գրոց մէջ զրուած է. «պանդուխտին բնակարան տուէք. անօթին կերակրեցէք, ծարաւ եղողին ջուր տուէք»:

— Հրամմեցէք նստեցէք, — խնդրեց իշխանուհին: — Ենորհակալ եմ ձեր այցելութեան համար...: Սակայն Պոկուն, իրաւ որ չէի սպասեր քեզի...: Թերևս ըսելի՞ք մ'ունիս ինձի...:

— Թերեւս, — պատասխանեց պաղ կերպով Ղազախը:

— Ի՞նչ ուրեմն, — հարցուց այլայլած ռառաւ տանտիկինը:

— Վերջը կը խօսինք, թող որ քիչ մը շունչ առնենք: Ուղղակի Զիկրինէն կու գանք առանց հանգիստ առնելու, շատ յոգնած ենք:

— Այդչափ շատ կը փափարէիր զմեզ տեսնել:

— Եւ ձեզմէ զատ ուրիշ զնվ տեսնելու փափաք պիտի ունենամ...: Եւ... ուրիորդ իշխանուհին ի՞նչպէս է:

— Աղէկ է:

— Կը փափարէի զինքը տեսնել:

— Կը քնանայ:

— Կը ցափմ: Շատ երկայն պիտի չմնամ հոս:

— Ուր կ'երթաս:

— Գիտես ... պատերազմ: Բանի մը ժամանակ չկայ: Ամէն վայըկեան կը նայ հրաման գալ բանակ երթալու: Սակայն մեղք որ Զարորոժիներու հետ է պատերազմը: Քանի քանի անգամ միասին կողապտեր ենք թուրքերու տուները. քանի քանի անգամ ուրախ զուարթ սեղանակից եղեր ենք...: Իսկ հիմա, յանկարծ, թշնամի կ'ըլլանք:

Իշխանուհին երագ նայուածք մը նետեց Պոկունին վրայ: Կասկած մը մտքէն անցաւ որ Պոկուն ապստամբներու հետ կ'ուզէ միանալ և թերեւս եկեր է երիտասարդ իշխանները համոզելու:

— Փու գիտաւորութիւնդ ի՞նչ է, — հարցուց:

— Դեռ չեմ գիտեր...: Բայց բարեկամներու դէմ կոռուլը խիստ է:

— Մենք ալ դեռ չենք գիտեր ընելիքնիս, — ըստ Սիմէոն:

— Խոմիելնիցը մատնիչ է, — աւելցուց նիգուա:

— Մահ մատնիչներուն, — պոռաց Պոկուն:

— Եւ թո՛ղ դժոխը կլեն զիրենք, — վերջացուց Զակլոպա:

— Այսպէս է աշխարհք, — խօսքը առաջ տարաւ Պոկուն: — Այսօր բարեկամ մ'ունիս, վազը բարեկամդ Յուզա կ'ըլլայ բեզի համար: Ոչ ոքի վրայ կարելի չէ վստահիլ:

— Ի բաց առեալ պատուաւոր մարդիկը, — ըսաւ իշխանուհին:

— Կ'ենթազրուի, միայն պատուաւոր մարդուն կարելի է վստահիլ: Անոր համար ես վստահ եմ ձեր վրայ, և կը սիրեմ զձեզ, վասն զի գիտեմ որ պատուաւոր էք և ոչ մատնիչ...:

Պոկունի ձայնին մէջ այնպիսի ահաւոր շեշտ մը կար, որ վայրկեան մը խոր լոռութիւն տիրեց: Զակլոպա ողջ աչքը պզտիկ ցընելով իշխանուհւոյն կը նայէք, իսկ իշխանուհին անթարթ Աթամանը կը դիտէր:

— Պատերազմի կ'երթայ մարդ, — առաջ տարաւ սա խօսքը, — ոչ ապրելու,

այլ մեռնելու համար, ուստի ասպարէզ մտնելէս առաջ ուզեցի զձեզ տեսնել...: Ո՛վ գիտէ թէ կը դառնամ. իսկ դուք անշուշտ շատ պիտի ցաւէիք վրաս...: Դուք իմ բարեկամներս էք, այնպէս չէ:

— Այո՛, պզտիկութենէդ զքեզ կը ճանչնանք:

— Դուն մեզի եղբօր տեղ ես, — յաւել Սիմէռն:

— Դուք, թէպէտ իշխաններ, չարհամարհեցիք Ղազախը և ձեր յարկին տակը ընդունեցաք զինքը... և ձեր սերունդէն եղող աղջիկը իրեն խոստացաք տալ: Գիտէիք թէ նա Ղազախին համար կեանքէն վեր էք, և զթացիք վրաս....

— Հիմա այդ բանին վրայ խօսիլը աւելորդ է, — ըսաւ աճապարանօք իշխանուհին:

— Ո՛չ մայրիկ, աւելորդ չէ. դուք իմ բարերարներս էք. ես աղաչեցի այս ազնուական բարեկամիս որ զիս որդեզը և իրեն անունը ինծի տայ, որպէս զի դուք Ղազախի մը հետ խնամութիւն ընելով չանպատուուիք: Զակլոպա յանձն առաւ և միասին պիտի աշխատինք բարձրագոյն Ատենէն ազնուականութեան վա-

ւերական թուղթերը ձեռք բերելու...։ Պատերազմը լմննալէն վերջը պիտի խնդրեմ մեծ Աթամանէն որ ինքն ալ ի նալաստ ինձի բարեխօսէ։ Զեչիովսքի ալ անոր բարեխօսութեամբը ազնուական եղաւ։

— Աստուած յաջողէ, — ըստ իշխանուհին։

— Շնորհակալ եմ, անկեղծ բարեկամերս։ Բայց, պատերազմի երթալէն առաջ՝ կ'ուզէի մէյ մ'ալ լսել ձեզմէ որ խնդիրը պիտի ընդունի՞ց և ձեր տուած խօսքը իբրև նույիրական պիտի պահէ՞ց։ Ազնուականի մը խօսքը հովը չի տանիր։ և դուք ազնուական էք, մանաւանդ թէ իշխան։

Պոկուն ծանր կը խօսէք, հանդիսաւո՞ր կերպով։ սակայն խօսքերուն մէջ սպառնալիքը ծածկուած էք։ Պառաւ իշխանուհին և որդիքը ակնարկ մը փոխանակեցին։ Ամէնքը լուռ էին։ Թէպէտ դեռ լուսանաւու շատ ժամանակ կար, հոն գաւազանի վրայ թառած բազէն ճշաց։ միւսները պատասխանեցին անոր։ Արծիւը արթնցաւ, թեւերը թօթուեց և կանչեց։ Խոշոր վառարանին կրակը մարած էք կէս մը։ Տիսուր ստուեր մը կ'իջնար սենեկին վրայ։

— Նիզոլա, — ըստ իշխանուհին, — կըակին վրայ փայտ դիր։

Երիտասարդ իշխանը հնազանդեցաւ։

— Ուրեմն, — հարցուց Պոկուն, կը հաւանի՞ք։

— Հեղինէին պէտք է հարցնել։

— Ինքը թողի իրեն համար խօսի, դուք ձեզի համար...։ Կը հաւանի՞ք։

— Կը հաւանինք, — պատասխանեց իշխանուհին։

Իշխանները հաստատեցին իրենց մօրք խօսքը։

Պոկուն ոտքի ելաւ, և Զակլոպային դառնալով, հնչիմ ձայնով ըստ։

— Հիմա, պարոն Զակլոպա, գուն ալ քեզի համար խնդրէ աղջիկը... կարելի է թէ քեզի ալ տան։

— Ի՞նչ, Պոկուն, զինով ես, — պուաց իշխանուհին։

Փոխանակ պատասխանելու, Պոկուն զրպանէն հանեց Սրչեղուցքի նամակը ու ըստ Զակլոպայի։

— Կարգա, թող լսեն։

Զակլոպա նամակը առաւ և սկսաւ կարդալ։ Խոր լուսվիւն մը տիրեց։ Երբ լըմուցուց, Պոկուն թևերը խաչաձեւ կուրծքին վրայ ծալլեց։

— Աւրեմն որո՞ւն պիտի տաք աղջիկը:
— Պոկո՞ւն:

— Ահ, մատնիչներ, նենգաւորներ,
մարդասպաններ, Յուղայի ցեղ. — բացա-
գանչեց դողդոջուն ձայնով՝ Ղազախը:

— Առէ՛ք սուրերը, — պոռաց իշխա-
նուհին:

Երկու Գուրցիեվիչները դէպի սամա-
ցատքեցին և զէնցերը առին:

— Կամաց, հանդարտէ, — կը կրկնէր
Զակլոպա:

Սակայն դեռ վերջին խօսքը բերնէն
դուքս չէր ելած, Պոկուն մէջքէն ատրճա-
նակ մը հանեց և շատ մօտէն պարպեց
զայն իշխաններէն մէկուն վրայ:

— Աստուած իմ, — հառաչեց Ախմէռն
և թեւերը շարժելով բանի մի բայլ առաւ
ու տապալեցաւ:

— Օգնութիւն, օգնութիւն, — պոռաց
իշխանուհին յուսահատ:

Նոյն վայրկենին սանդուխին վրայ,
պարտէզին մէջ ուրիշ հարուածներ աւ-
լսուեցան, դռները ու պատուհանները խոր-
տակուեցան և Ղազախներու խումբ մը
նախասենեակը խուժեց:

— Մահ, մահ, — կ'որոտային վայրագ
ձայներ:

Գաւիթին մէջ օգնութեան կանչող զան-
գակը կը հնչէր: Թուշունները սարսափա-
հար կը ճշային. զէնքի, հառաչանաց,
հարուածներու, կործանման շառաչը փո-
խանակեց նիրհող տան քիչ մ'առաջուան
անդորրութեան: Պառաւ իշխանուհին, զայ-
լու մը պէս ոռնալով, ինկաւ Սիմէռնին
մարմնոյն վրայ՝ որ վերջին շունչը տա-
լու վրայ էր, սակայն Ղազախներէն եր-
կուքը, քաշելով անոր մազերէն, մեկզի
նետեցին զինքը: Նիզոլա, կռնակը պատին
տուած, առիւծի մը պէս ինքզինքը կը
պաշտպանէր:

— Հեռացէք, — հրամայեց Պոկուն զիշ-
խանը տագնապեցնող Ղազախներուն:

Ղազախները կարծեցին թէ Աթամանը
երիտասարդին կեանքը ազատել կ'ուզէ: Պակայն Պոկուն, սուրը բարձրացուցած,
խոյացաւ իշխանին վրայ: Ահաւոր էր մե-
նամարտը: Խշխանուհին՝ որուն մազերէն
ըռներ էին չորս երկաթեայ ձեռքեր, բե-
րանը բաց հրացայտ աչքերով կը դիտէր: Երիտասարդ իշխանը յարձակեցաւ Ղազա-
խին վրայ՝ որ զինքը սենեակին մէջ տե-
ղը բերաւ: Յանկարծ կեցաւ Պոկուն, թեու-
վը հարուած մը ի դերե հանեց և պաշտ-

կազին սուրերը և դաշոյնները, կը կոխկըռտէին իշխաններուն և Նիգոլայի սպանած իշրենց ընկերներուն վիակները: Պոկուն բացարձակ ազատութիւն տուաւ անոնց: Ինքը այն դրան դիմաց կեցեր էր՝ ուսկից Հեղինէի սենեակները կ'երթցուէր: Դաշկահար գէմքէն արիւն կը հոսէր: Անհանգիստ մերթ Նիգոլայի, մերթ Ախմէնինի դիակները կը դիտէր, երեմն աչքերը կը գարձնէր իշխանուհոյն տժգոյն երեսին: Ղազախները, միշտ մազերէն բռնած, ծունկերուն տակ կը ճագունին երեսին արիւնը կը հոսէր: Աւժապառութենէ դէմքը դալկահար և ցամբած էր: Նիգոլա հարուած հարուածի վրայ կ'իջեցնէր, փոշիի ամպ մը կը բարձրանար, և անոր մէջէն Ղազախները տեսան որ Պոկունին երեսին արիւնը կը հոսէր: Սակայն յանկարծ քովնտի ցատրեց, իշխանին հարուածը հազիւ դպաւ իրեն, բայց որովհետեւ սաստիկ թափով էր հարուածը, Նիգոլա դէպի առաջ գլորեցաւ, և այն կէտին Պոկուն սուրի հարուած մը իջեցուց վզին: Իշխանը շանթահար գետին փոռւեցաւ: Ղազախներուն ուրախութեան աղաղակները իշխանուհոյն գազանային ոռնոցին խառնուեցան: Կոիւթ լմացեր էր: Ղազախները պատերուն վրայէն կախուած գէնքերուն վրայ յարձրկեցան, մէկ մէկու ձեռքէ կը յափշտակէին թան-

պանողականէն յարձակողականի անցաւ: Ղազախները, շունչերնին բռնած, սուրերը վար խոնարհեցուցած, անշարժ, մենամարտին ընթացը կը դիտէին: Կը լսուէր միայն կառողներուն հեւը, ակոայններու կրծտուամը, սուրերու շկահիւնը և մէկմէկու զարնուելու ձայնը: Վայրկեան մը թուեցաթէ Պոկուն չիկրնար դիմազրել երիտաւ սարդին հերակլեան ուժին և նորէն տեղին կու տայ: Ուժապառութենէ դէմքը դալկահար և ցամբած էր: Նիգոլա հարուած հարուածի վրայ կ'իջեցնէր, փոշիի ամպ մը կը բարձրանար, և անոր մէջէն Ղազախները տեսան որ Պոկունին երեսին արիւնը կը հոսէր: Սակայն յանկարծ քովնտի ցատրեց, իշխանին հարուածը հազիւ դպաւ իրեն, բայց որովհետեւ սաստիկ թափով էր հարուածը, Նիգոլա դէպի առաջ գլորեցաւ, և այն կէտին Պոկուն սուրի հարուած մը իջեցուց վզին: Իշխանը շանթահար գետին փոռւեցաւ: Ղազախներուն ուրախութեան աղաղակները իշխանուհոյն գազանային ոռնոցին խառնուեցան: Կոիւթ լմացեր էր: Ղազախները պատերուն վրայէն կախուած գէնքերուն վրայ յարձրկեցան, մէկ մէկու ձեռքէ կը յափշտակէին թան-

Ենեակին յատակը արեան լիճ մը դարձեր էր դիակներով ծածկուած, վասողի ծուփը շնչասպառ կ'ընէր, պատերը բակուած, կործանուած, թոշուններն իսկ ըսպաննուած:

Յանկարծ այն դուռը՝ որուն դիմաց կեցեր էր Պոկուն, բացուեցաւ սեամին վրայ երեւցաւ կոյր Բասիլիոս, բովլ Հեղինէ, սպիտակ հազուած, բայց դէմքը զգեստէն աւելի սպիտակ: Բասիլիոս երկու ձեռքով խաչը բռնած կը բարձրացնէր: Խառնակութեան, զինուց շառաջին, կայծակնա-

ցայտ աչքերու մէջ տեղ, իշխանը՝ բարձր
հասակովը, երիթացեալ դէմքովը, խառ-
նակ մոխրագոյն մազերովը, երեսին վրայ,
աչաց փոխարէն երկու սեւ ծակերովը,
աննկարագրելի վսեմ տեսարան մը կը
ներկայացնէր: Աւրուական մըն էր, կար-
ծես, ոգի մը՝ որ գերեզմանական պա-
տանքը մեկդի նետած, եկեր էր պատժե-
լու ոճիրը: Լոեցին աղաղակները: Ղա-
զակիները, խորհրդաւոր սարսափէ մը բըռ-
նուած, մեկդի քաշուեցան, իշխանին մեղմ
և տխուր ձայնը միայն լոռութիւնը կը
կոտրէր:

— Յանուն Հօր և Արդւոյ և Հոգւոյն Ալլու-
րոյ, և Անարատ Մօրն Աստուծոյ: Դուք,
ով մարդիկ, որ հեռաւոր աշխարհներէ
կու զաք, խօսեցէք, դուք Աստուծոյ կող-
մանէ կու զաք. մեզի աւետի՞ս կը բերէք,
առաքե՞ալ էք:

Գերեզմանական լոռութիւն մը պատաս-
խան եղաւ Բասիլիոսի խօսքերուն, որ
դանդաղ խաչը այս կողմը և այն կողմը
պտտցնելով առաջ տարաւ խօսքը.

— Վայ ձեզի, եղբայրներ, վասն զի
ով որ պատերազմ կը սկսի, շահու կամ
վրէժինդրութեան ոգով, նա յակիտեանս

պիտի դատապարտուի...: Վայ ձեզի, եղ-
բայրներ, վայ ինձի:

Եւ խոր հառաջանք մը թռաւ կուրծ-
քէն:

— Տէր, զթա՛ մեր վրայ, — փսփսացին
Ղազակիները սարսափահար, և երեսնին
խաչակնեցին:

— Բասիլիոս, Բասիլիոս, — սուր և
վայրենի հեծեծանօք կանչեց իշխանուհին:

Այն տխուր հեծեծանքը կարծես մա-
րելու վրայ եղող կենաց մը վերջին ճիշն
էր: Սակայն և այնպէս, զինքը կաշկան-
դող Ղազակիները, չթողուցին որ փախչի:

Իշխանը ընդոստ դարձաւ խաչովը այն
կողմը՝ ուսկից կուզար հեծեծանաց ձայնը:

— Դատապարտեալ հոգի, ո՞ր անդուն-
դէն կը կանչես, վայ բեզի:

— Տէր Աստուծ, ողորմութիւն, —
կրկնեցին Ղազակիները:

— Առ իս, ընկերք, — պոռաց Պոկուն
դեղեւելով:

Ղազակիները քովը վազեցին և թեւե-
րէն վեր բռնեցին զինքը:

— Վիրաւորուած ես:

— Փոյթ չէ: Շատ արիւն կորսնցու-
ցի...: Զեզ տեսնեմ տղաք, այս օրիորդը

աչքի բիրի պէս պահեցէք....: Պաշարեցէք և ոչ ոք գուրս ելլէ: Խօսքիրը գոնաթափ շրթանց վրայ մարեցան ու աչքերը մթագնեցան:

— Մէկդի տարեք Աթամանը, — հրամայեց Զակլոպա, անկիւնէ մը յանկարծ դուրս ելլելով: — Բան չկայ....: Վաղ կ'աղէկնայ, — այս ըսելով վէրբերը կը քննէք: — Ես կը կապեմ վէրբերը: Ինձի հաց և ճարպ բերէք: Խակ դուր ամենքնիդ ալ, հեռացէք, կորսուեցէք. գաւթին մէջ աղջկանց հետ զուարճացէք, հոս ձեզ զի ընելիք գործ չկայ....: Դուք երկուրդ վերցուցէք Աթամանը, այսպէս, ապրիք: Գնացէք, կ'ըսեմ, ի՞նչ ցցի պէս կեցել էք հոդ:

Երկու Պազախ Պոկունը վերցուցին և քովի սենեակը տարին: Միւսները հեռացան: Զակլոպա Հեղինէին մօտեցաւ, աչքը պզտիկցուց և ցած ձայնով ըսաւ աճապարանօք.

— Մի՛ վախեր....: Ես Արշեղուցքիի բարեկամն եմ: Տար ընացուր մարզարէդ և դուն ինձի սպասէ:

Այս խօսքը ըսելէն վերջ, մտաւ սենեակը՝ ուր տաճիկ բազմոցի վրայ Պա-

զախները պառկեցուցեր էին Պոկունը: Զակլոպա զասոնք շուտով հաց և ճարպ բերելու զրկեց. և երբ բերին կարեւորը, սկսաւ ժամանակին ազնուականաց յատուկ ճարպիկութեամբ դարմանել Աթամանին վերցերը:

— Ըսէք ձեր ընկերներուն որ վաղը ամէն բան անցած կ'ըլլայ....: Վէրքեր առեր է, այո՛, բայց դիւցազնաբար կոռւցաւ, վաղը իրեն հարսանեաց հանդէսը տեղի պիտի ունենայ, առանց քահանայի իսկ: Եթէ տան մէջ զինիի մառան մը կայ, իրեն կինացը խմեցէք:

Ղազախները դուրս կ'ելլէին, երբ Զակլոպա պոռաց անոնց ետեւէն.

— Նայեցէք որ ամբողջ չիմէք:

Ապա Պոկունին քովը նստեցաւ ու շեշտակի դիտեց զինքը:

— Ահաւասիկ. սատանայն զքեզ չառնէք, Աստուած ըլնդունիր....: Խակայն լաւ ազատեցար....: Գեթ երկու օր պիտի չըկարենաս ոչ ձեռք շարժել, ոչ ոտք....: Առւը, կը տեսնուի, դահիճին չուզեց անիրաւիլ, դուն իրենն ես և չես կրնար ազատիլ անկից....: Երբ կախեն զքեզ, դեւը իրբէ պաճուճապատանք զքեզ իրեն

պղտիկ դեւերուն ընծայ պիտի տայ...
Եհ, եղրայր սիրելի, որչափ ալ քաջ իր-
մող ըլլաս, այլ ևս ինձի հետ պիտի չըխլ-
մես: Քեզի ուրիշ ընկեր գտիր, վասն զի
դուն կ'ախորժիս մարդ խովսողել, իսկ
ես ալ քեզի հետ չեմ գար զիշեր ժա-
մանակ ազնուականաց տուներու վրայ
յարձըկելու:

Պոկուն հառաչեց:

— Հա կչէ, հառաչէ, — շարունակեց
միւսը: — Վազր ուրիշ բան պիտի հան-
դիպի: Համբերէ՛, շուն: Երիտասարդ իշխա-
նուհին կ'ուզէիր, հէ...: Կ'ենթաղրուի
պատառը համեղ է...: Բայց այն քու ձեռքդ
հասնելէն առաջ, միւս աշըս ալ կը կոր-
սընցեմ:

Զակլոպա գաւիթէն լսեց ձայներու և
աղաղակներու շառաչ մը:

— Ահ, ահ, — ըսաւ քթին տակէն:՝
Մասանը գտեր են, կը տեսնուի...: Տնկե-
ցէր, զինովցէր, այդպէս խոր կը քնա-
նաը...: Ես կը հսկեմ, և չեմ զիտեր թէ
պիտի ախորժիք:

Այսպէս խօսելով ոտքի ելաւ, ասլահով
ըլլալու համար թէ ըրած ենթաղրութիւնը

ստոյգ է: Ահաւոր էր նախասենեակին
մէջ պարզուած տեսարանը: Մէջ տեղ,
Սիմէոնի և Նիգոլայի արդէն պաղած երկու
դիակները, իսկ անկիմ մը իշխանուհոյն
կծկած դիակը, ինչպէս թողուցեր էին Ղա-
զախները: Աչքերը լայն բացած ու ակ-
ռաները սեղմած: Բուխերիկին մէջ վառ-
ուող կրակն աղօտ և դողդոջուն լոյս
մը կը սփոէր. սենեկին անկիմները
մթութեան մէջ էին: Զակլոպա իշխանուհո-
ւոյն մօտեցաւ, երեսը շօշափեց, սառեր
էր....

Աճապարանօք գափիթը իջաւ, կարծես
տան մէջ կենալու կը վախէր:

Ղազախները կերուվսումի հետ էին: Փայ-
տերու դէզեր կը վառէին և չորս կողմը
զինիի, օղիի և խնձորզիի տակառներ: Ղազախները ջրհորներու նման կը հանէին
տակառներէն զինին ու կը խմէին: Ու-
մանց կիներու ետէն կ'իյնային, որոնք՝
սարսափահար, կը փախչէին ցատքելով
նոյն իսկ բոցերուն վրայէն, կամ նաև,
ծիծաղելով և ճշալով, թոյլ կուտային որ
բոնեն զիրենց և տակառներու ու կրակին
քով տանին՝ ուր կը պարէին: Ղազախ-
ները ծունկ կը չորէին ու ոտքերնին գի-
Մով ու Հով



նուն բերաննուն ալ զարնուիս, պիտի չը-
տեսնեն զբեզպ... Եյ, տղաք, — պոռաց
Ղազախներուն դառնալով, — ուրախա-
ցէք, խմեցէք, մի վախէք ակռա-
նիդ չի ցափր: Անմիտ է ով որ չի խմեր
Աթամանին կենացը: Օն ուրեմն առաջ
բերէք տակառները, առաջ թող գան օ-
րիորդները: Ուռահ:

— Ուռահ, — զոռացին զուարթու-
թեամբ Ղազախները:

Զակլոպա ամէն կողմ լաւ մը դիտեց:

— Ահ, շան որդիներ, նենգաւորներ,
— պոռաց յանկարձ: — Եշու պէս կը խը-
մէք և ձեր ընկերները կը մոռնաք...:
Անմիջապէս պահակները փոխուին:

Հրամանը նոյն վայրկենին կատարուե-
ցաւ. քսան զինով Ղազախներ ցատքեցին
իրենց ընկերներուն տեղ պահակ կենալու,
ընկերները կերուխումէն մաս չէին ունե-
ցեր, հետեւարար ուրախութեամբ վազե-
ցին:

— Ուռահ, ուռահ, — պոռաց Զակլո-
պա, — տակառները ցուցնելով անոնց:

— Շնորհակալութիւն, — պատասխա-
նեցին Ղազախները, — ու սափորներու
վրայ յարձըկեցան:

տին կը զարնէին, իրենց դիմաց կանայք
մերթ առաջ կու գային, մերթ դէպի ետե
կը բաշուէին: Հանդիսատեսները կ'երգէին
պղնձեայ սափորներու զարնելով: Աղա-
դակները երթալով կը բարձրանային
կարծես արձագանգ կու տային շուներու
հաջիմին, ձիերու խրիմնջին և իրիկուան
ընթրեաց համար մորթուած եզերու բա-
ռաչին: Կրակներու շուրջը հաւաքուած էին
շրջակայիշ գիւղերու հետաքրքիր գիւղացի-
ները: Ասոնցմէ ոչ ոք իշխանները պաշտպա-
նել խորհնցաւ, ատելի էին անոնք ամբողջ
երկրին մէջ: Արմուկներով մէկզմէկ հրմշտկող
պարողները կը զիտէին, ու փսփսալով կա-
մաց զամաց զինիի և օղիի տակառներուն
կը մօտենային: Կերուխումը աղմուկի կը
փոխուէք, զինովութիւնը կը սաստկանար:
Ղազախները այլ եւս տակառներէն չէին
հաներ զինին, գլուխնին մէջը կը խոր-
թէին բերաննին զինիով կը լեցնէին ու կը
սրսկէին պարող կիներու վրայ:

Զակլոպա սանդուխին գլուխը եկաւ
մէկ նայուած բով տեսաւ ամբողջ գաւիթը,
ուշադրութեամբ զննեց երկինքը:

— Տաք և մութ, — ըսաւ թթին տա-
կէն: — Երբ լուսինը մարը մտնէ, թթեր

— Մէկ ժամէն նորէն կը փոխէք պահակը:

— Հրամանդ պիտի կատարուի, — պատասխանեց յիմնապետներէն մին:

Ղազախները կը կարծէին թէ Պոկռոնին բացակայութեան ժամանակը հրամայելու իրաւունքը Զակլոպային կ'իյնար: Այս բանս շատ անգամ հանդիպեր էր և Ղազախները գոհ էին, վասն զի Զակլոպա առատաձեռն էր աւելի: Զինուորները սկսան խմել, իսկ Զակլոպա զիւղացիներուն հետ սկսաւ խօսիլ:

— Ասկէ լուազլին երկայն է ճամբան, — հարցուց ծերու մը: —

— Հարկաւ, — պատասխանեց:

— Վաղը առաւօտ կարելի է հասնիլ:

— Անկարելի է:

— Կէս օրի՞ն:

— Կէս օրին թերևս, այո՞:

— Ո՞ւսկից կ'երթցուի:

— Մայր ճամբայէն, միշտ ուղիղ:

— Մայր ճամբայ կայ:

— Երեմիա իշխանը հրամայեց շինել հոն է ահաւասիկ:

Զակլոպա բարձր կը խօսէր որպէս զի Ղազախները լսեն:

— Ասոնց ալ քիչ մը օդի տուէք, — հրամայեց զիւղացիները ցուցնելով. — իսկ ինծի խնձորողի, այնչափ որ քիչ մը տաքնամ:

Ղազախներէն մին սափորը տակառին մէջ ընկդմեց և իրեն գլխարկը իրեկ սկաւուակ տակը բռնած, թափթփելով Զակլոպայի բերաւ: Սա բռնեց երկու ձեռքով, և վարպետ կերպով շրթունքներուն մօտեցուց, ապա կամաց կամաց զլուխը դէպի ետև շրջելով, մէկ շունչով խմեց բռնորը, այնպէս որ Ղազախներն անգամ զարմացան:

— Տեսար, — կը փափսային զինուորները մէկ մէկու ականջէն:

— Թշուառութեանս, տեսնեալն ալ խօսք է:

Զակլոպայի զլուխը միշտ դէպի ետև կը ծոէք ու վերջապէս բոլորովին ետեր շըրջեցաւ: Սափորը պարապ էր: Ետ առաւ շրթունքներէն սափորը որ ծածկեր էր կարմըրցած երեալ, շրթունքները ծփծփացուց, յօնքերը պոստեց և, իրը թէ ինք իրեն, խօսեցաւ.

— Ընտիր է այս խնձորողին: Մէկէն կը հասկցուի որ ընտիր է...: Մեղք որ

ձեր թիրտ կոկորդները թրջելու կը ծառայէ. ձեզի համար կորեկի գարեջուրն անգամ շատ է: Իրաւցնէ ընտիր է. կեանք կու տայ մարդու արդարեւ:

Իրաւցնէ կարծես կեանք առաւ Զակլոպա, ուրախ էր: Կը տեսնուէր որ արինը կ'եռար: Հեղուկը բոլոր երակներուն մէջէն կ'անցնէր և կու տար իրեն այն յանդուզն կայտառութիւնը՝ որուն վրայ շատ անգամ կը պարծէր: Նշան ըրաւ Ղազախներուն որ շարունակեն խըմել, կրունկին վրայ դարձաւ, ըննեց բոլոր գաւիթը, կամուրջէն անցաւ, ցցապատնէշին միւս կողմը գնաց պահապաններու այցելելու: Ամէնքն ալ, առանց բացառութեան, կը քնանային, ճամբորդութենէ յոգնած ու գինով էին:

— Եթէ կտոր կտոր ալ ընես զիրենթ չեն շարժիր, — մըմոաց ու ետ դարձաւ: Երբ տուն հասաւ, Պոկունին քով գնաց և տեսնելով որ կենդանութեան նշան չ'տար, գնաց Հեղինէի սենեակը: Բացառ գուռ մը, զգուշութեամբ ներս մտաւ, շշոնի կոց մը լսեց, ականջ դրաւ. աղօթքի ծայնէր:

Բասիլիոս իշխանին սենեակն էր: Կո՞յ

ըը Աստուածածնի պատկերի մը դիմաց ծունկ չոքեր էր, կանթեղ մը կը լուսաւորէր զայն, Հեղինէ անոր քովն էր: Երկուքն ալ աղօթք կ'ընէին: Օրիորդը երբ տեսաւ զԶակլոպա վախցաւ, սակայն սացուցամատը բերնին վրայ դնելով.

— Իշխանուհի, — ըսաւ ցած ձայնով, — ես Սրբեղուցքի բարեկամն եմ:

— Ազատէ զիս, — բացագանչեց Հեղինէ:

— Անոր համար հոս եկեր եմ. վստահ եղիր վրաս:

— Ի՞նչ պէտք եմ ընել:

— Քանի որ Պոկուն զգայազերկ ինչ կեր է, պէտք է փախչիլ:

— Բայց ի՞նչպէս:

— Մարդու զգեստ հագուէ, և երբ ես դուռը կը զարնեմ անմիջապէս եկուր:

Հեղինէի դէմքին վրայ անվստահութիւնը կ'երեսէր, կը վարանէր:

— Կընամ վստահիլ վրադ:

— Այո՛, — պատախանեց Զակլոպա, — Քանի որ ուրիշ միջոց ալ չկայ:

— Իրաւոնիք ունիս: Սակայն երդուընցիր որ զիս չես մատնիր:

— Ի՞նչ զազափարներ են ատոնք, իշ-

խանուհի, ... սակայն որովհետեւ կ'ուզես, կ'երդնում առաջի Աստուծոյ և ամենասուրբ Խաչին: Հոս կորուստ, հոն փրկութիւն:

— Այո՛, ճշմարիտ է:

— Շուտով մարդու զգեստ մը հագուէ և ինձի սպասէ:

Զակլոպա սենեակէն դուրս ելաւ ու Պոկունի քով դարձաւ: Աթամանը տժգոյն էր և անշարժ, բայց աչքերը բաց էին:

— Ի՞նչպէս ես, աղէկ կը զգա՞ս. — հարցուց Զակլոպա:

Պոկուն ուզեց պատասխանել բայց չկրցաւ:

— Չե՞ս կրնար խօսիլ:

Հիւանդը գլուխը շարժեց, դէմքին վրայ մահացու տկարութիւն մը կը տեսնուէր:

— Պոռա՞լ ալ չես կարող:

Պոկուն հաստատեց նայուածքով մը:

— Շարժի՞լ:

Նոյն լոռութիւնը և նոյն նայուածքը:

— Սքանչելի՛, — ըստ Զակլոպա բաւական բարձր:

— Քանի որ հող գամուած կը մնաս, ես Լուպլին կը փախչիմ, և եթէ չկարենամ ձեռքէդ ազատել իշխանուհին, թող

սանդի մը մէջ գնեն զիս ու ջախջախեն ...: Ա՛հ, եղեռնազործ, կը կարծես անշուշտ թէ գոհ եմ ընկերութենէդ, թէ ես ալ քեզի պէս ոճրագործ կ'ուզեմ ըլլալ, թէ քու գեղեցիկ աչքերուդ, քու գինիիդ, քու սիրահարութեանցդ համար, ես ալ փափաքիմ մարդ սպաննել և յեղափոխութեան միանալ: Ո՛չ, սիրելիս, շատ կը խարուխս....:

Քանի որ առաջ կ'երթար Զակլոպա խօսելով, Պոկունի աչքերը այնչափ աւելի խոշոր կը բացուէին: Զէր գիտեր, կ'երազէ թէ արթուն է, թէ ընկերը լըրջօրէն կը խօսի թէ կատակ կ'ընէ:

— Ի՞նչ դիւահարի պէս ինձի կը նայիս. — առաջ տարաւ խօսքը Զակլոպա: — Կարծես չէ՞մ կրնար ազատել օրիորդը ձեռքէդ ...: Լուպլին մէկու մը բարե կուզե՞ս զրկել...: Կ'ուզե՞ս անկէց վարսավիրայ մը զրկեմ որ զբեզ խնամէ:

Աթամանին տժգոյն դէմքը ահաւոր կերպարանը մ'առաւ: Հասկցաւ որ Զակլոպա կատակ չէր ըներ: Աչքերը յուսահատ կատաղութենէն դուրս կը պոռթկային:

Կարմրեցաւ, գերագոյն ոյժ մը գոր-

ծածելով՝ պառկած տեղէն վեր ելաւ, ճիշ
մը արձակեց.

— Հո՞ս... Դազ...:

Զկրցաւ սակայն խօսքը լմնցնել, վասն
զի Զակլոպա վրան յարձրկեցաւ, բերանը
զոցեց զգեստովը և բռնութեամբ բազ՛
մոցին վրայ նետեց զինքը:

— Մի՛ պոռար, գէշ կ'ընես քեզի, —
ըսաւ ցած ձայնով, — վաղը զլիսու ցաւ
կ'ունենաս: Տե՛ս ինչպէս կը խնամեմ ըշՎ
քեզ: Այսպէս, ապրիս, ... այսպէս տաք
կը մնաս ...: Քնացիիր ու ջերմի տեղիք
մի՛ տար...: Եւ որպէս զի խենթութիւն չը
նես, հիմա կը կտպեմ ձեռքերդ, այն առ
տեն երախտագիտութեամբ զիս պիտի մի՛
շես:

Գօտիով մը կապեց անոր ձեռքերը. ու
ըիշ գօտիով մը՝ ոտքերը: Պոկուն, նուա
դած բան չէր զգար:

— Հիւանդի մը առաջին կարեռը բար
նը հանգիստն է, — շարունակեց Զակլո
պա. — ապա թէ ոչ արիւնը գլուխդ կը
զարնէ ու կը խենաս: Թն ուրեմն, ողջ
կեցիր. սիրով անդիի աշխարհ կը դրկէի
զքեզ, բայց իմ սուրս ուամիկ սպաննելու
չէ վարժած...: Արել ծագելէն առաջ եթէ

կը խղդուիս, այն իմ գիտնալու բանս չէ,
բան մըն է որ քեզի նման ուրիշ շատ
խոզերու ալ հանդիպեր է: Կարելի է որ
ուրիշ անզամ մ'ալ մէկմէկու հանդիպինք.
թէպէտ գրո՞ղը տանի զիս եթէ կը փափա-
րիմ:

Զակլոպա նախասենեակը զնաց, կը ա-
կը մարեց և Բասիլիոսի սենեակին դուռը
զարկաւ:

Հեղինէի աշխոյժ դէմքը երեցաւ:

— Դո՞ւն ես, իշխանուհի, — հարցուց
Զակլոպա:

— Ես:

— Երթանք: Ամէնքն ալ չարաչար գի-
նով են, երբ սթափին, մենք արդէն շատ
մղոն ճամբայ ըրած կ'ըլլանք: Ուշադրու-
թեամբ...: Հոս գիտկներ կան:

— Յանուն Հօր և Որդոյ և Հոգւոյն
Սրբոյ, — ըսաւ կամաց ձայնով Հեղինէ:

— Հօր և Որդոյ և Հոգւոյն

Գ.

Երկու ձիաւորներ՝ զգուշաւորը, անտառին հեղեղատէն կ'անցնէին։ Մթին էր գիշերը, լուսինը բաւական ժամանակէ ի վեր մարը մտեր էր։ Երկինք ամպամած էր, այնպէս որ երեք քայլ հեռուն չէր տեսնուեր, ձիերը ամէն վայրկեան ծառերու արմատներուն կը զարնուէին։

Վերջապէս դաշտը տեսնուեցաւ. ձիաւորներուն մին, յառաջ, պոռաց, և երկուքն ալ Թաթար աղեղներէ արձեկուած նետերու պէս խոյացան։ Միայն ձիերու ոտնածայնը կը լսուէր, որոնց սմբակներու տակէն կը փախչէր կարծես գետինը։ Ճամբուն երկայնութեամբ հոս հոն բարձրացող կաղնիները ուրուականներու պէս աներեսյթ կ'ըլլային։ Այսպէս սրարշաւ գնացին երկայն ժամանակ, առանց շունչ առնելու, մինչև ձիերը՝ յոգնածութենէ փոնչելով և ականջնին խոնարհեցնելով մեղմացուցին ընթացքնին։

— Ճար չկայ, — ըսաւ աւելի զօրաւ

որ ձիաւորը, — պէտք է որ կենդանիները շունչ առնուն։

Լուսանալու վրայ էր։ Թափանցիկ օդոյն մէջէն կարելի էր որոշել դաշտին խոտերը և հեռաւոր ծառերը։ Ծագող արևուն աղօտ ճառագայթները երկու ձիաւորներուն դէմքերը լուսաւորեցին։ Զակլոպա և Հեղինէ էին։

— Այս, — կըկնեց Զակլոպա, — պէտք է որ շունչ առնուն։ — Երէկի, մէկլ շունչով Զիւրինէն Ռազլոկ, այսօր այս սրընթաց փախուստը, վախեմ չղիմանան ու իյնան իսկ դուն ի՞նչչպէս ես։

Զակլոպա իրեն ընկերին նայեցաւ և առանց պատասխանի սպասելու, յաւել։

— Թող որ լոյս աչքով տեմնեմ զքեզ։ Օ՛հ, օ՛հ, հօրեղբօրորդւոյդ զգեստները հազեր ես։ Սիրուն պղտիկ Ղազախի մը կը նմանիս...։ Քեզի նման մանկլափիկ մը երբէց չեմ ունեցեր. վախեմ սակայն որ Սըշեգուցըի յափշտակէ ձեռքէս։ Իսկ այս ի՞նչ է....։ Աստուծոյ սիրոյն համար ըլւայ, մազերդ ամփոփէ ապա թէ ոչ կին ըլլաւլ կը հասկնան մէկէն։

Երաւցնէ Հեղինէի ուսերուն վրայ սրարշաւ ընթացքնին և հովէն կը ծածանէին երկայն և սև մազերը։

— Ուր կ'երթանք, — հարցուց մաս զերու խոպովիքները ամփոփելով՝ զորոնք կը ջանար գլխարկին տակը ծածկել:

— Ուր որ Աստուած կ'ուզէ:

— Ոչ Լուպլին, ուրեմն:

Հեղինէի դէմքին վրայ նկարուեցան մըտանջութիւնը և անվստահութիւնը:

— Իշխանուհի, — պատասխանեց Զաք կլոպա, — ես ծրագիր մ'ունիմ և ամէն բան աղէկ հաշուեր եմ: Իմ հաշուոյն հիմ առեր եմ իմաստունին խօսքը. «մի փախչիր այն կողմը, ուր կը փնտոնին զքեզ»: Եթէ մեր ետևէն զան, անտարա կոյս Լուպլինի ճամբան պիտի բռնեն. երէկ իրիկուն դիտմամբ բարձր ձայնով տեղեկութիւններ հարցուցի այն ճամբուն վլրայօք; և մեկնենէս առաջ Պոկունին յայտնի ըսի որ դէպի այն կողմը պիտի փախչինք: Ուրեմն պիտի փախչինք... բայց դէպի Զերքասսի: Թէ զմեզ պիտի հալածեն շատ հաւանական է, բայց երբ համոզուին որ Լուպլինի ճամբուն վլրայ չենք մենք, — և այդ բանին համար առնուազն երկու օր պիտի դնեն, — այն առտեն ձիերու գլուխը դէպի Զերքասսի պիտի դնենք, — հասկցած կարծիք կ'ուզէ:

տի դարձնեն, իսկ մենք Քորսուն հասած կ'ըլլանք, ուր կը գտնուին թեվինեսքոյի և Ռուտմինայի լեհ գունդերը: Թող որ մեծ Աթամանի բոլոր ուժերը կեզրոնացեր են Քորսուն: Հիմա հասկցած:

— Հասկցայ, և քանի որ կենդանի եմ երախտագէտ պիտի ըլլամ զեզի: Զեմ զիւտեր ովկ ըլլալդ և ուսկից գալդ, սակայն կը հաւատամ որ Աստուած զբեզ զրկեց ինձի օգնելու և զիս ազատելու համար: Այն աւազակին ձեռքը չիյնալու համար ինքինքն պիտի սպաննէի:

— Օհ, վամպիր մըն է, վիշապ մը, գիւհարի պէս զբեզ կը հալածէ:

— Բայց ես իրեն ինչ ըրեր եմ, ինչո՞ւ զիս կը հալածէ: Շատ ժամանակէ ի վեր կը ճանչնամ զինքը և կ'ատեմ. միշտ վախցեր եմ իրմէ: Ասկայն, Աստուած իմ, աշխարհիս վրայ ես միայն եմ կին, որ ինձի համար այնչափ արիւն թափեց և իմ հօրեղբօրորդիներս սպաննեց...: Յիշելով միայն՝ արիւնս երակներուա մէջ կը պաղի: Ինչ ընեմ. ինչպէս ազատիմ այդ մարդուն ձեռքէն: Մի՛ զարմանար եթէ կը հառաջեմ... շատ թշուառ եմ, և ամօթ կը զգամ գիտնալով որ այն

մարդը զիս կը սիրէ: Լաւ է մեռնիլ քան
անոր ձեռքը իյնալ:

Երեսները կ'այրէին, բարկութեան և
ցաւի արտասուաց խոշոր կաթիլները վար
կը թափէին երեսէն:

— Այս՝ — պատասխանեց Զակլոպա, —
մեծ դժբաղութիւն է բուկինդ, բայց ներէ
եթէ ըսեմ թէ յանցանքը բու ազգական-
ներուդ է: Ի՞նչ պէտք էր զբեզ Ղազախին
խոստանալ և ապա խարել զինքը...: Երբ
իմացաւ, այնչափ կատղեցաւ որ իմին բա-
րի խրատներս բանի չեկան: Հօրեզրօրոր-
դիներուգ վրայ կը ցաւիմ, մանաւանդ
պզտիկին. իրաւցնէ կտրիճ երիտասարդ էր:
Հեղինէ սկսաւ հեծկլտալ:

— Սիրտ ըրէ՛, հազած զգեստիդ ար-
տասուը չի վայելեր...: Աչքերդ սրբէ ու
ինքինքդ Աստուծոյ կամքին յանձնէ՝
Նա պիտի պատժէ մարդասարանը... մա-
նաւանդ թէ պատժեց արդէն...: Թա-
փած արինը իրեն օգուտ մը չըերաւ,
վասն զի դուն փախար ձեռքէն, որ իրեն
ոճրագործութեանց միակ նպատակն էիր
...: Ո՞հ, որչափ պիտի ուրախանայ հիմա
եթէ ճանկերուն մէջ իյնամ, աւելի բան
մը չըսելու համար, ողջ ողջ կաշիս
պիտի քերթէ...: Դուն չես զիտեր՝

ես Պալաթիոյ մէջ անգամ մը թուրքե-
րուն ձեռքը ինկայ, երկրորդ անգամ մար-
տիրոս ըլլալ չեմ ուզեր...: Եւ ահա թէ
ինչո՞ւ համար փոխանակ Լուպլին փախ-
չելու, Զերքասսի կը փախչիմ: Լաւագոյն
էր իշխանին քով ապաւինիլ, բայց եթէ
մեր ետեւէն իյնայի՞ն: Լսեցիր որ երբ ձիե-
րը կը քակէի, Ղազախներէն մին արթըն-
ցաւ: Եթէ այն անմիտը եղածը իմացուց,
մի տարակուսիր որ ետեւնէս կը վազեն
... և եթէ այն ճամրուն վրայ գտնուէինք
շուտով կը հասնէին մեզի, վասն զի լաւ
ձիեր ունին, իսկ մերինները բոլորովին
յոզնած են...: Բնտրութեան ժամանակ
չկար. կը հասկնաս...: Ո՞հ, այն Պոկու-
նը ճշմարիտ զազան մըն է: Աւելի կ'ու-
զեմ սատանային եղջիւրներուն վրայ իյ-
նալ քան թէ անոր ձեռքը:

— Աստուծ զմեզ ազատէ անոր ձեռ-
քէն, — բացազանչեց Հեղինէ:

— Հիմա, քանի որ հեռացաւ Զիկրի-
նէն, անունը կոտրեց, իրեն կը մնայ խմիել-
նիցըի հետ միանալ...: Սակայն եթէ
խմիելնիցըի յաղթուի, որուն վրայ տա-
րակոյս չկայ, շատ հանգիստ պիտի չընէ.

Սրով ու Հրով

պաշի գունդերուն հանդիպեր է, որոնք ա-
պըստամբներուն դէմ կ'երթալին, միւս
կողմանէ ալ Ատեփան Բողովարին հուսար-
ներուն և դռակրներու գլուխը անցած ա-
ռաջ կը խաղալ....: Կենսան տասը օք
կը բամբէնչինկ մնալու ստիպուեր է, նաւակ-
ներու նորոգութեանց պատճառաւ, ուրեմն
անոր Զիկրին հասնելէն առաջ երկու բա-
նակներու ընդհարումը տեղի ունեցած պի-
տի ըլլայ և պատերազմը խմիելնիցըին
վիճակը որոշած պիտի ըլլայ արդէն:

— Ատոյզ է թէ կենսան Քուտաբէն՝
նամակներ կը բերէր:

— Այո՛, իշխանուհոյն և քեզի հա-
մար, բայց Պոկուն բռնեց այն նամակնե-
րը, ամէն բանի տեղակացաւ, գաշոյնի
հարուածով վիրաւորեց պատանին և վը-
րէժմնպրութեան վազեց:

— Ո՞հ, խեղճ պատանի... ուրեմն ինձի
համար կեանքը կորսնցուց....:

— Հանդարտէ՛, իշխանուհի, կարելի է
թէ չէ մեռած:

— Քայց այդ բանը երբ հանդիպե-
ցաւ:

— Երէկ առաւօտ : Պոկունի համար
մարդ մը սպաննելը և զաւաթ մը օղի

խմելը հաւասար է: Երբ նամակը կար-
դաց իրեն խոզի խանչինը ամբողջ Զիկ-
րինի մէջ կը լսուէր, կ'ըսեմ քեզի....:

Քիչ մը ժամանակ լուս կեցան: Գեղեցիկ
արշալոյսը ծիրաներփին կը ներկէր արեել-
ըը, օղը զով էր և կենդանութիւն կը
ներշնչէր, ձիերը սկսան խրխնջալ և ու-
բերով գետինը փորել:

— Ատք ելիր, — ըստ Զակլոպա, —
երթանը, և Աստուած թո՛ղ մեզի ընկերէ.
Ճիերը հանգչեցան և ժամանակ չունինք
կորսնցնելու:

Նորէն սանձարձակ սկսան սլանալ և
առանց կենալու երկու երեք մղոն ճամ-
քայ ըրբն:

Յանկարծ հեռուն սեւ կէտ մը տեսան
որ ամենայն արագութեամբ առաջ կու-
գար:

— Ի՞նչ է այդ — զոչեց Զակլոպա, —
կենանք....: Կարծեմ ձիաւոր մըն է:

Իրաւցնէ զիչ վերջ ձիաւոր մը երկցաւ
որ սանձարձակ կը վազէր. ձիուն վզին
վրայ ծուած խարազանով և խթանով կ'ո-
գեւորէր զկենդանին որ արդէն կը թըռ-
չէր:

— Եղթայէ փախած դէւ, ուր կընայ

Երթալ այդպէս արագ, — ըստ Զակլոպա
աւ ատրճանակը ձեռքը առաւ, ի զգուշու
թիւն:

Զիւտորը երեսուն քայլ միայն իրենցմէ
հեռու էր:

— Կեցիր, — պոռաց Զակլոպա առաջ
Երթալով: — Ո՞վ ես:

— Ան, դուն ես, — պատասխանեց
միւսը շիտկուելով ձիուն վրայ:

— Բլէսնէսընյ, Զիկրինի կառավարի-
չին ծառայն ... ի՞նչ հանդիպեցաւ, ո՞վ
կը վազես այդպէս գահավիժաբար:

— Դուք ալ ինձի հետ ետ դարձէք:
Ահաւոր դժբաղզութիւնն մը, վերջին դա-
տաստանի օրն...:

— Սակայն ի՞նչ է հանդիպածը. իսօ-
սէ...

— Զիկրին թշնամոյն ձեռքը ինկաւ
ու ոամիկ ժողովուրդը կը խողխողէ ազ-
նուականները:

— Յանուն Հօր և Որդւոյ... ի՞նչ կ'ը-
սես.... Խմիելնիցըն է:

— Բողովաբին սպանուած: Զարնեսըն-
գերի: Թաթարները, զլուխնին ունենալով
թուկայի — պէյը, միացեր են Ղազախ-
ներուն:

— Իսկ Պարապաշ, Զեչիովսքի:

— Պարապաշ մեռեր է: Զեչիովսքի
Խմիելնիցը կողմը անցեր է: Երէկ Ա-
թամաններու վրայ յարձըկեցաւ Գրիվոնսո,
այս զիշեր ալ Խմիելնիցը: Բոլոր երկիրը
բոցերու մէջ է. զիւղացիք ամէն կողմ
ուղիւ կ'ելլեն. արիւնը գետի պէս կը վա-
զէ: Փախէ՛ք քանի որ ժամանակ ունիք:

Զակլոպա՝ աչքերը դարձած, բերանը
բաց, չէր կրնար բան մը արտասանել:

— Փախէ՛ք, — կրկնեց Բլէսնէսընյ:

— Յիսուս Նազովըցի, — հառաչեց
Զակլոպա:

— Ո՞վ Աստուած իմ Տէր, — արձա-
գանգ տուաւ Հեղինէ ու սկսաւ հեծկլտալ:

— Փախէ՛ք, ժամանակ մի՛ կորսնցնէք:

— Սակայն ուր:

— Լուսլին:

— Դուն հոն կ'երթաս:

— Այո, իշխանին քով:

— Մեծ Աթամանը ուր է:

— Քորսումի մօտ է: Սակայն այս ժա-

նուս, անշուշտ, Գրիվոնսոի հետ կը զար-

— Գրով տանի Գրիվոնսու...: Ու-
րեմն այն կողմերը երթալ կարելի չէ:

- Առիւծին բերանը իյնալ ըսել է:
 — Իսկ զքեզ ո՞վ է որ Լուպլին կը
 զրկէ... կառավարի չը:
 — Ա՛չ. կառավարի չը փախաւ...: Ես
 Զարորոժի մէկ ազգականիս ձեռքով տ-
 գատեցայ: Իմ ուզելովս կ'երթամ Լուպ-
 լին, վասն զի պահուըտելու ուրիշ տեղ
 չկայ:
 — Զգուշացիր Ռազլոկէն անցնելու: Պոկունը հոն է. ինքն ալ տարտամբներու
 դաշնակից է:
 — Ո՞վ Տէր, ողորմութիւն: Զիկրին կը
 խօսուէր թէ Տնիերերէ անդին ալ զիւզա-
 ցիր ապատամբեր են:
 — Կարելի է...: Դուն քու ճամբադ
 գնա, ես իմ գլխուս ճարը կը մտածեմ:
 — Կ'երթամ, կ'երթամ, — պատաս-
 խանեց Բլէսնէսքայ, և մտրակելով ձին
 սլացաւ:
 — Եայէ՛ որ խոյս տաս Ռազլոկէն,
 — պոռաց անոր ետեին Զակլոպա, — և
 եթէ Պոկունին հանդիպիս, զիս տեսած
 ըլլալդ չըսես իրեն: Հասկցա՞ր:
 — Այո՛, — պատասխանեց Բլէսնէսքոյ:
 — Մնան բարեաւ:
 — Այո՛, — ըսաւ ինքիրեն Զակլոպա,

- Հիմա ահա անել լաբիւրինդոսի մը մէջ
 կը գտնուիմ: Շատ անգամ նեղ վիճակի մէջ
 գտնուեր եմ, սակայն այս բոլորովին նոր
 է: Գիմացս՝ Խմիելնիցըի, ետև՝ Պոկուն...:
 Անմոռութիւն ըրի անմիջապէս Լուպլին
 չերթալովս. սակայն հիմա գանգատ ը-
 նելու ժամանակը չէ: Ծրագիրներս բան
 մը չեն արժեր...: Ի՞նչ ընելու է. ո՞ր
 կողմը դառնալու է: Կը տեսնուի որ ամ-
 բողջ Հասարակապետութեան մէջ անկիւն-
 մը չկայ, ուր կարելի ըլլայ բնական մա-
 հով մեռնիլ: Այո՛, այս բանը մտքէս չէր
 անցներ:
- Իմ հօրեղօրորդութիւներս՝ Գէորգ և
 Թէոդոր, Զոլոդորոշիս կը գտնուին. կրնան
 թերեւա զմեզ ազատել, — ըսաւ Հեղինէ:
 — Զոլոդորոշի՝...: Համբերէ՛...: Ժա-
 մանակաւ ճանչցայ Ոմէկիսըոյ անունով
 մէկը՝ որ այն կողմերը երկու կալուած
 ունէր...: Հեռու է տեղը, Զերքասսիէն
 անդին: Սակայն ճար չկայ, ուրիշ լաւա-
 գոյն տեղ մը չունինք, հոն երթանք:
 Բայց մայր ճամբայէն դուրս ելլենք.
 դաշտը և անտառները աւելի պատճով են,
 կարելի է թէ այս միջոցին Աթաման-
 ները խմիելնիցըի կը յաղթեն և խաղա-

դութիւնը կը դառնայ բոլոր Ուզբանիոյ մէջ։

— Աստուած զմեզ կորսնցնելու հաւմար չազատեց Պոկունին ձեռքէն, — ըստ Հեղինէ։ — Յոյսդ Անոր վրայ գիր։

— Անհոգ եղիք...։ Վտանզներու հանդէպ նորընծայ չեմ...։ Երբ ժամանակ ու նենանք պատմեմ քեզի թէ ինչ հանդիպեցաւ ինծի Դալաթիոյ մէջ և պիտի տեսնես թէ ինչպէս ողջ առողջ կաշխատ զատեցի...։ Միայն մօրուքս քիչ մը ճերմը կեցաւ, նուազ չարիք սակայն Բայց պէտք է թողուլ մայր ճամբան։ Դարձուր ձիուն զլովսը. Դազախի մը պէս կը ճիավարես, այս խիտ խոտին մէջ տեսնուելու վտանգ չկայ։

Իրաւցնէ խոտը բարձր և խիտ էր, այնպէս որ մեր երկու ձիաւորները բոլոր բովին կորսուեցան անոր մէջ։

— Եթէ կ'ուզենք որ այս ճիերը դեռ ծառայեն մեզի, — ըստ Զակլոպա բաւական առաջ երթալնէն վերջ, — լաւ կ'ըւլայ որ իջնանք և հանգիստ տանք իւենց, թո՞ղ հանգչին և ուտեն։ Կարծեմ Գայ կամլիք մօտ է։ Սբանչելի՛ են այս եղեգնուտները. բաւական է որ չմոլորինք։

Զակլոպա ճիէն իջաւ, ձեռք տուաւ Հեղինէի որ իջնայ ճիէն։ Ջիերուն թամբելը վերցուց, քիչ մը պաշար դուրս հանեց զոր խոհեմարար հոգացեր էր ճամբայ ելելէն առաջ։

— Պէտք է ոյժ առնուլ, — ըստ առողջ տեղ հասցնէ։ Եթէ Զոլողոբոշիա պահակ զինուոր կայ, փրկուած ենք...։ Բլէսնէսըոյ կ'ըսէր թէ զետին անդիի եզերըն ալ գեղացիները ուաք ելեր են...։ Են, կարելի է. բայց հոն իշխանին հետ գործ պիտի ունենան և իշխանին ձեռքը ծանը է։ Նոյն իսկ Պոկուն, իրեն ցլու վզովը, մինչև զետին պիտի խոնարհեցնէ զլուխը եթէ այն ձեռքը զինքը շոյել ու զէ...։ Այդպէս ալ թող ըլլայ...։ Ուրեմն, իշխանուհի, պատառ մը։

Զակլոպա դրաւ թամբի ծածկոցին վըրայ խորոված միս և հաց։

— Ճաշակէ...։ Առածը կ'ըսէ «տկար ստամոքս, յոզնած ըղեղ»։ Իսկ այս արշաւանքը որ ըրինք...։ Լաւ էր ուրեմն ուղղակի լուսլին երթալ. սակայն հիմա ճար չկայ։ Հաւանական է որ իշխանը ճամբայ ելեր է արդէն Պթամաններուն

օգնութեան համնելու...: Այս՝ գէշ ժամանակներու մէջ կ'ապրինք, խաղաղասէ մարդ մը անկիւն մը չիկրնար գանել՝ ուզ գլուխը ջախջախուելէն ազատ ըլլայ: Կը ցաւիմ որ քահանայ չեմ եղած, և կո՞չ չում ալ ունէի, հանդարտ, կոռուէ փախո չող... բայց, կը տեսնուի, բաղդս ուրին է եղեր: Հիմա Գրաբովիոյ մէջ կանոնիւ կոս էի և դասին մէջ, տեղս նստած՝ սաղմոս ները կ'երգէի...: Ուժով ձայն մ'ունիմ, զիտե՞ս: Սակայն, ինչպէս ընէի, երիտասարդ դութեանս տաեն բոլոր օրիորդները ինձի կը զարնուէին: Զես կընար երեւակայիլ թէ որչափ գեղեցիկ էի: Բաւական էր որ կնկան մը երեսը նայէի, անմիջապէս տերեի պէս կը սկսէր զողալ: Ո՞հ, եթէ կարելի ըլլար քսան տարի ուսերէս մէկզի նետել, այն տաեն կը ցուցնէի Արշեգուցքի...: Դուն Ղաղախի մը կը նմանիս պեխաւոր... այսինքն առանց պեխի... է՛ս զիւրին է հասկնալ թէ ինչու մարզիկ թիւ զի համար գլուխնին վտանգի մէջ կը Պոնեն: Սբշեղուցքի ալ զէնք գործածել զիւտէ...: Ես ինքս անձամբ տեսայ թէ ի՞նչ ըրաւ Չափլինսքիի. վզէն ու սրունքներէս բաժնեցի այնպէս ուժով որ սոկորները բաժ-

նուեցան խաղերէն: Ծեր Ասավիլիքովսքիէն լսեցի որ նշանածդ առաջին կարգի ասպետ մըն է ու իշխանին սիրելի: Բաց աստի, զիւցազն է, զինուորը մէկէն կը ճանչցուի...: Սակայն շատ տաք կ'ընէ, և թէպէտ ախորժելի է ինձի ընկերութիւնդ, սակայն կ'ուզէի Զոլոդորոշիա ըլլալ հիմա...: Յերեկը պէտք է մնալ խոտին մէջ ու գիշերը ճամբորդել: Միայն թէ չեմ զիտեր պիտի գիմանաս այսպիսի երկայն ճամբորդութեան մը:

— Ո՞հ, ամէն քանի կը գիմանամ, առողջ ալ ես: Կընանք անմիջապէս ալ ճամբայ ելլել:

— Տղամարդու մը պէս արի ես, ձիեւը հանգիստ առին. լաւագոյն է թամբել զանոնք, որպէս զի պատրաստ ըլլան: Սակայն քանի որ Գակամլիքի եղեգնուտները չեմ տեսներ, հանգիստ պիտի չըլլամ: Եթէ մայր ճամբան չթողովնք, Զիկրինի մօտ գետը պիտի գտնէնք, սակայն ասկէց մղոն մը ճամբայ է: Երբ գետը անցնինք, Փրկուած ենք, կամ զրեթէ: Ստոյդ ըսելու համար սաստիկ քուն մ'ունիմ: անցեալ գիշեր գինետան մէջ, ցորեկը՝ Ղաղախներու հետ Ռազոկ, այսօր հոս,

քեզի հետ...: Երկաթ չեմ ես ալ...: Խօս
սելու ախորդակն իսկ կը կորսնցնեմ, թէ
պէտ լոելու սովորութիւն չունիմ...: Կը
զգամ որ լեզուս բերնիս մէջ կը չորնայ:
Եթէ ներես քիչ մը մրափեմ:

— Կ'աղաչեմ, մի՛ քաշուիր, — ըստ
Հեղինէ:

Զակլոպա իրաւունք չունէր ըսելու որ
լեզուս կը չորնայ... չխօսելով. արշա-
լուսէն սկսեալ կը գործածէր զայն: Երբ
ձի հեծաւ թմրութիւն մ'եկաւ վրան, մը
րափեց թամրին վրայ, և վերջապէս յոզ-
նածութիւնը և ծիերու կուրծքով պատռած
խոտերու միակերպ սօսափիւնը զինքը բո-
լորովին քնացուցին: Հեղինէ իրեն մտած-
մանց մէջ ընկզմեցաւ: Գէպքերը այնպիսի
արագութեամբ հետզետէ տեղի ունեցեց
էին որ խեղճ աղջիկը չէր կրնար զանոնք
մէկմէկու հետ կապել: Պոկունի յարձա-
կումը, ահաւոր կոտորածը, վախը, անա-
կընկալ փրկութիւնը, փախուստը, այս ա-
մէնը խառն ի խուռն ըղեղին մէջ կը դառ-
նային: Իսկ ով էր արդեօք զինքը վըլ-
կողը: Անոր անունը զիտէր, բայց անու-
նը զիտնալը բաւական չէր: Ինքն իսկ ը-
սեր էր Պոկունին հետ եկած ըլլալը, ու

ըեմն անոր ընկերն էր, ծանօթը, բարե-
կամը: Ինչու ուրեմն զինքը ազատեր էր,
այդու իրեն վրայ հրափրելով Ղազափին
բարկութիւնը և վրէժինզըրութիւնը: Սա-
կայն անոր այս ըրածը հասկնալու հա-
մար, պէտք էր լաւ ճանչնալ Զակլոպան,
անոր բնաւորութիւնը, բարի սիրտը. իսկ
Հեղինէ հինգ կամ վեց ժամէ ի վեր միայն
կը ճանչնար զինքը: Եւ ահա այս անծա-
նօթը՝ զինովի անախորժ դէմքով, յանկարծ
իրեկ ազատարար կը ներկայանար: Եթէ
երեք որ առաջ տեսած ըլլար զանիկա,
պիտի զգուէր և պիտի չվստահէր, իսկ
հիմա անոր հետ Զոլոդորոշիա կամ ուրիշ
տեղ մը կ'երթար, որ առաջնորդին իսկ ան-
ծանօթ էր: Երէկ իրեն տան մէջ հանգիստ
կը քնանար. այսօր, ձիու վրայ, զաշտին
մէջ, առնացի զգեստներով, և առնաց ա-
պատանարանի մը: Ետին՝ վայրագ մարդ
մը, որ փորձեց պատիւը բռնաբարել, դի-
մացը՝ ապստամբութիւնը, եղբայրասպան
պատերազմը իրեն ամէն վտանգներովը,
անակնկալը, արհաւիրը:

Եւ այսպիսի ահաւոր վայրկենի մը մէջ,
իրեն բոլոր յոյսը այս մարդուն վրայ

Ոչ, ոչ, Աստուած է որ իրեն կ'առաջնորդէ, կը տեսնուի:

Աղջիկը աչքերը երկինք վերցուց:

— Ավ Աստուած, մեծ և ողորմած, — բացազնչեց, — դուն փրկէ որբը, փրկէ թշուառ և անսապատէն աղջիկ մը, և թողքու կամքդ կատարուի, ցուցուք իմ վրայ ողու ողորմութիւնդ:

Բայց այս ողորմութիւնը արգէն կը տեսնուեր: Հեղինէ չարագործներու ձեռքէն յափշտակուեր էր ու ազատ էր: Իրաւ է վտանգը զեռ չէր անցեր, բայց վերջնաւ կան փրկութիւնն ալ թերես հեռուն չէր: Ավ գիտէ, ուր էր իրեն սիրելին: Սի չխայէն պիտի գառնար, և թերեւս այս վայրկենիս դաշտէն կ'անցնէր: Ջինքը պիտի փնտուէ և պիտի զանէ: արտասուաց, ուրախութիւն պիտի փոխանակէ, ցաւոյ խնդութիւն, և վասնգ ու մտասանջութիւն պիտի փարատին ցմիշտ....

Օրիորդին այրական սիրտը լի էր յոյժ սով: Հովք՝ որ խոտերը վէտվէտ կը ծածանէր, բաղցը երգեր կը շշնչէր անո՞ւ ականջին: «Դուն որբ չես աշխարհիս վրայ, զուն հոն՝ երկինքը, պաշտպան մ'ունիս, ունիս հոս ալ ուրիշ պաշտպան մ'

զոր կը սիրես և որ զքեզ պիտի չլքանէ: Ես աւելի ուժեղ և կարող է քան զքեզ հալածողները»:

Դաշտը մեղմ սօսափիւն մը կ'արձըկեր, ծաղիկներու քաղցը բուրումը կը զմայլեցընէր, խաշխաշներու կարմիր զլուխները, եղեգներու սպիտակափունչները, զնդաշդիկի փետրազարդ ցողունները կը խոնարհէին օրիորդին զիմաց, և կարծես այն Ղազախ պատահնոյն մէջ ճանչնալով սև երկայն մազերով, սպիտակ դէմքով, կարմրաւար շրթունքներով աղջիկը, անոր աշկանջէն կը փափսային. «Մի լար, գեղեցիկ աղջիկ, Տէրը մեր վրայ իսկ խնամք ունի»: Ծնդարձակ դաշտին քաղցրաբոյր և զով օդը բարերար ազգեցութիւն մը ըրաւ աղջկան երեւակայութեան վրայ: Յանկարծ աներեւոյթացաւ կոտորածի և արեան պատկերը, բաղցը թմրութիւն մը եկաւ վրան, քունը գոցեց աչքերը, և ինըն ըիչ մը մրափելէն վերջ, քնացաւ ծիուն վրայ:

Ք.

Շուներու հաջին մը արթնցուց զինքը:
Բացաւ Հեղինէ աչքերը ու հեռուն տեսաւ
հովանաւոր կաղնի մը, ցցապատնէշ մը ու
ջրհոր մը: Անմիջապէս արթնցնել խոր-
հեցաւ ընկերը:

— Պ. Զակլոպա, արթնցիր:
— Ո՞վ է, ուր ենք, — աչքերը բա-
նալով հարցուց սա:

— Չեմ զիտեր:
— Համբերէ... են, եթէ չեմ սխալիր,
Զազախ վրաններ:

— Ինծի ալ այնպէս կ'երեի:
— Անշուշտ նախըրողներ պիտի ըլլան:
Ոչինչ ընկերութիւն.... Խակ այս շունե-
րը ի՞նչ ունին որ այդպէս կը հաջեն,
կարծես զայլերէ խածուեր են.... Ահա-
ւասիկ, մարզիկ ու ձիեր.... Ուրիշ ճար
չկայ, քովերնին պէտք է երթալ, կարող
են հալածել զմեզ: Դուն ալ, կարծեմ,
քիչ մը քնացար:

— Քիչ մը, այո՛:

— Յցապատնէշին քով չորս ձիեր թամ-
բուած և չորս մարզիկ, մեծ բան մը չէ
.... Այո՛, նախըրողներ են: Եյ, ձեզի կ'ը-
սեմ, հոս եկէք:

Չորս Ղազախ մօտեցան: Խրաւցնէ նախ-
ըրողներ էին, որոնք ամառ ժամանակ
դաշտին մէջ կ'արածեցնէին ձիերը: Զա-
կլոպա տեսաւ անմիջապէս որ մէկը միայն
սուր մը և դաշոյն մ'ունէր: Միւսներուն
ձեռքը՝ ծայրը ձիու ծնօտ լախտեր կային:
Սակայն ծանօթ էր իրեն այս մարզկանց
վտանգաւոր ըլլալը:

Չորսն ալ խոժոռ նայեցան երկու ու-
ղեւորներու վրայ: Անոնց արեւակէզ դէմ-
քերուն վրայ բարեկամութեան նշան չէր
տեսնուեր:

— Ի՞նչ կ'ուզէր, — հարցուցին առանց
զմարկնին վար առնելու:

— Փառը Աստուծոյ, — ըստ Զակլո-
պա:

— Յաւիտեանս յափտենից, ամէն:
Ի՞նչ կ'ուզէր:

— Ասկէց Աերովաղի շատ կայ:
— Այդ երկիրը չենք ճանչնար:
— Խակ այս տեղւոյն անունը ի՞նչ է:
— Կուզլա:

— Մեր ձիերուն ջուր տուէք:

— Ջուր չունինք: Իսկ դուք ուսակից կու գաք:

— Գրութա — Պալըայէ:

— Եւ կ'երթաք:

— Զիկրին:

Նախրորդները մէկմէկու նայեցան:

Անոնցմէ մին, ածուփի պէս ու և միանի, սկսաւ դիտել Զակլոպա:

— Ինչու համար, — հարցուց, — մայր ճամբան թողուցեր էք:

— Շատ տաք էք:

Միականին Զակլոպայի ձիուն սանձէն բռնեց:

— Վար իջիր: Զիկրին երթալդ անօգուտ է:

— Ինչու համար, — հարցուց Զակլոպա անխոռով:

— Կը տեսնե՞ս այս պատանին, — ու միականին նախրորդներէն մին ցուցուց:

— Կը տեսնեմ:

— Զիկրինէն կու գայ: Հոն լիհերու կոտորած կայ:

— Իսկ դուն, բարեկամ, զիտե՞ս թէ մեզմէ վերջ ո՛վ է որ Զիկրին կու գայ:

— Ով:

— Երեմիա իշխանը:

Նախրորդներու լիրը երեմներու վրայ խոնարհ արտայայտութիւն մը երկցաւ անմիջապէս: Չորսը միասին, կարծես հրամանի մը հնագանդելով, զլիսարկնին վար առին:

— Եւ զիտէք, ուամիկներ, — առաջ տարաւ խօսքը Զակլոպա, — թէ լիհերը ինչ կ'ընեն անոնց՝ որոնք սպաննելով կը զուարձանան: Կը կախեն: Գիտէ՞ք թէ իշխանը ինչ զունդեր կը բերէ հետը, թէ ո՛ւշափ են, և թէ միայն երկու մղոն հեռու է...: Ինչպէս, ջրհորը ցամաք է, ջուր չունի ք...: Ահ, աւազակներ: Հիմա կը սորվեցնեմ ձեզի, հաւատացէք...:

— Մի բարկանար, տէր իմ, եթէ ջըրն հորը պարապ է յանցանքը մերը չէ...: Զիկրը մենք Գակամլիք կը տանինք և շուր ալ կը բերենք հոս:

— Այ, նենզամիտներ:

— Բաւական է խօսք մ'ըսես, անմիշապէս կ'երթանք:

— Զեզի պէտք չունիմ: Ես իմ զինաւիրես հետ կ'երթամ: Ուր է Գակամլիք:

— Հեռու չէ, հոն, — պատասխանեց միականին եղեգնուտ մը ցուցնելով:

— Ինկ մայր ճամբուն վրայ ելլելու
համար նորէն հոս պէտք է դառնալ թէ
գետին ընթացքին հետեւիւ:

— Գետին դարձած տեղը զձեզ մայր
ճամբուն վրայ կը հանէ:

— Յառաջ, պատանի, — հրամայեց
Զակլոպա Հեղինէին դառնալով:

Կեղծ զինակիրը ձիուն գլուխը դարձուց
և քառասմբակ սլացաւ:

— Մտիկ ըրէք, — պոռաց Զակլոպա
նախրորդներուն դառնալով, — եթէ իշխանին
յառաջապահ գունդը համնի, ըս-
տէք որ ես գետին երկայնութեամբ կ'եր-
թամ:

— Կ'ըսենք, մի՛ տարակուսիր:

Քիչ վերջ Զակլոպա նորէն Հեղինէին
հետ կը ձիավարէք սրարշաւ:

— Ճարտար հնարք, — ըսաւ ճախ աչ-
քը պլատիկցնելով: — Հիմա ամբողջ օրը
իշխանին պիտի սպասեն: Անունը միայն
լսելով՝ չորցած տերեւի պէս սկսան դո-
դաւ:

— Հիմա հասկցայ որ ինքզինքդ փոր-
ձանքներէ ազատելու մէջ քաջ ես . . . :
իրացնէ գոհ եմ որ Աստուած քեզի պէս
պաշտպան մը դրկեց ինծի, — պատաս-
խանեց Հեղինէ:

Զակլոպա ախորժեցաւ, ժպտեցաւ ու
մօրուքը շոյեց:

— Ե՞ն, է՞ն, խորամանկութեան մէջ
Զակլոպա երկրորդ Ողիսես մըն է, ապա
թէ ոչ մինչև հիմա ազուաները զինքը
կերած և մարսած պիտի ըլլային . . . : Լա-
րիւրինդոսէն ելլել պէտք էր: Մեր ըսա-
ծին հաւատացին, վասն զի եթէ այսօր
ոչ, վաղը իշխանը սրով ու հրով պիտի
հասնի հոս: Եթէ զիս բարեկամ Պոկոնին
ձեռքէն ազատէ, ճամբան անոր հանգի-
պելով, բոկոտն մինչև Զէնսդոքովա Ամե-
նասուրը կուսին ուխտի կ'երթամ: Սա-
կայն այդ զիւզացիներու լըբութիւնը լաւ
նշան մը չէր . . . : Կ'երկի որ այս կողմերն
ալ հասեր է խմիելնիցքիի յազթութեան
լուրը: Ուստի մենք պէտք ենք խոյս տալ
բնակութիւններէ և շրջահայեց ըլլալ: Ա-
տուած տար իշխանը շուտ համնէր, քանի
որ ուրիշ վտանգի մը մէջ չենք ինկած:

Հեղինէ նորէն այլայլեցաւ, բայց յու-
սադիր խօսք մը լսելու համար, ըսաւ.

— Հիմա կը հաւատամ որ դուն զբեզ
աւ, զիս ալ պիտի ազատես:

— Կ'ենթաղըուի, պատասխանեց Զա-

կլոպա, — զլովսը մեզի տրուած է որպէս
զի կաշխիս մտածենք: Զըեղ այնչափ սի-
րեցի որ իբրև հարազատ աղջկէս պիտի
պաշտպանեմ զըեղ: Վայն հոն է որ փախ-
չելիք տեղերնիս չենք զիտեր. Զոլոգորո-
շիան ալ ինձի շատ ապահով տեղ մը չե-
րեկիր:

— Ապահով զիտեմ որ իմ հօրեղոր-
որդիներս հոն են:

— Թերեւս այ՛, և թերես ո՛չ: Կարելի
է թէ ուրիշ ճամրայ մը բռներ են ։ Իմ
յոյսս աւելի պահակազունդին վրայ է...
Դեթ կէս գունդ զինուոր գանէինք հոն...:
Ահաւասիկ Գակամլիք: Հիմա բոլոր եղեց-
նուոր մեր տրամապրովեհան տակն է, ա-
նոր մէջ ուզածնուս պէս կրնանք պահուը-
տիլ: Անցնինք ջուրը, և փոխանակ զի-
տին ընթացքին հետեւելու, հակառակ կողը
մը գանանք, որպէս զի հետքերնիս կոր-
սուի: Իրաւ է նորէն Ռազլոկի ճամրան
կը բռնենք, բայց...:

— Դէպի Պրովարքի երթանք, անկից
ճամրան Զոլոգորոշիա կը տանի:

— Լաւ ուրեմն:

Զիերուն ջուր խմցուցին: Զակլոպա,
թողուց զէնդինէ եղեգնուտի մէջ, և ինքը

գնաց գետին հունը վինտուելու՝ զոր շուտով
գտաւ, վասն զի մօտ էր: Նախրորդները ի-
րենց ձիերը այս տեղին կ'անցնէին գետը՝
որ թէպէտ մեծ բան մը չէր, սակայն
իստ խոտերով ծածկուած ճախճախուտ
եղերներ ունէր, որ անմերձենալի էին:
Անցան գետը և ձիերուն զլուխը դարձնե-
լով մինչև զիշեր ճամրայ ըրին: Ճամրան
գժուար էր վասն զի գետակներու բազ-
մութիւն մը, բամնուելով զիտէն, ամէն
կողմ լիճեր և լճակներ ձևացուցեր էին,
ամէն վայրկիան պէտք էր հուն մը վինտուել
կամ եղեգնուտին մէջ մտնել, և այս կը
դանդաղեցնէր ընթացքն: Յոզնած ձիերը
հազիւ կը շարժէին ոտքերնին:

Յաճախ կը խրէին տիղմին մէջ, այն-
պէս որ Զակլոպա կը յուսահատէր զա-
նոնք գուրս հանելին: Վերջապէս բարձը
և չոր տեղ մը հասան կաղնի ծառերով լի-
ցուն: Գիշերը մութ էր, առաջ երթալը
անկարելի էր, ճախճախուտի մը մէջ ըն-
կըդմելու վտանգը կար. ուստի Զակլոպա
որոշեց հոն զիշերել և լուսանալուն սպասել:

Զիերուն թամբերը վար առաւ և զի-
րենք թողուց որ ազատ արածեն: Ապա
Քիչ մը խոտ հաւաքեց, անկողին շինեց



անով, թամրի ծածկոյթները և իրեն վերաբուն տարածեց վրան, և դառնալով Հեղինէին.

— Գնա՛ քնացիր, — ըսաւ, — ուզիշ բան չկայ ընելու: Արշալոյսը կ'արթնցնէ զքեզ և գիշերուան ցողը աչքերուդ ոյժ կու տայ...: Իսկ ես գլուխս թամրին վրայ կը զնեմ...: Նախորդներու ուշադրութիմը չարթնցնելու համար կրակ չեմ վառեր...: Գիշերը արդէն կարճ է, արշալուսին կը մեկնինք: Աղէկ մը քնացիր, իշխանուհի...: Նապաստակի պէս փախանք, և եթէ հեռուն չկրցանք երթալ, գեթ հետքերնիս կորսնցնել յաջողեցանք, այնպէս որ սատանան անգամ կարող չէ զմեզ գտնել: Գիշե՛ր բարի:

— Գիշե՛ր բարի:

Պղտիկ Դազախը ծունկ չոքեցաւ և ասուղերը գիտելով՝ երկայն աղօթեց: Զակլոպա թամրը վերցուց և քիչ մը հեռանալով՝ պառկեցաւ: Տեղը յարմար էր, բարձր, չոր և կաղնի ճիւղերը մեծ կանանչ ամպանի մը կը ձեւացնէին վրան:

Հեղինէ շուտով չկրցաւ քնանալ: Անցեալ գիշերուան դէպքերը աչքին առջկը կու գային, կը տեսնէր իրեն սպանուած

հօրեղբօրորդիները և հօրեղբօրկինը՝ որոնք զինքը կը դիտէին: Կը կարծէր թէ նախասենեկին մէջ դիակներուն քով կը գտնուի և թէ Պոկուն վայրկենէ վայրկեան ներս պիտի մտնէ: Դիմացը կը տեսնէր անոր տժգոյն դէմքը, պաստեալ յօնքերը, հրացայտ աշքերը՝ որ իրեն կը նայէին: Սարսափէն այլայլեցաւ...: Իսկ եթէ իրաւցնէ տեսնէր մովթին մէջ այն կրակոտ աչքե՛րը...: Նոյն միջոցին լուսինը ամպերուն մէջէն կը լուսաւորէր ծառերը ու տարօրինակ ձեւեր կու տար տեսարանին:

Հաւերը կը կարկաջէին մարդագետիններու մէջ, լորամարզիները դաշտին մէջ երբեմն երբեմն հեռուէին կը համնէին թըռչուններու և վայրի գազանաց ահուլի ճիշերը: Ազատ ձգուած ճիերը կը խրխնջէին միշտ աւելի քնացողներէն հեռանալով: Բոլոր այս ձայները հանդարտեցուցին զշեվինէ, փարատեցին տեսիլքները և համոզեցին զինքը որ իրեն այդ վիճակը ահաբեկած երեակայութեան մը արդինքն է և ոչ իրականութիւն: Քանի մ'օր առաջ բացօղեայ, դաշտին մէջ գիշերը անցնելու գաղափարն միայն պիտի գարհուրեցնէր օրիորդը. բայց հիմա գիտնալով որ

Գակամլիքի ափանց վրայ կը գտնուի,
հասկցաւ որ պէտք է պատրաստ գտնուիլ
ամէն դիպուածի: Թուչուններու ձայները,
աստղներու փայլվիլը, մայխսի իշամի-
զուներու բզզոցն, կամաց կամաց որորե-
լով բնացուցին զինքը: Ընդհանրապէս երր
զիշերը անապատի մէջ կ'անցընէ մէկը, միշտ
անակնկալ մը կը հանդիպի: Արշալոյսը
նոր կը բացուէր, երբ յանկարծ սուր և
աղէկէզ աղաղակներ արթնցուցին զինքը,
արիւնը երակներու մէջ պանդեցաւ: Դողա-
լով ոտքի ցատքեց, չէր զիտեր ընելիքը:
Դիմացէն անցաւ Զակլոպա գլխերաց և
ատրճանակները ձեռքը: Քիչ մը վերջ
լսեց անոր ձայնը. «Ու - ահ, ու - ահ»
ապա ատրճանակի հարուած մը, ապա
լուոթին՝ որ Հեղինէի զար մը թուեցաւ:
Վերջապէս նորէն լսուեցաւ Զակլոպայի
ձայնը:

— Եռւներուն կէր ըլլաք. թո՛ղ ողջ
երթեն զձեզ հրեայներու փողպատ շի-
նելու համար:

Զայնը յուսահատական էր:

— Ի՞նչ հանդիպեցաւ, — հարցուց օ-
րիորդը:

— Փայլերը կերեր են ձիերը:

— Ահ, Աստուած իմ, երկուքն ալ:

— Ո՛չ, մէկը: Միւսն ալ այնպիսի գէշ
վիճակի մը մէջ է որ ոտքի վրայ անգամ
չի կրնար կենալ: Կերեր ու հեռացեր են:
Միշտ այսպէս է դաշտին մէջ...:

— Հիմա ի՞նչ պիտի ընենք:

— Ի՞նչ պիտի ընենք...: Երկու գա-
ւազան կը կտրենք ու ճամբազ կ'ելլենք,
անոնք կ'ըլլան մեր ձիերը: Կը տեսնուի,
սատանային մատը կայ մէջը: Եւ ի՞նչ
զարմանք, Պոկունին բարեկամն է, թերես
եղբայրը: Ի՞նչ պիտի ընենք... եթէ ես
կարենայի ձի զանալ, նուազ չարիք...:
Բայց հիմա իրացնէ կը շուարիմ: Անի-
ծեալ ըլլամ, եթէ երբէք այսպիսի տագ-
նապի մէջ գտնուեր եմ:

— Ոտքով երթանք:

— Բսելը զիւրին է: Դուն, այո՛, բայց
ես, իմ այս ահազին մարմնովս...: Աս-
պետներ էինք և եղանք զիւրացիներ, թէպէտ
զիւրացիներն ալ միշտ զրաստ մը կը ճա-
րեն...: Շուները միայն ոտքով կ'երթան:
Այլանդակ զիւրուած: Այս ստորգ է որ հոս
պիտի չկենանք, ո՛ւ և է կերպով ինքզինք-
նիս Զոլոդորշիս պիտի ձգենք: Զիով
փախչիլը ախորժելի բան մը չէ արդէն,

իսկ ոտքով փախչիլը, այլանդակ գործ թամբերը հոս պէտք ենք թողուլ, իսկ պաշարը կռնակնիս առնուլ:

— Դուն միայն ո՞չ, ես ալ բան մը պիտի շալկեմ:

Աղջկան ցոյց տուած արիութիւնը քիչ մը խրախուսեց յուսահատ Զակլոպան:

— Տաճիկ ըլլալու եմ այդպիսի բան մը թոյլ տալու համար, — պատասխանեց: — Քու սպիտակ ձեռքերդ և փափուկ ուսերդ այդ տեսակ բանի համար չեն ստեղծուած: Ես միայն կ'ընեմ, մի՛ վախեր. միայն երբեմն երբեմն պէտք է կանգ առնուլ շունչ առնելու համար....: Ուտելու ու խըմելու մէջ ժուժկալութիւնս շնչարգելուաթեան հիւանդութիւնը բերաւ վրաս: Միայն թամբի ծածկոյթները կ'առնենք վրան պառկելու համար....: Պաշարէն մեծ բան մը չաւելնար, վասն զի հիմա անմիջապէս պէտք ենք կազդուրուիլ:

Այնպէս ալ ըրին, առանց ժամանակ կորսնցնելու: Զակլոպա՝ մոռնալով քիչ առաջ պարձեցած ժուժկալութիւնը, սկսաւ խմելով փորձել շնչառութեան ոյթը: Կէսօրուան մօտ հուն մը հասան, յաճախուած յայտնապէս, վասն զի ջուրին երկու եւ

զերքներու վրայ ալ ոտքերու և անիւներու հետքեր կը տեսնուէին:

— Թերես Զոլոդոբոշիայի ճամբան է, — ըսաւ Հեղինէ: — Բայց որո՞ւն հարցը նելու է:

Զակլոպա պատասխանելու վրայ էր, երբ հեռուէն ձայներու շշնկոց մը լսեցին:

— Վայրկեան մը, — ըսաւ ցած ձայնով Զակլոպա. — հարկ է պահուըտիլ:

Զայները մօտեցան:

— Բան մը կը տեսնեմ:

— Այն, կը տեսնեմ:

— Ի՞նչ:

— Կոյր ծեր մը ձեռքը վին, որուն կ'առաջնորդէ պատանի մը....: Կը բորիկնան այս կողմը անցնելու համար:

Իրաւցնէ ջուրին ձայնէն հասկցան որ հունը կ'անցնէին: Զակլոպա և Հեղինէ իրենց պահուած տեղէն ելան:

— Աստուծոյ անունը օրհնեալ ըլլայ, բարձր ձայնով ըսաւ Զակլոպա:

— Յափատեանս յափատենից, — պատասխանեց կոյրը: — Ո վ էք:

— Քրիստոնեայներ: Մի՛ վախեր:

— Ա. Նիկողայոս ձեզի կեանը և բարեր շնորհէ:

- Ուսկից կու զաս, բարի ծերուկ:
- Պրովարքիէն:
- Իսկ այս ճամբան ուր կը տանի:
- Ազարակները, գեղերը . . . :
- Նաև Զոլոդորոշիա:
- Թերեւս:
- Արչափ ժամանակ է Պրովարքիէն ելլելդ:
- Երեկ առաւոտ:
- Ռազմոկ հանդիպեցար:
- Այս՝ կ'ըսուի թէ ձիաւորներ զըսացեր են հոն, և ապա պատերազմ:
- Ովկ կ'ըսէ այդ բանը:
- Պրովարքիի մէջ կը խօսէին: Խշանաներուն մէկ ծառայն հոն եկաւ և շատ բաներ պատմեց:
- Դուն զինքը չտեսամը:
- Ես ոչ զոր կը տեսնեմ, կոյր եմ:
- Իսկ այս պատանին:
- Պատանին կը տեսնէ, բայց մունջէ, և Ես միայն անոր ըսածը կը հասկընամ:
- Ռազմոկ հեռու է ասկէց . . . : Հոն կ'երթանը:
- Ո՞հ, հեռու:
- Իսկ դուք կ'ըսէք թէ հոն զնացերէք:

- Այս:
- Այս, — զոռաց յանկարծ Զակլուղա պատանիին վզէն բռնելով: — Ահ, խարեբայներ, թափառաշրջիկներ, լրտեսներ. զուք կը շրջիք ամէն կողմ զիւղացիները ոտք հանելու համար: Հոս, թէողորոս, Մարսիոս, Ալեքսիս, մերկացուցէք զիրենք անմիջապէս, կալսեցէք կամ խըղդեցէք զիրենք գետինք մէջ . . . : Ծեծեցէք այս անպիտանները, ապստամբները, մինչև ոք մեռնին:
- Եւ Զակլուղա, ուժով ցնցելով զպատանին, միշտ աւելի բարձր կը պոռար:
- Ծերը ծունկ չոքեցաւ զթութիւն հայցելով, պատանին մունջերու յառուկ սուրու անյօդ ճիշեր կ'արձըկէք. իսկ Հեղինէ ապշած՝ տարօրինակ տեսարանին հանդիսատես կ'ըլլար: Իրեն աչքերուն չհաւատալով.
- Ի՞նչ կ'ընես, հարցուց:
- Սակայն Զակլուղա միշտ կը պոռար, կը հայհոյէք, զժուկս, ապականութիւնն, աղէտք, տանջանք, մահ կը կանչէք: Հեղինէ կարծեց թէ յիմարեր է:
- Հեռացիք, — պոռաց Զակլուղա օրիորդին, — հոս հանդիպելիք տեսարանին

չի վայիլեր քեզի ներկայ գտնուիլ :
Մերկացիր, ապա թէ ոչ կտոր կտոր կ'ը-
նեմ զբեզ, — հրամայեց ծերուն, և միհ-
նոյն ժամանակ կատաղաբար պատանիին
զգեստները կը հանէր վրայէն :

Ենքը սարսափահար անմիջապէս մէկ-
զի նետեց վինը, պայուսակը և զաւա-
զանը :

— Ամէն բան հանէ վրայէդ, եթէ
կեանքդ սիրելի է քեզի, — ըստ Զա-
լլոպա :

Ծերը շապիկն հանել սկսաւ : Հեղինէ
խնդիրը հասկցաւ ու հեռացաւ, կը լսէր
միշտ Զակլոպայի անէծքները և նախա-
տական խօսքերը : Հովէն տապալած ծա-
ռի մը բունին վրայ նստաւ ու սպասեց:
Կոյրին ողբը և մունջին ճիչը իրեն կը
հասնէին :

Վերջապէս լոեց ամէն բան, միայն թըռո-
չուններու ճռուղինը և տերեններու սոսա-
փիւնը կը լսուէր: Քիչ մը վերջ Զակլո-
պայի ծանր ոտքերուն ձայնը լսուեցաւ:
Շալակը առեր էր ծերուն և պատանիին
զգեստները, ձեռքը ունէր վինը և երկու
զոյգ կօշիկ: Հեղինէի մօտեցաւ, ողջ աչքը
պզտիկցուց ու ժպտաց :

կը տեսնուէր, ուրախ էր:

— Զկայ սկոռացող մը որ կարենայ
ինձմէ աւելի պոռակ, — ըստ, — մինչև
անգամ ձայնս կը կերկերի: Սակայն ու-
զածս ձեռք ձգեցի: Զիրենը մօրէ մերկ
ճամբայ դրի, և եթէ սուլթանը այս ըրա-
ծիս համար զիս փոխարքայ կամ փաշա
ընէ, ամենէն վատ անիրաւութիւնը ըրած
կ'ըլլայ... վասն զի, վերջապէս, ես այն
երկուբը տաճիկ սուրբերու կերպարանքի
մէջ դրի...: Անպիտան խարեւայները ...
Կ'աղաչէին ինձի որ գեթ շապիկները իրենց
թողում...: Աղէկ հագուած էին: Շնորհա-
կալ եղէր, ըսի իրենց, որ ողջ կը թողում
որ երթաբ: Տես, նոր են զգեստները, բաճ-
կոնը, շապիկը, կօշիկները ...: Ի՞նչպէս
կ'ուզուի որ Հասարակապետութեան գոր-
ծերը աղէկ երթան, քանի որ ուամիկ ժո-
ղովուրդը այսպիսի զգեստներ կը հագուի:
Կը տեսնուի որ տօնի որ մը գնացեր են
Պրովարքի և տօնավաճառէն զներ են այս
նոր զգեստները: Ազնուական մը իրեն կա-
լուածներէն այնչափ դրամ չիվաստկիր
որչափ այս տեսակ մարդիկ: Լաւագոյն է
թողուլ մէկդի ամէն արուեստ և մայր

ճամբուն վրայ ծերերը մերկացնել. ապա
հով եղիր շուտով կը հարստանայ մարդ:

— Սակայն այդ զգեստները ի՞նչ բանի
պիտի ծառայեն քեզի, — հարցուց Հեղի-
նէ:

— Ի՞նչ բանի: Հիմա կը տեսնես:

Այս ըսելով զգեստներուն մէկ մասը
առաւ ու մտաւ մացառներուն մէջ:

Քիչ մը վերջ մացառներու մէջէն վիճի
ձայնը լսուեցաւ, ու դուրս ելաւ ... ոչ
ևս Զակլոպա, այլ Ռւգրանիոյ ճշմարդտ
աշուղ մը միականի և սպիտակ մօրուեռով:

Անակնկալ աշուղը մօտեցաւ Հեղինէի և
խոսկոտ ձայնով մը երգեց:

Դուն կը բարձրանաս, դուն կը թռչս,
Արեներու աշխարհը,
Ով բազէդ վահմ
Ու կը տեսնես զեսուն:

Իշխանուհին ծափ ծափի զարկաւ, և
Ապալուկն փախչելէն ի վեր առաջին ան-
գամ ըլլալով շըթունքներուն վրայ ժպիտ
մը տեսնուեցաւ:

— Եթէ չգիտնայի որ դուն ես, ստու-
գիւ պիտի չկարենայի գուշակել:

— Հէ. ի՞նչ կ'ըսես. բարեկենդանի

մէջ երբէք աւելի զեղեցիկ զիմակաւոր տե-
սնը ես: Գետին մէջ զիտեցի ինքզինքս, և
եթէ ինձմէ աւելի կատարեալ աշուղ մը ե-
ղած է երբէք, ինքզինքս վիճով մէկտեղ
կախաղան կը հանեմ: Երգերու գալով,
հինգ տասը հատ զիտեմ: Ո՞ւը կ'ուզես,
իշխանուհի, ... Մարուսիայի թէ Պոն-
դարիվեայի և կամ Սերբիակովայի մահ-
ուան երգը ...: Ամէնն ալ զիտեմ: Զիս
անբան անասունի տեղ դիր, եթէ չյաջողիմ
ամէնէն նշանաւոր խարեբայներէն իսկ դը-
րամ կորզել:

— Հիմա կը հասկնամ թէ ինչո՞ւ հա-
մար կողոպտեցիր այն խեղճ մարդիկը.
ծպտեալ աւելի ապահով կ'ըլլանք:

— Բնականաբար: Գիտցիր որ Տնիե-
րի այս եզերքի բնակիչները աշխարհիս
ամէնէն աւելի չար մարդիկն են, և միայն
Երեմիա իշխանը կարող է սանձել զա-
սոնք: Խսկ հիմա, Խմիելնիցքի յաղթու-
թենէն վերջ, ոչ ոք կարող է զսպել զի-
րենք: Տեսան այն նախըրորդները՝ որոնց
հաճութեամբ զմեզ կտոր կտոր պիտի ը-
նէին: Եթէ Աթամանները չյաջողին ջախ-
ջախել զլսմիելնիցքի, քիչ օրէն ըոլոր եր-
կիրը բոցերու պիտի մատնուի. և այն ա-

տեն անկարելի կ'ըլլայ անցընել զքեզ ա-
պըստամբ զիւղացիներու մէջէն։ Լաւագոյն
էր Պոկունի ճիրաններու մէջ մնալ, բան
ասոնց ձեռքը իյնալ։

— Ո՞հ, ոչ, մահը կ'ընտրեմ, — պա-
տասխանեց ուժով իշխանութին։

— Իսկ ես, կեանքը կ'ընտրեմ . . . :
Մարդ երկու անգամ չի մեռնիր, և երբ
ժամանակը գայ, ոչ ոք կընայ ազատիլ . . . :
Կը տեսնուի որ այն ծերը Աստուած զըկեց
մեզի . . . : Հիմա, առ նուազն երեք օր ե-
ղեգնուաններու մէջ մնալ պիտի բռնադա-
տուին, իսկ մենք նոյնչափ ժամանակի մէջ
Զոլողորոշիա կը հասնինք և կը գտնենք
հօրեղբօրորդիներդ . . . : Գոհ ես։ Իսկ եթէ
հօրեղբօրորդիներդ հոն չեն, կամ կը շա-
րունակենք ճամբանիս կամ հոն իշխանին
գալստեան կը սպասենք։ Թէպէտ ծեր եմ,
բայց չեմ վախեր ո՛չ զիւղացիներէն և ոչ
Ղազախներէն։ Նոյն իսկ կարող ենք
Խմիելնիցըի զինուորներուն մէջէն անց-
նիլ . . . բայց լաւ է խոյս տալ թաթար-
ներէն, որոնց մեծ ուրախութիւն պիտի
ըլլայ եթէ քեզի պէս գեղեցիկ պզտիկ Ղա-
զախ մը ձեռք ձգեն։

— Ուրեմն ես ալ պէտք եմ ծպտիլ։

— Կ'ենթազրուի . . . : Թէպէտ զիւղացիի
տղու զերը կատարելու համար շատ զե-
ղցիկ ես, ինչպէս ես ծերու . . . բայց
փոյթ չէ . . . : Հովք երեսդ կ'այրէ, իսկ ես
քալելով գաւազանի մը պէս կը նիհարնամ։
Երբ վալահըները աչքիս մէկը խարեցին,
մեծ զժբաղգութիւն համարեցայ զայն, սա-
կայն ամէն չարիքէ բարիք կը ծնանի,
վասն զի ծեր, բայց ոչ կոյր, աշուղ մը կաս-
կած կրնայ յարուցանել։ Դուն ձեռքէս
բռնած ինծի պիտի առաջնորդես, ու զիս
պիտի անուանես . . . Ոնոփրիոս։ Ո՞ն ու-
րեմն, շուտով հագուէ, վասն զի ճամբայ
ելլելու ժամանակն է։

Զակլոսլա հեռացնու։ Հեղինէ գետին մէջ
լոււցուեցաւ, հանեց Ղազախ բամկոնակը,
և զիւղացիի զգեստը հագուեցաւ, զըաւ զը-
լումը յարդէ զիլարկը, ձեռքն առաւ հա-
ցին տոպրակը։ Բարեբաղզաբար Զակլո-
պայի մերկացուցած տղան բաւական բարձր
էր հասակով, այնպէս որ զգեստները լաւ
յարմար եկան Հեղինէի։ Զակլոսլա ուշի
ուշով վիտեց զօրիորդը։

— Շատ ասպետներ, — ըսաւ, — սի-
րով պիտի տան իրենց զէնքերը և զըահ-
ները քեզի պէս մանկլաւիկ մ'ունենալու

102

համար... և արդէն կը ճանչնամ հորամ
մը որ այդ փոխանակութեամբ երջանիկ
պիտի սեպէ ինցվինքը : Ստամպու տե-
սայ գեղեցիկ պատանիներ, բայց ոչ համ
մը բեզի նման: Միայն մազերուդ ուշ պէտք
ես դնել:

— Աստուած տայ որ այս գեղեցկու-
թինս չարեաց պատճառ չըլլայ, — ըստ
Հեղինէ Զակլոպայի շողոքորթ խօսքելուն
ժաղտելով:

— Գեղեցկութինը երբէք աւելի բան
մը չէ: Փորձովս գիտեմ: Երբ Պալաթիոյ
մէջ թուրբերը աչքիս մէկը խարեցին և
միւսն ալ խարելու կը պատրաստուին,
փաշային կինը, գեղեցկութեանս համար,
ազատեց զիս...: Հիմակ ալ կը տեսնուին
դեռ մարած գեղեցկութեանս հետքերը:

— Բայց դուն ըսիր որ վալահքները
այրեցին աչք:

— Այո՛ վալահքները՝ որոնք տաճկցել
են և փաշային կը ծառայէին:

— Բայց աչք այրած չէ:

— Աչքիս վրայ տեսնուած վարագոյը
հրաշէկ երկաթին արդիւնքն է...: Նոյն
բանն է...: Սակայն մազերուդ համար ի՞նչ
կը խորհիս ընել:

— Կտրել զանոնք:

— Ինչո՞վ:

— Ոուրով զլուխ կը կտրեն, բայց

մազ, իրացնէ չեմ գիտեր:

— Գիտես ինչ կ'ընենք: Ես հոս կը
նստիմ, մազերս այն կոճղին վրայ կը տա-
րածեմ, իսկ գուն հարուած մը կ'իջեցը-
նես...: Միայն նայէ որ զլուխս չկտրես:

— Մի վախեր...: Շատ անզամ, գի-
նով, մոմի մը պատրոյզը կտրեր եմ մէկ
հարուածով, առանց մոմին դաշելու ...:
Պիտի յաջողիմ, թէպէտ բոլորովին նոր է
ինծի համար այս գործողութիւնը:

Հեղինէ նստեցաւ, խիտ և սև մազերու
փունջը փոեց կոճղին վրայ, և աչքերը
դէպի Զակլոպա բարձրացնելով.

— Պատրաստ եմ, — ըստ, — օ՛ն ու-
րեմն

Տխուը ժպիտ մը տեսնուեցաւ շըթունք-
ներուն վրայ: Յաւով կը բաժնուէր այն
խոպալիքներէն՝ զորոնք երկու ձեռք հա-
վիւ կը պարունակէին. Զակլոպա ալ սիրտ
չէր ըներ:

— Աւելի կ'ընտրէի, — ըստ, — վար-
սայվիրայ ըլլաւ և Ղազախ ծամեր կտրել

քան թէ այս մազերը: Թուի թէ, չեմ գիւտեր ինչո՞ւ, դահիճ մըն եմ: Գիտես որ դահիճը վհուկ կիներու մազերը կը կտրէ, որպէս զի սատանան անոնց մէջ չպահուտի և արուեստին գործազրութեան արգելք չըլլայ: Բայց դուն վհուկ չես, և իմ ըրածս սոտոգիւ անզգամութիւն է...: Եթէ Արշեղուցը ականջներս չկտրէ, երեսը չեմ նայիր...: Փատոյս վրայ կ'երդում, արիւնս կը սառի...: Գեթ աչքերդ գոցէ:

— Գոցեցի, — ըսաւ Հեղինէ:

Զակլոպա ոտքի մատուբներուն վրայ բարձրացաւ, սուրը շողաց օդոյ մէջ և մազերը կոճղին վրայէն գետին թափեցան:

— Եղաւ, — ըսաւ Զակլոպա:

Հեղինէ ոտք ելաւ, կարճ և խիտ մազերը վարդագոյն երեսները շրջապատեցին:

Այն ժամանակները մեծ ամօթ էր աղջկան մը մազերը կտրել, ուստի Հեղինէի ըրածը մեծ զոհողութիւն մըն էր: Աչքերը արտասուօք լեցուեցան. Զակլոպա, կատարած գործէն տժոհ, զինքը կերպով մը միմիթարել փորձեց:

— Կարծես, — ըսաւ, — անզութ գործ

մ'ըրի, և, կը կրկնեմ, եթէ Արշեղուցը իրաւցնէ ասպետ է, պէտք է որ ականջներս կարէ: Աակայն ուրիշ ճար չկար, աղջիկ ըլլալդ մէկէն կը հասկցուէր: Իսկ հիմա գէթ համարձակ կրնանք առաջ երթալ: Այն ծերուն մահ սպառնալով ճամբան սորվեցայ: Նախ պիտի տեսնենք երեք կաղնի ծառ, քովը հեղեղատ մը, և հեղեղատին երկայնութեամբ Տէմիանովքայի վրայէն Զոլոդորոշիա տանող ճամբան: Բաւ նաև թէ այդ ճամբան սայւերու ճամբայ է, կրնանք օգտուիլ և քիչ մը ժամանակ սայլի մը վրայ նստիլ...: Ստուգիւ կացութիւննիս շատ զեշ է, երբեք պիտի չմոռնանք...: Հիմա սուրերն աւ պէտք ենք թողուլ, վասն զի ծեր աշուղները և անոնց առաջնորդները զէնքով քաշելու սովորութիւն չունին: Այս ծառին տակը կը թաղեմ զանոնք, թերեւս օր մը նորէն գանեմ: Այս սուրը շատ կոփմներու մէջ մտեր է և շատ յաղթանակներ տարեր է: Հաւատացիր որ հիմա զնդապիտ եղած կ'ըլլայի, եթէ զիս գինեմուլ չամբաստանէին մարդիկ: Աշխարհիս վրայէն արդարութիւնը վերցեր է: Եւ այս ամէն բան վասն զի ապուշի մը պէս չըս-

պանուեցայ, և միշտ գիտցայ խոհեմութիւնը արիութեան հետ միացնել։ Ամենէն առաջ, Սասկիլիքովսքի ինծի կ'ըսէր թէ նապաստակի մը պէս երկչոտ եմ, սակայն նա, թէպէտ բարի է, բայց չար լեզու մ'ունի։ Երեւակայէ որ բանի մ'օր առաջ զիս կը յանդիմանէր թէ Դազախներու հետ ընկերութիւն կ'ընեմ. իսկ եթէ այդ ընկերութիւնը չընէի ես, գուն չէիր կրնար Պոկոնին ճիրաններէն ազատիլ։

Կը խօսէր Զակլոպա, ու սուրերը ծառին տակ կը ծածկէր խոտերով և տերեւներով կը զոցէր տեղը. ապա վիզք անցուց տոպրակները և վինը, կոյրին գաւազանը ձեռքը առաւ, անով մէկ երկու փորձեր ըրաւ ու.

— Երթանք, — ըսաւ, — այս ալ բանի մը կու գայ. շատ լաւ կրնայ մէկը ասով դիմացինին ակռաները համրել, կամ կէսօրին աստղները ցուցնել։ Հետիոտն պիտի քալենք, այդ գէշ է, սակայն ճար չկայ։ Յառաջ։

Ու սկսան երթալ. սեւ մազերով պատանին առջևէն, ծերը անոր ետեէն։ Սա կը գանգատէր տաքութեան դէմ, մինչդեռ դաշտէն փչող հովիկը միւսին փափուկ

մորթը կ'այրէր և պղնձի զոյն կու տար։ Շատ չտեւեց, հասան հեղեղատը՝ որուն խորը աղբիւր մը կը վազէր ու կ'երթար խառնել յստակ ջուրը Գակամլիքի ջուրերուն։ Հեղեղատէն բիչ հեռուն կը բարձրանային երեք վիթխարի կաղնիները։ Ուղեւորները քայլերնին դէպի այն կողմը ուղղեցին և անմիջապէս ճամբուն վրայ ելան՝ որ բոլորովին դեղին էր աղբերու մէջ բուսած ծաղիկներով։ Ճամբան ամայի էր. ոչ սայլ, ոչ կուպրի փոսեր, ոչ եղներ։ Հոս հոն գայլերէ կրծուած և արևէն սպիտակացեալ ուկրոտիք։ Երկու ուղիւրները միշտ կը քալէին, երբեմն հանգիստ առնելով ծառի մը հովանւոյն տակ։

Սկ մազերով պատանին կը քնանար խոտին վրայ, ծերը կը հսկէր։ Յաճախ կը ստիպուէին անցնիլ գետակները, ու երեմն ծերը կը բռնադատուէր զրկել իւր ընկերը, տարիքէն վեր ոյժ մը ցուցնելով։

Այնպէս նեղութեամը մինչև իրիկուն առաջ գնացին. վերջապէս պատանին, ճամբուն եղերը նստելով, ըսաւ ծերուն։

— Ա՛լ չեմ կրնար յառաջ երթալ։ Լաւ է հոս մնալ ու մեռնիլ։

Ծերը սաստիկ այլայլեցաւ։

— Օ՛հ, անիծեալ անապատ, — բացազանչեց, — ո՛չ ազարակ մը, ո՛չ խրճիթ մը, ո՛չ կենդանութիւն : Այսուհանդերձ գիշերը հոս անցընել կարելի բան չէ : Արդէն իրիկուն է, ժամէ մը վերջ մութը կը կոխէ... : Սակայն ուշադրութիւն, ի՞նչ ձայն է այս :

Ծերը լրեց : Վայրկեան մը չորս կողմք խոր լոռութիւն մը տիրեց : Հեռուն ոռնաւ լու ձայն մը լսուեցաւ՝ որ կարծես գետնին տակէն կ'ելլէր . և իրաւցնէ ճամբայէն քիչ հեռու հեղեղատին խորէն կու գար :

— Գայլեր են, — ըստ Զակլոպա, — երեկ ձիերնիս կերան, այսօր ալ զմեզ կը փնտուին : Ալտրճանակ մ'ունիմ, սակայն վախեմ վառողը երկու անգամուան չբաւէ : Ինչ ալ ըլլայ անոնց հարսենական ինջոյքին համեմանք չեմ ուզեր ըլլալ... :

Ուրիշ ոռնալու արձագանք մ'ալ լսուեցաւ, այս անգամ կարծես աւելի մօտ :

— Ոտք ելիր, պատանի, — ըստ ծերը : — Եթէ քալելու կարողութիւն չունիս կը շալկեմ զքեզ : Շատ կը սիրեմ, զքեզ, թերես, վասն զի, ամուզի մնալով, օրինաւոր ժառանգ չունիմ... : Ամէնքը բնաւ

կան և տաճիկ զաւակներ, զամն զի Տաճկաստան երկար ժամանակ մնացեր եմ : Զակլոպաներու ցեղը ինձմով պիտի լմնայ... : Բայց զուն ծերութիւնս պիտի ինամես, ուստի ոտք ելիր ու եկուր շաւակս... : Գառնուկի մը պէս կը վերցնեմ զքեզ ուսերուս վրայ :

— Բայց իմ սրունքներս այնպէս ընդարձացեր են որ չեմ կը նար շարժիւ :

— Ու կը պարծենայիր ովմիդ վրայ ... : Սակայն լոռութիւն... : Կարծես հաջիւն մը կը լսեմ... : Այո՛, այո՛, շուներ են և ոչ գայ : Ուրեմն Տեմիանովքայի մօտ ենք : Փառք Բարձրելոյն : Խսկ ես կը մըտածէի կրակ ընել և քիչ մը բնանալ... : Այո՛, շուներ են : Կը լսե՞ս :

— Երթանք, — ըստ Հեղինէ :

Յանկարծ ոյժ եկաւ վրան : Հազիւ մացաներէն զուրս ելան, հեռուն լոյսեր և երեք եկեղեցիներու գմբէթներ տեսան՝ ուրնը նոր տախտակներով ծածկուած ըլլալով, արևմտեսն վերջին լոյսով սպիտակ կը տեսնուէին : Շուներու հաջիւնը երթաւով աւելի որոշ կը լսուէր :

— Այո՛, Տեմիանովքայ է, ուրիշ չեկընար ըլլալ, — ըստ Զակլոպա : — Ծեր

աշուղները ամէն տեղ աղէկ ընդունելու թիւն կը գտնեն, կարելի է լաւ մարդիկ ներու հանդիպինք և քիչ մը բան գտնենք ուտելու : Իշխանական կալուածի մը կը նմանի սա, և թերևս ազարակատէրը հոն կ'ըլլայ : Հոս կը կենանք և հանգիստ կ'առնունց : Իշխանը ճամբայ ելած պիտի ըլլայ և թերևս ազատութեան ժամը կարծածնէս աւելի մօտ է : Միայն միտքդ պահէ որ մունջ ես : Քեզի ըսի որ անունս մնովիրոս է, բայց հիմա կը մտածեմ որ մունջերը չեն խօսիր : Ես երկու հոգւոյ տեղ կը խօսիմ : Այս գիւղացիներուն լեզուն զփտեմ, լատիներէնի մօտ բան մըն է : Ուրեմն, յառաջ : Ա՛վ Աստուած իմ Տէր, այս մեր պանդիտութիւնը Ե՞րբ պիտի լինայ... : Գեթ աղէկ զինի ու խնձորողի գտնայինք... կը կազդուրուէինք :

Զակլուպա լոեց ու քիչ մը ժամանակ լուսութեամբ առաջ գնացին :

— Զմոռնաս մունջ ըլլալդ, — առաջ տարաւ խօսքը Զակլուպա : — Եթէ մէկը բան մը հարցնէ քեզի, շուտով ինձի գարձիր ու այսպէս ըրէ : «Հեմ, հեմ... բիւ... բիւ» : Արդէն հասկցայ որ խելացի տղայ մըն ես, իսկ հոս կենաց խնդիր է : Եթէ իշխանին

կամ Աթամաններուն մէկ ջոկատին հանչ վիպինք, մէկէն մեր ո՛վ ըլլալը կ'իմացը նենք, մանաւանդ եթէ Սրշեղուցքի ծանօթ մէկը գտնուի : Կարծեմ ըսիր թէ իշխանին մասնաւոր խնամոց տակն կս... : Եթէ այդպէս է զինուորներէն վախ չկայ ... : Բայց հոն վարը ի՞նչ կըակ է : Օ՛հ, օ՛հ, դարբնոց մը : Մարդիկ ալ կը տեսնուին... : Շիտակ այն կողմը երթանց :

Իրացնէ, իրենց քայլերուն ուղղութեամբ, դարբնոցի մը ծխանէն կայծակներ դուրս կը ցայտէին և դոնէն ու պատերու ճեղքուածներէն սաստիկ կըակ մը կը փայլէր, մերթ ընդ մերթ մարդկային դէմքերէ մթազնելով : Թէպէտ զիշեր էր, սակայն դարբնոցի զիմաց շատ մարդիկներու խումբ մը կը նշամարուէր : Դարբիներու մուրջերը փոխնիփոխ կը զարնէին ու անոնց հարուածներու ձայնն կը խառնուէր երգերու, խօսակցութեանց, հաշիւններու ձայնին : Զակլուպա հաստատուն բայլերով մօտեցաւ դարբնոցին, վինի թեւերը թրթուացուց ու սկսաւ երգել.

Լեռներու վրայ գերանդաւրներ
Վերզեն զուարթ երգեր,
Լեռներու ստորոտէն առաջ կու գայ

Եւ կանանչ խոտէն զուրս կ'ելլէ
Խիտ և սև ամրոխ մը ...
Դրօշակէն, զլխարկներէն, զէնքերէն,
Մախաղներէն կը ճանչնամ զիրենց...
Ղաղախներ են, Ղաղախներ.

Այսպէս երգելով հոն հաւաքուած բազ-
մութեան մօտեցաւ: Մեծաւ մասամբ զի-
նով էին: Ամէնքն ալ զինուած էին զա-
ւազաններով՝ որոնց ումանց կապուած էին
նիզակներ և գերանդիներ: Խսկ զարբինները
զերանդի կը շինէին և նիզակներու ծայ-
րերը կը սրէին:

— Էյ, ծեր, ծեր, — պոռացին ումանք
բազմութեան մէջէն:

— Օրհնեալ ըլլայ Աստուած, — ըստ
Զակուպա:

— Յափտեանս յափտենից:

— Բուքը, տղաք, ասիկա Տէմիանով-
քայ է:

— Այո՛: Ի՞նչ կ'ուզես:

— Ճամրան ինծի բախն որ հոս բարի
մարզիկ պիտի զանեմ՝ որոնք ինծի ուտե-
լու և խմելու բան մը կու տան և պառ-
կելու տեղ մը: Հեռուէն կու զամ ու այս
պատանին յոգներ է ու բայլ մը աւելի
չի կընար առնուլ: Մունջ է, ինծի առաջ-

նորդութիւն կ'ընէ որ ծեր եմ և զրեթէ
կոյր: Աստուած զձեզ օրհնէ, բարեսիրտ
մարդիկ, օրհնեն զձեզ սքանչելագործ Ա-
նիկողայոս և Ս. Ոնոփրիոս: Մէկ աչքս
թիչ մը բան կը տեսնէ, միւսը՝ բնաւ, ա-
նոր համար վինը ձեռքս կը պտըտիմ,
կ'երգեմ, և անտառի թռչուններու պէս
կ'ապրիմ այն փշրանքներով որ ողորմած
մարդիկներու ձեռքերէն վար կ'իյնան:

— Ուսկից կու զաս, ծեր:

— Ահ, հեռուէն, շատ հեռուէն: Թո-
ղուցէք թիչ մը հանգչիմ, զարբնոցին զի-
մաց նստարան մը կայ կարծեմ...: Դուն
ալ նստէ, խեղճ տղայ ...: Այո՛, Լաղա-
վայէն կու զանք: Շատոնց է մեկներ ենք.
Խսկ հիմակ Պրովարքիէն կու զանք՝ ուր
տօնավաճառ կար:

— Այն կողմերը ի՞նչ բարի լուրեր
լսեցիր. — հարցուց ծեր և զերանդիով
զինուած զիւղացի մը:

— Լսելը լսեցի, բայց թէ բարի կամ
ոչ, Աստուած զիտէ: Հոն շատ բազմու-
թիւն կար: Կ'ըսուէր թէ խմիելնեցրի մեծ
Աթամանին տղուն և անոր ձիաւորներուն
յաղթեր է: Լսեցի դարձեալ որ Հռուդէն

գետափանց վրայ ժողովուրդը ոտք ելեր է
իշխաններու դէմ:

Այրոխը խոնեցաւ. Զակլոպայի չորս
կողմը, որ երբեմն երբեմն վինի թելերը
կը թրթռացնէր:

— Ուրեմն ստուգիւ լսեցի՞ր որ ժողովուրդը կ'ապստամբի:

— Այո՛...: Գէշ վիճակ է ձեզի պէս
զիւղացիներու վիճակը:

— Սակայն կ'ըսուիր թէ շուտ պիտի
լմիայ:

— Կ'ըսուի, այո՛...: Թիէվի մէջ խորանին վրայ Յիսուս փրկչի մէկ նամակը
գտնուեր է, յորում զրուած է թէ ահաւոր պատերազմ մը տեղի պիտի ունենայ. Ուզրանիոյ մէջ արեան գետեր պիտի վազեն:

Ունկնդիրները աւելի խտացան. Զակլոպայի չորս կողմը:

— Ի՞նչ կ'ըսես. նամակ մը Յիսուս փրկէն:

— Այո՛, նամակ մը...: Եւ անոր մէջ պատերազմի և արեան վրայ կը խօսուի...: Բայց ես ուրիշ բան չեմ կրնար ըսել, ծեր եմ ու կոկորդս չորցեր է:

— Ահա քեզի օդի...: Խմէ, բայց աշ-

խարհիս վրայ լսածներդ պատմէ մեզի
...: Քու արուեստդ ունեցող ծերերը
ամէն բան զիտեն...: Մեզի ըսող եղաւ
որ Խմիելնիցքի ազնուականաց վրայ պիտի
յարձըկի: Անոր համար մենք ալ կը
զինովինք որպէս զի բան մ'ալ մենք ընենք
...: Միայն չենք զիտեր թէ մենք սկսինք
թէ Խմիելնիցքի հրամանին սպասենք:

Զակլոպա իրեն տրուած օդիի զաւաթը
պարպեց, շրթունքները ծփծփացուց ու
մտածեց քիչ մը:

— Ով ըսաւ ձեզի, — հարցուց, — թէ
սկսելու ժամանակը հասեր է:

— Այդպէս կ'ուզեն ամէնքը:
— Այո՛, այո՛, պէտք է սկսիլ, — կըրկեց խումը մը ձայներու: — Ի՞նչ բանի կը սպասենք. Զարորոժիները արդէն յարձկեցան ազնուականաց դէմ:

Գերանդիներ և նիզակներ օդոյն մէջ
շարժեցան: Վայրկեան մը լոռւթիւն եղաւ,
միայն դարբնոցի մուրճերուն ձայնը կը լըսուէր: Գիւղացիները կը սպասէին թէ ի՞նչ պիտի ըսէ ծերը՝ որ երկար ժամանակ
մտածելէն վերջ, հարցուց վերջապէս:

— Ի՞նչ մարզիկ էք դուք:
— Երեմիա իշխանին մարդիկն ենք:

— Իսկ զ՞վ կ'ուզէք սպաննել:
Գիւղացիները մէկմէկու նայեցան:
— Զի՞նըը, իշխանը, — հարցուց ծերը:
— Ե՞ն, զի՞նըը, ո՞չ, իրեն հետ զլում
չենք կընար ելլել....:
— Օ՞ն, չէք կրնար, ո՞չ, չէք կրնար,
տղաք: Ես կուպլին զնացեր եմ և իշխա-
նը տեսեր եմ: Ահաւոր մարդ մըն է: Կը
պոռայ՝ և անտառին ծառերը կը գողան-
ութը զետին կը զարնէ՝ անդումդ մը կը
բացուի: Թագաւորը կը վախէ անորմէ,
և Աժամանները կը հնազանդին: Եւ խա-
նէն ու Սուլթանէն աւելի զինուոր ունի:
Զէք կրնար, տղաք, չէք կրնար: Դուք
անոր չէք կրնար յազթել, բայց անիկա
կը յաղթէ ձեզի: Զէք զիտեր որ բոլոր
Լեհերը անոր պիտի օգնեն... և ուր Լեհ
մը կայ, հոն սուր մը կայ:
Խոր լոռութիւն մը տիրեց ամէն կողմը:
Ծերը նորէն վինի թեւերը թբթուացուց և
լուսինին զառնալով առաջ տարաւ խօս-
քը:
— Կու զայ իշխանը և անոր ետեն
այնչափ մարդ որչափ են երկնից աստղո-
ները ու դաշտի խոտերը: Անոր դիմացէն
մահուան հովը կը փչէ և կը հեծէ. և

զիտէ՞ք, տղաք, թէ ինչո՞ւ կը հեծէ...:
Կը հեծէ ձեր վիճակին վրայ: Անոր զի-
մացէն կը թոչի մահը զերանդազէն, և
զերանդին օդոյ մէջ կը շչէ...: Գիտէ՞ք
թէ ինչո՞ւ կը շչէ...: Կը շչէ ձեր գլուխ-
ները կտրելու համար:
— Տէք, օգնէ մեզի, — Փափսացին
ահաբեկած ձայները:
Ու նորէն միայն գարբնոցի մուրմե-
րուն ձայները լսուեցան:
— Ո՞վ է հոս իշխանին գործակատա-
րը, — հարցուց ծերը:
— Կտէշինէսըոյ:
— Ո՞ւր է:
— Փափիեր է:
— Ինչո՞ւ համար:
— Լսեց որ զերանդիները և նիզակ-
ները կը սրուփն, վախցաւ:
— Գէշ նշան...: Պիտի ամրաստանէ
զգեզ իշխանին դիմաց:
— Օ՞նէ, ծեր, չարազուշակ բուի մը
պէս կը ճչաս, — բացազանչեց ծեր զիւ-
ղացին: — Մենք կը հաւատանը որ ազ-
նուականաց մոայլ ժամը հասեր է, և ա-
նոնց ոչ մին պիտի մնայ ոչ Հոռոգէն ա-
փանց վրայ և ոչ Թագաւոր ափանց վրայ

... Ոչ ազնուական, ոչ իշխան, միայն Ղաղախ և ազատ մարդիկ. ոչ աղուն, ոչ տուրք ոգելից ըմպելեաց, ոչ փոխազրութեան, ոչ առևտուրի. այսպէս զրուած է Քրիստոսի նամակին մէջ՝ որուն վրայ կը խօսէիր քիչ մ' առաջ: Խմիելնիցըի իշխանէն վար չի մնար:

— Աստուած իրեն կեանք և յաջողութիւն տայ, — ըստ ծերը: — Գէշ է մեր վիճակը...: Երբեմն այսպէս չէր:

— Ի՞նչ ըսել է: Արուն է հիմա երկիրը. իշխանին: Արուն է դաշտը. իշխանին: Արուն է անտառը. իշխանին: Արուն են կենդանինրը. իշխանին...: Իսկ առաջ ախտու, դաշտ, ամենայն ինչ Աստուծոյ պարզե էին, և առաջ հասնողը կը տիրէր ու բան մը չէր վճարեր ուրիշ մը: Չի մա ամենայն ինչ իշխանին է և ազնուականաց....:

— Այդ ամէնը նուիրական ճշմարտութիւն է, տղաք, — ըստ ծերը. — սակայն այս միայն կ'ըսեմ ձեզի որ դուք իշխանին հետ գլուխ չէք կրնար ելլել...: Եւ ով որ կը ժափաքի ազնուականները սպաննել թող Խմիելնիցըի քով երթալ աճապարէ, վասն զի իշխանը արդէն ճամ-

բայ ելեր է: Եթէ Կտէշինէսըոյ զինքը համոզել կրցեր է որ Տէմիւնովքայի վրայ զայ, զամենցնիդ ալ անխնայ կերպով սուրէ կ'անցնէ...: Լաւ կ'ընէք շուտով Խմիելնիցըի քով փափչիք: Արչափ բազմութիւն գտնուիր անոր քով այնչափ աւելի փփրին կ'ըլլայ անոր՝ իշխանին հետ չափուիլը...: Ահ, անոր ակուներուն համար ալ կարծը է ոսկորը ...: Աթամաններու զինուորներ, արբունական զինուորներ, իշխանին զինուորներ...: Գնացէք, տղաք, զնացէք օգնելու Խմիելնիցըի և անոր Զարորութիւններուն...: Անոնք ձեր ազատութեան համար պիտի կոռուին ազնուականաց դէմ...: Գնացէք... կեանքերնիդ ազատեցէք իշխանին ձեռքէն, օգնեցէք Խմիելնիցըի. զնացէք:

— Ճշմարիտ է ըստածը, — կրկնեցին բազմութեան մէջէն շատ ձայներ:

— Ինչպէս ալ աղէկ կը խօսի:

— Ծերը շատ բան գիտէ:

— Ուրեմն իշխանին ճամբայ ելլելը տիսար:

— Տեսնել, չտեսայ, բայց Պրովարքին մէջ լսեցի որ ելեր է Լուսլինէն, ճամբան հանդիպածը կ'այրէ ու կը ջնջէ, մանա-

ւանդ այն գիւղերը՝ ուր մէկ իսկ նիզակ կը գտնէ: Կ'անցնի, և իրեն ետեք երկինքը և երկիրը կը թողու:

— Տէր, օգնէ մեզի:

— Զիմիելնիցը ինը կրնանք գտնել:

— Ես ալ անոր տեղը ձեզի սորվեցը նելու համար եկայ հոս: Գնացէք Զոլոգորոշիա, անկէց Դրաբդիմիրով՝ ուր խմիելնիցը ձեզի կը սպասէ: Ամէն գիւղերէ և դաշտերէ հոն կը հաւաքուին: Թաթարներն ալ հոն կը դիմեն ...: Գնացէք ապա թէ ոչ իշխանը զձեզ ոտքի վրայ չի թողուր:

— Իսկ դուն, ծեր, պիտի գամ մեզի հետ:

— Գալ, պիտի չգամ, վասն զի ոտքերուս վրայ կենալու կարողութիւն չմնաց: Եթէ ինձի շնորհէք սայլ մը պատիկ ձիւով մը, չէ պիտի չըսեմ ...: Զոլոգորոշշիայի մօտ անձամբ առաջ կ'երթամ կը նայիմ թէ իշխանին զինուորները հասե՞ր են թէ ոչ ...: Եթէ այո՛, կը հեռանանք Զոլոգորոշիայէն ուղղակի Դրաբդիմիրով կ'երթանք՝ որ Ղազախ երկիր է ...: Պատառ մը բան տուէք, անօթութենէս կը մեռնիմ ...: Վաղը կը մեկնինք ...: Ճամբան կ'երգեմ ձեզի Բողովացիի և Երեմիա

իշխանին երգը...: Այո՛, այո՛, Ուզրանիոյ մէջ շատ կեանքեր պիտի հնձուին. երկինք անզամ կարմրժեռ է, լուսինն ալ կարծես արեան մէջ կը լողայ: Ազօթել պէտք է, տղաք, առ Աստուած որ զթայ մեր վրայ, վասն զի շատերը պիտի չկարենան երկար ատեն վայելել արեու լոյսը: Լսեցի որ վամպիրներ գերեզմաններէն դուրս կ'ելլեն և ոռնալով կը պտըտին:

Դիւղացիները, սարսափահար, սկսան աչքի տակէ մէկու նայիլ ու փսփսալ: Վերջապէս մէկը պոռաց:

— Դէպի Զոլոգորոշիա:

— Զոլոգորոշիա. — կրկնեցին ամէնքը, հոն միայն փրկութիւն գտնել կարծելով:

— Դէպի Դրաբդիմիրով:

— Մահ Լեհերուն:

Երիտասարդ Ղազախ մը առաջ անցաւ նիզակը ճօճելով ու պոռաց.

— Ընկերներ, եթէ վաղը Զոլոգորոշիա պիտի երթանք, այս իրիկուն գործակատարին տունք երթանք:

— Այո՛, այո՛, գործակատարին տունք:

— Կընկ և կողոպնւտ:

— Ո՛չ, տղաք, լորատեց ծերը, — գոր-

ծակատարին տան վրայ մի՛ յարձըկիք, մի այրէք զայն, եթէ չէք ուզեր որ գլուխնիդ չարիք մը հասնի...: Իշխանը թերես այս կողմերն է, բոցերու կարմրութիւնը տեսածին պէս հոս կը վազէ...: Ու այն ատեն վայ ձեզի : Մեզի քիչ մը ուսելու բան տուէք և անկողին մը. դուք ալ հանգիստ կեցէք տեղերնիդ:

— Իրաւունք ունի, — կանչեցին բանի մի ձայներ:

— Աքանչելի՛ կը խօսի ծերը, իսկ դուն, Մաքսիմոս, անմիտ մըն ես:

— Իմ տունս եկուր, բարի ծեր, քեզի պատառ մը բան և սափոր մը խնձորոցի կու տամ, վերջը չոր խոտին վրայ կը պառկիս, — ըսաւ ծեր գիւղացին:

Զակլուպա ուղը ելաւ, Հեղինէի թեէն բաշեց, կը քնանար խեղճը:

— Յոզնած է, խեղճուկը, բնացեր է, — ըսաւ Զակլուպա: — Վերջը քթին տակէն սկսաւ մըմուալ. — Ահա թէ ի՞նչ է անմեղութիւնը. դանակներու ու գերանդիներու մէջ իսկ կը քնանայ: Թուի թէ երկնըի հրեշտակները կը պահեն զբեզ և բեզի հետ խեղճ ծեր մ'ալ:

Զի՞նը արթնցուց, գնացին գիւղացին

տունը որ հեռուն չէր: Գիշերը խաղաղ և ջերմին էր: Առջևէն կ'երթար ծեր գիւղացին, իսկ Զակլուպա, աղօթք ընել կեղծելով, քթին տակէն կը խօսէր.

— Ավ Աստուած իմ Տէր, ողորմէ մեզ մեղատրացս ...: Տես թէ ի՞նչպէս բանի եկաւ մեզի զգեստները ...: Ամենատրր Մայր Աստուծոյ... առանց այս զգեստներուն ի՞նչ պիտի ընէինք...: Արպես յերկին և յերկրի...: Ուտելիք գտանք, և վաղը Զոլոդորոշիա պիտի երթանք, ու ոչ հետիւտն ...: Զնաց մեր հանապապորդ ...:

Անշուշտ Պոկուն զմեզ պիտի հալածէ, բայց ուշ մնաց...: Եւ րող մեզ զգարտիս մեր... Բրոգորովլքայի մօտ Տնիերերը կ'անցնինք...: Ամեն...: Հոն Աթամաններուն կը հանդիպինք...: Սատանան խղզէ պիրենք, կը լսէ և ի՞նչպէս կը պոռան դարբնոցին դիմաց: Ամեն...: Գէշ ժամանակներ, իրաւցնէ. բայց եթէ զքեզ ամահով տեղ չհանեմ, նոյն իսկ, եթէ հարկ ըլլայ մինչև վարշավիա ալ երթալ, թող անաստն ըլլամ...: Ամեն...:

— Ի՞նչ կը մըմուս, ծեր, — հարցուց գիւղացին:

— Ոչ ի՞նչ, ծեր գրկութեան համար ողօթք կ'ընեմ: Ամէն, ամէն:

— Ահաւասիկ իմ խրճիթս:
 — Օքնեալ ըլլայ Աստուած:
 — Յաւիտեանս յաւիտենից....: Բարի
 եկաք, հանգչեցէք, կազդուրուեցէք:
 — Աստուած զքեզ վարձատբէ:
 Քիչ մը վերջ աշուղի ոչխարի մսի կը-
 տորով մը զօրացեր էր արդէն և խնձոր-
 ողին ալ խմեր: Երկրորդ օրը, առաւօտ
 կանուխ, սայլի մը վրայ նստած, դէպի
 Զոլոդրոշը կ'երթար, իրեն կ'ընկերէին
 քսանի չափ գիւղացիներ գաւաղաններով և
 նիզակներով զինուած:

Անցան Գովրաէզ, Չորնոպայի և Գրա-
 րիվնա: Բոլոր երկիրը եռուզեռումի մէջ
 էր: Ռամիկ ժողովուրդը կը զինուէր, դար-
 բինները անդադար կ'աշխատէին, և միան
 Երեմիա իշխանին ահաւոր անունը զզիւ-
 դացիները կը սանձէր: Սակայն, Տնիերե-
 րէն անդին, մըրիկը կատաղաբար կը մոլն-
 չէր: Քորսունի պարտութեան լուրը տա-
 րածուեր էր ամէն կողմը. ժողովուրդը
 ուր կ'ելլէր ու ամէն տեսակ վայրագու-
 թին ի գործ կը դնէր:

Ե.

Զակլոպայի և Հեղինէի վախստեան
 երկրորդ օրը Ղազախները զՊոկուն կէս
 խղղուած գտան: Սակայն, որովհետեւ վէր-
 ըերը ծանր չէին, շուտով ինքիրեն եկաւ:
 Դիշերը հանդիպածները յիշելով վայրենի
 գազանի պէս կատղեցաւ, վէրքերուն կա-
 պերը կտրտեց, դանակը ձեռքը առաւ,
 այնպէս որ Ղազախներն անգամ բովը մօ-
 տենալու կը վախէին: Տկար էր զեռ ու չէր
 կրնար ծի հեծնել, ուստի երկու ծիու մէջ
 տեղ պատրաստել տուաւ, հրեայ որբոց ը-
 սուածը, մէջը նստաւ ու դէպի Լուպլին
 ճամբայ ելաւ ենթազրելով որ փախստա-
 կանները այն ճամբան բռներ են: Փե-
 տուրներու և արեան մէջ պառկած, ա-
 րագ կտրեց անցաւ անշէն դաշտը, նման
 վամպիրի մը, որ կ'աճապարէ արշալուսէն
 առաջ գերեզմանի մէջ ծածկուիլ. անոր
 ետէն քառասմբակ կ'երթային Ղազախ-
 ները, լաւ համազուած ըլլալով որ ան-
 խուսափելի մահուան դիմաց կը վազէն:

Այս ընթացքով Վասիլէվքա հասաւ՝ ուր կային Երեմիա իշխանին հետևակազօր բանակէն հարիւր հունգարացի զինուորներ։ Պոկուն, առանց վայրկեան մ'իսկ վարանելու, յարձրկեցաւ անոնց վրայ, զամէնը սրէ անցուց, խնայելով միայն քանի մի հոգւոյ՝ որոնցմէ անհրաժեշտ տեղեկութիւններ կ'ուզէր առնուլ։ Լսելով որ չէին տեսած ասպետ մը օրիորդի մը հետ, յուսահատութեան կատաղութիւնը բոնեց զինը, նորէն կտոր կտոր ըրաւ վէրքերուն կապերը։

Աւելի առաջ երթաւ անկարելի էր, ամէն կողմ իշխանին գունդերը կային. թերեւս ալ իշխանը լսեց արդէն Վասիլէվքացի վրայ եղած այս յարձակումը։ Հաւատարիմ Ղազախները ալ չհամբերելով, ձիերուն զլումս դարձուցին և իրենց Աթամանը Ռազլոկ տարին նորէն։ Սակայն, ապշեցան մնացին, վասն զի դղեակին հետքն անզամ չկրցան զտնել. . . ։ Շըջակայ զիւղերու բնակիչները կրակ տուեր էին դղեակին այրելով միասին Բասիլիոս իշխանն ալ, և կը մտածէին յանցանը՛ Պոկունին և անոր Ղազախներու վրայ ձգել եթէ երբէք Գուրցէվիչ իշխանները

կամ Երեմիա իշխանը վրէժ ուզեն լուծէել։

Ուազլոկի մօտ Պոկունին ձեռքն ինկաւ Բլէսնէսքոյ ծառայն՝ որ Զիկրինէն կը փախչէր և Դիզին Զուրերու պարտութեան լուրը կը տանէր։ Պոկունի ուստի կու գաս և ուր կ'երթաս հարցմունքներէն այն աստիճանի շփոթեցաւ որ կասկածներու տեղի տուաւ։ Կրակի տանջանքի ենթարկուելով ամենայն ինչ պատմեց ինչ որ գիտէր պատերազմի և Զակլոպայի վրայօք՝ որուն հանդիպեր էր օր մը առաջ։ Աթամանը ինքիրմէ գուրս ելած ուրախութենէն, կախաղան հանել տուաւ զինքը և մեկնեցաւ. ապահով էր որ Զակլոպա պիտի չկարենայ ազատիլ ձեռքէն։ Նախրոդներն ալ ուրիշ տեղեկութիւններ տուին երեն։ Սակայն գետը անցնելէն վերջ կորսնցուց հետքը։ Կողոպատուած ծեր աշուով չհանդիպեցաւ իրեն, վասն զի սարսափէն մոլորած, Գակամլիրի երկայնութեամբ վար իջեր էր և եղեգնուատներու մէջ պահութուր էր։

Այսպէս օր մը գեռ անցաւ։ Եւ որովհետև զէպ ի Վասիլէվքայ հետապնդումը երկու ամրողջ օր տեեր էր, Զակլոպա



կրցեր էր շատ ժամանակ վաստկիլ։ Ի՞նչ պէտք էր ընել Պոկուն ...։ Տագնապալի ենթադրութեանց միջոց, Անտոնիոս յիս նապետը իրեն օգնութեան հասաւ։ աս դաշտին ծեր գայլերէն էր, պատանեկութենէ վարժ՝ Վայրինեի Դաշտերու մէջ, թաթարներ որսալու։

— Տէր իմ, — ըսաւ, — կը տեսնուի թէ Զիկրին գնացեր են, և լաւ ըրեր են ժամանակ վաստկելու համար, բայց երբ լսեր են Բլէսնէսը յէն Խմիելնից բի ձեռք բերած յաջողութիւնները և Գեղին Զուրերու մօտ տարած յաղթանակը, ճամրանին փոխած պիտի ըլլան։ Դուն իսկ տեսար որ դաշտին խորերը կ'առաջնորդէին զմեզ հետքերը։

— Ոյո՛ ...։ Եւ դաշտին մէջ կը զըմնայի զանոնք, բայց դէպի Տնիերեր դարձեր են, հետևաբար կամ Զերքասսի, կամ Զոլոգրոշիա, կամ Բրոգորովքա գնացած պիտի ըլլան...։ Սակայն նոյն բանն է. եթէ մինչև Բերեզլաւ ալ գնացած ըլլան, կը հասնինք անոնց։ Բայց պէտք ենք բաժնուիլ. ջոկատ մը դէպի Զերքասսի, ուրիշ մը դէպի Զոլոգրոշիա... սակայն շուտ, ապա թէ ոչ Տնիերերը կ'անցնին և

Աթամաններու քով կ'ապաստանին, եթէ Խմիելնից բի թաթարներուն ձեռքը չլինան։

— Դուն Զոլոգրոշիա գնա, ևս Զերքասսի կ'երթամ։

— Հասկցայ։

— Սակայն զգուշացիր, շրջահայեաց եղիք, վասն զի գործդ ծեր աղուէսի մը հետ է։

— Ես ալ աղուէս եմ և ծեր։

Սապէս կարգազրելէն վերջ, Պոկուն դարձաւ դէպի Զերքասսի, միւսը դէպի Զոլոգրոշիա։ Իրիկունը յիսնապետը Տէմիաննովքա հասաւ։ Գիւղը անապատ էր. կիները միայն հոն էին, մարդիկ Տնիերերէն անդին Խմիելնից բով գնացեր էին։ Կիները՝ Ղազախները տեսնելով և զիտնաւով ով ըլլալնին, ցորեննոցներուն մէջ պահուըտեր էին։ Անտոնիոս երկար ժամանակ փնտուց ու վերջապէս պառաւ մը գտաւ՝ որ թաթարներէն անգամ երկիւզ չէր կը նար ունենալ։

— Եյ, մայրիկ, ծեր մարդիկը ու ունինք, — հարցուց Անտոնիոս։

— Ես ի՞նչ զիտնամ, — պատասխանեց պառաւ։

- Մենք Ղազախ ենք, մայրիկ, մի՛
վախեր. զմեզ զրկողները լեհեր չեն:
- Լեհերը . . . ջարդուին որչափ որ
կան:
- Աւրեմն, դուն մեր կողմն ես:
- Զեր կողմը . . . Շնոփո՞րը խղդէ ըզ-
ձեզ:
- Անտոնիոս ընելիքը չէր գետեր, երբ
դուռ մը բացուեցաւ ու երիտասարդ և
բաւական գեղեցիկ կին մը երեցաւ:
- Դուք լեհ չէք. — Հարցուց:
- Ո՛չ:
- Խմիելնիցը ինքն կու զաք:
- Այո՛:
- Եւ ո՛չ լեհ բանակէն:
- Ո՛չ:
- Ի՞նչ կ'ուզէիք իմանալ մարդիկնե-
րէն:
- Ամէնքն ալ մեկնե՞ր հն:
- Ամէնքն ալ, ամէնքն ալ:
- Օքսնեալ ըլլայ Աստուած: Բաէ ին-
ձի, գեղանիդ, ասկէց ազնուական մը ի-
րեն աղջկան հետ անցաւ:
- Ազնուական մը . . . չտեսայ:
- Հոս մէկը չեկաւ:
- Աշուդ մ'եկաւ, որ յորդորեց զիւղա-

- ցիները Խմիելնիցը ինքն երթալ, Զո-
ւոդորոշիա: Կ'ըսէր նաև թէ Երեմիա իշ-
խանը գէպի այս կողմը կու զայ:
- Ո՞ւր:
- Հոս, ասկէց ալ Զուօգորոշիա:
- Ու այդ աշուդը զիւղացիները մեկ-
նելո՞ւ կը համոզէր:
- Այո՛:
- Մինանկ էր:
- Ո՛չ, մունջ պատանի մը կար հե-
տը:
- Ի՞նչ կերպարանք ունէր:
- Ո՞վ:
- Աշուդը:
- Եւր էր: Վին կը զարնէր ու կ'ող-
բար ազնուականաց վիճակին վրայ: Ես
վինը չտեսայ:
- Եւ կը համոզէր զիւղացիները մեկ-
նելո՞ւ:
- Այո՛:
- Հըմ . . . Մնաս բարով, զեղանի:
- Երթար բարով, Ղազախներ:
- Անտոնիոս սկսաւ մտածել: Եթէ այդ
աշուդը Զակլոպան էր ծպտեալ, ինչո՞ւ
համար յորդորեր է զիւղացիները Խմիել-
նիցը ինքնալ: Զգեստները ուսկից ձեռք

բերեր էր ... ու ձիերը ի՞նչ ըըեր էր...: Սակայն, մանաւանդ, ի՞նչ էր իշխանին գալուստը իմացնելով զիւղացիները փախուչելու յորդորելուն նպատակը...: Ամէն բանէ առաջ, փոխանակ զիւղացիները ըզգուշացնելու, ինըր Զակլոպա իշխանին քով ապաստանելու պիտի ջանար: Եւ եթէ իշխանը Զոլոդորոշիայի վրայ կ'երթայ, հաւանական է որ Զակլոպայի բռնած այս ընթացքը և Վասիլիվրայի դէպքն իրենց սուղի պիտի նստի:

Ու Անտոնիոս սարսոեցաւ: Դրան դիմաց նոր ցից մը տեսեր էր, և ահաւոր տանջանքը միտքը եկեր էր:

Ոչ, ոչ, այն աշուղը ստուգիւ աշշուղ մը եղած պիտի ըլլայ, — խորհրդածեց ինքիրեն, — հետեւարար իմ Զոլոդորոշիա երթալս աւելորդ է: Սակայն ի՞նչ պէտք է ընել հիմա:

Սպասել իշխանին գալստեան: Էհ, ոչ: Երթալ դէպի Բրոգորովք և Տնիկերէ անդին: Հոն ալ, եթէ երբէց Աթամաններուն հանդիպի: Ինդարձակ դաշտին մէջ անհանգիստ կը զգար ինքզինքը ծեր գայլը: Զէր կրնար հանդուրժել որ խորամանկ աղուէս մը զինքը խարել յա-

ջողի: Յանկարծ Անտոնիոս ճակատը ծեծեց:

— Բա՛, — ըստւ ինք իրեն, — ինչու ուրեմն այն աշուղը զիւղացիները Զոլոդորոշիա կը տանի, ուսկից անդին կը գտնուի Բրոգորովք և զեռ աւելի անդին Տնիկերէր, Աթամանները և կանոնաւոր զօրքը:

Եւ Անտոնիոս որոշեց Զոլոդորոշիա վազել:

— Եթէ ճամբան հասկնամ որ գետէն անդին Աթամանները կը գտնուին, գետը չէմ անցնիր այլ գետին ընթացքին երկայնութեամբ երթալով Զերքասսիի մօտ Պոկունին կը միանամ:

Բաց աստի, Խմիելնիցքիի վրայօք տեղեկութիւններ կրնամ ձեռք ըերել: Արդէն Բէսնէսրոյէն լսեր էր Անտոնիոս որ Խմիելնիցքի զրաւեր է Զիկրինը, թէ Աթամաններու դէմ գունդեր զրկեր է և թէ ինքը՝ Թուկայի պէյի հետ, վերջապահ գունդը կը կազմէ: Որովհետև Անտոնիոս փորձ էր պատերազմի, զիրքը լաւ կը ճանչնար, համոզուած էր որ բախումը տեղի ունեցած պիտի ըլլայ արդէն: Կը մնար միայն զիտնալ արդիւնքը: Եթէ Խմիելնիցքի յաղթուեր էր, Տնիկերի ան-

զիի կողմի ափունքը գրաւած պիտի ըլւլան Աթամանները և այս ենթազրութեամբ աւելորդ բան էր Զակլոսայի վրայ մտածելը:

— Իսկ եթէ Խմիելնիցըի խորտակեր է լեհերը . . . :

Անտոնիոս իրաւցնէ չէր հաւատար այդպիսի բանի մը կարելիութեան: Զոկատի մը յաղթել, ի՞նչ և իցէ, սակայն ամրող բանակ մը՝ խնդիր կը վերցնէր:

— Գէշ, — ըստ ծեր Ղազախը, — լաւ կ'ընէ մեր Աթամանը եթէ իրեն կեանքը մտածէ: Զիկրինի մօտ կրնայ զետը անցնիլ, և քանի որ ժամանակ ունի, Սեշիա ապաստանիլ: Բայց, հո՞ս, Աթամաններու և Երեմիա իշխանին մէջ տեղը, գիրքը վտանգաւոր է:

Այս խորհրդածութիւնները ընելով, իրեն Ղազախներուն հետ արշաւասոյր կ'երթար դէպի Սուլա զետը: Նպատակն էր Տէմիանովքայի մօտ անցնիլ զայն և Բրուգորով հասնիլ:

Հասաւ վերջապէս Մոկիլնա՝ որ ճիշտ զետին վրայ կը նայէր: Հոս բաղզը ժըպտեցաւ իրեն. թէպէտ հոս ալ Տէմիանովքայի պէս զրեթէ անապատ էր, սակայն

այնուհանդերձ յաջողեցաւ գտնել լաստ մը և մարդիկ՝ որոնք գիւղացիները միւս եզրքը կ'անցնէին: Գաւառը դեռ յայտնապէս ապատամբութեան կողմը անցնիլ չէր. համարձակեր, վասն զի իշխանին ոյժը լաւ կը ճանչնար, թէպէտ զաշտերէն, գիւղերէն շատերը կը գաղթէին Խմիելնիցը Բիի դրօշակին տակ մտնելու: Այն գիւղացիներուն՝ որոնք դեռ նոր աւաղակութենէ երկրագործ ըլլալու բռնադադուած էին, անտանելի էր հաստատուած կարգ ու կանոնը, անոր համար խմբովին կը դիմէին հոն՝ ուր կը յուսային գտնել անսանձ աշատութիւն մը: Շատ գիւղերէ կնիկներն ալ կը փախչէին: Զապանովքայի ու Վիզութիի բոլոր բնակիչները աներեսոյթ եղեր էին և որպէս զի ոչ ոք վերստին դառնաւու. վրայ մտածէ, այրեր էին տուներնին: Գիւղացաղաքներու մէջ՝ շատ քիչ մարդիկ մնացեր էին, գիւղացիները կատարար կը զինուէին:

Անտոնիոս անզիի եզերքի լուրերը լսեց, սակայն շփոթ և հակասական լուրեր էին: Ոմանք կ'ըսէին թէ Խմիելնիցըի Աթամաններու հետ կը կռուի, ուրիշները՝ թէ յաղթուեր է, այլը՝ թէ յաղթեր է: Գիւղացի

մը կը պատմէր թէ մեծ Աթամանը գերի
է: Խաստը վարողները Անտոնիոսը ազնուա-
կան կարծելով չէին համարձակեր հետը
խօսելու, կը վախէին թէ իշխանը մօտ է:
Վախը գիւղացւոց աչաց իշխանին Լէզէռ-
ները կը խողորցնէր, և զինքը ամէն տեղ
ներկայ կարծել կու տարը: Անտոնիոս հաս-
կըցաւ որ իրեն զինուորները իշխանին զի-
նուորները կը համարուին: Սակայն ինըը
լաստ վարողները ապահովցուց և սկսաւ
Տէմիանովքայի գիւղացիներուն վրայօք տե-
ղեկութիւններ հարցնել:

— Այո, — ըստ մէկը, — եկան և մենք
զիրենք անցուցինք գետը:

— Իրենց հետ կար նաև աշուղ մը:

— Կար:

— Մունջ մ'ալ իրեն հետ:

— Այո:

— Այո աշուղը ինչ կերպարանք ու-
նէր:

— Ոչ այնչափ ծեր, բայց ուժով և
մէկ աչքին վրայ ալ վարագոյր իջած:

— Ինքը, — բթին տակէն ըստ Ան-
տոնիոս: — Իսկ մունջ պատանին:

— Ո՛հ, անիկա այո, ճշմարիտ հրեշ-
տակ մը: Անոր նման երթէր չէ տեսնուած:

Արդէն միւս եղերքը հասեր էին և Ան-
տոնիոս որոշեր էր ընելիքը:

— Այո, հիմա զանիկա Աթամանին
կը տանիմ, — ըստ ինցիրեն, ու զանիա-
լով Ղազախներուն, հրամայեց. — Յա-
ռաջ:

Արօսի երամի մը նման սրարշաւ մեկ-
նեցան, առանց ուշ զնելու ճամբուն դժուա-
րութեան ճեղքուածներու պատճառաւ :
Ղազախները հեղեղատի մը մէջ մտան,
ուսկից բնութեան շինած նեղ ճամբայ մը
կ'անցնէր: Հեղեղատը մինչև Գովրաէզ
կը հասնէր: Անտոնիոս զլուխնին՝ առանց
կինալու երկայն ժամանակ քառասմբակ
արշաւեցին: Վերջապէս, ճիշտ հեղեղատէն
դուրս ելլելու մօտ, Անտոնիոս այնպիսի
թափով մը ծիուն սանձը քաշեց որ կեն-
դանւոյն ետեի ոտքերը գետին մխուեցան:

— Ինչ է այս, — բացագանչեց:

Գոցեր էր հեղեղատին բերանը խումբ
մը ծիաւորներու՝ որոնք վեց վեց շարուած
առաջ կու զային: Երեք հարիւրի չափ
կային: Անտոնիոսի շունչը բռնուեցաւ,
երեսը մեռելի գոյն առաւ: Ճանչցաւ
որ այն ծիաւորները Երեմիա իշխանին
դասկուներն են: Փախչելու ժամանակ չը-

կար: Դուսկրներէն երկու հարիւր քայլ
միայն հեռու էին, և յոգնած ձիերն ալ
չէին կրնար սրբնթաց վազցնել: Դուսկրնե-
ները, տեսնելով զԼազախները, երազցու-
ցին ընթացքնին և շուտով համնելով ա-
նոնց պաշարեցին:

— Ո՞վ էր, — հարցուց խիստ կերպով
Քուշէլ տեղակալը:

— Պոկոնի զինուորները, — պատաս-
խանեց Անտոնիոս, բանադատեալ ճշմար-
տութիւնը ըսկու, վասն զի իրենց հա-
մազգեստի գոյնը իսկ զիրենը պիտի մատ-
նէր: Ապա, ճանչնալով տեղակալը՝ զո՞ր
տեսներ էր Բերեզլաւի մէջ, կեղծ զուար-
թութեամբ յաւել.

— Դու՞ն ես, տեղակալ: Օրհնեալ ըլ-
լայ Աստուած:

— Ա՞ն, դո՞ւն ես, Անտոնիոս, — ըստ
Քուշէլ յիսնապետին նայելով: — Ի՞նչ
կ'ընէր հոս, ուր է ձեր Աթամանը:

— Աթամանը հրաման ստացաւ Երե-
միա իշխանին երթալ զինքը աճապարեց-
նելու համար, անոր համար Լուպլին զը-
նաց: Զմեղ ալ այս կողմերը զրկեց փա-
խբասականները ձերքակալելու:

Անտոնիոս անայլայլակ կերպով կը սը-

տէր, յուսալով որ դուսկրները՝ որոնք Տը-
նիերերէն կու գային, լսած պիտի չըլլան
գեռ ո՞չ Ռազլոկի վրայ եղած յարձակու-
մը, ո՞չ Վասիլեվքայի դէպքը, ո՞չ Պոկու-
նի վայրագ շահատակութիւնները:

— Ես կարծեմ, — ըստ տեղակալը,
— ասլտամբներուն հետ միանալ է ձեր
դիտաւորութիւնը:

— Ո՞հ, ո՞չ, տեղակալ, եթէ Խմիել-
նիցքիի ըով երթալ ուզէինք, զետին այս
եզերը պիտի չգտնուէինք:

— Իրաւոնը ունիս, ստոյգ է, իրա-
ւոնք ունիս....: Իսկ Աթամանը զիշխանը
Լուպլին պիտի չգտնէ:

— Հապա ուր է իշխանը:

— Բրիլուքա զնացեր է, և թերևս ե-
րէլ իրիկուն միայն մեկներ է Լուպլին
դառնալու համար:

— Զախորդ պարագայ: Մեր Փոխի -
զնապետը մեծ Աթամանի մէկ նամակը
կը տանէր իշխանին ...: Եթէ ներելի է
հարցմունք մ'ընել Տէրութեանդ, Զոլոդո-
րոշիայէն կու գաք:

— Ո՞չ: Գալէնքոյ էինք ու հիմա հրա-
ման ընդունեցանք Լուպլին երթալու: Իշ-
խանը անկից բոլոր իրեն ուժերովը պի-

տի արշաւէ Խմիելնիցըի դէմ։ Խակ դուք
ուր կ'երթաք։

— Բրոգորովքա, կարծեմ անկէց է որ
գիւղացիները գետը կ'անցնին։

— Շատե՞րը մեկներ են։

— Ո՞հ, շատե՞րը։

— Լաւ, Աստուած հետերնիդ ըլլայ։

— Արտազին շնորհակալութիւններս :
Երթաք բարով։

Գուակուները ճամբայ տուին ու Անտո-
նիոս, հեղեղատէն դուքս ելլելով կեցաւ
ու մտիկ ըրաւ։ Երբ վերջին դրակոնք
աներեսոյթ եղաւ և ձիերու ոտքի ձայնը
այլ ևս չլսուեցաւ, Անտոնիոս դարձաւ ի-
րեն Ղազախներուն։

— Լաւ զիտնաք, ապուշներ, որ եթէ
ես չըլլայի, երեք օր վերջ Լուպլոնի ցի-
ցերու վրայ խրտուիլակի գործը պիտի
կատարէիք։ Հիմա, յառաջ ու սանձար-
ձակ։

— Լաւ ազատեցանք, — կը մտածէր
Ղազախը։ — Գուակուները Զոլոգորշիայէն
չէին գար, ուստի Զակլոպայի հանդիպած
պիտի չըլլան...։ Ապա թէ ոչ, անպիտա-
նը ազատած պիտի ըլլար։

Իրաւցնէ բաղդը հակառակ եղած էր

Զակլոպայի, վասն զի եթէ Քուշէլի հան-
դիպած ըլլար փրկութիւնը կը գտնէր։

Բրոգորովքա Զակլոպա լսած էր Քոր-
սունի պարտութիւնը։ Արդէն ճամբան լը-
սեր էր որ մեծ պատերազմ մը տեղի ու-
նեցեր է և Խմիելնիցը յաղթող եղեր է,
բայց հաւատը չէր ընծայեած, լաւ զիտ-
նալով որ ուամիկը ճանճը փիզ կ'ընէ և
Ղազախ յաղթութիւններու վրայօք հրաշա-
մերներ պատմել կ'ախորժի։ Բայց Բրո-
գորովքայի մէջ զրոյցները հաստատուե-
ցան և ամէն տարակոյս փարատեցաւ։
Ահաւոր ճշմարտութիւնը զինքը սարսա-
փեցուց։ Խմիելնիցը կը յաղթանակէր,
կանոնաւոր զօրքը խորտակուած էր, Ա-
թամանները գերի, Աւգրանիա բոլոր բո-
ցերու մէջ։ Նախ վհատեցաւ Զակլոպա։
Կացութիւնը վտանգաւոր էր, մանաւանդ
որ Զոլոգորշիայի մէջ պահակ զօրք չը-
գտաւ։ Բոլոր քաղաքը լեհերու դէմ ոտք
ելեր էր, հին բերդը լըեալ։ Զակլոպա
ըլնաւ չէր տարակուաեր որ Պոկունը զին-
քը կը փնտոէ, և որ, ուշ կամ շուտ, պի-
տի հասնի իրեն։ Ասոյգ է որ նապաստա-
կի պէս սահեր անցեր էր առանց հետք
թողլու, սակայն համոզուած ալ էր որ

հետապնդողները վերջապէս պիտի գտնեն
ստոյգ հետքը: Ետեէն՝ Պոկուն, զիմացը
յեղափոխութիւնը, կոտորած, հրդեհ, թա-
թար խումբեր և գազան գարձած ամբո-
խը, չէր գիտեր ի՞նչ ընէ, ուր երթայ:

Այս պայմաններու մէջ փախուստը գրե-
թէ անկարելի էր, մանաւանդ որ ընկերը
օրիորդ մըն էր՝ որ նոյն իսկ այրական
զգեստներով ծափեալ, ամենուն ուշադրու-
թիւնը կը գրաւէր: Իրացնէ զլուխ կոր-
ունցնելու վիճակի մէջ կը գտնուէր: Սա-
կայն Զակլոպա երկայն ժամանակ զլուխ
կորսնցնող մարդ չէր: Խառնիխուսոն խոր-
հրդոց մէջ, լաւ գիտէր որ Պոկունէն ա-
ւելի վախնալու էր բան թէ Խմիելնիցըիէն:
Միայն վայրագ և կատղած Աթամանին
ճիրաններուն մէջ իյնալու զաղափարը
զինքը կը սոսկացնէր:

— Բանս լմեցած է, — կ'ըսէր երբեմն
երբեմն, — եթէ յաջողի զիս ձեռք ձգել:

Փրկութեան մէկ ճամբայ կար. Հեղի-
նէն լքանել...: Բայց Զակլոպա այդ բանը
ընաւ յանձն չէր կրնար առնուլ:

— Թերեւս խոտով մը զիս դիւթեր ես,
— կ'ըսէր օրիորդին: — Ստոյգ է որ քե-
զի համար ամէն բանի պատրաստ եմ,

նոյն իսկ եթէ մորթէս լարեր շինել ու-
զեն:

Հեռացուց մտքէն լքանելու խորհուրդը,
սակայն ի՞նչ ընելիքը չէր գիտեր:

— Հիմա, — կը մտածէր, — իշխանը
փնտուելու ժամանակը չէ: Մեր զիմացն
է ապստամբութեան ծովը, հարկ է մէջը
նետուիլ: Գէթ ամբոխին մէջ կը կորսուիմ
և, եթէ Աստուած ուզէ, պիտի ջանամ
միւս եզերը նետել ինքզինքս:

Եւ որոշեց Զակլոպա Տնիերերի ձախ
ափունքի վրայ անցնիլ:

Սակայն Բրոգորովքայի մէջ կարելի
րան չէր գործազրել այս զաղափարը,
վասն զի Նիգոլա Բողովարի Բերեղլաւէն
սկսեալ մինչև Զիկրին գտնուած նաւակ-
ները, մակոյիները, կուրերը, փոքր նաւակ-
ները գրաւէր էր Զիշովարի զինուորնե-
րուն համար: Բրոգորովքա մէկ լսատ
միայն կար և այն ծակուած, և այս լսատին
կը սպասէին հազարաւոր փախստական-
ներ: Գիւղին մէջ ընակարանները, ցորեն-
նոցները, յարդանոցները խոնուած էին
բազմութեամբ, ամենայն ի՞նչ չափէ դուրս
սուզ էր: Զակլոպա բռնադատուած էր եր-
գելով պատառ մը հաց ճարել: Վասն ու-

չորս ժամուան մէջ չկրցաւ գետը անցնիլ,
վասն զի երկու անգամ հարկ եղաւ լաս-
տը նորոգել։ Գիշերը գետեղերը կրակին
մօտ, զինով զիւղացիներու քով, անցուց։
Հեղինէ յոզնածութենէն և կոշտ կօշիկ-
ներէն վասուած ոտքերուն ցաւէն չէր
կրնար կենալ։ Դէմբը սաստիկ տժգոյն էր,
զեղեցիկ աչքերը իրենց փայլը կորսնցու-
ցեր էին. միշտ մտահանջութեան մէջ էր
որ չըլլայ թէ ճանչցուի և կը վախնար
զինըը փնտուղներուն ձեռքը իյնալէ։ Այն
զիշերն ալ ահաւոր տեսարանի մը ներկայ
ըլլալու բռնադատուեցաւ։ Գիւղացիները
Ռոսի գետաբերանէն ըռնած կը բերէին
բանի մի ազնուականներ՝ որոնք կը փոր-
ձէին՝ թաթարներէն փախչելու համար, ե-
րեմիա իշխանին բանակը ասլավինիլ։ Հրա-
շէկ երկաթներով անոնց աչքերը խարեցին
և քարերու հարուածներով ջախչախնեցին
զլուիները։

Ասկէ զատ Բրոգորովը այի մէջ երկու
հրեայ ընտանիքներ կային, անքան ամ-
բովս խղճեց զանոնք գետին մէջ ու ձո-
ղերով յատակը մղեց զիակները։ Այս շա-
հատակութեանց վայրենի աղաղակներ
կ'ընկերէին։ Ահաւոր ծիծաղներու

ԲՐԵՒԾՔ չարագուշակ կերպով արձագանգ
կու տային Տնիկերերի ափանց վրայ։ Հովը
կրակները կ'արծարծէր և խանձող փայ-
տերը ու կայծակները կը նետէր գետը՝
ուր կը մարէին։ Մերթ ընդ մերթ խու-
ճապ մը կը պաշարէր ամբոխը, մէկը կը
պառար, «Ո՛վ կրնայ թող ազատէ ինքզին-
քը, Երեմիա իշխանը կու զայ»։ Ամբոխը
կը խուժէր գետեղերը և հրելով ու հըր-
մըշտկելով մէկզէկ գետը կը ձգէին։ Զա-
կլոպա և իշխանուհին բիշ մնաց կը խըզ-
դուէին։ Գժոխային զիշերը կարծես վերջ
չոնէր։ Զակլոպա ձեռք ձգեց բիշ մը
օղի, խմեց և իշխանուհիին ալ խմցուց՝
չերմէ պահպանելու համար զինքը։ Վեր-
ջապէս աղօտ և ամպերով մթագնեալ ար-
շալոյսը երեւցաւ։ Զակլոպա որչափ կա-
րելի էր շուտ գետը անցնիլ կը փափաքէր։
Բարեբաղդաբար լաստը նորոգուած էր,
սակայն ահազին բազմութիւն մը պաշա-
րէր էր զայն։

— Ճամբայ տուէր աշուղին, ճամբայ
տուէր աշուղին, — կը պոռար Զակլոպա,
Հեղինէն զիմացը ձգած ու թեկրով կը
պաշտպանէր զինքը ամբոխին հրմշտուկ-
ներէն։ — Խմիելնիցըի և Գրիվոնսոսի

բով կ'երթամ։ Ճամբայ տուէք աշուղին,
բարեսիրտ մարդիկ...։ Գրողը տանի զձեզ
...։ Ես չեմ տեսներ, ջուրը պիտի իյնամ
...։ Տեղ տուէք, տղաք...։ Հնոփորը խղդէ
զձեզ, ցից ելլէք ամենքնիդ...։

Զակլոպա, պոռալով ու հայհնելով,
բարենլով ու աղաչելով, արմուկներով կը
պատոէր ամբոխը, վերջապէս զշեղինէն
լաստին վրայ հրելով ինքն ալ ցատըց։

— Բաւական է այսչափ, բաւական
է, — սկսաւ պոռալ։ — Մանաւանդ շատ
ալ է...։ Չեր կարգն ալ կու գայ, և եթէ
չգայ ալ, մեծ չարիք մը չէ։

Վերջապէս լաստը բաժնուեցաւ գետե-
գերքէն։ Արարշաւ հոսանքը վար մղեց
գայն ջոմոնդովոյի ուղղութեամբ։

Արդէն գետին մէջտեղն էին երբ թոռ-
գորովքայի գետեզերքէն սարսափի աղա-
ղակներ լսուեցան։ Գետեզերքը մնացած
ժողովրդեան մէջ շփոթութիւն մ'ինկաւ-
ումանք դէպի ջոմոնդովոյ կը վազէին, ո-
մանք ջուրը կը նետուէին, ուրիշները յու-
սահատար թեւերը կը շարժէին։

— Ի՞նչ կայ. ի՞նչ հանդիպեցաւ,
հարցուցին լաստի վրայ գտնուողները։

— Երեմիա իշխանը. — պոռաց ձայն
մը։

— Երեմիա, Երեմիա, փախէ՛ք, — պո-
ռացին ուրիշները։

Թիավարները ոյժ տուին թեճակներուն
և լաստը զազախ մակոյկի մը պէս սա-
հցաւ ալեաց վրայ։

Նոյն ատեն բանի մը ձիաւորներ տես-
նուեցան։

— Երեմիայի զինուորնե՛րը, — պոռա-
ցին լաստին վրայէն։

Զիաւորները քառասմբակ գետեզերքը
հասան. ումանք սկսան ժողովրդեան մէջ
մանել հոս հոն, ու բան մը կը հարցնէին։
Վերջը, դէպի լաստը գառնալով, պոռա-
ցին։

— Կեցի՛ր, կեցի՛ր։

Զակլոպա դիտեց ու պաղ քրտինք մը պա-
տեց ոտքէն մինչև գլուխը։ Ճանչցեր էր
Պոկունի զազախները և անոնց առաջ-
նորդը Անտոնիոս։

Սակայն հոս ալ Զակլոպա չկորսնցուց
իրեն պաղարինուութիւնը, մէկ ձեռքը աշ-
քին վրայ հովանի բռնելով, երկայն քըն-
նեց, իրը թէ լաւ չէր տեսներ, ու վեր-
ջապէս որչափ որ կրնար ուժով պոռաց։

— Տղաք, վիսնիովիեցքի Ղազախ-
ներն են. Շուտ ըրէք եզերքը հասնինք,

Աստուծոյ սիրոյն համար: Մնացածներուն
վրայ վերջը կը մտածենք: Ոյժ թեճակ-
ներու: Յառաջ, ապա թէ ոչ մեռած ենք
— Յառաջ, յառաջ, ոյժ թեճակներուն:
— արձագանգ տուին ուրիշները:

Բրոգորովբայի գետափէն ի՞նչ կը պո-
ռային չէր լսուէր: Լաստը մօտեցաւ միւ
եղերը և բազմութիւնը սկսաւ դուրս նե-
տուիլ, անմիջապէս կացիներով և երկաթ-
ներով սկսաւ խորտակել լսուը: Յական
թարթափել ջախջախեցին ամենայն ի՞նչ:
իսկ Զակլոստա կը պոռար միշտ.

— Զարկ, կոտրէ, այրէ, այրէ, ո՛վ
կընայ թո՛ղ ազատէ ինքզինքը:

— Երեմիա կու գայ, Երեմիա:

Միւս եզերքն լաստին խորտակուի-
լը տեսնելով, աւելի ուժով սկսան պոռալ:
Ղազախները սպառնալով թեերնին կը
շարժէին՝ որ աւելի կ'արծարծէր խորտա-
կողներու եռանդը: Քիչ ժամանակուան
մէջ բան չմնաց լաստէն:

Սակայն այն ատեն սարսափի և հիմք-
ման աղաղակներ բարձրացան:

— Զուրը կը նետուին, լողալով կու
գան:

Իրաւցնէ ձիաւորները ձիով գետը անց-

նիւ կը փորձէին: Յիմարութիւն էր, վասն
վի գետը գարնանային ջուրերով յորդած՝
սովորականէն աւելի երագ կը վազէր:
Չիերը գէպի վար կը մղուէին և ջուրը
պատռելու ոյժ չունէին:

— Պիտի չկարենան անցնիւ, — կը պո-
ռային ոմանք:

— Ամէնքն ալ պիտի խղղուին:

— Օրհնեալ ըլլայ Աստուած: Օ՛հ, օ՛հ,
ահաւիկ մէկը ընկղմեցաւ:

— Մահ ամենուն, մահ:

Չիերը գետին լայնութեան երրորդ մա-
սը ըրեր էին, բայց հոսանքը զիրեննը դէ-
պի վար կը մղէր և կը յոգնեցնէր: Զու-
րը Ղազախներուն բերանը հասեր էր: Այս
փրբով քիչ մը ժամանակ անցաւ: Շեկե-
րուքայէն գիւղացիները կը վազէին տեսա-
րանը դիտելու: Հիմա ցանի մը ձիերու
գլուխները միայն ջուրէն դուրս կը տես-
նուէին: Յանկարծ ձի մը և ձիաւորը ա-
ներկոյթ եղան, անոր ետեէն երկրորդ մը,
երրորդ մը, չորրորդ մը, հինգերորդ մը:
Անոնց թիւը երթաւով կը նուազէր: Գե-
տին երկու ափանց վրայ ալ խոր լսութիւն
մը կը տիրէր, բայց ամբոխը գէպի վար
կը վազէր տեսնելու համար: Աւելի ուժով

Ճիերը գետին երկու երրորդ մասը ըրեր
էին և կը լսուէին անոնց հերը և Ղա-
զախներու զանոնք քաջալերելու ձայները.
յայտնի կը տեսնուէր՝ ոմանք պիտի յա-
ջողէին ցամաք ելլել:

Այս որ տեսաւ Զակլոպա. պոռաց.

— Էյ, տղաք, հրացանները: Մահ իշ-
խանին Ղազախներուն:

Հրամանին յաջորդեց ծուխի ամպ մը
ու շառաչ մը: Յուսահատ գոռում գոչումը
պատուեց օղը. ճիերն և ճիաւորներն միա-
սին ընկղմեցան ջուրին մէջ: Գետը մար-
րուեցաւ, միայն հոս հոն ճիռ գիակ մը:
Ղազախի կարմիր զլխարկ մը կը տես-
նուէին:

Զակլոպա Հեղինէի նայեցաւ ու ձախ
աչըը պզտիկցնելով զոհութեան նշան մը
տուաւ:

— ՀՅ:

Զ.

Սբշեղուցքիի Ուազլոկի աւերակներու վը-
րայ գտնուելէն առաջ, լսեր էր արդէն վիս-
նիովիեցքի Երեմիա իշխանը Քորսունի
պարտութիւնը. լուրը Բոլիխանովսքի ի Ան-
կողին հասցուցեր էր իրեն: Անկէց ա-
ռաջ իշխանը Բրիլուկա զնացեր էր, ուս-
կից նամակով մը զՊոկուալաւ Մասքեվիչը
Աթամաններուն զրկեր էր, տեղեկութիւն-
ներ կը հարցնէր: Սակայն որովհետեւ Պո-
կուալաւ կ'ուշանար, իշխանը մեկնեցաւ
Դէպի Բերեզլաւ, Տնիերերէ անդին ցրուած
գունդերուն հրամաններ զրկելով որ Կա-
րելի եղածին չափ շուտով Լուպլին կեզ-
րոնանան: Շուտով լսեց որ Թաթար սահ-
մանազլիխուն վրայ գտնուուղ Ղազախ քա-
նի մը գունդերը ապստամբներուն հետ
միացեր են: Իշխանը շատ ցաւեցաւ, վասն
վի չէր ապասեր մատնութեան մը այն
զինուորներէն՝ զորոնք շատ անզամ յաղ-
թութեան առաջնորդքեր էր: Սակայն երբ
Բոլիխանովսքի հանդիպեցաւ և Աթաման-

ներու կըած պարտութիւնը լսեց, զգացած
դժկամակութիւնը ծածկեց ու ջնիբերի
վրայ քալեց, բուն ապատամբութեան վայ-
րը, կամ նախատանաց վրէժը լուծելու
կամ զէն ի ձեռին մեռնելու համար: Հա-
շիւ կ'ընէր որ զինուորներէն բաւական
ազատած պիտի ըլլան, ո՛ և իցէ կերպով,
կոտորածէն, որոնք իրեն հետ ունեցած
վեց հազար զինուորաց հետ միանալով պի-
տի կազմեն Խմիելնիցըի հետ չափուելու
չափ զօրութիւն մը: Երբ Բերեզլաւ հասաւ,
հրաման ըրաւ իշխանը Վոլոտիէսքոյի և
Քուշէլի ցրուել իրենց դրակոնները ամէն
կողմ - Զերքասսի, Մանդովոյ, Աէրիբնա,
Պուչիակ, Սգայիբի, Դրաբդիմիրով և Ռը-
կիշէֆ, - և վարձել բոլոր նաւակները և
լաստերը: Բանակը Ռըկիշէֆ պիտի անց-
նէր գետին ձախ ափէն: Երկու սպայնե-
րը փախստականներէն լսեցին պարտու-
թիւնը, բայց այն կողմերը և ոչ մի նա-
ւակ կարող եղան գտնել: Գիտենք արդէն
որ նաւակներու մէկ մասը բռներ էր մեծ
Աթամանը Զեշլովսքի և Պարապաշի հա-
մար, իսկ գետին աջ ափանց վրայ զըտ-
նուած մասն աւ ժողովուրդը փճացուցեր
էր իշխանէն վախնալով: Այսու հանդերձ

Վոլոտիէսքոյ յաջողեցաւ տասը դրակոն-
ներով ծառի ճիւղերէ ափյափոյ պատրաստ-
ուած լաստով մը անցնիլ գետը: Զերքա-
կալեց քանի մի Ղազախներ և բերաւ զա-
նոնք իշխանին: Ասոնք պարտութեան ա-
հաւոր հետեանքներուն և ապատամբութեան
որչափ տարածուած ըլլալուն վրայօք տե-
ղեկութիւններ տուին: Ազնուականները
կը պաշտպանէին իրենքիրենք դղեակ-
ներու և ազարակներու մէջ, սակայն ա-
սոնցմէ աւ շատերը ինկեր էին թշնամւոյն
ձեռքը: Խմիելնիցըի ուժերը երթալով
կը ստուարանային: Կ'ըսուէր թէ երկու
հարիւր հազար մարդ զէնքի տակ կը զըտ-
նուի և թէ բիչ օրէն պիտի կրկնապատ-
կուի այդ թիւը: Ինքը՝ Խմիելնիցըի, ա-
նոր համար պատերազմէն վերջ բոր-
սուն կեցեր էր, որպէս զի, օգառւելով
զինազարդէն, զինուոր հաւաքէ: Խամիկ
ժողովուրդը գունդերու կը բաժնէր, անոնց
վրայ կը գնէր իրրե գնդապետ փորձ Ա-
թամաններ, կամ Զարորոժի սպայներ և
կը զրկէր զանոնք շրջակայ գղեակներու
վրայ:

Երեմիա իշխանը՝ այս ամէն բան ի նը-
կատի առնելով, հասկցաւ որ բանակը գե-

տէն անցընելը անկարելի է և թէ նաւակ-ներ պատրաստելու համար ալ շաբաթներ պէտք են։ Բոլիանովսիքի, Պարանովսիքի գնդապետը, Աղեքսանզը Զամսիսիքի՝ աղ-խուհանդերձանաց հրամանատարը, Վոլո-տիէսքոյ և Վուրցել, պատերազմական ժո-ղովքի կանչցուեցան և խորհուրդ տուին երթալ դէպի հիւախի Զիորնիկովոյ, անտի Լիուպիք և անկէց գետը անցնիլ ի Պրա-կիմովոյ։ Ճամբան երկայն և վտանգաւոր էր, վասն զի Զիորնիկովոյի անտառներու ետև կը տարածուէին ընդարձակ ճախճա-խուտները՝ որոնք ոչ միայն կը դժուա-րացնէին հեծելազօրու և ծանր թնթանօ-թածիզ զօրու ընթացքն, հապա նաև հե-տեակազօրունը։ Իշխանը չընդունեցաւ ա-ռաջարկը։ Ինքը կ'ուզէր իրեն կալուած-ներուն մէջ անզամ մ'ալ երենալ, զսպել գեթ ժամանակ մը ապստամբութիւնը, հա-ւաբել ազնուականութիւնը, մըրկի պէս կտրել անցնիլ բոլոր գաւառը և ահաւոր հետքեր թողուլ, որպէս զի ժողովուրդը իրեն տիրոջ հեռու եղած ժամանակը, հա-կառակ ըլլալով իսկ բանակին, սարսա-փէն չկարենայ շարժիւ։ Ասկէ զատ կը բ-գելտա իշխանուհին, Սպորովսիքի օրիորդ-

ները, արքունիքը և բանի մը գումղեր գեռ Լուպլին էին։ Անոր համար իշխանը որոշեց այն կողմերը երթալ, վերջին հրա-ժեշտի ողջոյնները տալու համար։ Զօրաց գումղերը նոյն օրն իսկ ճամբայ ելան։ Վոլոտիէսքոյ իրեն դրակոններով՝ որոնք թէպէտ ոռւս ամէնը, սակայն շատ հա-ւատարիմ, առջևէն կ'երթար։ Երկիրը գեռ հանդարտ էր, միայն հոս հոն հետիոտն խումբեր կը տեսնուէին՝ որոնք, առանց զանազանութեան, ազնուականաց տունե-րուն և բնակարաններուն վրայ կը յար-ձըկէին։ Իշխանին բանակը ճամբուն վրայ անոնցմէ հանդիպածները ջնջեց, և շա-տերն ալ ցից հանեց։ Ոգիները կ'եռային, յայտնի կը տեսնուէր։ Գիւղացիներէն ոմանք կը զինուէին և ծածուկ կ'անցնէին գետը։ Զախորդ նշան մըն էր դարձեալ որ այն մշակները՝ որոնք զեռ չէին լցած իրենց դաշտերը, իշխանին մօտենալը լսելով կը փախչէին, կը վախէին որ ահաւոր զօրա-վարը, կարդալով իրենց հոգւոյն խորը, ունեցած զիտաւորութիւններուն համար զիրենք կը պատժէ։ Լաւ զիտէին որ նա ա-նողոք էր ուր կասկածի ստուերն անզամ տեսնէր։ Կրնանք ըսել որ Տնիերերի եր-

կու եզերաց վրայ ալ կրկին ահաւոր ա-
ռիւծներ կը շրջէին։ Խմբելնիցքի՝ որ մահ
կը սարանար ազնուականաց, Երեմիա իշ-
խանը՝ որ սարսափ էր ապստամբներու։
Ժողովրդեան մէջ կը խօսուէր որ այդ
թշնամեաց մէկմէկու հետ ընդհարման ժա-
մանակ արևը պիտի խաւարի և գետերը
արին պիտի դառնան։ Բայց այս ընդհա-
րումը դեռ հեռու էր, վասն զի Խմբել-
նիցքի, իրեն հարիւր հազարովն, կը վա-
խէր Լուպլինի պատրիկէն՝ որ զինքը զըտ-
նելու կ'երթար Տնիերերէն անդին։ Իշխա-
նին զինուորները անցան Ալէրորդը, ու
իշխանը բանակը դրաւ Փիլիպպովոյ՝ ուր
հասան Խմբելնիցքի պատգամաւորները
նամակով մը և ունկնդրութիւն խնդրեցին։
Իշխանը հրամայեց որ անմիջապէս դիմացը
բերեն զանոնք։ Քիչ վերջ, Կառավարիչն
տունը՝ ուր իշած էր իշխանը, մտան վեց
Զարորոժի՝ խրոխտ կերպարանքով, մա-
նաւանդ ամէնէն ծերը, Աաքայիս – Ուուրա
Աթամանը՝ որ գեռ նոր զնդապեսի աս-
տիճանը ընդուներ էր։ Աակայն, երբ
պատգամաւորները իշխանին դիմացը ելան,
այնպիսի սարսափ մը տիրեց վրանին որ
անմիջապէս ոտքը ինկան և բերաննին չէին
կրնար բանալ։

Իշխանը՝ շրջապատեալ պալատական-
ներով ու սպայներով, հրամայեց իրենց
ոտք ելլել և իրենց զալստեան նպատակը
յայտնել։

— Աթամանէն նամակ մ'ունինք պա-
տասխանեց Աուքայիս – Ուուրա։

— Աւազակէ մը, թափառաշրջիկէ մը,
ապստամբէ մը, և ոչ Աթամանէ մը, –
պատասխանեց իշխանը, լաւ շեշտելով
բառերը։

Զարորոժիները գոյներնին նետեցին,
մանաւանդ թէ դալկահար եղան, ու գլուխ-
նին կախած, կեցան գրան տակ։ Իշխա-
նը հրամայեց Մասքեվիչին որ կարգայ
նամակը։

Նամակը շատ խոնարհ գրութիւն մըն-
էր։ Խմբելնիցքի զիտնալով որ Վիսնիո-
վիեցըի կը գրէ, նենզութիւն կը գործա-
ծէր, առիւծը աղուէսի կերպարանք կ'առ-
նէր։ Կը շողոքորթէր, հանդարտեցնելու և
ապա խածնելու համար։ Պատահած դէպ-
քերուն յանցանքը Զարվնաքիի վրայ կը
ձգէր, Աթամաններու պարտութիւնը չար
բաղդին կու տար և միանգամայն Ղազախ-
ներու Ուզրանիոյ մէջ կրած անիրաւու-
թիւններն պատճառ կը սեպէր։ Ներումն

կը խնդրէր, անյողգողդ հաւատարմութիւն կը խոստանար, և, որպէս զի իրեն պատգամատրներուն կեանքը ապահովցնէ, կ'իմացնէր իշխանին որ ազատ արձլկեր է Արշեգուցքի տեղակալը՝ որ գերի ինկածէր Եւ չիայի մէջ: Քիչ մը կը գանգատէր Արշեգուցքի գոռոգութեան դէմ՝ որ արհամարհներով ամբողջ Զարորոժի բանակը և անոր զօրավարը, յանձն չէր առել վերջնոյս մէկ նամակը տանիլ իշխանին: Խմիելնիցքի Դեղին Զուրերէն մինչև Քորուն տեղի ունեցած դէպերուն պատճառը այս արհամարհոտ գոռոգութիւնը կը համարէր՝ զոր միշտ լեհերը կը ցուցնեն Ղազախներու հանդէպ: Նամակը կը վերջացնէր հաւատարմութիւն խոստանալով Հասարակապետութեան և իրեն ծառայութիւնները Երեմիա իշխանին:

Պատգամաւորները ապշեցան երր լսեցին այս նամակը, վասն զի անտեղեակ ըլլալով բովանդակութեանը, կը կարծէին թէ սպառնալիք է և ոչ աղերս: Այս միայն պայծառ կը տեսնէին որ Խմիելնիցքի չէր ուզեր իշխանին պէս զօրավարի մը դէմ պատերազմիւ, այլ կը ջանար ժամանակ վաստկիւ, և զանազան ջոկատներու հետ

մազնական պատերազմներով, տկարացնել անոր ուժերը: Պատգամաւորները դեռ աւելի խոնարհ կերպարանը մը առին և աչքերնին չէին հեռացներ իշխանին. կը վախէին անոր դէմքին վրայ կարդալ իրենց մահուան վճիռը, թէպէտ, մեկնած ատեննին, արդէն մահուան պատրաստուեր էին: Իշխանը անխոռվ մտիկ կ'ընէր, միայն երբեմն երբեմն արտեսանունը վար կ'առնէր. կարծես աչաց մէջ փայլատակող մըրիկը ծածկելու համար: Երբ լմնցաւ նամակը, ընաւ խօսք մը չըսաւ. սիայն հրամայեց Վոլոսիէսըոյի որ առաջնորդէ պատգամաւորներուն և խիստ կերպով հսկէ վրանին:

Ապա իրեն շուրջը կեցող զօրավարներուն դառնալով.

— Մեծ է, — ըստւ, — թշնամւոյն խորամանկութիւնը: Կ'ուզէ զիս խաղցընել յանկարծ վրաս յարձլկելու համար, կամ Հասարակապետութեան խորերը երթալ խաղաղութեան դաշինք կոել, ներումն ընդունիլ թագաւորէն և բարձրագոյն Ատենէն: Այն ատենն բոլորովին ապահով կ'ըլլայ, և եթէ ես անոր վրայ յարձրկիւ ուզեմ, ես պիտի ըլլամ ապօստամբը, Հասարակապետութեան կամաց

հակառակ գործած ըլլալուս համար։ Ի՞նչ
խորհուրդ կու տաք ինձի, տեարք։ Հա-
մարձակ խօսեցէք, ապա ես կ'ըսեմ իմ
որոշումներս։

Առաջին խօսողը եղաւ ծեր Աասվիթ-
բովսրին։ Բաւական ժամանակէ իվեր թո-
ղուցեր էր սա Զիկրինը և իշխանին քով
եկեր էր։

— Քու կամբդ, ով իշխան, օրէնք է
մեզի, — ըսաւ. — բայց որովհետեւ կը
հրամայես յայտնել մեր կարծիքը, ես կ'ը-
սեմ որ դուն, քեզի սովորական դարձած
արագութեամբ հասկցար Խմիելնիցըի զի-
տաւորութիւնները։ Ըստ իս պէտք չէ մը-
տիկ ընել անոր գրածներուն։ Իշխանուհին
ապահով տեղ մը դնելէն վերջ, պէտք է
խոյանալ Տնիերեր և անոր Հասարակա-
պետութեան հետ բանազցութեան մտնելէն
առաջ, պատերազմը սկսիլ։ Մեծ ամօթ է
մեզի անպատիժ թողուկ նախատինքը։
Այսուհանդերձ իմ կարծիքս ընկերներուն
կարծիքներուն զոհել պատրաստ եմ։

Աղխուհանդերձանաց հրամանատարը
Աղեքանդը Զամսիսրի, ձեռքը սուրին ե-
րախակալին զարնելով և դառնալով Աամ-
փիլիքովսրիի։

— Սրբազան ճշմարտութիւն մը խօսե-
ցար, — ըսաւ. — Վիշապին գլուխը պէտք
է կտրել ու չթողուկ որ մեծնայ ու զմեզ
կլէ։

— Ամէն. — հաստատեց Մուգովէղի
քահանայն։

Միւս գնդապետներն ալ Զամսիսրիի օ-
րինակին հետևելով սուրերնին շարժեցին
ու հաւանութիւննին տուին։ Այսուհետեւ
Վուրցէլ խօսք ուզեց։

— Վսեմափայլ իշխան, — ըսաւ, —
այն աւազակին առ Զերդ Բարձրութիւն
համարձակել գրելն իսկ նախատինք մըն
է. միայն զլխաւոր Աթամանը Հասարա-
կապետութենէն ճանչցուած առանձաշնոր-
հութիւնն ունի Զեր Բարձրութեան գրե-
լու։ Իսկ սա կեղծ Աթաման մըն է, զինքը
պէտք է նկատել իթրե չարագործ և մար-
դասպան։ շատ լաւ ըրեր է Սքակեղուցըի
որ յանձն չէ առեր Զեր Բարձրութեան
բերել անոր նամակը։

— Ես ալ այդպէս կը մտածեմ, — ը-
սաւ իշխանը։ — Աակայն որովհետեւ յան-
ցաւորը ձեռքս չէ, զինքը պիտի պատժեմ
յանձին իթրեն դեսպաններուն։

Այս ըսաւ ու դարձաւ թամբար գոմն-
դին գնդապետին.

— Վուրցէլ գնդապետ, զինուորներդ
թող կտրեն այն Ղազախներէն հինգին
գլուխները: Վեցերորդը՝ անոնց առաջնոր-
դը, անմիջապէս ցից հանուի:

Վուրցէլ գլուխը խոնարհեցուց և գուրու-
ելաւ:

Մուրզովէղցի քահանայն, իշխանին խըս-
տութիւնը չափաւորող, առաջ անցաւ և
աղերսաւոր աչքերը բարձրացուց իշխա-
նին երեսը:

— Գիտեմ ուզածդ, — ըսաւ իշխանը
— բայց չեմ կրնար հաւանիլ: Պատիժը
անհրաժեշտ է, նախ այն անգիտութեանց
համար՝ զոր կը գործեն՝ ապստամբները
Ճնիերերէն անդին, երկրորդ ի սէր մեր
արժանապատուութեան և յօգուտ Հասա-
րակապետութեան: Հարկ է ցուցնել անոնց
որ գեռ կայ մէկը՝ որ չի վախեր այն թա-
փառաշըջիկէն և զինքը աւազակ կը հա-
մարի ու կը պատժէ անոր յանդուզն դո-
ողութիւնը՝ որով Հասարակապետութեան
այնպիսի աղէտի պատճառ եղաւ՝ որուն
նմանը չէ տեսնուած:

— Մակայն կը զրէ, — խորհրդածեց խոռ-

նարհութեամբ Մուզովէղցի, — որ ազատ
արձեկեր է զԱրշեղուցքի:

— Ինչ համեմատութիւն Արշեղուցքի՝
աւազակներու հետ: Բաւ է, — յաւել իշ-
խանը յօնքերը պոստելով: — Կը տեսնեմ
որ բոլոր զօրավարաց կարծիքը պատե-
րազմ է, այդ է նաև իմ կամքս: Զիրո-
նիգովայի ճամբով կ'երթանը, ճամբան
մեզի հետ միացնելով ազնուականութիւնը:
Պրակիմի մօտ ջուրը կ'անցնինք և անտի
դէպի հարաւ: Խսկ հիմա լուպլին:

— Աստուած քեզի հետ ըլլայ, — մաղ-
թեցին ամէնքը:

Դուռը բացուեցաւ ու դրան մէջ ե-
րեցաւ Ծասդվորովսքի, վալահք գունդին
տեղակալը, որ երեք օր առաջ երեք հա-
րիւր զինուորներով երկրազննութեան ե-
լեր էր:

— Քարծրապատիւ Տէր, — ըսաւ ներս
մտնելով, — ապստամբութիւնը երթալով
կը տարածուի: Ծազլոկ այրեր է: Վասի-
ւեվրայի պահակ զօրքը բոլորովին ջնջուեր
է:

— Կարելի՞ բան է: Ինչպէս, ուր, —
հարցուցին ամէն կողմէն:

Մակայն իշխանը ձեռքով նշան ըրաւ
ու ինդրեց որ լոեն:

— Որո՞ք են այդ ընողները. զինուորաներ թէ ռամիկը:

— Պոկոն, կ'ըսեն:

— Պոկոն:

— Այո:

— Ե՞րբ:

— Երեք օր առաջ:

— Հետապնդեցիք, հասաք անոր, տեղեկութիւն տուողներ ձերբակալեցիք:

— Անոր հետոց հետևեցայ, բայց չկըրցայ հասնիլ, վասն զի երեք օր կանխերէք քան զմեզ: Ճամբան իմացայ որ գէպի Զերին դարձեր են և հոն երկու ջոկոտի բաժնուեր են. մին դէպի Զերբասսի գնացեր է, միւսը դէպի Զոլոտորոշիա և Բըռգորովքա:

— Ահ. — բացազանչեց Քուշէլ տեղակալը: — Բաել է թէ ես ճիշտ երկրորդ ջոկատին հանդիպեցայ, որուն վրայօթ Զեր Բարձրութեան տեղեկութիւն տուի: Ղազախները ըսին ինձի որ զիրենք Պոկունը զրկեր է Տնիերերէ անդիի երկիրներու շարժումը զսպելու . . . : Անոր համար զիրենք չձերբակալեցի:

— Գէշ ըրեր ես, — ըսաւ իշխանն՝
— սակայն այդ յանցանք չեմ համարիլ:

Դժուար է չսխալիլ, վասն զի ամէն քայլի մարդ մատնութեան կը հանդիպի: Ասկայն, Ասոււած իմ ամենակալ, — բացազանչեց յանկարծ, ձեռքով գլուխը բռնելով, — հիմա կը յիշեմ ինչ որ պատմեց ինձի Սքշեդուցքի Պոկունի վրայօք, և Ռազլուկի հըրդէին պատճառը կը հասկընամ: Անշուշտ, առեանզած պիտի ըլլայ զիշխանուհին: Դուն, Վոլոտիէսքոյ, հինգ հարիւր մարդ առ հետոդ և դարձիր Զերբասսի. իսկ զո՞ւն, Պեգովեզ, հինգ հարիւր Վալահըներով զնա՛ Զոլոտորոշիա ու Բրոգորովքա: Զիերուն մի ինայէք, և անոր՝ որ ինձի կը բերէ վիշխանուհին կը պարզեւեմ դղեակ մը: Մեկնեցէ՞ք: Իսկ մենք, գնդապեաներ, ի Ռազլուկ և ի Լուալին:

Գնդապետները կառավարչին տունէն ելան ու իրենց գունդերուն քով զնացին: Աշխէտ նժոյգ մը բերին իշխանին՝ որուն վրայ սովոր էր հեծնել արշաւանց ժամանակ, բանակը ճամբայ ելաւ. Փիլիպովոյի ճամբուն վրայ երկայն, զունաւոր և շողշողուն օձի մը կը նմանէր: Քաղաքին դրան զիմաց սրտաճմլիկ տեսարան մը բացուեցաւ զինուորաց զիմաց: Ցցապահանէշի զերաններու ծայըը կտրուած

հինգ զլուկներ, մարած աչքերով կը դիտէին անցնող բանակը. թիչ մը աւելի առաջ, ցցի մը ծայրը, կը գալարուէր Առևտամանը: Ցցին սուրբ քայլա - Ռուբա Աթամանը: Ցցին սուրբ ծայրը արդէն ծակեր էր ստորին ճնօտը և լեզուն թիմբին գամեր, սակայն տան ջուելու դեռ երկայն ժամեր ունէր, թերևս մինչև իրիկուն: Հիմա կենդանի էր դեռ ու զինուորաց երթը կը դիտէր, կարծես ըսել կ'ուզէր անոնց. «Աւս արեան և այս տանջանքներուն համար Աստուած զձիկ ձեր որդիքը ու ձեր թոռները, մինչև տասը սերունդ, պիտի պատժէ: Ամէնէն աւելի անգութ վէրբերը ձեր գլուխը պիտի թափէ, և դուք, միշտ մահուան մօտ, պիտի չգտնէր ոչ կեանը և ոչ մահ»:

Թէպէտ նա պարզ Ղազախ մըն էր՝ ո՞՛ ո՞՛ հոգի կու տար ոչ ծիրանի և ոսկէճամուկ դիպակ հագուած, այլ իրեն կոշտ երկ նագոյն նշանազգեստը, ոչ յարկի մը, այլ երկնից ազատ կամարին տակ և ցցի մը վրայ, սակայն կրած տանջանքները և մահը իրեն այնպիսի վսեմութիւն մը կու տային և նայուածքին մէջ ատելու թեան այնպիսի կայտառ արտայայտութիմ մը կը զբոշմէին, որ ամենը համ-

կըցան թէ ի՞նչ ըսել կ'ուզէր նա . . . : Սակայն գունդերը լուռ անցան, իշխանը և ոչ նայեցաւ տանջուողին վրայ, Մուգովեզցի բահանայն խաչակնքելով օրհնեց զանիկա: Անցան վերջապէս բռնորդ գունդերը . յանկարծ զինուոր մը, հուսարներու կարգէն ելլելով, բառամբակ հասաւ տնկուած ցցին քով, ատրճանակը ուղղեց հոգէվարքին ականջին և մէկ հարուածով վերջ տուաւ անագորոյն մարտիրոսութեանը: Այս յանդուզն զործը տեսնելով, սոսկացին ամենը . զիտէին իշխանին խստութիւնը. սակայն սա լոեց կեղծելով իբր ընկդմած խոր մտածմանց մէջ: Միայն իրիկունը հրամայեց զիմացը բերել այն յանդուզնը:

Երիտասարդը ներկայացաւ աւելի մեռած քան կենդանի:

— Անոնդ ի՞նչ է, — հարցուց իշխանը:

— Ժէլէնսըրյ:

— Ատրճանակի հարուածը դուն պարակցիր Ղազախին վրայ:

— Ես, — հձծեց նա բոլորովին գունաթափ:

— Ինչո՞ւ համար:

— Զկրցայ հանդուրժել կրած տանջառնաց:

— Ծհ, գեռ շատեր պիտի տեսնես ու պիտի վարժիս, — ըստ իշխանը մեղմով: — Առ այժմ ցուցուցած զթութեանդ համար՝ որ չվախցար մահուանէ, Լուպլին իմ գանձապետէս պիտի ընդունիս տասը դուքատ, և իմ անձնական ծառայութեանս մէջ պիտի մտնես:

Այս անակնկալ վճիռը զամէնքը ապշեցցուց, սակայն նոյն կէտին երեցաւ Զուլողորշիայէն դարձող ջոկատը, և ամենուն միտքը ուրիշ ուղղութիւն մ'առաւ:

Է.

Ինչպէս զիտենք, զինուորները ուշ ժամանակ Ռազմով հասան, ուր գտան զԱրշեղուցքի իրեն Գողգոթային վրայ, և երբ Մուգովեղի քահանայն յաջողեցաւ սթափեցնել զանիկա, սպայները զինքը հեռացցին անկէ և կը չանային միտթարել, մանաւանդ Լոնկինոս Բողափիրիէնդա, որ

թշուառ տեղակալին գունդին մէջ կը ծառայէր: Հառաչեց, լացաւ անոր հետ, ուրիշ ուխտ մ'ալ ըրաւ, այսինքն, ուխտեց բոլոր կենաց մէջ ծոմ պահել ամէն երեքարթի օրերը եթէ Աստուած իրեն բարեկամին սրտին խաղաղութիւն շնորհէ: Վերջապէս զԱրշեղուցքի իշխանին տարին՝ որ գեղացիի խրճիթի մէջ կը հանգչէր: Իշխանը իրեն սիրելին տեսնելուն պէս առանց խօսք մ'ըսելու թեւերը բացաւ. երիտասարդ սպայն հեկեկալով անոր բազկաց մէջ նետուեցաւ. իշխանը զինքը կուրծքին վրայ սեղմեց և համբուրեց: Արտասուաց կաթիւները կը փայլէին աչքերուն մէջ: Վերջապէս ներքին յուզմունքը զսպելով, ըստաւ.

— Կը կարծէի թէ ալ պիտի չտեսնեմ զբեզ: Կրէ մարդու պէս և զիտցիր որ թշուառութեանդ հազարաւոր ընկերներ պիտի ունենաս՝ որոնք պիտի կորսնցնեն իրենց կիները, որդիքը, ծնողքը, բարեկամները: Ինչպէս կաթիւ մը ջուր կը կորսուի ծովու խորերը, թո՛ղ իսունուկի ըու ցաւդ ալ հայրենեաց թշուառութեան ծովուն հետ: Այրական ոգւոյ մը, զինուորի մը չի վայելեր այսպիսի

ահաւոր ժամանակի մը մէջ իրեն անձնական կորուստները մտածելով տանջուիլ: Մանաւանդ աւելի եռանդեամբ օգնութեան կը վազէ և իրեն մխիթարովթիւնը կը գտնէ՝ պարտը կատարած ըլլալուն մէջ: Եւ եթէ փառաւոր մահուան մ'ալ հանդիպի, իրեն կը սպասէ երկնից թագաւորութիւնը:

— Ամէն — ըսաւ Մուգովեղի:

— Լաւ էր զինքը մեռած տեսնէի, Հառաչեց Սքշեղուցըի:

— Լաց, լաց, մենք ալ մեր արտասուրները բուկինդ կը խառննենք. — յաւել իշխանը: — Հոս ես, ոչ Թրբաց, ոչ Թաթարներու, ոչ վայրենի սկիւթացիներու մէջ, այլ եղբայրներու և ընկերներու մէջ: Ըսէ ինք իրենդ, այսօր կու լամ ինձի համար, վաղը թերես պիտի լամ ուրիշներու համար: Այսօր քու ցաւոցդ օրն է, վաղը պատերազմի պիտի երթանք:

— Ես պիտի հետեիմ ձեզի աշխարհիս ծայրն իսկ, սակայն առանց անոր երբէց խաղաղութիւն պիտի չունենամ, երբէց:

Թշուառ սպայն քունքերը կը սեղմէր, մատուքները կը խածնէր անպատմելի վիշտը խղղելու համար:

— Կրկնէ, Տէր, կամքդ օրհնեալ Ըլ-

ւայ, — ըսաւ լուրջ կերպով Մուգովեղի: Իրաւցնէ ահաւոր կերպով կը տանջուէր, այնպէս որ ներկայ եղողները արտասունքնին չէին կարող բռնել: Վոլոտիէսքոյ և Լոնկինոս, միւսներէն աւելի զգայուն, արտասուաց հեղեղ մը կը թափէին:

— Սիրուն եղբայրս, հանդարտէ. — միշտ կը կրկնէր Լոնկինոս:

— Մտիկ ըրէ, — ըսաւ յանկարծ իշխանը, — լսեցի որ Պոկուն Լուպլին գնացեր է և բնաջինջ ըրեր է Վազիլեվքոյի պահակ զօրքը: Հետևաբար պարապ տեղինքինք մի՛ տանջեր, կրնայ ըլլալ որ առևանգած չըլլայ զօրիորդը: Ապա թէ ոչ ինչո՞ւ համար պիտի երթար լուպլին:

— Այո՛, այո՛, — հաստատեցին միաբերան սպայները, — շատ կարելի է: Աստուած վրադ զթացեր է:

Սքշեղուցըի աչքերը լայն բացաւ, իբրև թէ անոնց ըսածները չէր հասկնար, սակայն յանկարծ դէմքը յուաոյ նշոյլով մը փայլեցաւ, նետեց ինքզինքը իշխանին ոտքերը.

— Բոլոր կեանքս, արիւնս..., — աղաղակեց, բայց ալ պուած չկրցաւ տանիլիսութը, ուժասպառ եղեր էր: Լանկինոս

վեր վերցուց զինքը և նստարանի մը վլ-
րայ հանգչեցուց։ Դէմքին վրայ կը տես-
նուէր նաւաբեկելոյ մը վայրենի յոյսն որ
յարդի շիւղի մը ձեռք կը նետէ։ Ծնկեր-
ները կը ջանային այն կայծը վառ պա-
հել և կը համոզէին որ Լուպին պիտի
գտնէ իրեն նշանածը։ Զինքը ուրիշ խրճի-
թի մը մէջ փոխաղբեցին, զինի և խնձոր-
օղի բերին։ Աքշեղուցքի, թէպէտ կը փա-
փաքէր խմել, սակայն չկրցաւ, կոկոր-
դը կը սեղմուէր։ Սակայն հաւատարիմ
ընկերները տասը հոգւոյ տեղ խմեցին և
սկսան զինքը զրկել ու համբուրել։ Կը
զարմանային զինքը այդէս նիհար և տան-
ջուած տեսնելով։

— Շատ նիհարցեր ես, — ըստ ա-
ռոյդ Զիկ։

— Վախեմ Աեշիայի մէջ չարչարեր
են զքեզ. ու խնայեր են քեզի ուտելու և
խմելու բան մը տալ։

— Պատմէ, պատմէ։

— Ուրիշ անգամ կը պատմեմ ձեզի,
— պատասխանեց Աքշեղուցքի։ — Վիրա-
ւորուեցայ ու հիւանդացայ։

— Վիրաւորուիլ, — պոռաց Զիկ։

— Ի՞նչպէս, վիրաւորել գեսպան մը.
— բացագանչեց Ալէշինքի։

Ամէնքը ապշած մէկմէկու նայեցան,
չէին կրնար հասկնաւ այդչափ յանդգնու-
թիւն Ղազախներու կողմանէ։

— Խմիելնիցքին տեսար։

— Այս։

— Թոո՛ղ անգամ մը ձեռքերնիս իյնայ,
տես ի՞նչ խորովածոյ միս հանենք ան-
կէց, — ըստ Միկուրսքոյ։

Այսպէս անցաւ գիշերը, իօսելով և
խմելով։

Առաւոտը Զերբասսի ղրկուած ջոկատն
աւ դարձաւ։ Պոկոմինին չէր հանդիպած,
բայց կարենոր տեղեկութիւններ կը բերէր.
ճամբան շատ փախստականներ ձերբա-
կալէր էր՝ որոնք երկու օր առաջ տեսներ
էին Պոկոմնը։ Ոմանք կ'ըսէին թէ Աթա-
մանը մէկը կը հալածէր, վասն զի ամէ-
նուն կը հարցնէր թէ տեսան զօրաւոր
մէկը պատիկ Ղազախի մը հետ։ Սաստիկ
աճապարանոց կը հետապնդէր։ Ուրիշներ
կ'ապահովցնէին որ Պոկոմին հետ աղջիկ
չկար, եթէ ըլլար տեսած կ'ըլլային, վասն
զի իրեն հետ եղող Ղազախները թիչուոր
էին։

Նոր յոյս մը, նոր անձկութիւն մը ծը-
նան Աքշեղուցքի սրտին մէջ։ Զէր կրնար

մեկնութիւն մը տալ այդ պատմութիւններուն։ Պոկուն ինչու համար Լուպլին վագեր էր, վասիլեվքայի պահակ զօրաց վրայ յարձըկեր ու անմիջապէս դէպի Զերբասսի դարձեր էր։ Պէտք էր հաւատալ որ չէր յաջողած առևանգել զշեղինէ, վասն զի Քուշէլ տեղակալը Անտոնիոսի ջոկատին հանդիպեր էր և աղջիկը անոնց հետ չէր տեսած, իսկ Զերբասսիէն բերուած մարդիկը Պոկունին հետ ալ չէին տեսած զօրիորդը։ Ո՞ւր էր ուրեմն նա և ո՞ւր պահութած։ Ի՞նչ պատճառաւ փոխանակ Լուպլին ապաստանելու, Զերբասսի կամ Զոլոդորոշիա գնացեր էր……։ Իսկ Պոկունի Ղաղախները ճիշտ այս կողմերը մէկու մը ետևէն ինկած են……։ Իսկ ինչու համար տեղեկութիւն կը հարցնէին զօրեղ մէկու մը վրայօր որուն կ'ընկերէ եղեր պզտիկ Ղաղախ մը……։ Այս ամէնը՝ հարցմունքը էին՝ որոնց պատասխան չէր կրնար գտնել տեղակալը։

— Խօսեցէք, հասկցուցէք ինծի, ի՞նչ նշանակէ այս ամէնը, — հարցուց ընկերներուն։ — Ես բան մը չեմ հասկնար։

— Ես կ'ըսեմ թէ իշխանուհին Լուպլին է, — ըստ Միկուրսքոյ։

— Զի կրնար ըլլալ, — առարկեց Սաւվիլքովսքի։ — Եթէ Լուպլին ըլլալ, Պոկուն պէտք էր աճապարէր ծածկուիլ ի Զիլըին և ոչ թէ Աթամաններուն ցով երթար։ Զեմ կարծեր թէ լսած ըլլայ Աթամաններուն պարտութիւնը, և եթէ իրեն ջնկատը երկուքի բաժներ է, ըսել է որ վիշխանուհին կը փնտռէ։

— Իսկ ի՞նչ կը նշանակէ տեղեկութիւն հարցնելը մարդու մը վրայօր որուն կ'ընկերէ պզտի Ղաղախ մը։

— Դժուար չէ գուշակել որ եթէ իշխանուհին փախեր է՝ ծպտեալ փախած պիտի ըլլայ……։ Ես կարծեմ որ այդ պըզտի Ղաղախը բուն ինը իշխանուհին է։

— Այդպէս է, այդպէս է, — հաստատեցին ամէնքը։

— Այսու սակայն ո՞վ կրնայ ըլլալ իրեն ընկերը։

— Այդ չեմ կրնար ըսել, — պատասխանեց նախկին ոստիկանը, — սակայն կարելի է տեղեկանալ։ Գիւղացիք պէտք են տեսած ըլլալ թէ ո՞վ էր անցնողը և թէ ի՞նչ հանդիպած է։ Այս խրճիթին տէրը ո՞ւր է։

Սպայներէն ոմանք դուրս վազեցին ու

Քիչ վերջ վզէն բռնած քաշկոթելով բերին զինքը:

— Ինձի նայէ, — ըստ — Սասվիլիքովսքի, — երբ Պոկուն իրեն Ղաղախներով Ուազլոկի վրայ յարձըկեցաւ դռւն հոն էիր:

Գիւղացին նախ, ինչպէս սովոր են, երդուրնցաւ որ հոն չէ գտնուած և բան չի գիտեր: Բայց գիւրին բան չէր սուտ մը կլեցնել Սասվիլիքովսքի:

— Զեմ հաւատար քեզի, թուրքի զաւակ...: Դուն նստարանի մը տակ պահութած էիր երբ դղեակը կը կողապտէին: Գնա՞ զուրիշը խարէ, զիս չեմ կը նար: Տես, հոս զուրատ մը կայ, հոն սուրը ձեռքը զինուոր մը. ընտրէ: Ապա թէ ոչ կրակ կու տանը գեղին և բու պատճառաւդ այնչափ անմեղ մարդիկ կը կորսուին:

Այս սպառնալիքը լսելուն պէս զիւլացին սկսաւ գիտցածը պատմել: Երբ Ղաղախները սկսած էին զափիթին մէջ ուտել խմել, ինքն ալ ուրիշներուն հետ հանդիսատես ըլլալու գնացեր էր: Լսեր էին որ պառաւ իշխանուհին և իշխանները սպառած են և նիգուա իշխանը վիրաւորել

էր զԱթամանը՝ որ կէս կենդանի կը պառակը: Խակ երիտասարդ իշխանուհւոյն վրայօք բան մը չէին կրցեր իմանալ: Երկրորդ օրը կը խօսուէր թէ Պոկունին հետ եկող ազնուականի մը հետ փախեր է:

— Ապրիս, — ըստ Սասվիլիքովսքի, — առ ահա գուրատը: Կը տեսնես որ քեզի չարիք մը չենք ըներ: Այդ ազնուականը տեսանը դուն:

— Տեսայ, բայց այս կողմերէն չէ:

— Ի՞նչ կերպարանք ունէր:

— Կոնդի մը պէս զօրաւոր, մոխրագոյն մօրուցով և մէկ աչքն ալ կոյր:

— Ահ, — բացազանչեց Լոնկինոս, — Զակլոպան պէտք է ըլլայ:

— Զակլոպա...: Այս, կարելի է: Զիկը էր, կը խմէր և Պոկունին հետ վէզ կը խաղար, կարելի է: Այդ բանին յարաւաը մարդն է:

— Եւ այդ ազնուականը իշխանուհւոյն հետ փախստ, — հարցուց զիւղացիին Սասվիլիքովսքի:

— Այս, այնպէս կը խօսուէր:

— Խակ գուց զՊոկունը լաւ կը ճանչնաք:

Արով ու Հրով Բ.



— Յայտնի է. շատ անգամ այս կողմերը կու գար:

— Բաել է թէ այն ազնուականը անոր հրամանաւ կը փախցնէր իշխանուհին:

— Ո՞չ...: Ապա թէ ոչ Պոկունին բերանը գոցելով կիսալինդդ չէր թողուր զինքը: Ամէն մարդ կը խօսէր որ փախցուցեր է, բայց ոչ ոք տեսէր է: Աթամանը երբ լսեց եղածը, կատղեցաւ, և դեռ չլուսացած ինքզինքը երկու ձիերու մէջ տեղ կապել տուաւ ու լուսլին վազեց: Սակայն փախստականներուն հետքը չգետնելով անմիջապէս ճամբան փոխեր է:

— Օրնեալ ըլլայ Աստուած, — գոչեց Միկուրսրոյ: — Կարելի է թէ իշխանուհին լուսլին է: Պոկունին զանիկա ուրիշ կողմէր փնտուելը նշանակութիւն չունի:

Այս խօսքերը երբ լսեց Արշեգուցքի ծունկ չորեցաւ և եռանդեամբ աղօթեց:

— Կը խօստովանիմ, — ըստւ ծիրնախին սատիկանը, — որ չէի յուսար որ Զակլոպա այդչափ արիութիւն ունենայ մինչև թշնամի ըլլալ Պոկունին: Այս աւ ստոյգ է որ նա սիրեց մեր տեղակալը այն ընտիր ըմպելիքին պատճառաւ, զոր զուգելին չէր գաղըեր...: Այսու հանդեմ,

կը զարմանամ, վասն զի Պոկունին քսակէն ալ շատ խմեր էր: Պատոյս վրայ կ'երդնում, զինքը այդչափ յանդուգն չէի կարծեր: Խորամանկ և պարծեցող ըլլալը գիտէի, սակայն այսպիսի անձինքներու քաջութիւնը լեզուին վրայ է միայն:

— Թո՞ղ պարծի որչափ կ'ուզէ, — խորհրդածեց վոլստիէսըոյ, — խնդիրը հոս է որ զիշխանուհին ազատեր է այն աւազակին ճիրաններէն: Կը տեսնուի որ այդ տեսակ խաղերու մէջ վարպետ է, և ես ապահով եմ որ իշխանուհւոյն հետ պիտի յաջողի թշնամիներու բանակէն խսկանվաս անցնիլ:

— Յայտնի է, իրեն կեանքն ալ վըտանգի մէջ է, — ըստւ Միկուրսրոյ: — Օն ուրեմն, բարեկամ, արիացիր:

— Օ՞չ մի մտածեր, ամենքնիս ալ պատոյ ասպետ կ'ըլլանք քեզի և հարսանեացդ հանդիսին ուրախ զուարթ կը խըմենք:

— Եթէ Տնիկերէն անդին փախեր է, — խորհրդածեց Սասվիլիքովսրի, — և Քորսունի պարտութիւնը լսեր է, Զիորնիկովոյի ճամբան բռնած պիտի ըլլայ, և եթէ այդպէս է կարելի է հասնինք իրենց:

— Բարեկամ Արշեղուցքի, կենաց և
ցաւերուն վախճանին, — պոռաց Ալէ-
շինսբի:

Ամէնքն ալ Արշեղուցքի, իշխանուն-
ոյն, իրենց զաւակաց և Զակոպայի կե-
նաց գաւաթներ պարպեցին: Գիշերն ամ-
բողջ այսպէս անցաւ: Արշալուսին բա-
նակը գէպի Լուալին ճամբայ ելաւ: Ա-
րագ կը քալէին, վասն զի կառքերու ար-
գելքը չունէին հետերնին: Արշեղուցքի թա-
թար գունզը առած կը փափաքէր առաջ
երթաւ, սակայն տկար էր, բաց աստի
իշխանը քովը կանչեց զինքը և Անչիայի
դեսպանութենէն տեղեկութիւններ կը հար-
ցընէր: Արշեղուցքի ամէն բան պատմեց,
լոեց միայն Խմիելնիցքիի հետ ունեցած
վիճարանութիւնը, վասն զի պարծենալէն
կը զգուշանար: Ամէն բանէ աւելի ցաւե-
ցաւ իշխանը երբ լսեց որ ծեր կրոփիսքոյ
վառողի պակասութեան պատճառաւ պիտի
չկարենար երկայն ժամանակ դիմաղբել:

— Ափսոն, — ըսաւ: — Այն բերդա-
քաղաքը պիտի կարենար զապել ասկատաւ-
րութիւնը: Ասկայն ինչու համար ինձմէ
չուզեց վառող: Լուալինի մթերանոցէն կը
դրէի իրեն:

— Կը յուսար թէ, — պատասխանեց
Արշեղուցքի, մեծ Աթամանը կրնայ դրկել
իրեն:

— Կը հասկնամ...: Մեծ Աթամանը
ծեր և փորձ պատերազմիկ մըն է: Ափսոն
որ ինք իրեն վրայ մեծ վստահութիւն
ունի: Կարեռութիւն չտուաւ այս շար-
ժումներուն և երբ ես իրեն օգնել առա-
ջարկեցի, շատ չախորժեցաւ: Չուզեց
փառքը ուրիշի մը հետ բաժնել ու կը
վախէր թերես որ յաղթութեան պարծան-
քը ինձի վերազրուի:

— Իմ ալ կարծիքս այդ է, — խոր-
շըրդածեց լրջօրէն Արշեղուցքի:

— Կը կարծէր ապստամբութիւնը գա-
ւազանով զսպել...: Եւ ահա թէ ինչ հե-
տևանք ունեցաւ: Այդ ամբարտաւանու-
թեամբ բոլոր Հասարակապետութիւնը վը-
տանզի մէջ ձգեց: Յայսմ թերես ամենք-
նիս ալ քիչ շատ յանցաւոր ենք:

Իշխանը իրաւունք ունէր, ինքն ալ
յանցաւոր էր: Քիչ առաջ, կատիաքի նը-
կատմամբ Աղեքսանզը Գինիէցքուզիի հետ
ունեցած վէճին համար, չորս հազար զի-
նուորներով մտեր էր Վարշավիա, հրա-
մայեր էր զինուորներուն որ եթէ իրմէ

երդում պահանջեն, յարձըկին ծերակուտին վրայ և զամէնքը սրէ անցնեն: Վասն զի գոռոզութեամբ կ'ուզէր որ խօսըին հաւատան և չըռնազատեն զինքը երդում ընելու:

Թերես այս դէսլը յիշեց, վասն զի մտածման մէջ ինկաւ և լուռ առաջ կ'երթար ընդարձակ դաշտը դիտելով. թերես կը մտածէր իրեն սիրելի Հասարակապետութեան վիճակին վրայ՝ որուն սպառնացող բարկութեան և աղէտից օրուան նշանները յայտնի կը տեսնէր:

Վերջապէս, կէս օրէն վերջ, Առւշա զետին բարձր եզերքէն տեսնուեցան լուսլինի եկեղեցիներու գմբէթները, շողշողուն տանիքները, և Ա. Միքայէլի ատամնաձև աշտարակները: Իրիկուան դէմ բանակը թաղաք մտաւ: Իշխանը զզեակը՝ զնաց՝ ուր ամենայն ինչ արդէն պատրաստ էր ճամբայ ելլելու համար: Հարկ էր զինուորները տեղաւորել մտածել, որ զիւրին գործ չէր: Գետին ձախ եզերաց վրայ ապըստամբութեան լուրերուն տարածուած ըլլը լալուն և զիւղացւոց մէջ տեսնուած եռու զեռին պատճառաւ, Տնիերելէ անդին գըտնուած բոլոր ազնուականութիւնը լուսլին

ապաստանէր էր, նոյն իսկ աւելի հեռաւոր կալուածատէրերը իրենց կիներով, որդիքներովն, ծառայներով, ձիերով, ուղաւերով և ամէն տեսակ կենդանիներով հոն զիմեր էին: Հոն էին նաև իշխանին գործակալները, գործակատարները, վարձուորները, հրեայները, վերջապէս ամէնքը՝ որոնց իրաւունք ունէին ապատամբութենէն վախնալու: Կարծես մեծ տօնավաճառի օր մըն էր, կը գտնուէին նոյն իսկ Մոսկուայի վաճառականներ և Ասպրախանի Թաթարներ՝ որոնց Ուզբրանիա վաճառելու ապրանք կը տանէին, բայց պատերազմին պատճառաւ արգիլուեր էին: Հրապարակը լիցուն էր հազարաւոր տեսակ տեսակ կառքերով, զազախ սայլէն սկսեալ մինչև պատրիկի շրեղ կառըը: Նշանաւոր հիւրերը բնակարան գտեր էին դղեակին և զինուորներու մէջ. մնացած հասարակ ժողովուրդը եկեղեցիներու մօտ կանգնուած վրաններու տակ կը բնակէր: Փողոցներու մէջ կրակ կը վառէին և կերակուր կ'եփէին: Ամէն կողմ վէճ, շփոթութիւն, աղմուկ, տարօրինակ և երփներանգ տեսարան մը. իշխանին զինուորներ, հոնգարացի հետևակազօր, սկ վերար-

կուռզ Հրեայներ, մանուշակագոյն զԱխար-
կով Հայեր, մորթ հագուած թաթարներ:
Աղաղակ, հայեցանք, տղայոց լացի ձայ-
ներ, շանց հաջին, կենդանեաց բառա-
չում, խլացուցիչ ներդաշնակութիւն մը
կը կազմէին:

Ուրախութեամբ ընդունուեցան զինուոր-
ները՝ որոնցմէ փրկութիւն կը յուսային:
Դղեակին զիմաց ի պատիւ իշխանին և իշ-
խանուհոյն կեցցէներ բարձրացան: Ամէն
կողմ կը տարածուէին հակասական լու-
րերը, ոմանք կ'ըսէին թէ իշխանը Լուպլին
պիտի կենայ, ուրիշները թէ Լիթուանիա
պիտի երթայ՝ ուր պէտք էր երթալ անոր
ետևէն, իսկ ոմանք՝ իրքն ստոյգ, կը բա-
րողէին թէ արդէն յաղթեր է խմիենից-
քիի:

Իսկ իշխանը՝ կինը ողջունելէն և երկ-
րորդ օրուան ճամբայ ելլելու պատրաս-
տութեան ճամբար պէտք եղած հրաման-
ները տալէն վերջ, զիտեց այն ամբոխը
և այն կառքերը՝ որոնք բանակին ետևէն
պիտի բալէին, արգելք ըլլալով և դանդա-
ղեցնելով շարժմունքները: Սակայն ուրիշ՝
մտածմունք մը զինքը կը խրախուսէր, այս
ինքն թէ Պրակիմէն անդին՝ խաղաղ եր-

կիր, բոլոր այդ բազմութիւնը պիտի ցրուէր
հոս հոն ապաւինելով: Իշխանուհին իրեն
շքաղիք օրիորդներու և արքունեաց հետ
Վիզնէվէզ պիտի երթար: Դղեակին մէջ
ամէն պատրաստութիւնները լմնցէր էին,
կառքերը բեռցուած, իսկ թանկագին իրե-
ղինները պահուած: Այս շուտով պատ-
րաստ գանուելու արժանիքը կրիզելայ
իշխանուհոյն էր՝ որ էրկանը նման գոր-
ծունեայ և կորովի էր:

Շատ զոհ մնաց իշխանը, թէպէտ Լու-
պլինի բոյնէն հեռանալը ցաւ էր իրեն,
վասն զի հոն վայելեր էր երջանկութիւն
և վաստկեր էր այնչափ փառք: Ամէնքը
նոյն ցաւը ունէին, վասն զի համոզուած
էին որ թշնամին պիտի չխնայէ Լուպլի-
նին, իշխանին ամէն մէկ հարուածին վր-
ուէմը լուծելու համար: Շատերը կու լային,
մանաւանդ կիները, վասն զի պիտի թո-
ղուին իրենց ծննդավայրը, պիտի հեռա-
նային այն երկրէն՝ ուր թաղուած էին
սիրելեաց ուկրտիքը:

Է.

Աքշեղուցքի, անհամբեր սիրելոյն վը-
րայօք բան մը լսելու, ամենէն առաջ
դղեակ վազեց, ուր, բնականաբար, չգտաւ
զսիրելին : Դպեակը գտնուողները անոր
վրայօք բան մը չէին գիտեր, թէպէտ լսեր
էին Ռազմոկի վրայ եղած յարձակումը,
լսեր էին Վասիլիվըյի կոտորածը : Երե-
տասարդ ասպետը զինուորական մթերա-
նոցի մէջ իրեն յատկացուած բնակարանը
բաշուեցաւ, տիսուր մտածմունքներ պա-
շարեցին զինքը : Սակայն, վիրաւորուած
զինուորի մը պէս որ կը վանէ ագուա-
ներու բազմութիւնը՝ որոնք իրեն արեամբ
կ'ուզեն կշտանալ և մարմինը բզկտել, կը
վանէր այն տիսուր մտածմունքները : Թե-
րես յաջողած էր խորամանկ Զակլոպա-
զիրենք հալածողներու ձեռքէն ազատել և
Զորնիկովոյի մէջ պահուըտիլ : Գիւտաւոր
միտք ունէր, աշխողժ և յանդուզն էր :
Ինքը չէր արդեօք աշուղը մերկացնողը
ծպտելով փախուստը զիւրացնելու համար

• • • : Աքշեղուցքի հանդիպեր էր այն ա-
շուղին Ռազմոկի ճամբուն վրայ և լսեր
էր անկէ զուարճալի դէպեքը : Աքշեղուցքի
վստահ էր որ Աստուած պիտի չլքանէ զշե-
ղինէ, և որպէս զի Անոր երկնային պաշտ-
պանութիւնը արժանապէս ինդրէ, որոշեց
ապաշխարութեան խորհրդով մարբուժի
մեղքերէն : Այս նպատակաւ մթերանոցէն
ելաւ ու գնաց վինտուելու Մուգովեղցի բա-
հանայն, գտաւ զայն կիներու խումբի մը
մէջ՝ զորոնք կը քաջալերէր և կը միսի-
թարէր, խնզրեց որ հաճի իրեն խոստո-
վանանքը լսել : Քահանայն զինքը եկեղե-
ցի տարաւ խոստովանարանին մէջ լսեց
երիտապարդին խօսքերը, խրատեց զինքը
և ամբապնդեց անոր հաւատքը : « Քրիս-
տոնիայ մը – ըսաււ պէտք չէ տարա-
կուակիլ Աստուծոյ կարողութեան վրայ,
պէտք չէ որ աւելի իրեն անձնական չա-
րեաց վրայ ցաւի բան հայրենեաց ցաւե-
րուն » : Վսեմ և սրտաշարժ խօսքե-
րով նկարագրեց հայրենեաց պարտու-
թիւնները, անկումը, ամօթը, եռանդեամբ
վառեց ասպետին հոգին, այնպէս որ իրեն
անձնական ցաւը նուաստ բան մը երեցաւ
երեն : Բաց աստի, յորդորեց զինքը որ

իրեն դէմ եղած նախատինքը մոռնայ, և
Դազախներու դէմ ատելութեան զգացմունք
չսնուցանէ սրտին մէջ:

— Դուն պէտք ես ջախջախել զա-
նոնք, — ըստ, — իրեկ հաւատցի և հայ-
րենեաց թշնամիներ, բայց իրեկ անձնա-
կան թշնամիներդ պէտք ես ներել անոնց
և ոլս ու վրէժինդրութեան ոգի չպահել
անոնց գէմ: Եւ եթէ այսպէս ընես, Աս-
տուած զքեզ կը միսիթարէ և քու սիրե-
լիդ ըեզի կը դարձնէ:

Վերջը օրհնեց զինքը և պարտը զբաւ-
որ գիշերը խաչելութեան զիմաց ծունկի
վրայ ու բազկատարած անցնէ:

Եկեղեցին պարապ էր: Խորանին զիմաց
երկու մոմեր կը վառէին ու մարմարեայ
Քրիստոսի երեսին վրայ ոսկեղինիկ նշոյլ
մը կը ձգէին: Տեղակալը, խոնարհած ու
անշարժ, կը զգար որ օծի նման սրտէն
դուրս կ'ելլէին յուսահատութիւնը, ատե-
լութիւնը, մտասանջութիւնը, տանջանքը:
Նոր ոյժ կ'ընդունէր և մտաց նոր լոյս,
խորհրդաւոր անդորրութիւն մը կը տարա-
ծուէր անդամներուն մէջ. վերջապէս, այն
Խաչելութեան զիմաց, գտաւ այն ամէն
բան՝ զոր կրնար գտնել նոյն դարու հա-

ւատացեալ մը: Նոր կեանք մը զգեցեալ
կը կարծէր:

Երկրորդ օրը բանակը շարժեցաւ: Ար-
շալուսէն սկսեալ սպայները զմարդիկ և
ձիերը աչքէ կ'անցնէին և կարգի կը զնէին
զանոնք: Իշխանը պատարագի խորհրդոյն
ներկայ գտնուեցաւ, դղեակը գառնալէն
վերջ կղերին և Լուպլին ու Գորոչ քա-
ղացներու բաղացացիներու պատգամաւոր-
ները ընդունեցաւ: Արմանկարի սրահին
մէջ զահի վրայ նստած, շրջապատեալ ար-
քունեաց բարձրաստիճան անձնաւորու-
թիւններէ, լսեց Լուպլինի բաղացապետին՝
յանուն իշխանապետութեան բոլոր քա-
ղացներուն, արտասանած երթաս բարեա-
փ ճաւր: Քաղաքապետը խնդրեց իշխա-
նէն որ վիրենք չմոզու իրեկ հօտ առանց
հովուի: Այս խօսքերուն պատգամաւորու-
թեան բոլոր անդամները աղաղակեցին.
«Մի մեկնիր, մի մեկնիր» և երբ իշխանը
պատասխանեց թէ չի կրնար չմեկնիլ ու
մասէ, ոտքը ինկան ի նշան ցափ և սպոյ:
Այսու հանդերձ շատերը հակառակ բա-
րութեան իշխանին, համամիտ էին Ղա-
զախներուն և Խմիելնիցըիի: Բարեկեցիկ-
ները կը վախնային իրենց գլուխը գալիք

աղէտէն, երբ հեռանայ իրենց տէրը: Իշխանը ըսաւ իրենց որ ինքը տէր չէր ու զեր ըլլալ, այլ հայր, ու յորդորեց զիրենք հաւատարիմ մնալ զահին և Հասարակապետութեան՝ որ մայր էր հասարակաց, և որուն թեերուն ապավինած, պէտք չեն վախնալ աղէտէ կամ անիրաւութենէ: Նոյն կերպով կատարուեցաւ հրաժեշտն կղերէն: Մեկնելու ժամը հնչեց: Ամբողջ դղեակը հնչեց ծառաներուն լացի և հեծեծանաց ձայներէն: Կիներէն շատելը նուազեցան, շատ գժուարաւ կարող եղան սթափեցնել աշխոյժ Անուսիան: Իշխանուհին միայն, ցամաք աչքերով և բարձրի գլուխ, մտաւ կառքին մէջ, վեհանձն տիկինը ներբին անձկութիւնը չէր ուզեր ցուցնել: Խուռն բազմութիւն մը կը շըջապատէր դղեակը: Կը հնչէին բոլոր եկեղեցիներու զանգակները, քահանայթ խաչի ձեռին կ'օրհնէին անցնող գունդերը: Վերջապէս գուրս ելաւ իշխանը ու հեծաւձին: Գրօշակները ողջունեցին զինքը, պարիսպներէն որոտացին թնդանոթները. առազակ, լաց, երթար բարովելն խառնուեցան սրբազան պղինձներու հնչիւնին ու պատերազմական փողերու ձայնին:

Առջեխն կ'երթային Ռասպվորովսքիի ու Վերշիուլի հրամանատարութեան տակ երակու թաթար գունդեր. ապա Վուրցէլի թնդանոթածիգ գունդը, Մագնիսքոյի հետևակազօրը, ապա իշխանուհին, տիկնայթ, արքունիքը, սայէերը. ասոնց ետեխն Պիգովէզի վալահը գունդը, ստուարազէն հեծելազօրը, զրահաւորները, նուսարները, դակունները, Դազախները: Ամէնէն վերջ սայշերու և կառքերու անվերջ զիծ մը ուրոնց մէջ կը գտնուէին ընտանիքները անոնց ամենուն՝ որոնք, իշխանին մեկնելէն վերջ, չէին ուզեր մնալ հոն:

Զինուորական երածշտաթեան ներդաշնակութիւնը սրտերը չէր գուարթացներ: Շատերը համոզուած էին որ Լուպլինի պարիսպներուն ուղղուած այդ բարեաւ մնասն վերջինն է: Ամէն աչք վերջին անգամ կը դառնար դէպի քաղազզն, եկեղեցիներու գմբէթները, տունները: Գիտէին թէ ինչ կը թողուն, սակայն անծանօթ էր թէ ինչ պիտի ըլլար երկրորդ օրը:

Գտունդերը միշտ կ'անցնէին, երածշտութիւնը գիմացնին: Քիչ վերջ քաղաքը մը շուշը մը մէջ համակեալ տեսնուեցաւ, տունները, տանիքները, գմբէթները անորոշ

կոյտի մը նմանութիւնը զգեցան։ Իշխանը ձին մտրակեց, բլրակի մը վրայ ելաւ, դիտեց Լուպլինը ու բոլոր շրջակայ երկիրները՝ զորոնց ինքը ծաղկեցուցեր էր, որոնց իրեն հոգին էին, իրեն արիւնը և որոնց հիմա վերջին ողջոյնը կու տաք։ Իշխանապետութեան վրայ չէր ցաւեր, հապա իրեն ձեռաց գործոյն վրայ։ Լաւ գիտէր որ իրեն բացակայութեան ժամանակ այնչափ տարուան աշխատանաց արդիւնքը պիտի փճանար, պիտի կորսուէր։ Հրդեհը պիտի կլէր քաղաքները և գիւղերը, թաթար ձիերը գետերու ջուրը պիտի իմէին, տերեւալից անտառները պիտի ծածանէին աւերակաց վրայ։ Եթէ Աստուծով գառնալու ալ ըլլար, նորէն պէտք էր սկսիլ, և ո՛վ զիտէր թէ այն տան պիտի ունենա՞ր կարողութիւն և վատահութիւն։ Չոն անցուցեր էր նա այն տարին ները՝ որոնց մէջ կրցեր էր փառը ստանալ մարդկանց դիմաց և արժանիք Աստուծոյ դիմաց, և սակայն այս ամէն բան բնաջինջ ըլլալու գատապարտուած էր։

Իշխանին այտերէն վար կաթեցան երկու խոշոր արտասուրք. վերջինները։ Անպա, աչքերը հրացայտ փայլեցան։ Ձին

վիզը երկնցնելով խրխնջաց, ուրիշները պատասխանեցին։ Իշխանը սթափեցաւ ու սիրաը յուսով վասուեցաւ։ Դեռ ունէր վեց հազար հաւատարիմ ընկերներ, վեց հազար սուր, անոնցմով Հասարակապետութիւնը իրմէ փրկութիւն կը սպասէր։ Հովուերգութիւնը գոցուած էր. բայց հոնուր կը ծխային քաղաքները, ուր գիշերները կը վրդովէին գերիներու, այրիներու, կիներու, մանուկներու հեծեծանքը, թաթար ձիերու դրնդիւնը, թնդանօթներու որոտամունքը, հոն կը պարզուէր զիմացը պատերազմական դաշտը ու հոն կը սպասէր իշեն հայրենեաց ազատարարի փառքը։ Եւ ով կարող էր այդ փառաց պատկին ձեռք երկնցնել եթէ ոչ ինքը. ով, եթէ ոչ դաշտին մէջ ցրուած այն լքգէոնները՝ որոնց զէնքերը կը փայլվէին արևուն ճառագյթներէն։ Նոյն վայրկենին գունդերը կը հասնէին բլրակին ստորոտը և երրտեսան իշխանը՝ որ հրամանատարութեան գաւազանը ձեռքը, կեցեր էր անոր դաշթը, զինուորաց կուրծքէն աղաղակ մը միայն բարձրացաւ.

— Կեցցէ իշխանը, կեցցէ մեր զօրավար երեմիա վիսնիովիեցըրի։

Հարիւրաւոր զրօշակներ խոնարհեցան։
Հուսար փողերու սպառնալից ձայները
խառնուեցան թմբուկներու դափինին, իշ-
խանը սուրը մերկացնելով շողացուց օդոյ
մէջ և խօսեցաւ.

— Ես երեմիա վիսնիովիեցքի, ոռոս
պալատին, իշխան լուսլինի և վիզներե-
զի, կ'երդնում ի Քեզ՝ Աստուած միակ
և երբեակ, և ի Քեզ՝ Անարատ Մայր
Աստուծոյ, որ մերկացնելով այս սուրը
ընդդէմ չարագործաց՝ որոնք կ'ապականեն
մեր երկիրը, պիտի չղնեմ զայն իրեն
պատեանը, մինչև չմաքրեմ ամօթը, չխո-
նարհեցնեմ ապստամբներու վիզը Հասա-
րակապետութեան ոտքին տակ, չխաղա-
ղեցնեմ Ուզբանիան, արեան մէջ չխղղեմ
ծառայներուն ապստամբութիւնը։ Ամէն։
Դեռ վայրկեան մ'ալ կեցաւ բլրան վրայ՝
և ապա յամրացայլ իջաւ վար։

Բանակը գիշեր ժամանակ հասաւ Պա-
ղանի։ Գրինիսքա ազնուական տիկնո՞ջ
գիւղը, տիկինը ծունկ չոքած տան զլան
գիւմաց, ընդունեցաւ գիշխանը։ Գիւղացից
արդէն սկսեր էին պաշարել տիկինը սա-
կայն սա՝ իրեն հաւատարիմ ծառայներով,
կը պաշտպանէր ինքինը։ Իշխանին զա-

լուսաը զինքը փրկեց իրեն տասնուինը
զաւակներովը՝ որոնցմէ տասնուչորսն աղ-
ջիկ էին։ Իշխանը հրամայեց հալածել
յարձըկողները, Քոնիազովսքիի հրամանին
տակ Ղազախ ջոկատ մը զրկեց Գանէվ,
որ նոյն գիշերը Վազիուղին գեղի Զարո-
ւոժիներէն հինգ հատ բռնած բերաւ։ Հինգն
ալ Քորասունի պատերազմին մասնակցելը
էին, և երր հրաշէկ երկաթը այրեց իւ-
րենց կողերը, պատմեցին պատերազմին
մանրամասնութիւնները, հաստատեցին որ
Խմիելնիցը դեռ Քորասուն կը գտնուի,
իսկ Թուկայի – պէյ գերիներով, աւարով
և երկու Աթամաններով Զիկրին զնացեր
է անկէց ալ Խրիմ անցնելու համար։ Լսեր
էին դարձեալ որ Խմիելնիցը խնդրած
էր որ իշխանին դէմ երթայ, սակայն
Թաթարը պատասխաներ էր թէ թշնամ-
ոյն կրած պարառութենէն և Աթամաննե-
րուն գերի իշխալէն վերջ, Ղազախները
կրնային մինակ գործել։ Երբ Խմիելնից-
ըիի ուժերու վրայ տեղեկութիւն հարցուե-
ցաւ, իրենց, ըսին. թէտէտ երկու հարիւր
հազար մարդ ունի, սակայն իրրև զի-
զար էին։

Այս լսելով ուրախացաւ իշխանը, կը յուսար թէ պիտի ստուարանայ իրեն ոյժը երբ իրեն հետ միանան ազնուականութիւնը, խորտակուած բանակին մնացորդը և լին իշխաններու ուրիշ ջոկատները: Երկրորդ օրը ճամբայ ելաւ: Անցաւ Բերեզլաւ, մը տաւ թրուալէլ գետին եզերը զտնուած խիտ անտառներու մէջ՝ որոնք մինչև Զորքի կովոյ կը տարածուէին:

Մայիս ամսոյն վերջն էր, տարը սաստիկ: Անտառին մէջ մարդիկ և անսասունները շունչ չէին կրնար առնել: Լենդանիները՝ որոնք բանակին կը հետեւէին, ամէն վայրկեան շնչասպառ վար կ'իյնացին, կամ վար թափելով բեռները, կատաղարար կը վազէին առուակներու վըայ ծարաւնին անցնելու համար: Քիչ վերջ ձիերն ալ տապալիլ սկսան, մանաւանդ ստուարազէն հեծելազօրու ձիերը: Անտանելի էր միջատներու բազմութիւնը և ծառերու բօներէն մզուած ռետինի հոտը: Զորս օր այսպէս անցաւ: Հինգերորդ օրը տաքութեան աստիճանը աւելի բարձրացաւ: Գիշերը ձիերը սկսան տիսուր կերպով իրինջալ ու կենդանիները բառաչիլ կարծես նախազզացմունըն ունէին վտան-

գի մը՝ զոր մարդիկ չէին կրնար զուշակել:

— Արեան հոտ կ'առնեն, — կ'ըսէին վերջապահ զունդին մէջ:

— Ղաղախները ետենէս կու գան, պատերազմ մը տեղի պիտի ունենայ:

Կիները սկսան լալ: Քիչ ժամանակուան մէջ վտանգի ձայնը տարածուեցաւ ծառայից մէջ ալ խուճապ և շփոթութիւն պատճառելով: Ամէնքը առաջ կ'ուզէին անցնիլ, մէկմէկու կը զարնուէին, մէկզմէկ կը հրմշտէին, փախստեան ճամբայ մը կը փնտուէին, զինուորաց անցած ճամբայէն դուրս կ'ելլէին և անտառին մէջ ասզին անդին կը թափառէին: Իշխանը անմիջապէս հրամանները տուաւ կարգապահութիւնը պահել տալու համար: Ամեն կողմ խումբեր դրկեց բննելու համար թէ սպառնացող վտանգ մը կայ: Արշեզուցքի՝ որ երբեկ կամաւոր կը ծառայէր վալահը զունդին մէջ, առաւօտ կանուխ դարձաւ ու անմիջապէս իշխանին ներկայացաւ:

— Ի՞նչ կայ, — հարցուց իշխանը:

— Անտառը կ'այրի, բարձրապատիւ իշխան:

— Զարութեանմբ ծագած է հրդեհը:

— Հսւանականօրէն։ Ոմանք՝ զորոնք ձերբակալեցի, կը տեսնուի թէ խմիելնիցըի գործն է։

— Ինչպէս կ'երեսի, զմեզ ողջ ողջ այրել կ'ուզէ։ Հոս թո՛ղ գան այդ մարդիկը։

Եշխանին դիմացը բերուեցան երեք նախրորդներ՝ ապուշ ու վայրենի, որոնց անմիջապէս խոստովանեցան որ իրենք հրաման ընդունեցան կրակ ձգելու։ Բայն դարձեալ թէ խմիելնիցըի բանակն ալ շարժեցաւ իշխանին դիմացը գալու համար, սակայն անոնք Չորնիկովոյ կ'երթային ուրիշ ճամբռվ մը որ աւելի մօտ է Տնիերի։

Միւս խումբերն ալ դարձան և ամէնը միւնոյն տեղեկութիւնը բերին։

— Անտառը կ'այրի։

Սակայն իշխանը բնաւ չայլայլեցաւ ատոր համար։

— Անմիտ է այդ միջոցը, — ըստ կրակը Թրուպէկի օժանդակներէն անզին չիկրնար անցնիլ։

Իրաւցնէ Թրուպէկի երկայնութեամբ տարածուող լայն լճակները հրդեհին տարածուիլ կը խարանէին։ Հարկ էր իւրա-

քանչիւր լճակէն անդին զատ զատ կրակը վառել։ Քննութեան զացող խումբերը ըսին թէ ճիշտ այդպէս է որ կ'ընեն։ Ամէն օր կը ձերբակալէին հրդեհ ձգողներ, և անմիջապէս ճամբռւն վրայ սոճիներէն կը կախէին։

Հրդեհը կամաց կամաց ահագին տարածութիւն մ'առաւ, բայց միայն ջրոյն ընթացքին արևմտեան և արևելեան երկայնութեան վրայ։ Գիշեր ժամանակ երկինք բոլոր կը կարմրէր։ Կիները անգադար սաղմոսներ կ'երգէին և աղօթքներ կը մրմթջէին։ Վայրենի կեղանիները միացող մացառներէն սարսափահար դուրս կը վազէին և բանակին ետևը գտնուող ընտանի կենդանեաց հետ կը միանային։ Բանակը թանձր և զրեթէ անթափանցելի մշուշի մը մէջէն առաջ կ'երթար։ ծուխը կը բողարկէր հորիզոնը, աչբերը կը խայթէր, շունչը կը խարանէր։ Որևէու ճառագայթները չէին կրնար թափանցել այն մթութեան մէջ, զիշերը աւելի աղէկ կը տեսնուէր քան ցորեկը։

Իշխանը իրեն զինուորները առաջ կը տանէր այն բոցերու մէջ գտնուող անտառին մէջէն։ Կ'ըսուէր թէ թշնամին Թրու-

պէկի միւս եզերքին վրայ առաջ կը խաղար, բայց ինչ ոյժ ունենալը չէր գիտուեր : Այն գիշերներուն մէկը հասաւ Սուգոտուլսքի՝ իշխանին ծեր ծառայն, Պատէնքիէն, Տիղնայի միւս եզերքէն : Ապօտամը գիւղացիներէն կը փախչէր և լուր մը կը բերէր որ անձանօթ էր բանակին : Սուգոտուլսքիի պատմութիւնը սաստիկ վը հատութեան մը պատճառ եղաւ, երբ իշխանը հարցուց. «ի՞նչ լուր ունիս» պապասիսանեց :

— Գէջ լուրեր, բարձրապատիւ իշխան : Սակայն թերեւս լսած էր Աթամաններու պարտութիւնը և թագաւորին մահը :

Իշխանը՝ որ իրեն վրանին դիմաց աթոռակի մը վրայ նստած էր, ոտքի ցատքեց :

— Ի՞նչպէս, թագաւորը մեռած է :

— Այո՛, Մերէքի մէջ հոգին Աստուծոյ աւանդեց Քորսունի դժրաղդ դէպքէն շաբաթ մը առաջ :

— Աստուած իրեն ողորմութեամբը չուզեց որ այսչափ աղէտից ականատես ըւլայ նա, — ըստ իշխանը : — Այո՛, ուշիուր ժամ մը հնչեց Հասարակապետութեան համար, — շարունակեց խօսքը գլուխ

Խը ձեռքերուն մէջ առած : — Գումարումներ, անիշխանութեան միջոց, անհամաձայնութիւնը, օտար զաղտնի հնարքներ, այնպիսի ժամանակի մը մէջ յորում ամրող ազգը, իբրև մէկ մարդ, պէտք էր զէնք առնել : Աստուած իրեն երեսը մեզմէ կը դարձնէ և մեր մեղաց համար իրեն բարկութեամբը կը պատժէ զմեզ : Միայն Լատիսլաւ թագաւորը կարող էր այս ապրանքութիւնը զսպել, վասն զի սիրելի էր Ղազախներուն և պատերազմի փորձ :

Սպայներէն ոմանը՝ յորս Սասկիլիքովսքի, Մըշեղուցքի, Պարանովսքի, Վուրցէլ, Մագնիցի, և Բոլիանովսքի, իշխանին մօտեցան :

— Տեարք, — ըստ իշխանը, — թագաւորը մեռեր է :

Ամէնքը գլխարկնին վար առին, կարծես հրաման եղաւ իրենց : Անակնկալ լուրը լեզունին պապանձեցուց :

— Աստուած իրեն յափտենական հանգիստ պարզեւէ, — ըստ իշխանը, — և երկնից փառքը :

Մուգովեղցի բահանայն ի խորոց կարդացին սկսաւ երգել, և մխացող ծառերուն մէջ խոր տիրութիւն մը պատեց սրտեւ

ըս: Թագաւորին մահուամբ, ամէնքը կը համարէին որ պատուար մը ինկաւ և հիմա, անօգնական՝ սպառնացող թշնամւոյն զիմացը կը գտնուէին, անօգնական՝ այս, բայց իրենց իշխանին հետ : Եւ ամէնուն հայեացը անոր վրայ դարձաւ:

Այսպէս, նոր կապ մը զինքը իրեն զինուորներուն հետ կը կապէր սերտիւ:

Նոյն իրիկունը իսկ իշխանը խօսեցաւ Սասլիլիքովսքի, բայց բարձր ձայնով որ ամէնքը լսեցին.

— Մենք պատերազմիկ թաղաւորի մը պէտք ունինք, և եթէ Աստուած օգնէ մեզ զի բուշնիս պիտի տանք կարուս իշխանին համար՝ որ Քաջիմերէն աւելի զինուորական ոգի ունի:

— Կեցք կարուս բագաւորը, — պոռացին սպայները:

— Կեցք, — կրկնեցին հուսարները և ամբողջ բանակը արձագանգ տուաւ:

Սակայն իշխանը չէր գուշակեր որ այդ կեցցէներու ձայնը պիտի հասնի Վարշավիա, և պիտի յափիլըշտակէ իրեն ձեռքէն հրամանատարութեան գաւազանը:

Պ.

Զինուորները՝ ինն օր ճամբայ ընելէն՝ զոր կը նկարագրէ Մասքեվիչ, և Տէղնագետը անցնելէն վերջ՝ որ երեր օր տեսեց, հասան վերջապէս Զորնիկովոյն Նախ Սթշեգուցը վալահիք գունդովը մտաւ քաղաքը. իշխանը կամաւ զինքը առաջ զրկած էր որպէս զի ժամ մ'առաջ կարենայ տեղեկութիւն առնել իշխանուհոյն և Զակընայի վրայօք: Սակայն հոն ալ, ինչպէս ի լուպլին ոչ ոք բան մը լսած էր ոչ զղեկին մէջ, ոչ քաղաքին մէջ: Առանց հետք մը թողլու աներեւոյթ եղեր էին, իսկ Սթշեգուցը չէր զիսեր ինչ ճամբայ բռնէր: Ո՞ւր պահուըտեր էին արգեօք: Յայտնի է թէ ոչ ի Մոսկուա, ոչ Խրիմ, ոչ ի Սեչիա: Թերեւս Տնիկերը անցեր էին...: Բայց այն ատեն կոտորածներու, հոդեհներու, զինով ուամկին, Զաբորովիներու, Թաթարներու մէջ ինկած պիտի ըլլան: Թաթարներէն և ոչ իսկ ծպտեալ ըլլանին պիտի կարենար ազատել զի-

րենք, վասն զի այդ վայրենիները աւելի հաճոյքով գերի կը տանէին պատանիները, զորոնք աւելի դիւրաւ կը ծախէին Ստամպոլի մէջ : Արշեղուցքի նոյն իսկ կասկածեցաւ որ Զակլոպա դիտմամբ այդ կողմերը տարեր է զշեղինէ որպէս զի Թուկայի - պէյին ծախէ զանիկա, ուսկից աւելի վարձքի մը ակնկալութիւնը կրնար ունենալ քան Պոկունէն : Այս մտածմունքը զինքը կը յիմարեցնէր . բայց Լոնկինոս՝ որ լաւ կը ճանչնար զԶակլոպա, ջանաց հանդարտեցնել զինքը :

— Եհ, եղրայր, — ըստաւ, — ճանէ մտքէդ այդ մտածմունքը : Ես քեզի կը վստահացնեմ որ Զակլոպա այդ բանը ընող մարդը չէ : Գուրցէվիչները շատ հարուստ էին, անոնցմէ զատ Պոկուն ալ բան մը կու տար : Եթէ հարստանալ ուզէր դիւրին էր առանց կեանիքը վտանգի մէջ դնելու:

— Իրաւունք ունիս, - պատասխանեց Արշեղուցքի, - սակայն ինչո՞ւ համար օսքիորդին հետ Տնիկերեկն անդին փախերէ է, փոխանակ Լուպլին կամ Չորնիկովոյ երթալու:

— Ո՞չ, ոչ : Զակլոպան կը ճանչնամ ... : Իմ ծախըովս կը խմէր, քսակս կը

կթէր... : Իրեն զրամը ուրախութեամբ կը ծախսէր, փոխ առածը ետ չէր դարձնէր : Սակայն այդպիսի նենգութիւն մը, այդպիսի անպիտանութիւն մը ընող մարդը չէր :

— Սակայն թեթեամիտ է, - առարկեց Արշեղուցքի :

— Այդ այո՞... : Սակայն, աղոր փոխարէն, ձուկի պէս ամէն վտանգէ կը սահի, կ'ազատի : Մի՛ մտածեր . Մազովեցիի ըսածը մարգարէութիւն պիտի ըլւայ, արդարութիւնը կը պահանջէ որ սէրը վարձատրուի : Վստահ եղիր այս բանս, ինչպէս ես վստահ եմ քու վրադ : Լոնկինոս հառաջեց :

— Լաւ տեղեկանանք զղեսակէն, - յաշէլ, - ով զիտէ թէ հոն չեն հանդիպած, պէտ անցողաբար :

Սակայն ամէն հարցմունք անպատասխան մնաց : Դղեակը լի էր ազնուականներով, անոնց ամուսիներով և զաւակներով : Իշխանը, անոնց իմացնելով թշնամոյն մտենալը, փորձեց իրեն հետ միացնել զանոնք . կ'ըսէր, եթէ նա չհամարձակեցաւ բանակին վրայ յարձըկիլ, անշուշտ պիտի յարձըկիր զղեսակին և քա-

զաքին վրայ։ Բայց ոչ ոք հաւանութիւն տուաւ իրեն։

— Հոս, — կ'ըսէին, — անտառը զմեզ կը պաշտպանէ։ Թշնամին մեր վրայ գալու համար զայն պիտի չուզէ կտրել անցնիլ։

— Սակայն ևս կտրեցի անցայ։

— Այո՛, կանոնաւոր զօրքերով։ Խառնիճաղանճը չանցնիր։

Ամէնն ալ հոն մնացին, սակայն իրենց յամառութիւնը սուղի նստեցաւ իրենց, վասն զի, հազիւ թէ մեկներ էր իշխանը, հասան Ղազախները։ Արիութեամբ երեք շարաթ դիմադրեց դղեակը։ Վերջապէս յարձակմամբ առնուեցաւ և անոր պաշտպանները բոլոր սրէ անցուեցան։ Ղազախները երկու կը բաժնէին պղտիկ տղաքը, դանդաղ կրակի վրայ կ'այրէին կիները, ամէն տեսակ անզմութիւն ի գործ կը գնէին։

Իշխանը հասաւ լիուզիք, Տնիերերի եղբերը դրաւ բանակը, ինքը վիշխանուէին, արքունիքը և կահկարասիքը առած Պըակիմ գնաց՝ որ պաշտպանուած էր անտառներով և անանցանելի ճախճախուտներով։

Մէկ շարաթ վերջ, հասաւ բանակը, ամէնը միասին Պապիչէն անցնելով գնա-

ցին Մողերի տակ։ Հոն, Տօն Մարմնոյ և Արևան օրը բաժանման ժամը հնչեց։ Իշխանուհին և արքունիքը թուրով պիտի երթային, մօրաքրոջը բով, որ կին էր Վիլնայի կառավարչին, իսկ իշխանը բանկովը պիտի երթար Ուզբանիա։

Հրաժեշտի սեղանին նստեր էին իշխանը, իշխանուհին, շքաղիք տիկիները և նշանաւոր ասպետները։ Բնականաբար ինջոյքներու սովորական զուարթութիւնը չկար։ Այն ասպետներէն շատերուն սիրած կտոր կտոր կ'ըլլար երբ կը մտածէին որ Քիչ մը վերջ պիտի բաժնուին այն իշխանուհին՝ որուն համար պատրաստ էին յաղթել կամ մեռնիլ. արտասուաց կաթիւները կը փայլէին շատ օրիորդաց սև և կապոյտ աչքերուն մէջ, երբ կը մտածէին որ սիրելի ասպետը պիտի երթար պատերազմի դիմագրաւելով Ղազախներու և Թաթարներու կրակին և սուրին, ու թերւկս պիտի չղանար այլ ևս։

Երբ իշխանը վերջին հրաժեշտի ողջոյնն տուաւ կնոջը և արքունեաց, բոլոր տիկիները սկսան լալ, իսկ ասպետները՝ աւելի պինդ սրտեր, ոտք ելան, ձեռքերնին սուրերուն երախակալին տարին ու միաւրերան աղաղակեցին։

— Պիտի յաղթենք ու պիտի դառնանք:

— Աստուծոյ օգնութիւնը ձեզի հետ ըլլայ, — մաղթեց իշխանուհին:

Մաղթանքին պատասխանեցին բարձրաձայն կեցցէներ.

— Կեցցէ իշխանուհին, մեր մայրը և բարերարը:

— Կեցցէ, կեցցէ:

Անոր բարեսրտութեան և իրենց ընտանեաց համար ցուցուցած վեհանձն խնամքներուն համար կը պաշտէին զինքը ըստ պայմաները: Իսկ իշխանը աշխարհիս ամէն բանէն աւելի կը սիրէր զանիկա: Մէկ մէկու համար ստեղծուած էին, ոսկիէ և պողոպատէ ձուլուած հոգիներ:

Ամէնքն ալ գաւաթնին ձեռքերնին իշխանուհւոյն մօտեցան և ծունկ չոքեցան դիմացը, իսկ ինքը ամէնուն զորովալից խոռքեր ըստաւ:

Արշեղուցքի ըստաւ.

— Այսօր բոլոր ասպետները իրենց տիրուհիներէն սրբազն պատկեր մը կամ ժապաւէն մը կ'ընդունին, բայց որովհետեւ նա՝ ուսկեց կը փափաթէիր ընդունիլ հմայեակդ, ներկայ չէ հոս, ընդունէ իմ օրհնութիւնս մօր մը օրհնութեան պէս:

Այսպէս ըսելով հանեց վզէն ոսկեղէն խաչ մը և տեղակալին վիզը կախեց զայն: Սա յարգանօք համբուրեց ձեռքը:

Յայտնի է որ Արշեղուցքի եղած մասնաւոր շնորհը հաճելի անցաւ իշխանին: Հիմա աւելի կը սիրէր զինքը վասն զի Գիտցեր էր պահել Աեշխայի մէջ իրեն արժանապատութիւնը և արհամարհանօք մերժեր էր Խմիելնիցքի նամակը բերելը:

Վերջապէս ելան սեղանէն ամէնքը: Օրիորդները՝ լսելով իշխանուհւոյն Արշեղուցքի ուղղած խօսքերը, թոյլտուութիւն մը համարեցան տալու իրենց ասպետներուն յիշատակ մը, ու սկսան դուրս հանել պատկերներ, ժապաւէններ, խաչեր, իւրաքանչիւր ասպետ աճապարեց մօտենալ եթէ ոչ իրեն սիրուհւոյն, զեթ նոյն ժամուն ամենէն աւելի զեղանի երեցածին: Բոնիսդովարի մօտեցաւ Ժիզինսքայի, Պիկովէզ՝ Պոկովիտայի՝ որուն շատ ժամանակ չկար, որ սիրահարուեր էր, Ուասզվորովմաքի՝ Ժուգովնայի, կարմրժեռ Վերշիուլ՝ Արուպասքայի, Մագնիցի՝ թէպէտ տարիքը առած, Զավէիսքայի: Միայն Անուսիա Պորզոհպոկադա, թէպէտ ամէնէն աւելի զեղեցիկ, պատուհանին քով մինակ մնաւ:

Արով ու Հրով

ցեր էր: Բոցավառ էր դէմքը ու կիսաբաց
աչքերէն կատաղութեան նշոյլներ և ազեր-
սական նայուածքներ կ'արձըկէր...: Այս
տեսնելով Վոլոտիէսքոյ, մօտեցաւ անոր:

— Ես ալ, — ըստ, — յիշատակ մը
կ'ուզէի խնդրել քեզմէ, բայց կը վախէի
որ այնչափ բազմութիւն պիտի հաւաքուի
չորս կողմէ որ ինձի պատիկ տեղ մըն ալ
պիտի չմայ:

Անուսիայի այտերը կրակ կտրեցան:

— Յիշատակ մը կը խնդրէիր, բայց
ոչ իմ, այլ ուրիշ ձեռքերէ, — պատաս-
խանեց թիչ մը լուսութենէ վերջ, — բայց
պիտի չընդունիս, վասն զի բազմութիւնը
այն բարձրութեան հասնելու արգելք պի-
տի ըլլայ քեզի:

Սլաքը նպատակին հաստ, նախ որ
երգիծաբանութիւն մըն էր Վոլոտիէսքոյի
կարճ հասակին, երկրորդ որ նա սիրա-
հարուեր էր Պարպարա Սպորովսի իշխա-
նուհոյն, Աննա իշխանուհոյն վրայ։ ու
նեցած գժրադդ սէրէն վերջ։

Ակնարկը այն աստիճան շփոթեց զին-
քը որ պատասխանելու խօսք չգտաւ, ին-
քը՝ որ բաջ պատըաստաբան էր ինչպէս
քաջ էր զէնք գործածելու մէջ։

— Դուն ալ, — պատասխանեց, — շատ
բարձրէրը կ'երազես, այնչափ բարձր...
ինչպէս է Լոնկինոս Բոտպիրիէնդայի գլու-
խը։

— Եւ իրաւցնէ նա ցեզմէ աւելի բարձր
է թէ արժանիօր և թէ զեղեցկութեամբ,
— պատասխանեց օրիորդը։ — Շնորհակալ
եմ որ յիշեցուցիր ինձի զինքը։

Ու, լիթուանիացին դառնալով.

— Հոս եկուր, Բոտպիրիէնդա, — ը-
ստ, — ես ալ իմ ասպետս կ'ուզեմ ու-
նենալ, և այս իմ լանջակամարիս արժա-
նաւոր ուրիշ կտրիճ կուրծք չեմ գտներ։

Լոնկինոս խոշոր բացաւ աչքերը, ա-
կանջներուն հաւատք չընծայելով, և ծունկ
չոքեցաւ այնպիսի թափով մը որ բոլոր
շնչքը դողացուց։

Անուսիա անցուց անոր վիզը լանջակա-
մարը՝ ու ապա իրեն պատիկ ձեռքերը
Լոնկինոսի պեխերուն մէջ կորսուեցան
բոլորովին։ Համբոյրի ձայնը լսուեցաւ,
Վոլոտիէսքոյ Միկուրացոյի ըստ,

— Արջը փեթակին մէջ մտեր է ու
բոլոր մեղքը կը ծծէ։

Ու հեռացաւ վիրաւորուած Անուսիայի
ուաքէն։

Վերջապէս իշխանը վերջին ողջոյնը
տուաւ իշխանուհւոյն ու ժամ մը վերջը
բոլոր արքունիքը դէպի Թուրով ճամբայ
ելաւ իսկ բանակը դէպի Բրինէդա:

Գիշերը, երբ թնդանօթները անցնելու
համար լաստեր կը պատրաստէին, Լոն-
կինոս Սրչեգուցքի մօտեցաւ:

— Բարեկամ, — ըստ, — ի՞նչ դժբաղ-
դութիւն:

— Ի՞նչ կայ:

— Ուզրանիպայէն լուրեր:

— Ի՞նչ լուր:

— Զաբորոժիները կ'ըսեն թէ Թու-
կայի — պէյ Թաթար խումբով Խրիմ դար-
ձեր է:

— Ի՞նչ կայ, աղոր համար լաւ չալ-
ժեր:

— Բնդհակառակն, պէտք է լաւ...
Դուն իսկ, կը յիշե՞ս, ըսիր ինծի որ ան-
օգուտ է երեք Ղազախ գլուխ կտրելը,
իսկ արդ, եթէ Թաթարները հեռացեր ին,
ուր պիտի գտնեմ ես երեք տաճիկ գլուխ-
ներ: Եւ ինծի պէտք են, հաւատացիր,
ինծի պէտք են:

Թէպէտ տիսուր սրտով, ժպտեցաւ Սրչե-
գուցքի:

— Ահ, — ըստ, — հիմա կը հասկ-
նամ, ես ալ տեսայ որ Անուսիա զըեզ
իրեն ասպիտ ընտրեց:

— Անօգուտ է ծածկելը...: Այո՛, եզ-
րայր դժբաղդաբար, սիրահարուեր եմ ա-
նոր:

— Էհ, մի՛ տանջեր ինըզինըդ : Ես
չեմ կարծեր որ Թուկայի — պէյ ետ գար-
ձած ըլլայ. այն հեթանոսներէն միշտ պի-
տի գտնուին, այս զմեզ նեղող մժեղներէն
աւելի:

Իրացնէ մժեղներու անհամար բազ-
մութիւն մը օդը կը մթնցնէր երբ զինուոր-
ները գետերէ ու առուակներէ շրջապա-
տեալ ճախճախուաներէն կ'անցնէին: Ի-
րացնէ անբեր երկիր մըն էր, անոր հա-
մար ամէնուն բերանն էր հետեեալ երգը.

Ակ որ կը սիրահարուի — Աւեսսի Սեսթինոյի՝ —
(Տէր Սըռուադրինոյի, —

Միակ աղջկան, — Օժիաւ շիներ է արգէն. — Եր-
(կու տակառ կուպը,

Պրտուէ հիւսուած. — Աէկ կողով կատուախոտ, —
(Անկառատ զետափ մը — ու կոր մը ճաճիճ,

Թէպէտ այն ճահիճներու վրայ մինակ
սունկ չէ, այլ մեծ հարստութիւններ կա-
յին:

իշխանին զինուորները, մեծաւ մասամբ ցամաք ազատ դաշտերու ծնունդ, իրենց աչքերուն չէին հաւատար: Դաշտերու մէջ ալ կը գտնուէին անտառներ ու ճախու ճախուտներ, սակայն հոս բոլոր երկիրը մէկ միայն ճախճախուտի պատկերը կը ներկայացնէր: Լուսնեակ գիշերուան լուսով չոր հողի կտոր մը չէր տեսնուեր: Զուրին երեսը հազիւ կը տեսնուէին ծառերու զափաթները. անտառները կարծես ջուրին տակէն դուրս կը ցցուէին. ձիերու ոտքերուն տակ ջուրը կը ցայտէր և զձիաւորները կը թրջէր: Վուրցէլ յուսահատ էր:

— Գեղեցիկ արշաւանք է մեր արշաւանքը, — Կ'ըսէր: — Չորնիկովոյի տակ կրակ, հոս ջուր, կամ պիտի այրինք կամ պիտի խղղուինք:

Գետինը իրաւցնէ կ'երերար և տեղիք կու տար, ամէն վայրկեան կլլել կը սպառնար իրեն վրայ քալող յանդուգները: Միայն Բրինէդան անցնելու համար չորս օր դրին, վերջն ալ հարկ եղաւ անցնիլ գետեր ու գետակներ՝ որոնց վրայ բնաւ կամուրջ չկար:

Քիչ վերջ սկսան առատ անձրէները ու թանձր մշուշները:

Մարդիկ յոգներ էին, և այդ անիծեալ երկրէն դուրս ելլելու միջոց չունէին: Իսկ Եշխանը առաջ երթալ կը հրամայէր: Հրամայեց ճամբան ծածկել ճիւղերով և ծառով կոնդներով ու այնպէս առաջ գնաց: Զինուորները տեսնելով որ նա առանց յոգնելու, միշտ ձիու վրայ, միշտ աշխատութեան կը մասնակցի, արտնջալ չէին համարձակեր, թէպէտ իրենց ըրած աշխատութիւնը իրաւցնէ մարդկային ուժերէ վեր էր: Շատ ձիերու պայտերը ինկան, շատերը թնդանօթներու ծանրութեան տակ ընկճուցան, և Վոլոտիէսքոյի գուակունելը սահսրուեցան քաշելով տանել թնդանօթները: Նոյն իսկ ընտիր գունդերը, օրինակի համար, Արշեգուցքիի, Սասվիլւուկաքիի հորարաները ու զրահաւորները, կացիներով սկսան ճամբայ բանալ: Ամէնը կ'աշխատէին ցուրտին, ջուրին մէջ ու անօթի, սակայն զօրավարին երկաթեայ կամըր և զինուորաց եռանզը ամէն արշելը կը յաղթէին: Անկէ առաջ ոչ որ ջուրերու առատութեան ժամանակ յանդոներ էր անկէց բանակ անցնել: Բարեաղջարար թշնամոյն յարձակումները երբէք չվրդովեցին արշաւանքը: Տեղոյն

բնակիչները ապստամբել չէին խորհեր, նոյն իսկ յետոյ երբ Ղաղախները զիրենք յապստամբութիւն յորդորեցին, մտիկ չըրին և անոնց դրօշակին տակ չանցան : Պաղ կերպով գունդերուն անցնիլը կը դիտէին, առաջնորդներ կու տային, ամէն հրաման արագութեամբ կը կատարէին : Այս ծառայութեանց ի վարձ իշխանը արգիլեց զինուորներու, վնաս չհասցնել անոնց : Բանակը անցաւ, չթողուց ետևէն ոչ լաց, ոչ անէծք, ոչ գանգատ, մանաւանդ երբ գեղ մը Երեմիայի գալստեան լուրը կը հասնէր, ամէնքը կ'ըսէին.

— Բարի իշխան մըն է :

Վերջապէս բանակը բսան օր հերակւեան ուժեր թափելէն վերջ մտաւ Ռւզբանիա :

— Երեմիա կու գայ, Երեմիա, — այս աղաղակը հնչեց ամբողջ գաւառին մէջ, սկսեալ Վայրենի Դաշտերէն, Զիկրինէն և Օկորվելէն : Այդ ձայնին գիւղացիներու ձեռքէն կ'իյնային գերանդիները, մանգաղները, երեսներուն գոյնը կը նետէր. խոռվարարները գիշերով կը փախչէին գէպի հարաւ, նման որսորդին փողին ձայնը լսող գայլերու վոհմակներու, և դեռ անա-

բառ միացած եկեղեցիներու զանգակները կը հնչէին և Զքեզ Աստուած կ'երգէին : Սպառնացող առիւծը ապստամբ աշխարհին գուոը հասեր էր և իրեն ուժերը կը կազդուրէր :

Ճ.

Քիչ մը ժամանակ Քորսուն մնալէն վերջ, Խմբելնիցը ի նահանջեց մինչև Սպիտակ - Եկեղեցի ըսուած տեղը և հոն զըրաւ բանակը : Թաթար խումբը գետին միւս կողևն էր ու ասպատակութիւններ կ'ընէր Քիէւի բոլոր գաւառին մէջ : Ուրեմն ի զուր էր Լոնկինոսի վախը թէ պիտի չգտնէ Թաթար գլուխներ . իրաւունք ունէր Սըշեղուցքի եթէ Բոնիադովաքիի ձերբակալած Զաբորոժիներու տուած տեղեկութեանց հաւատք չէր ընձայած : Թուկայի - պէյ, ոչ թէ մեկնիւ, ապա և ոչ իսկ բայլ մ'առած էր դէպի Զիկրին : Ամէն կողմանէ Թաթար նոր ուժեր կը հասնէին Քորսուն : Եկան նաև

Ազովի և Աստրաղանի կանոնաւոր զինուորները՝ որոնք երբէք չէին տեսած լեհաստանը, և էին տասնուշորս հազար հասան նոկայի խումբէն տասուերկու հազար զինուոր, և Պէլկորոտի ու Պուճիայի խումբերէն՝ քսան հազար՝ որոնք երբեմն երդուեալ թշնամի էին Զաբորոժիներու, իսկ հիմա դաշնակից եղբայր: Հասաւ վերջապէս ինքը Խանը՝ Խալամ կիրէի, Բերեգովի տասուերկու հազար զինուորներով: Զաբորոժիներու այս բարեկամները ոչ միայն բոլոր Ուգրանլոյ վեսա կը հասցընէին, այլ նաև ոռւս ժողովրդեան, գեղերը կ'այրէին, կը կողոպտէին, կիները և զուտակները կը յափշտակէին: Գիւղացին միայն Խմիելնիցըի ապաւինելով փրկութիւն կը գտնէր, և, նա՝ որ երբեմն զոհ էր, դահիճ դառնալով, եղբայրասպան ձեռքերով կը հեռանար հայրենի հողէն:

Թշուա՛ն երկիր: Ապստամբութեան սկիզբը Բողովսրի զինուորները աւերեցին, ապա Զաբորոժիները և թաթարները զայն փրկելու պատրուակաւ, հիմա Երեմիա Վիսնիովիեցըի կը սպառնար: Բոնադատեալ կ'ապաւինէին Խմիելնիցըի, փրկութեան ուրիշ ճար չկար:

Խմիելնիցըի բանակը կը ստուարանար ոչ միայն օրէ օր, այլ ժամէ ժամ, և եթէ նա զեռ չէր մտած Հասարակապետութեան խորերը, պատճառը այս էր որ այն վայրենի ամբոխին մէջ կարգ մը պէտք էր մտցնել, և իրեն երկաթեայ ձեռքին տակ այն խառնիճաղանձ ամբոխը շուտով զինուորական ստոյզ ուժի մը փոխուեցաւ: Փորձ Զաբորոժիներու գունդերը արդէն ամբողջացեր էին, արիասիրտ և պատրաստակամ մարգիկ, ի շնորհս թաթար ասպատակութեանց, ընտանիցած արեան հետ Երկու զօրավարներ, կանճիա և Արդապ, յարձեկեր էին Նեսգորվարի վրայ ու հոն ջարգեր էին ազնուականները և Հրէյները: Զեղգերդինսրի իշխանին գլուխիր իւն ջաղացպանը կտրեր էր իսկ իշխանուհին գերի էր Օսդարի: Զաբորոժիներու ըրածները մեծ յանդնութեան մը կինքը կը կրէին, անոր համար լեհերը վախերնէն զինաթափ կ'ըլլային: Զօրավարները կը բոնադատէին Խմիելնիցըի Վարշավիոյ վրայ քալել առանց ժամանակ տալու լեհերուն սթափելու իրենց սարսափէն: Շատ անգամ ամբոխը զինով զիշեր ժամանակ կը խոնէր Խմիելնիցըի բնակարանին

շուրջը և առաջ խաղալ կը պահանջէր
քարձր աղաղակներով: Ինքը՝ Խմիելնից-
քի էր զայն ոտք հանողն և խրախուսո-
ղը, սակայն հիմա կը տեսնէր որ այն
վայրենի ոյժը զինքն ալ կը քարշէր գէպի
անձանօթն: Վաղուան օրը մուզ էր իրեն
համար, իգուր կը ջանար զայն ծածկող
քողը պատուել: Ինքը միայն զիտէր թէ
ինչպիսի ահաւոր ոյժ մը ծածկուած կայ
Հասարակապետութեան առ երեսս անկա-
րողութեան տակ: Երբ շատ կը ստիպէին
զինքը Վարշաւիոյ վրայ քալել, խորհուր-
դի կանչեց զօրավարները, և ահաւոր աշ-
քերը՝ ուսկից կը դոզային ամէնը, չորս
կողմը դարձնելով, միենոյն հարցմունքը
ինքը ըրաւ անոնց:

— Ի՞նչ է ձեր ուզածը: Վարշավիոյ
վրայ քալել . . . : Բայց զիտէր որ հոս
կու գայ վիսնիովիցքի իշխանը, կը սպան-
նէ ձեր կիները ու որդիքը և բոլոր ազ-
նուականութեան հետ միացած կը հասնի
մեր ետևէն: Երկու թշնամւոյն մէջ տեղ
մացած պիտի իյնանք սրոյ և կացնի հա-
րուածներու տակ: Զենք կընար վատաճիւ
թաթարաց բարեկամութեան վրայ, այսօր
մեզի հետ են, վաղը կընան իրիմ դառ-

նալ կամ զմեզ լեհերում մատնել: Ուրեմն
ի՞նչ կ'ըսէք... խօսեցէք: Վիսնիովիեցրիի
վրայ քալել . . . : Բայց նա կարող է ոչ
միայն մեր ընդհարման դիմազրել, այլ
նաև թաթարաց, և միենոյն ժամանակ
ուրիշ գունդեր իրեն օգնութեան կը հաս-
նին: Ինտրեցէք . . . : Ինչո՞ւ համար կը
լուէք. ինչո՞ւ չէք պնդեր թէ պէտք է ան-
միջապէս Վարշավիոյ վրայ քալել . . . :
Ուրեմն լաւ է որ վրաս վատաճութիւն ու-
նենաք, ես պիտի ջանամ ազատել ձեր
Վլուխներն ալ իմս ալ և ամենուն համար,
թէ Զարորոժիներու և թէ Ղազախներու,
ներում ընդունիլ:

Իրաւցնէ միջոց մը միայն մնացեր էր.
բանակցութեան սկսիլ: Խմիելնիցքի զիտէր
որ այս միջոցով աւելի զիւրին էր նապա-
տակի համնիլ, և կը կարծէր որ Բարձ-
րագոյն Ատեանները աւելի պիտի ընտրէին
շնորհներ ընել քան պատերազմ: Գիտէր
Դարձեալ որ Վարշավիոյ մէջ զօրաւոր
կողմակցութիւն մը կայ՝ որուն զլուխ էին
թագաւորն ինքնին (թագաւորին մահուան
լուրը Յունիս 12էն վերջ հասաւ իրեն),
զիւանապետը և ուրիշ մեծամեծներ. այս
կողմակցութեան նպատակն էր սահման մը

գնելու չափաւորել ազնուականաց հարստահարութիւնները, Ղազախներէն օգտովիլ իրբեկ զինուորական ոյժ, անոնց հետ դաշնակցիլ և զանոնք արտաքին պատերազմներու մէջ զործածել: Վստահ թէ պիտի ընդունի նոյն իսկ թագաւորին ձեռքէն Աթամանի զաւազանը և ի նպաստ Ղազախներուն շատ մը չնորհներ, Խմիելնիցը չշարժեցաւ Սպիտակ - Եկեղեցիէն:

Մինոյն ժամանակ կը զինուէր, հրամաններ կ'արձըկէր, մարդ կը հաւաքէր, ամբողջ բանակներ կը կազմէր, դղեակներու կը տիրէր, բայց Հասարակապետութեան դէմ չէր շարժեր, կը սպասէր որ բանակցութիւնները սկսին: Ո՛հ, եթէ այս բանակցութիւնները վերջնական ինազագութեան մը յանգէին, Վիսնիովիեցը զինաթափ եղած կրնար ըսուիլ, և եթէ իշխանը յամառեալ չուզէր զէնքերը վարդնել, այդու իսկ ապստամբ պիտի համարուէր: Այն ատեն Խմիելնիցը Թագաւորին և Հասարակապետութեան կողմանէ իրեն յանձնուած ուժերովը անոր վրայ կրնար յարձըկիւ:

Այսպէս կը մոտածէր Աթամանը և այսէին իրեն ծրագիրները: Սակայն երկիւն

և տարակոյմն յաճախ կը խախտէին ապագայ շէնքին հիմերը: Այն կողմնակցութիւնը իրեն հետ պիտի ուզէր բանազցութեան մտնել, ի՞նչ պիտի ըսէին Բարձրագոյն Ատեանները. ի՞նչ ծերակոյտը. անտարբեր աչքով պիտի զիտէին ապստամբ Ուզրանիոյ մէջ տեղի ունեցած հրգեցները. ազնուականաց ազգեցութիւնը պիտի չգործէր արդեօք, ազնուականաց՝ որոնք պիտի ջանային պահել պաշտպանել իրենց ունեցածները . . . : Դարձեալ իրեն Թաթարաց հետ զաշնակցելու գործը պիտի ներքէր արդեօք Հասարակապետութիւնը, իսկ ապստամբութիւնը այնչափ առաջ չէր զնացեր որ զսպելը կարելի չէր այլ կա...: Ենթաղբենք որ յաջողէր խաղաղութիւն կնքել, պէտք չէր արդեօք վախել թէ ապստամբները՝ յուսախար, վրէժ պիտի ուզեն պահանջել իրմէ:

Ուրեմն դժուարին կացութեան մը մէջ կը զտնուէր: Եթէ շարժումը այնչափ որուն եղած շըլլար, Հասարակապետութիւնը թերեւ համաձայնութեան մը զիշանէր, բայց հիմա որ այսչափ տարածուեր է յեղափոխութիւնը, գուցէ բանակցութեան վերջն բարի չի կրնար ըլլալ:

Այսպիսի մոածութեանց մէջ ընկդմած խմիելնիցը փակուած կը կենար սենեակին մէջ ու զիշեր ցորեկ կը խմէր առանց չափի: Իրեն կը հետեւին միւս զօրավարներն ալ: Այս կ'ըլլար պատճառ ահաւ առ անկարգութեան, կարգապահութիւն բնաւ չկար, վերջին գատաստանի օրն էր: Սպիտակ - Եկեղեցւոյ բանակը դժոխք դարձեր էր:

Այս օրերուն մէկը, զինով Աթամանին ներկայացաւ Վիքովսրի ազնուականը՝ որ զերի ինկեր էր Քոյսունի մօտ և Խմիելնիցը զրագիր եղեր էր: Առանց ակնածութեան, ուսերէն բռնեց, նստարանի մը վրայ նստեցուց և սթափեցներու համար ցնցել սկսաւ:

— Ի՞նչ կայ, ի՞նչ կայ, — պոռաց Խմիելնիցը:

— Արթնցիր, սթափէ՛, — պատասխանեց Վիքովսրի, — գեսպանութիւն մ'եւ կեր է:

Խմիելնիցը սթափելով անմիջապէս սորի ցատքեց:

— Է՛յ, — պոռաց դրան զիմաց կեցող Ղազախին, — տուր ինձի զլիսարկու և զաւազանս ... Ո՞վ է եկողը, ո՞րո՞ն

կողմանէ. — հարցուց նորէն Վիքովսրիի: — Կուշիի Լասրոյ քահանայն, յանուն Պրասլասրոյի կառավարչին:

— Քիզէ՛ւ:

— Այո՛:

— Փառք Հօր, Արգւոյ, Հոգւոյն Արբոյ և Անարատ Մօր Աստուծոյ, — Բացազնչեց Խմիելնիցը երեսը խաչակնը ելով: Երեսը փայլեցաւ ուրախութեամբ: Ուրեմն համաձայնութեան մը զալ կ'ուզէին իրեն հետ:

Վակայն նոյն օրը իսկ Քիզէլի խաղաղ պատգամաւորութեան բոլորովին հակառակ լուրեր հասան: Խմացուցին Խմիելնիցը որ Վիսնիովին իշխանը, անտառներու ու ճահիճներու մէջէն ըլրած արշաւանըն յոզնած բանակին հանգիստ տալէն վերջ, մտեր է ապստամբ երկրին մէջ և առաջ կը խաղայ ջարգելով ու այրելով, թէ Արշեղուցքի հրամանին տակ գտնուող ջոկատ մը երկու հազար Ղաղախներու յաղթեր է և ամբոխը զանոնք կտոր կտոր ըրեր է, թէ իշխանը ինըը յարձակմամբ տիրեր է Բոկրեպիչխայի՛ որ Սպորասրոյ իշխաններուն սեպհականութիւնն է: Այս յարձակման ահաւոր ման-

Արով ու Հրով



1891

ՌՍԸ

բամասնութիւնները կը պատմէին։ Բոկրե-
պիչիա ամէնէն աւելի յուսահատ զա-
զախներու բոյնն էր, իսկ իշխանը, կ'ը-
սէին, հրաման ըրեր էր իրեն զինուորնե-
րուն սպաննել զանոնք այնպիսի կերպով
որ իմանան թէ կը մեռնին։ Զինուորները
յօժարութեամբ կատարեր էին հրամանը,
այնպէս որ քաղաքին մէջ մէկը չմնաց ողջ։
Եօթհարիւր գերի կախազան հանուած,
երկու հարիւր՝ ցցահար։ Կը խօսուէր դար-
ձեալ որ զմարդիկ այրեր են զանդաղ կը-
րակով ու զչիրներով ծակեր են աչքեր։
Յանկարծ դաղըեր էր ապատամբութիւնը,
Յնակիչները Խմիելնիցըիէն կը փախչէին
և իշխանին սուքը ինկած գթութիւն կը
խնդրէին։ Պատիկ գիւղաքաղաքները աւե-
րակ եղեր էին, անտառներուն մէջ, —
ինչպէս կը հաստատէին Սամորոսքայէն,
Արիչինայէն, Բլէսքովէն, Վաքնովքայէն
փախչողները, — չէր տեսնուեր ծառ մը
որուն վրայէն Դազախ մը կախուած չը-
լար։ Եւ այս ամէն քան կը կատարուէր
Խմիելնիցըի անհամար բանակին ըթին
տակը։ Կատղեցաւ Խմիելնիցըի և վերա-
ւորուած առիւծի մը պէս մոնչեց։ Մէկ
կողմանէ՝ խաղաղութեան բանակցութիւն,

միւս կողմանէ՝ սուր։ Խշանին դէմ ել-
լելը կը նշանակէր հրաժարիլ ու և է հա-
մաձայնութենէ։ Յոյս մը միայն կը մնար
իրեն. Թաթարները։ Խմիելնիցըի թոււ-
կայի — պէյի քով վազեց։ Սովորական
ողջոյնը տալէն վերջ.

— Բարեկամ, — ըսաւ, — օգնէ՛ ինծի
հիմա ալ ինչպէս օգնեցիր Գեղին Զուրե-
բու քով և ի Քորսուն...։ Պրասլասցայի
կառավարչէն նամակ ընդունեցայ որուն
մէջ կը խոստանայ ինծի գոհացումն և
դարձնել Զարորոժիներու բոլոր հին ա-
զատութիւնները, պայմանաւ որ պատե-
րազմը դադրեցնեմ։ Այս պայմանը ես
յանձն պիտի առնեմ իմ հաւատարիմ և
խաղաղասէր ըլլալս ցուցնելու համար։
Սակայն մի և նոյն ժամանակ լուր առի որ
Վիսնիովին տիրեր է Բոկրէսկիչայի և
բոլոր բնակիչները սրէ անցուցեր է։ Ա-
նոր դէմ ես չեմ կրնար երթալ, ուստի
կ'աղաչեմ որ գուն շարժիս Թաթարնե-
րովդ, ապա թէ ոչ շատ չուշանար հոս
վրանիս կը յարձըկի։

Թաթարը՝ Քորսունէն և ուրիշ դպեակ-
ներէն յափշտակած գորգերու կոյտի մը
վրայ նստած, աչքերը գոցելով վայրկեան

մը տարաւ ու բերաւ մարմինը ու ապա Ես
սաւ.

— Ալլահ, այդ բանը ես չեմ ըներ:

— Ինչու համար:

— Վասն զի արդէն Քորսուն և Դեղին
Զուրերը շատ պէյ ու զինուոր կորսնցու-
ցի, ուրիշ ալ կորսնցնել չեմ ուզեր: Ե-
րեմիա քաջ զօրավար մըն է: Բայց ես
անոր դէմ կ'ելեմ եթէ դուն ալ ելես.
իսկ մինակ, ոչ: Այնչափ անմիտ չեմ որ
առաջի պատերազմէն շահածա երկրորդ
պատերազմի մը մէջ կորսնցնեմ: Լաւա-
գոյն է ջոկատներս զրկել որ գերի և ա-
ւար բերեն: Զեզի համար բաւական գործ
տեսայ արդէն: Ոչ ես կ'երթամ իշխանին
դէմ և ոչ կը թողում որ խանը երթայ:

— Սակայն դուն ինձի օգնել չերդումն
ցար:

— Ես երդում ըրի պատերազմիլ թե-
զի հետ, ոչ քեզի համար: Գնա՞ւ, կոր-
սուէ:

— Ես իմ հայրենակիցներս քեզի գերի
ըրի, քեզի տուի Աթամանները և աւարը:

— Եթէ դուն զանոնը ինձի չտայիր,
ես զբեզ անոնց կուտայի:

— Խանին կը զիմեմ:

— Հեռացիր ասկէ, նենգամիտ:

Եւ Թաթարը սպիտակ ակուները կրճ-
տեց: Խմիելնիցը հասկցաւ որ բան մը
պիտի չվաստկի, մանաւանդ թէ աւելի
պնդելը վտանգաւոր պիտի ըլլայ, դուրս
ելաւ ու խանին քով վազեց. սակայն սա
ալ նոյն պատասխանը տուաւ իրեն: Թա-
թարները զլուկինին չէին կորսնցուցած.
իրենց շահուն համար կը կոռւէին: Այ-
պարտելի համրաւ ունեցող իշխանի մը
վրայ յարձրկելէն լաւագոյն կը համարէին
օգտաւէտ և ոչ վնասակար ասպատակու-
թիւնները:

Խմիելնիցը իրեն բանակետղը դարձաւ
և, յուսահատ, սկսաւ խմել, սակայն վի-
թովսրի ձեռքէն յափշտակեց սափորը:

— Խմելու ժամանակը չէ, Աթաման,
ըսաւ: — Դեսպանը կը սպասէ. նախ
պէտք է զինը ընդունիլ ու ըսելիքը լսել:
Խմիելնիցը կատդեցաւ:

— Զբեզ ալ, զեսպանն ալ ցից հանել
կու տամ, — պոռաց:

— Իսկ ես, ինչ ալ ըլլայ քեզի. չեմ
տար օղին: Զես ամչնար դուն, Աթաման
մը, կը զինովնաս պարզ Դազախի մը
պէս: Ո՛չ, ո՛չ: Ամէնը լսեր են դեսպա-

նին գալը, զինուորները շարուեր են, զօրավարները ժողովքի հաւաքուեր են: Երկաթը տաք տաք ծեծելու է: Հիմա միայն կարելի է խաղաղութեան դաշինք կռել և ուզածդ ընդունիլ. վերջը ուշ կ'ըւլայ.... Յիշէ որ քու զլուխաղ ալ իմ զլուխս ալ վտանգի մէջ են: Անմիջապէս պէտք է դեսպանութիւն մը զրկել Վարչաւիա և թագաւորէն ներում խնդրել....:

— Դուն խոհեմ տղայ մըն ես, — ըստ Խմիելնիցը հանդարտելով: — Հաւաքուելու զանգակը հնչեցնել տուր և ըսէ զօրավարներուն որ ժողովքի գան անմիջապէս:

Վիքովսքի հեռացաւ: Թիչ վերջ լուսեցաւ զանգակի ձայնը ու զինուորները սկսան հաւաքուիլ: Զօրավարները արդէն նստեր էին: Կային ահաւոր Գրիվոնոսը, Խմիելնիցը իի աջ բազուկը, Զեշիովսքի դազախ փորձ սուր, ծեր Փիլոն Տայիդալոյ, Բերեզլաւի Թէոդորոս Լոպոտան, Գալիների զաման Փեղորէնքոյն, Բուլղավայի վայրագ Բուշիարէնքոյն՝ հրամանատար նախըրորդներու միայն, Նուէկինի Շումէիքոյն, Կոտիսքի բուռն Զարնոգան, Զիկրինի Եազուպովիչը, Ժուսաք, Կլատրոյ,

Աղամովիչ, Կլուք, Բուլիան, Բանիք: Կային զեռ ուրիշներ որոնք կամ լրտեսելու կամ ասպատակութեան ելեր էին, ուրիշները Երեմիա իշխանին ձեռքով անվի աշխարհք գնացեր էին:

Այս անգամ Թաթարները չմասնակցեցան խորհրդոյն: Եղբայրութիւնը հաւաքուեցաւ հրապարակին մէջ: Խախտի և կապարապատ խարազանի հարուածներով ետ կը մղէին ուամիկ ամրոխը, և այս ոչ առանց արիւնհեղութեան:

Վերջապէս երեցաւ Խմիելնիցը: հազած էր կարմիր զգեստ մը, զլուխը Աթամանի գլխարկը ու ծեռքը հրամանի գաւազանը: Աջ կողմը ունէր Լասքոյ քահանայն՝ աղաւնիի նման բոլորովին սպիտակ, ճախ կողմը, Վիքովսքի ձեռքը թուղթի ծրար մը: Խմիելնիցը իրեն տեղը նստեցաւ, քիչ մը ժամանակ լուր կեցաւ. ապա գլխարկը հանեց իրգև նշան ժողովրին բացման ու սկսաւ.

— Զօրավարներ ու Աթամաններ: Ամէնուդ ծանօթ է որ մեզի՝ դէմ եղած անիրաւութիւններու վրէժը լուծելու համար, բռնադատուեցանք զէնքի պիմել, Խրիմի խանին օգնութեամբ ձեռք կ'ուզէինք բե-

բեր մեր հին ազատութիւնները և առանձ-
նաշնորհումները՝ զորոնք յափշտակեցին
մեզմէ հակառակ մեր բարեգութ թագա-
ւորին կամաց: Աստուած մեր ձեռնարկը
օրհնեց, պատմեց հարստահարողները,
տուաւ մեզի յաղթութիւն, իսկ մենք այս
բանիս համար երախտագէտ պէտք ենք
ըլլալ Տիրոջ: Աակայն որովհետեւ պատ-
րիկի գոռոզութիւնը խոնարհեցաւ, հարկէ է
քրիստոնեայ արեան թափուելուն դիմացը
առնելու միջոցներուն վրայ խորհինք, ինչ-
պէս Աստուած և մեր հաւատը կը հրա-
մայեն մեզի: Աակայն զէնքերնիս վար
պիտի չդնենք, մինչև որ, թագաւորին
կամաց զիջանելով, չդարձունեն մեզի մեր
առանձնաշնորհումները և հայրենի ազա-
տութիւնները: Պրասլաւքոյի կառավարի-
չը կը զբէ ինձի թէ կարելի է այդ բա-
նը, և ես ալ այնպէս կը կարծեմ, վասն
զի մենք չենք որ անհնազանդ գտնուեցանք
թագաւորին ու Հասարակապետութեան,
հապա բոլոր այս թողովսբիները, Գալի-
նովսբիները, Վիսնիովսբիները, Գոնիէց-
րոլսբիները. մենք իրենց արժանաւոր պա-
տիթը տուինք՝ զոր պիտի ընդունէին արդէն
թագաւորէն ու Բարձրագոյն Ատեաննե-

ըէն: Անոր համար, տեսարք և ընկերք,
ես կը խնդրեմ ձեզմէ որ հաճիք կարդալ
ինձի ուղղեալ նամակը և լրջօրէն մտածել
ըրիստոնեայ արեան թափուիլը արդիւելու
միջոցներուն վրայ, ու այնպէս ընդունիլ
գոհացումն և վարձը մեր ըրած ծառայու-
թեանց և առ Հասարակապետութիւնն
ունեցած հաւատարմութեան:

* Խմիելնիցը չէր հարցներ թէ արդիօք
պէտք է վերջ տաւ պատերազմին, այլ
ուղղակի կը խնդրէր որ վերջ տրուի:
Դժգոհները գանգատիլ սկսան, որ թիչ
վերջ սպառնալից աղաղակներու փոխուե-
ցաւ: Ամենէն աւելի Զարնողա կը խրոխ-
տար:

Խմիելնիցը կը լոէր, կը զիտէր միայն
թէ ո՞ր կողմէն կը բարձրանային գանգա-
տանաց ձայները և որո՞նք էին պարագր-
ւուիները: Այն միջոցին վիքովսրի Քի-
զէլի նամակը ձեռքը ոտք ելաւ: Անոր մէկ
օրինակը Զորքոյ զուրս կեցող Եղբայրու-
թեան տարեր էր: Նամակին իմաստն էր.
«Ազնուական զօրավար Զարորոժի բանա-
կին, հին և սիրելի բարեկամ: Շատերը
զքեց թշնամի Հասարակապետութեան կը
համարին, բայց ես ոչ միայն բոլորովին»

հակառակ համոզումը ունիմ այլ նաև կը ջանամ ուրիշ ծերակուտի անդամները և իմ ընկերներս համոզել: Երեք բան զիս կը վստահացնէ: Նախ որ Տնիերերի բանակը՝ նախանձաւոր ըլլալով հանդերձ իրեն ազատութեան, միշտ հաւատարիմ եղեր է թագաւորին և Հասարակապետութեան: Երկրորդ՝ որ ոուս ժողովուրդը պինդ է իրեն հաւատարմութեան մէջ, և մեզմէ իւրաքանչիւրը աւելի յանձն կ'առանու մահը քան հաւատարմութեան մէջ պակսիլը: Երրորդ՝ որ հակառակ ներքին վէճերու, ամենքնիս ունինք հասարակաց հայրենիք մը՝ որ մեզի ազատութիւն կ'ընձեռէ ինչպէս տուեր է մեզի ծնունդ: Ուրիշ ո և իցէ տէրութեան մէջ չի զտնուիր մերինին մէջ գտնուած առանձնաշնորհումները: Անոր համար մենք ամենքնիս վարժած ենք մեր մայր հայրենիք ամբողջութիւնը պահել: Եւ թէպէտ աշխարհիս մէջ շատ չարիքներ կրնան հանդիպիլ, սակայն ամենքնիս համոզուած ենք որ ազատ տէրութեան մը մէջ դիւրին է զանոնք խարանել, քան թէ կորանցնել մեր մայրը՝ որուն նմանը չէ կարելի գտնել ոչ ուրիշ բրիստոնեայ երկրի մէջ և ոչ մալիման երկրի մէջ...»:

— Ճշմարիտ է ըսածը, ընդմիջեց լուպոտա:

— Ճշմարիտ է ըսածը, — կրկնեցին ուրիշները:

— Ո՛չ, ոչ, — պոռաց Զարնողա, — սուտ կը խօսի, մատնիչ խարերայն:

— Լոէ՛, մատնիչը գուն ես:

— Մանաւանդ դուք էք մատնիչ: Մահձեզի:

— Մահ քեզի, շուն:

— Լուսութիւն, մտիկ ըրէք: Մերիններէն է: Առաջ տար: Նամակը, նամակը:

Մըրիկը կը թանձրանար: Բայց վիրովսարի առաջ տարաւ ընթերցումը, լուսութիւնը տիրեց վերստին: Կառավարիչը կը զրէք որ Զարորոմի բանակը պէտք է վրաստահութիւն ունենայ իրեն վրայ, վասն զիմիւնոյն կրօնըն ունին և սիրող է բարոյ: Ապա կը խնդրէք խմիելնիցքիէն վերջտալ պատերազմին, հեռացնել թափարները, անոնց դէմ շարձնել զէնքը, և հաւատարիմ մնալ Հասարակապետութեան: Նամակը կը փակէք ենտեեալ խօսքերով.

« Իրեկ որդի՝ Աստուծոյ եկեղեցւոյն և ոուս հին սերնդեան մը շառաւիդ, կը խոստանամ ամէն բանի մէջ օգնել ձեզի:

Լաւ գիտէց որ ճայնս Հասարակապետութեան մէջ ազդեցութիւն մ'ունի և թէ առանց ինծի ոչ պատերազմ հրատարակել և ոչ խաղաղութեան դաշն կոել կարելի է, իսկ ես ամէնէն աւելի բաղաքական պատերազմը ատողն եմ, և այլն և այլն»։

Թիր ու դէմ աղաղակները բարձրացան, սակայն թէ զօրավարներուն և թէ Եղբայրութեանը մեծագոյն մասը հաւան գտնուեցաւ նամակին։ Այսուհանդերձ, սկիզբներ կարելի չէր բան մը լսել կամ հասկրնալ, վասն զի Եղբայրութիւնը կատաղի հեղեղի մը պէս կը մոնչէր։ Զօրավարները գաւազանները կը շաբժէին, և բռնցի կը զարնէին։ Պատերազմի կողմանկիցներուն գլուխ էր Զարնողա որ զիւահարի մը պէս կը պոռչըտար, Խմիելնիցը կը պատրաստուէր ցուցնել այն բարկութիւնը՝ որուն զիմաց, իբրեւ ատիւծի մը մոնչման, կը լոէր ամենայն ինչ։ Սակայն Զեչիովսը կանիսեց, նստարանի մը վրայ ելաւ ու գաւազանը շարժեց։

— Դուք յարմար էք նախիր արածելու և ոչ խորհուրդ ընելու, տաճկի գերիներ։ պոռաց որչափ որ կընար։

— Լոռութիւն, Զեչիովսը խօսիլ կ'ու-

զէ, — պոռաց Զարնոդա որ կը յուսարթէ զնդապետը պատերազմի կողմը պիտի բռնէ։

— Լոռութիւն, — արձագանգ տուին ու թիշները։

«Ղազախներու մէջ մ'եծ հեղինակութիւն մ'ունէր Զեչիովսը թէ իրեն հանձարոյն համար և թէ բրած ծառայութեան, և դարձեալ, տարօրինակ բան, վասն զի ազնուական էր։ Ամենը լոեցին և հետաքըրթիր անոր խօսելուն կը սպասէին։ Երդն իսկ Խմիելնիցը սարսափած անոր կը նայէր։ Սակայն Զարնոդա կարծելովը թէ զնդապետը պատերազմի ի նպաստ պիտի խօսի, կը խարուէր։ Զեչիովսը, արթուն միտք, հասկցաւ որ Հասարակապետութենէն փափաքած պատիւները ու այն կալուածն՝ որուն աչք տնկած էր, ընդունելու ժամանակը հասած էր։ Գուշակեց որ Ղազախները խաղաղելէն վերջ, նախ զինը գոհ ընել պիտի ջանան, որուն հակառակ չէր կրնար կենալ Քրաքովիոյ կառավարիչը, վասն զի գերի էր։

— Իմ արուեստս է թշնամիներու գէմ կոռվիլ և ոչ խորհուրդ տալ, — ըսաւ, — բայց որովհետեւ խորհուրդի նստեր ենք, հա-

մարձակ իմ կարծիքս պիտի յայտնեմ, և
այս պատւոյն արժանի եմ ուրիշներէն
աւելի։ Մենք պատերազմի ձեռք զարկինք
յաղթելու համար, այսինքն ձեռք բերե-
լու համար մեր ազատութիւնները և ա-
ռանձնաշնորհումները։ Այդ Պրասլասքոյի
կառավարիչը կը վստահացնէ որ մեր
փափաքը պիտի կատարուի; Լաւ ուրեմն,
եթէ մեր ուզածը կը կատարուի – խաղա-
ղութիւն, ապա թէ ոչ – պատերազմ։ Ի՞նչ
օգուտ պարապ տեղ արին թափել; Մենք
խաղաղութեան դաշինքը կռելին վերջ, կը
ջանանք խաղաղեցնել ամբոխը, և այսու
պատերազմը կը լմնայ։ Մեր զօրավարը՝
Խմբելնիցը, թագաւորին հաւատաբին
մնալը լաւ սեպեց, և թագաւորը այս բա-
նիս համար զամեննիս պիտի վարձա-
տրէ. իսկ եթէ ազնուականները ոտք ելլեն,
պիտի հրամայէ մեզի զսպէլ զանոնք և
մենք յօժարութեամբ կը կատարենք այդ
հրամանը։ Ես խորհուրդ չեմ տար հեռաց-
նել զթաթարները, թո՛ղ բանակին վայ-
րենի Դաշտերուն վրայ և սպասեն մինչեւ
մեր վիճակը որոշուի։ – Խմբելնիցը դէմ-
քուարթացաւ։ Զօրավարներէն շատերը
ի նպաստ խաղաղութեան խօսեցան և ու-

զեցին վարշաւիա դեսպանութիւն մը զրկել
որպէս զի Պրուգլովի կառավարիչը ան-
ձամբ զայ բանակցելու։ Զարնողա միշտ
կը բողոքէր, բայց Զեչիովսքի սպառնա-
լից աչքերը անոր վրայ դարձնելով, ը-
սաւ։

— Ինձի նայէ։ Դուն կը պոռչըտաս
և արեան ծարաւի ես։ Սակայն յիշէ որ
երբ Տմոբովսքի թեթևազէն հեծելազօրը
Քորսունի զիմաց վրադ յարձըկեցաւ, խո-
զի մը պէս խանչելով ամբողջ բանակին
աչաց զիմաց փախար։

— Ուրտ է, — պոռաց Զարնողա։ —
Ոչ կհերէն և ոչ քեզմէ կը վախեմ ես։

Զեչիովսքի զաւազանը շարժեց օդոյ
մէջ և յարձըկեցաւ Զարնողայի վրայ։
Բոռնցըներու անտառ մը բարձրացաւ ընդ-
դէմ կաղիարի զնդապետին։ Աղմուկը
բարձրացաւ։ Հրապարակին վրայ ամրո-
խը ցուլերու նախիրի մը նման կը բա-
ռաչէր։

— Զօրավարներ, ոտք ելլելով ըստ
Խմբելնիցը։ — Դուք որոշեցիք վարշա-
ւիա դեսպան մը զրկել որպէս զի ցուցնէ
թագաւորին մեր ծառայութիւնները և
վարձը խնդրէ։ Սակայն ով որ պատե-

բազմ կ'ուզէ, կարող է ընել՝ ոչ ընդդէմ
թագաւորին և Հասարակապետութեան՝ ո-
րոնց դէմ մենք երեք չկուտեցանք, հա-
պա մեր մեծագոյն թշնամոյն, վիսնիո-
վիեցրի իշխանին դէմ՝ որ ոտքերէն մին-
չեւ զլուխը Ղազախ արինով շաղախուած
է և որ պիտի չդադրի արիմ թափելէ,
վասն զի կ'ատէ Զարորոժի բանակը։ Ես
իրեն նամակ գրեցի, դեսպաններ զրկեցի,
յորդորեցի զինքը ետ կենալ թշնամութենէ,
բայց նա՝ բռնաւորի մը պէս, սպաննեց
դեսպանները, և ինձի պատասխանել ար-
ժանի չհամարեցաւ, այսու մահացու նա-
խատինք մը նետելով Զարորոժի բանակին
իրեսին։ Հիմա, զետը անցնելով, քան-
դեր է Բոկրեպիչիա և սրէ անցուցեր է ան-
մեղ բնակիչները։ Այսօր իսկ լսեցի որ
բալեր է նաև Ռամիրովի վրայ, ուր նոյն-
պէս ոչ ումեք ինայեր է։ Եւ որովհետեւ
թաթարները չեն ուզեր անոր վրայ եր-
թաթարները չեն ուզեր անոր վրայ եր-
թաթարներն էն հոս դիմէ և զմեզ
թալ, հաւանական է թէ հոս դիմէ և զմեզ
ջախջախէ հակառակ կամաց թագաւորին
և Հասարակապետութեան։

Այս խօսքերը խոր լոռութեամբ մտիկ
ըրին, խմիելնեցը՝ շունչ առնելէն վերջ,
առաջ տարաւ խօսքը։

— Աստուած մեր ձեռքը մատնեց Ա-
թամանները, բայց այս սատանայի ձագը
չարագոյն է ցան զամէնը։ Եթէ անձամբ
անոր դէմ ելլեմ պիտի ըսէ որ խաղա-
ղութիւն չենք ուզեր մենք և պիտի ամ-
բաստանէ զմեզ թագաւորին։ Այս բանիս
առջեր առնելու համար հարկ է իմացնել
Հասարակապետութեան և թագաւորին որ
ես պատերազմ չեմ ուզեր և հոս կեցեր
եմ զեն ի ձեռին։ Բայց որպէս զի նա մեր
ուժերը չտկարացնէ, պէտք է դէմը ելլել
ու յոգնեցնել զինքը, ինչպէս ըրինք Ա-
թամաններուն։ Ուրեմն պատերազմ ուզող-
ները թող անոր դէմ երթան, ու ես թա-
գաւորին կը զրեմ թէ առանց իմ զիտու-
թեանս տեղի ունեցեր է զէպցը և անհրա-
ժեշտ պաշտպանութեան համար ընդդէմ
յարձըկողին։

Միշտ լոռութիւն։ Խմիելնիցը շարու-
նակեց.

— Զեզմէ ով որ կ'ուզէ չափուիլ ա-
նոր հետ, կու տամ կորիճ զինուորներ և
թնդանօթներ, որպէս զի Աստուծոյ օգնու-
թեամբ կարենայ յաղթող հանդիսանալ։
Զօրավարներէն ոչ ոք շարժեցաւ տե-
ղէն։

— Կու տամ վաթսուն հազար ընտիր գօրք. — ըսաւ Խմիելնիցըի:

Միշտ լոռութիւն: Քաջ գօրավարները որոնց պատերազմի գոչը շատ անգամ կոստանդիանուսուլսի պարփակները զողացուցեր էր, կը վախէին թերես վաստկած փառքերնին կորանցնել, պատերազմելով ահաւոր Երեմիայի դէմ:

Խմիելնիցը աչքերը չորս կողմը դարձուց, բոլոր զօրավարները գլուխնին կախեր էին: Վիքովսքիի դէմքը դիւական չարութեամբ մը կը փայլէր:

— Կը ճանչնամ կտրիճ մը, — ըսաւ Խմիելնիցը, — որ յօժարութեամբ յանձն պիտի առնէր այս գործը, սակայն հոս մէջերնիս չէ նա...:

— Պոկունը, — պոռաց ձայն մը:

— Այո, Պոկուն: Արդէն Վասիլէրայի մէջ Երեմիայի մէկ գունդը բնաջինջ ըրաւ, բայց պատերազմի մէջ վիրաւուրուած կը պառկի հիմա Զերբասսի ու մահուան տաճնապներու մէջ է: Եւ որովհետեւ չկայ Պոկուն, ըսել է որ չկայ ուրիշ մէկը: Ուր է ուրեմն Դազախ փառքը. ուր են Բավլիչները, Նալիվոյիքայները, Լոպոտաները, Ասդրանիցաները:

Այն ատեն տժգոյն, մոայլ դէսքով, կապոյտ աչքերով և դեղին պեխերով մէկը ոտք ելաւ:

— Ես կ'երթամ, — ըսաւ, դէպի ի Աթամանը առաջ գալով:

Մացսիմոս Գրիվոնոս էր: Կոթնեցաւ գաւազանին վրայ և խոպոտ ձայնով ըսաւ.

— Մի կարծեր, Աթաման, թէ ես կը վախնամ: Անմիջապէս պիտի առաջարկէի ինքինըս, սակայն սպասեցի որ ինձմէ լաւագոյնը մէջ տեղ ելլէ: Եւ որովհետեւ ինձմէ լաւագոյնը յանձնառու չեղաւ, ահաւասիկ եմ: Անոնք իրենց ուսերուն վրայ գլուխ մը կը տանին, իսկ ես ոչ. ես ունիմ միայն իմ ձեռքերս և սուր մը: Պատերազմը ինձի մայր և քոյր է: Վիսնիովիցըի կը խոխողէ, ես ալ պիտի խոխողեմ. կը ծախէ, պիտի ծախեմ ես ալ: Միայն տուր ինձի կտրիճ զինուորներ, վասն զի խառնիճաղաննը բանի չի գար, ես ալ պիտի բանդեմ դղեակներ, պիտի սպաննեմ, պիտի վառեմ... ու մահ ազնուականներուն:

— Ես ալ քեզի հետ կու գամ, Մարսիմոս, — մէջ նետուեցաւ ուրիշ Աթաման մ'ալ:

Բուլիանն էր։
— Թող բեզի հետ գան նաև, — ըստ
Խմիելնիցքի, — Չարնողա, Կլադրոյ և
Նողաբ։
— Երթանք, — ըսին մէկ բերան այն
երեքը, Գրիվանոսի օրինակէն սիրո առած։
— Երեմիայի դէմ, Երեմիայի դէմ,
— պոռացին ամէն կողմէ։
— Մահ Երեմիայի, մահ, — գոռաց
եղայրութիւնը։

Գրիվոնոսի հետ երթալու որոշուած
զինուորները սկսան խմել ու այլ հւս
չէին վախիր։ «Մէկ անգամ կը ծնանի
մարդ» կ'ըսէին, և իրենց ճակատագրին
դէմ չէին գանգատեր, ինչպէս կը պատա-
հի մահուան դիմաց։ Խմիելնիցքի անոնց
բացարձակ ազատութիւն շնորհեց, մա-
սաւանդ կերուխումի կը յորդորէր զիրենք։
Ամբոխը զինուորներուն օրինակին հետե-
ւեցաւ և սկսան կոկորդալիք երգել։ Ձիերը
դուրս ելլելով և ծուխի հոտ առնելով,
կը վազվզէին հրապարակին մէջ և շփո-
թութիւն կը ձգէին ամէն կողմը։ Աղապակ,
Բըթիչ, հարուած, անոնց ետևէն կը հաս-
նէին։ Եղայրները գետին երկայնութեամբ
տարածուեցան և անկէց Աթամանի բա-

նակետղը նետ կ'արձըկէին կամ հոն կը
խուժէին, Խմիելնիցքի բռնադատուեցաւ
վոնտել զանոնց զինու զօրութեամբ։ Կա-
տաղի կոփիներ տեղի ունեցան, տեղատա-
րափ անձրեւը միայն վերջ դրաւ այդ
կոփիներուն, և ստիպեց կոռուղները սայ-
ւերու ու վրաններու տակ ապավինելու։
Իրիկուան դէմ, մըրիկ մը փրթաւ։ Որոտ-
ման ձայները անդադար կը լսուէին, փայ-
լակները կաբմիր կամ սպիտակ լուսով
մը շրջակայըը կը լուսաւորէին։ Գրի-
վոնոս բանակը շարժեց ու սկսաւ քալել։
Վաթուուն հազար մարդ ունէր հրամանին
տակ, կանոնաւոր և կամաւոր զինուորնե-
րը միասին հաշուելով։

ՃԱ.

Գրիվոնոս Սպիտակ — Եկեղեցիէն մեկ-
նելով, Շըվիրի ու Բոկրեպիչիայի ճամ-
բով, դէսի Մազնովքա զնաց։ Իրեն ան-
ցած տեղերը մարդկային կենաց հետք չէր
մնար։ Ով որ իրեն հետ չէր միանար, կը
մեռնէր։ Ցորենները արմատացի կ'այրէր,

կ'այրէր անտառները ու պարտէզները ,
իսկ Երեմիա իշխանն ալ կ'այրէր մնա-
ցածը :

Բոկրէպիչիայի կործանմանէ վերջ , Ե-
րեմիայի զօրքերը , այլ և այլ պղտիկ ջո-
կատներու բաժնուելով , բանակեցան Ռա-
յիկորոտի մօտ : Մէկ ամիսէ ի վեր ձիա-
ւորները ձիերնէն վար չէին իջած : Ամէն-
քը յոգնած էին , մահն ալ զիծերը կ'ա-
նուրացնէր : Ան արիւնաբրու հնձող ձեռ-
քերուն հանգիստը անհրաժեշտ էր : Իշխա-
նը իսկ կը դեղեւէր և , զեթ քիչ մը ժա-
մանակ , աւելի խաղաղ երկրի մը վրայ
ըլլալ կը փափաքէր : Ամէնէն աւելի հան-
գատեան պէտք ունէին ձիերը՝ որոնք կը-
մախը դարձեր էին , վասն զի առանց գա-
րիի էին և միայն խոտով կը մնանէին :

Շաբաթ մը վերջ ձայն տարածուեցա-
թէ նոր օգնութիւններ պիտի համնին :
Իշխանը անմիջապէս զանոնք զիմաւորե-
լու գնաց : Իրաւցնէ , Քիէւի կառավարիչը
ժամուշիա Թիշէվիչ , տասնուհինդ հազար
ընտիր զինուորներով հասաւ , ասոր հետ
էին Պրասլաւի փոխ-դատաւորը՝ Քրիստո-
փորոս Թիշէվիչ , Աքասք երիտասարդը ,
գրեթէ պատանի մը , հոգաբար աղէկ զինուած

գունդի մը զլուխը , շատ ազնուականներ ,
ինչպէս Սանիուդիներ , Բոլուպինսքիներ ,
Ժիդինսքիներ , Ժալովիցներ , Կիրտէիներ ,
Պոկուլասքիներ , ոմանք զինուորներով , ո-
մանք առանց զինուորի : Ընդ ամէնը երկու
հազար ձիաւոր , բաց ի ծառայներէն : Իշ-
խանը ուրախութեամբ դիմաւորեց զանոնք ,
հրաւիրեց կառավարիչը իրեն ընակարա-
նը , սա զարմացաւ տեղւոյն մերկութիւ-
նը և պարզութիւնը տեսնելով : Իշխանը՝
թագաւորավայել կեանք անցնելու վար-
ժած , պատերազմի ժամանակ չէր ընդու-
ներ պերճանք և զիւրութիւն : Պղտիկ սե-
նեակի մը մէջ կը ընակէր , ուր հազիւ կըր-
ցաւ մտնել մարմնեղ կառավարիչը : Իշ-
խանական ընակարանին կահկարասիքն էին
սեղան մը և երկու նստարաններ . որոնք
իբրև անկողին կը ծառայէին և ծածկուած
էին ձիու մորթով : Դրան մօտ խորշ մը
կար ուր կը պառկէր թիկնապահ մը : Լա-
ռավարիչը այս պարզութեան չհաճնեցաւ ,
ինքը կը սիրէր հանգիստը և հետը բերեր
էր շատ մը գորգեր : Զարմացմամբ իշխա-
նին նայեցաւ : Շատ անգամ տեսեր էր
վինքը Բարձրագոյն Ատենին մէջ , և բա-
ւական մերճաւոր ազգական էր , ստկայն

լաւ չէր ճանչնար զինքը : Միայն երբ հետք սկսաւ խօսիլ, հասկցաւ որ դիմացը տարօրինակ մէկը ունէր: Թէպէտ հին ծերակուտի անդամ, վարժած իրեն ընկերներուն ուսին զարնելու, Դոմինիկոյ Սաւլասքոյ իշխանին «սիրելի» ըսելու և մինչեւ անգամ, թագաւորին հետ ընտաներար վարուելու, սակայն զվիսնիովիկեցքին իրմէք բարձր կը գտնէր, թէպէտ սա սիրով ընդունելութիւն կ'ընէր իրեն և բերած օգնութեան համար երախտապարտ կը ցուցնէր ինքնիքը:

— Գտնութիւն Աստուծոյ, — ըսաւ իշխանը, — որ հասար թարմ ուժերով: Ես ալ չէի կընար:

— Այո, տեսայ զինուորներդ. կարծես կոնսակով աշխատեր են ... : Կը ցաւիմ, վասն զի ես եկայ ձեզմէ օգնութիւն ուղելու:

— Ատիպողականն է:

— Վտանգը վերահսս է: Տասը հազարի չափ աւազակներ երեցան գլուխնին ունենալով զՓրիվոնոս՝ որ, ինչպէս ըսին, ձեր Բարձրութեան գէմ զրկուած է: Լսելով որ ձեր գունդերը Քոսղանդինովի վրայ կը քալեն, այս կողմերը յարձըկեցաւ,

պաշարեց Մաքնովքայ, և ահաւոր աւերածներ ըրաւ:

— Լսեր էի Գրիվոնոսի մասին, և ստոյգն ըսելու համար, հոս իրեն կը սպասէի, սակայն, ինչպէս կը տեսնուի, ես պէտք եմ երթալ իրեն ետևէն: Իրաւունք ունիք, դանդաղելու ժամանակը չէ: Մաքնովքայի մէջ բաւական զինուոր կայ:

— Երկու հարիւր գերմանացի միայն՝ որոնք գեռ ժամանակ մը կընան զիմադրել: Սակայն վայն յայսմ է որ շատ ազնուականներ իրենց ընտանիքներով քաղաք ապաստաներ են, իսկ քաղաքը միայն իրամով մը ու ցցապատնէշով մը պաշտպանուած է:

— Ո՛չ, — կրկնեց իշխանը, — ուշանալ կարելի չէ: — Կելենաքոյ, — ըսաւ թիկնապահին, — հաւաքէ զնդապետները:

Թիէփ կառավարիչը նստարանի մը վըրայ նստած, ուժով կը չնչէր և երբեմն երբեմն աչքի տակէ կը նայէր թէ կերակուր կը բերեն: Լաւ ուտող էր և անօթիւ Քիչ վերջ ոտքերու ձայն լսուեցաւ, իշխանին սպայները երեցան, վառողէն սեցած ու նիհար, աշքերնին յոզնած, դէմքերնուն վրայ կը տեսնուէին կրած ներ-

դութեանց նշանները: Լոռութեամբ ծռեցան
իշխանին և անոր հիւրին և հրամաններուն
բազասեցին:

— Զիերը տեղերնին են. — Հարցուց իշխանը:

— Այո՛, ամէնն ալ:

— Պատրաստ կ'ուզեմ ըսել:

— Ինչպէս միշտ:

— Լաւ: Ժամէ մը պիտի երթանք Գրի-
վոնոսի դէմ:

— Ահ, — բացագանչեց Քիէւի կառա-
վարիչը և ապշած Քրիստովի նայեցաւ:

իշխանը շարունակեց:

— Նախ պիտի մեկնին Բոնիադովսքի
և Վերշիուլ: Ապա Պարանովսքի՝ դուկոն-
ներով: Ժամէ մը վերջ կը մեկնինք մենք և
Վուրցէլի թնդանօթաձիգները:

Գնդապետները, յարգանքնին ըրին և
դուրս ելան: Վայրկեան մը վերջ մեկնե-
լու նշանին ձայնը լսուեցաւ:

Քիէւի կառավարիչը այսչափ արագու-
թեան ոչ կը սպասէր և ոչ կը փափա-
քէր, վասն զի յոգնած էր: Կը յուսար
օր մը հանգչիւ իշխանին քով և նորէն
ժամանակին համնիւ. իսկ հիմա անմիջա-
պէս պէտք էր նորէն հեծնել, առանց պա-

տառ մը բան կարենալու բերանը դնել և
ոչ կաթիւ մը բան խմելու:

— Բայց, իշխան, — ըսաւ, — ձեր
զինուորները պիտի կարենան մինչև Մաք-
նովքա համնիւ: Զիերնը շատ յոգնած կը
տեսնեմ, ճամբան ալ երկայն է:

— Ապահով եղէք: Պատերազմի կ'եր-
թան ինչպէս թէ հարսանեաց երթային:

— Կը տեսնեմ, կը տեսնեմ...: Իմ
զինուորներս ալ յոգնած են:

— Սակայն զուր ինծի չըսի՞ք որ օգ-
նութիւնը ստիպողական է:

— Այո՛, ըսի, սակայն գեթ գիշեր մը
կարելի էր հանգչիւ: Ուզգակի Մելիքէն կու-
գանք:

— Իսկ մենք Լուպլինէն:

— Ամբողջ օրը մը քալեր ենք:

— Իսկ մենց ամիս մը ամբողջ:

Այս ըսելով իշխանը զուրս ելաւ ան-
ձամբ հսկելու զօրաց կարգերուն, իսկ կա-
ռավարիչը աչցերը խոշոր բացած Քրիս-
տովի նայեցաւ ու ձեռքերը ծունկին զար-
կաւ:

— Այո՛, այո՛, նոյն է բոլորովին, —
բացագանչեց: — Աւրեմն երգուեր են զիս
անօթի սպաննել: Ինչ կատաղութիւն, վայ

ինծի: Ես կը կարծէի թէ պիտի գեղեխն,
աղաչել պիտի ստիպեն, թէ երկու, երեք
օրէն հազիւ պիտի շարժին... իսկ ասոնց,
զընդը տանի զիրենք, շունչ առնելու իսկ
ժամանակ չեն տար: Ոտքիս մէկն ալ
թմրած է, կը տեսնուի թէ ծառայն աս-
պանդակները շատ կարճ թողուցեր է...:
Իսկ ստամբընս, ոչ, ալ չեմ զիմանար...:
Մաքնովքան՝ Մաքնովքայ է, ու ստամբը-
սը՝ ստամբս: Ես ալ ծեր զինուոր մըն
եմ, և թերես իրմէ աւելի պատերազմնե-
րու մէջ գտնուեր եմ, բայց ոչ այսպէս
կրակի պէս: Դև են ասոնք, ոչ կը քնա-
նան, ոչ կ'ուտեն, միայն զարնել զիտեն:
Տեսա՞ր այն զնդապետները, Քրիստով,
ճշմարիտ ուրուականներ են:

— Այս, բայց ինչ արիութիւն, — պա-
տասխանեց Քրիստով: — Ուազմիկ ծնած
ու մեծցած: Ուրիշ բանակներու մէջ ինչ
շփոթութիւն մեկնելու պահուն, ինչ իսպո-
նակութիւն, ինչ հոս հոն վազելներ, ինչ
աղաղակ լծելու, թամբելու, կարգ մտնե-
լու համար...: Իսկ ասոնք, ընդհակառակն.
կը տեսնաս... արդէն ճամբայ ելլել սկսեր
են:

— Կարելի՞ բան է. կարելի՞ բան է:

— Ա՛ն, մեծ զօրավար մըն է, մեծ
պատերազմիկ մըն է. — բացագանչեց Աք-
սար ձեռքերը մէկմէկու քով բերելով:

— Լուսթիւն. — բարկացաւ անոր կա-
ռավարիչը, — քեզի չլյնար վճիռ արձա-
կել, գեռ կաթին համը բերանդ է: Փապ-
րիսիոս՝ Գանդաղն ալ մեծ մարդ էր: Կը
հասկնամս:

Ներս մտաւ նորէն իշխանը:

— Հեծնանք, մեկնելու ժամն է, — ը-
սաւ:

— Հրամայեցէք որ ինծի ուտելու բան
մը տան, — ըսաւ կառավարիչը՝ որ ալ
չէր կրնար դիմանալ. — իրացնէ անօթի եմ:

— Ա՛ն, իմ սիրելի կառավարիչս, —
գոչեց իշխանը ժպիտով անոր ուսերը
բռնելով, — բոլորովին մտքէս ելեր էր
այդ բանը: Ներեցէք, կ'աղաչեմ, պատե-
րազմի ժամանակ ինչ ինչ բաներու վրայ
շատ չի մտածուիր:

— Զըսի՞ որ այս մարզիկ չեն ուտեր,
— ըսաւ կառավարիչը Քրիստովի:

Ընթրիցը շատ չերկարեցաւ, երկու ժամ
վերջը հետևակազօրը Ռայիկորոտէն դուրս
կ'եւէր: Բանակը Լիտինի և Վիննիզայի
Վրայէն դէպի Մելնիք բալեց: Ճամբան՝

Ապվերովբայի. մօս , Վերշիուլ Թաթար
պզափկ ջոկատի մը հանդիպեցաւ ու վո-
լոտիէսըոյի հետ խորտակեց զայն և հարիւ-
րաւոր գերիներ ազատեց , մեծաւ մասամբ
աղջիկներ : Հոս կը սկսէր աւրշտկուած ու
Գրիվոնոսի ձեռաց հետքերը կըող երկիրը :
Սղրիժէվքա այրած ու բնակիչները սրէ
անցուած : Թշուառները , կ'երեի որ , գի-
մազրեր են և վայրագ Գրիվոնոս զիրենք
ջնջեր էր հրով ու սրով : Դաշտի վրայ կաղ-
նի ծառէ մը կախուած տեսան . Սղրի-
ժիովսրի՝ զոր անմիջապէս ճանչցան Թի-
շեվիչի վինուորները : Բոլորովին մերկ էր ,
վիզը անցուած էր չուանով մը մէկմէկու-
կապուած մարդկային գլուխներու ահաւոր
մանեակ մը : Իրեն վեց որդւոց և կնոջը
գլուխներն էին : Միենոյն դաշտին մէջ ,
ճամբուն երկու եզերաց վրայ , կը տա-
րածուէին Պազարիներու երկայն գիծեր ,
որոնք գետինը հաստատուած ցիցերու կա-
պուած էին , կուպրով օծուած ու այրած :
Շատերուն միայն թեհերը այրեր էին , վասն
զի անձրեր վերջ դրեր էր ահաւոր տան-
ջանքին : Դիակներու հոտէն օղը ծանրա-
ցեր էր : Ազուաներու երամներ կ'իջնային
անոնց վրայ՝ որոնք , երբ մօտեցան զի-

նուորները , ցրուեցան ճիւղէ ճիւղ թռչտե-
լով : Գայլերը նորէն կը ծածկուէին ան-
տառներուն մէջ : Զինուորները լուսթեամբ
անցան այն մարդկային պժգալի ջահերուն
դիմացէն՝ որ երեք հարիւրի չափ կային ,
և վերջապէս զուրս ելան ու դաշտերու
մաքուր օղը ծծեցին : Վանդալական աս-
պատակութեան հետքերը գեն կը շարունա-
կուէին : Յուլիս ամսոյ առաջին օրերն էին , և
ցորենը՝ արգէն հասած , հունձբի կը սպասէր :
Բայց , հոս այրած , հոն ոտնակոխ եղած ,
Վկայ էին ահաւոր մըրիկին անցման , մըր-
րիկ՝ որուն նմանը չէին տեսած երբէք
իշխանին զինուորները : Խնչպէս դաշտերը
նոյնալէս անտառները կը ծխային : Ուր բոցը
միայն տերեններուն և կեղեին հասած էր ,
ծառերուն բոնները ծամոկուած կմախըներ
դարձեր էին : Քիէփի կառավարիչը չէր
կընար հաւատալ աչքերուն : Ապար , Միէ-
դանսէ , խրճիթները , զիւղարադաբները ,
ամենայն ինչ մոխրի կոյտ էր : Գիւղացի-
ները միացեր էին Գրիվոնոսի , կիները
և տղաք դերի ինկեր էին թաթարներու
ձեռքը , զորոնք թիչ առաջ ջնջեցին Վեր-
շիուլ և Վոլտիէսքոյ : Ճամբուն վրայ ,
ամէն մէկ բայլի , կը հանդիպէին խորտա-

կուած սայլերու, կոտրուած անօթներու, ջախջախուած պղնձէ սաներու, պատուած ալիւրի պարկերու, ցիրուցան եղած ցորենի որայներու: Իշխանը միշտ կը խրախուսէր զինուորները և առաջ կը մղէր, իսկ ծեր կառավարիչը զլուփը ձեռքերուն մէջ սեղմած, ովքալով կը կրկնէր.

— Իմ Մաքնովքա, իմ սիրելի Մաքնովքաս: Հիմա կը հասկնամ որ օգնութիւնը ուշ կը հասնի:

Մենիքի մէջ իմացան որ Մաքնովքան պաշարողը ծեր Գրիվոնոսը չէ, հազար իշեն որդին Մաքսիմոս բանի մը հազար մարդիկներով: Կ'ըսուէր թէ բաղացը արդէն առնուած է. Ղազախները ջարդեր են ազնուականները և հրէայները. կիները գերի ինկեր են և այնախի վիճակի մը մէջ որ չարագոյն է քան զմահ: Ավակյն դղեակը, Լևոնի հրամանի տակ, գեռ կը պաշտպանէր ինքզինքը: Ղազախները Պերնարտեանց վանցէն՝ ուր սպաններ էին բուլոր կրօնաւորները, կը ոմբակոծեն զայն: Լևոն զլուփ անցած բուռ մը մարդկանց, ուազմամթերքը սպառած, կ'ըսէր թէ աւ չէր կրնար զիմաղբել մինչև առաւոտ:

Վինիովիեցը թողուց հետևակազօրը և

թնդանօթաձիգ զօրքը և հրամայեց անոնց որ Պիսղրիքա երթան: Իսկ ինքը, կառավարիչն, Քրիստովի, Աքսաքի և երկու հաշզար զինուորներու հետ, օգնութեան խոյացաւ: Ծեր կառավարիչը, ինք իրմէ դուրս ելած, իշխանին թափը չափաւորել կը փորձէր:

— Անօգուտ է, — կ'ըսէր, — Մաքնովքա կորսուած է, մենք շատ ուշ պիտի համանիք: Պէտք է ուրիշ բաղացները պաշտպանել և անոնց մէջ զօրք զնել:

Սակայն իշխանը անոր մտիկ չէր ըներ: Պրասլասեռյի փոխ-դատաւորն ալ անհամբեր էր, իսկ զինուորները պատշազմ կը շնչէին:

— Մինչև հոս գալէն վերջ, — կ'ըսէին գնդապետները, — առանց կռուելու ետ չենք զառնար: Գունդերը առաջ կ'երթային. Մաքնովքայի կէս մղոն մնացած ձիաւորներու հանդիպեցան՝ որոնք սանձարձակ կը վազէին: Լևոն էր իրեն ընկերներով: Զայն տեսնելուն պէս, Քիէւի կառավարիչը ինդիրը հասկցաւ:

— Առնուեցաւ դղեակը, — պոռաց:

— Առնուեցաւ, — պատասխանեց Լևոն և անզգայ գետին ինկաւ, վասն զի վեր-

Սրով ու Հրով Բ.

թերով լեցուն էր մարմինը։ Մնացածները պատմեցին եղածը։ Գերմանացիք, մահը անձնատուր բլլալէն վեր դասելով, սպաննուեր էին պարիսպներուն վրայ։ Քանի մը տասնեակ ազնուականներ գեռ յուսահատարար կը պաշտպանուէին զղեակին աշտարակին մէջ, անոնց պէտք էր օգնութեան հասնիւ։ Զինուորները խոյացան։ Խրիկուան մօտ էր. քիչ վերջ բլրան զագաթան վրայ երևաւ բաղարը և դղեակը պարուրեալ ծխոյ թանձը ամպերու մէջ։ Երկինք ոսկեգոյն և ծիրանեգոյն էր, զինուորները նախ կարծեցին թէ արևմուտքի գոյներ են։ Վերջալուսին լուսով տեսան որ Զարորոժի գունդերը և անոնց հետ խառնիճաղանճ ամբոխը շարժեցան և կու գային ընդդէմ իշխանին զինուորներուն բուռն յարձակմամբ, վասն զի կը կարծէին թէ Քիէփի կառավարչին առաջապահ գունդն է, և չէին զիտեր իշխանին անոնց մէջ ըլլալը։ Դղեակին առումը խըրախուսեր էր զիբենք։ Խրոխտ կ'իջնային բլուրէն, և երբ իջան դաշտին վրայ, պատրաստուեցան յարձակման թմբուկներու և փողերու ահագին շառաչով։ Այս որ տեսան Լեհերը ուրախութեան աղա-

դակ մը թուաւ կուրծքերնէն։ Այս անգամ Քիէփի կառավարիչը իրաւցնէ ապաշեցաւ երբ տեսաւ թէ ինչպէս պատերազմական կարգաւ կը կենային իշխանին զինուորները. ստուարազէն հեծելազօրը կեղրոնը, թեթևազէնը երկու ծայրերը, պատրաստ հրամանի։

— Ի՞նչ զինուորներ, ի՞նչ կարգ, — բացագանչեց կառավարիչը։ — Առանց զօրավարի ալ կրնան պատերազմիւ։

Իսկ իշխանը զիծերու մէջ կը վազէր հրամանի գաւազանը ձեռքը, գունդերը աշըէ կ'անցնէր ու հրամաններ կու տարբոցերու և արևմուտքի կարմիր լոյսը անոր արծաթապատ զրահը կը շողշողացընէին, իսկ ինքը զինուորաց մէջ վառվուն ճառագայթի մը կը նմանէր։ Կենդրոնը, առաջին գծին վրայ շարուած էին երեք գունդ որոնց մէկին հրամանատարն էր Քիէփի կառավարիչը, երկրորդին կը հրամայէր Աբսաք պատանին, երրորդին Քրիստով Թիշէփիչ. անոնց ետևը, երկրորդ գծին վրայ էին Պարանովսքի դսակունները, և Վերջապէս հուսարները Սքշեղուցքի հրամանատարութեան տակ։ Երկու ծայրերը, Վերշիուլ, Քուշէլ և Բոնիաղովսքի թնդա-



նօթ չունէին, վասն զի վուրցէլ Պիսղրիքա
մնացեր էր: Իշխանը դէպի կառավարիչը
քշելով ձին, և գաւազանով նշան տալով
հրամայեց.

— Յառաջ. ձեզի եղած նախատանաց
վրէմբ լուծեցէր:

Կառավարիչն ալ իրեն կարգին առաջ
երթալու հրամանը ըրաւ: Զինուրները
ծոեցան թամբերուն վրայ և միահամուռ
առաջ խոյացան: Կառավարիչը թէպէտ
երիտասարդ չէր ու մարմնեղ, սակայն
նախ ինքը ցուցուց որ փորձ զինուր է:
Զինուրները պրարշաւ առաջ չէր մղեր,
այլ զգուշութեամբ, և բանի որ կը մօ-
տենային թշնամւոյն բայլերը երագել կը
հրամայէր: Ինքը ձիով առջևէն կ'երթար
հրամանի գաւազանը ձեռքը, զինակիրը
երկայն և ծանր նիզակը վերցնելու կ'օգ-
նէր անոր, թէպէտ հրամանատարի ուժեղ
թերուն համար փետուրի մը կը նմանէր
այն: Խառնիճաղանճ ամբոխը հրացան-
ներով, գերանդիներով ու մանգաղներով
կառավարչին գունդին դիմաւորեց, ընդ-
հարման թափը կոտրելու և Զարորոժի զի-
նուրներուն յարձըկելու ժամանակ տալու
նպատակաւ: Երբ երկու թշնամիները մէկ

մէկէ քանի մը տասնեակ քայլեր միայն
հոռուն էին, Մաքնովքայի բնակիչները
ճանչցան կառավարիչը ու սկսան պոռալ.

— Հէ, հէ, կառավարիչ, հունձը մօտ
է...: Հպատակներդ դրկէ: Զեր խոնարհ
ծառայները, կառավարիչ: Հիմա, թիչ մը
վերջ փորդ կը ծակենը, կառավարիչ:

Աւ գնատակներու կարկուտ մը տեղաց
գունդին վրայ, սակայն վեստ մը չտուաւ
վասն զի հեծելազօրը մրրկի պէս կը յար-
ձըկէր: Երկժանիները, գերանդիները զար-
նուեցան զրահներուն, աղաղակներու և
հեծեծանաց ձայները բարձրացան: Նի-
շակները ու սուրերը լայն ճամբայ մը կը
բանային, ձիերը՝ տապալելով ու կոխո-
տելով, կը պատոէին կատաղաբար այն
խառնիճաղանճ ամրոխը, ինչ որ զիմաց-
նին կ'ելլէր կը խորտակէին: Այսպէս,
գերանդիի հարուածին տակ, մարգագետնի
խոսերը կ'իյնան, կը զիզուին: Յան-
կարծ բարձր ճիչ մը լսուեցաւ «Լրցո-
ւ թող ազատէ ինքզինքը» ու բոլոր այն
ամբոխը գետին նետելով գերանդի, հրա-
ցան, երկժանի, ընկրկեցաւ Զարորոժի
զունդերուն վրայ որ ետենին կեցեր էին
և որոնք վախնալով որ իրենց կարգերը

պիտի՝ շփոթին նիզակնին անոնց դէմ խո-
նարինեցուցին։ Ամբոխը ոռնալով մէկդի քա-
շուեցաւ, սակայն նորէն մէջ տեղ մըդուե-
ցաւ։ Քուշէլ և թոնիադովսքին ահանջի ճամ-
քան կտրեր էին։ Կառավարչին ծիւտոր-
ները դիակներու վրայէն կը վազէին միշտ
ընդէմ Զարորոժիներու, ասոնց ալ դէ-
պի առաջ սկսան շարժիլ յարձակման դի-
մաղելու համար։ Երկու խումբերն ալ
կրկին կատագի ալիքներու պէս բախեցան
ծիւրը՝ ծիւրու, ծիւրուները՝ ծիւրուներու,
սուրերը՝ սուրերու՝ որոնց կը կոտրտէին
և օդոյ մէջ կը ցատքէին նման խորտա-
կուած ալիքներու փրփուրի։ Կառավարի-
չը հասկցաւ որ զործը հիմա խառնինա-
դանն ամբոխին հետ չէր, այլ փորձ և
կտրիճ զարորոժի զինուրներու։ Երկու
կողմն ալ մէկզմէկ կը մղէին, անխախտ
հարուածներէն և հաստատուն։ մարդիկ
կ'իյնային։ Նոյն իսկ կառավարիչը, հրա-
մանի գաւազանը գօտին զարնելով, ձեռքը
առաւ նիզակը և կատագի հարուածներ
կու տար, դարբնոցի փուքսի մը պէս շըն-
չելով։ Իրեն քով կը պատերազմէին եր-
կու Աէնիուզները, Քիրգէիները, Պոկու-
լասքիները, Բոլուպինսքիները։

Զարորոժիներու կողմէն ամէնէն կա-
տաղին էր Յովհաննէս Պուրտապուդ՝ Քալ-
նիքի գունդին փոխ - զնդապետը, հասա-
կաւ հսկայ և զօրաւոր, և այնչափ աւե-
լի ահաւոր որչափ որ ձի և ծիւաւոր մէկ
մարմին եղած կը կոռուէին երկուքն ալ։
Ամենէն յանդուգներն իսկ տեղի կու տային
որպէս զի չխորտակուկին անդիմազրելի
կենդաւրոսէն։ Աէնիուդ եղբայրները յար-
ձրկեցան անոր վրայ, սակայն Պուր-
տապուդի ծին ակռաներովը պատռեց երի-
տասարդ Անդրէափ երեսը. այս որ տե-
սաւ Ռափայէլ՝ մեծ եղբայրը, կենդանիին
ճակատին հարուած մը տուաւ, սակայն
միայն վիրաւորեց և չկրցաւ սպաննել,
վասն զի սուրը ճակատին ոսկրին հան-
չփելով սպրեցաւ, և նոյն ժամանակ
Պուրտապուդ անոր կոկորզը խոթեց սու-
րը։ Այսպէս երկու եղբայրները սպաննե-
լէն վերջ, Պուրտապուդ խառնուրդին ա-
հազնեռանդին մէջը նետուեցաւ և մէկ հա-
րուածով տապալեց Բոլուպինսքի իշխա-
նին զինակիրը՝ տասնուվեց տարուան պա-
տանի, աջ թեր ուսով մէկտեղ կտրելով։
Ուրաւանովսքի՝ ազգականին վրէծը լուծել
ուզելով, ատրճանակը պարպեց Պուրտա-

պուղի երեսին, սակայն մէկ աչքը միայն կուրցնել կրցաւ...: Պուրտապուդ և իրեն ձին, սեւ զիշերուան պէս, արեան մէջ թաթիսուած, սլինչերը ուռեցուցած, աչքերը հրացայտ, դեռ աւելի ահաւոր էին: Մէկ հարուածով կտրեց Ուրպանովսքիի գլուխը, սպաննեց նաև ութսնամեայ Ժիղինսքին և երկու Նիբէմիները: Այս ու տեսաւ գունդը սկսաւ նահանջել, մանաւանդ երը տեսաւ որ Պուրտապուդի ետևէն կը փայլէին Զարորոժի արիւնոտ հարիւր սուրեր և նոյնչափ նիզակներ:

Կատաղի հակայն վերջապէս նշմարեց կառավարիչը և ուրախութեան աղաղակով մը խոյացաւ անոր վրայ տապալելով դիմաց ելլող ձիերը և ձիաւորները: Բայց կառավարիչը կէտ մ'իսկ տեղէն չշարժեցաւ: Վստահ իրեն արտաքոյկարգի ուժին վրայ, նիզակը վար առաւ, մտրակեց ձին և բառասմբակ թշնամոյն վրայ գնաց: Սակայն ինցն ալ միւսներուն վիճակը պիտի ունենար եթէ զինակիրը փայլակի արագութեամբ չհամնէր ու զիսկայն գօտիէն ետ չըաշէր: Նոյն վայրկենին Քիրդէիները օգնութիւն պոռացին. վազեցին ուրիշներ և երկուքին մէջ տեղ մտան. աւելի կա-

տաղի կոիւ մը սկսաւ: Սակայն կառավարչին գունդն նորէն տեղի տալ սկսաւ և այս անգամ թիչ մը խառնակ: Ճիշտ ժամանակին հասան նոր ուժերով Քրիստով և Աքսար: Սակայն զիմացէն ալ ուրիշ Զարորոժի գունդեր առաջ կու գայլն. բայց հակառակ կողմն դեռ կար իշխանը Պարանովսքիի դսակուներով և Աքշերուցքիի հուսարներով՝ որոնք դեռ պատերազմին չէին մասնակցած:

Իրիկուան ստուերները տարածուելու միջոց նոր կոտորած մը սկսաւ: Քաղաքին վերջին տուները բոցերու մէջ էին, և հրդեհին կարմիր լոյսը կը լուսաւորէր սկատերազմի արիւնոտ դաշտը: Մինչեւ անգամ դրոշակներու գոյները և կոռողներու դէմքերը կարելի էր որոշել: Վերշիուլ, Բոնիադովսքի, Քուշէլ արդէն խառնուրդին մէջ էին, կը կոռուէին ըուռն կերպով երկու թներուն Ղազախներու հետ և զանոնք դէպի ըլուրը կը մղէին: Պատերազմովներու երկայն գծին ծայրերը քաղաքին կը մօտենային, միշտ կը նահանջէին, վասն զի լեհ բանակին թեւերը միշտ առաջ կը խաղային, իսկ կեդրոնը՝ Ղազախներու յարձակման տեղի տալով, կը

նահանջէր դէպի իշխանին բռնած դիրքերը : Զկեղընը բոլորովին ջախջախելու համար երեք թարմ Պազախ գունդեր յարձակում ըրին : Բայց անոնց դէմ ելան Պարանովսքի դրակոնները : Իշխանին հետ մասցին միայն հուսարները՝ որոնք հեռուէն գետնէն բուսած նիզակներու մեւ անտառի պատկերն կը ներկայացնէին : Իրեկուան հովը օդոյ մէջ կը ծածանէր սաղաւարտներու փետուրէ ցցունները : Անխոռվ կեցէր էին և հրամանի կը սպասէին, լաւ զիտէին որ իրենց ալ մաս պիտի ունենան կոտորածին մէջ : Իշխանը՝ արծաթապատ զրահովը, հրամանի գաւազանը ձեռքը, կը դիտէր պատերազմին ընթացքը : Անոր ձախ կողմը կեցեր էր Արշեղուցքի, զգեստին թեր մինչև ուսերը վեր դարձուցած և կորովի ձեռքին մէջ կը սեղմէր նիզակը :

Լեհ կիսարողորին կեզրոնը, ետ մըղուած թշնամիէն, կամաց կամաց կը նահանջէր դէպի իշխանը : Պարանովսքի երկայն ժամանակ չկրցաւ դիմանաւ թշնամոյն թափին : Իշխանը՝ մէկ ձեռքով պաշտուազմին նշոյլներէն, լաւ կը տեսնէր թէ ինչպէս կը պա-

տերազմին զինուորները : Սուրերու երկայն գիծ մը կը շողար զլուկներու վրայ, աներևոյթ կ'ըլլար, նորէն կը փայլէր : Առանց ծիաւորի ծիեր կարգերէն դուրս կ'եւէին, անսանծ կը վազէին, և իրենց բաշերը հովին տալով, արիւնթաթախ, բոցերու լուսին մէջ դժոխային գազաններու կը նմանէին : Յանկարծ առաջին գծին մէջ ծածանող կարմիր դրօշակը ինկաւ ու ալ չբարձրացաւ : Իշխանին աչցերը պատերազմին ամրող գծին վրայ կը դառնային մինչև բլուրը՝ ուր կեցեր էր երիտասարդ Գրիվոնոս երկու ընտիր գունդերով և յարմար վայրկենին կը սպասէր իյնալու համար Լեհ կեզրոնին վրայ և ջախջախելու զայն : Վերջապէս շարժեցաւ և ահաւոր աղաղակով բոլոր թափով յարձը կեցաւ Պարանովսքի դրակոններու վրայ : Իշխանն ալ ճիշտ այդ ժամուն կը սպասէր :

— Յառաջ . — հրամայեց Արշեղուցքի : Արշեղուցքի վեր վերցուց նիզակը ու հուսարներու երկաթեայ պարիսպը շարժեցաւ :

Սակայն երկայն վազելու պէտք չունեցան, վասն զի թշնամի գունդն ալ սրարշաւ առաջ կու գար : Պարանովսքի դրա-

կոնները երկու բաժնուեցան, հուսարներու ճամբայ տալու համար, որոնք ձեան հիւսիսի պէս գահավիժաբար կը յարձըկէին Գրիվոնոսի յաղթական գոնդերուն դէմ:

— Երեմիա, Երեմիա, — կը պոռային հուսարները:

— Երեմիա, — արձագանգ տուաւ բոլոր բանակը:

Ահաւոր անունը սարսափեցուց Զարուրոժիները: Հիմա միայն հասկցան որ զօրավարը Քիէփ կառավարիչը չէր, այլ իշխանը անձամբ: Բաց աստի Զարորոժիները չէին կրնար դիմադրել հուսարներուն որոնք իրենց ծանրութեամբ կը ջախջախէին զանոնք, ինչպէս փլչող պարիսպ մը կը ջախջախէ տակ գտնուող մարդիկը: Փրկութեան միակ միջոցն էր երկու կողմերը քաշուիլ ու թողուլ որ անցնի այն մրբիկը և ապա ետեն ու քովլնոտի յարձըկիլ անոնց վրայ: Աակայն մէկ կողմը քաշուելու ժամանակ դասկրներու և Վերշիուլի, Քուշելի ու Բոնիադովսքի թեթևագէն հեծելազօրուն հանդիպեցան և բռնադատուեցան նորէն մէջ տեղ գալ: Պատերազմին կերպարանքը յանկարծ փոխուեցաւ. Լեհ գունդերը կարծես ճամբայ

մը կը կազմէին որուն վրայէն կը թռչէին հուսարները, հալածելով ու տապալելով դէպի քաղաք փախչող Ղազախները: Եթէ Վերշիուլ յաջողէր Բոնիադովսքի թեկին միանալ, մէկ Ղազախ չէր ազատեր, սակայն փախստականներու խուռն գրոհը արգելը եղաւ շարժման: Այսու հանդերձ չէին զադրեր հարուածելէ յուսահատար Զարորոժի երկու կողերը:

Երիտասարդ Գրիվոնոս, թէպէտ արի և յանդուգն, զիմացը տեսնելով իշխանը, ինքզիները կորսնցուց և ի փախուստ գարձաւ: Քուշէլ, թէպէտ կարճատես, նշմարեց փախուստը, խոյացաւ ետեն, հասաւ անոր, սրոյ հարուած մը տուաւ երեսին, սակայն սուրը սաղաւարտի դիմակին հանդիպելով վիրաւորեց միայն երիտասարդ Աթամանը: Քիչ մնաց որ վիրաւորողը կեանքը կորսնցնէր, վասն զի Պուրտապուղ Քալնիքի գոնդէն մնացածներով վրան յարձըկեցաւ: Պուրտապուղ երկու անգամ ընդհարաւ հուսարներուն, երկու անգամն ալ ետ մղուեցաւ: Վերջապէս հաւաքելով Ղազախներէն մնացած զինուորները փորձեց ըովատի Քուշէլի դասկրներու վրայ յարձըկիլ և այնպէս ճամբայ

բանալ իրեն։ Բայց իրեն նպատակին հասանիլ յաջողելէն առաջ քաղաքը առաջնորդող ճամբան այնպիսի բազմութեամբ լեցուեցաւ որ արագ նահանջ մը ընել կարելի բան չէր։ Այն միջոցին հուսարները կոտրտած նիզակները մէկդի նետելով, սուրերը մերկացուցին։ Վայրագ ու անողոքելի կոփւ մը սկսաւ։ Դիակ դիակի վըսայ կ'իյնար, հողեվարքները ձիերու ոտքերու տակ կը ճգմուէին։ Հոս հոն, կոռույն սաստկութեան պատճառաւ սուր գործածելը կարելի չըլլալով, երախակալներով, դանակներով և բոնցի կը կռուէին։ Գթութիւն խնդրող աղաղակները բարձրացան և կամաց կամաց ծածկեցին երկաթներու շկահիւնը և մեռնողներու հծծիւնը։

— Գթութիւն, գթութիւն, — կը պոռային ամէն կողմէ, բայց իզուր։ Պուրտապուդ միայն իրեն մարդիկներով գթութիւն չէր խնդրեր։ Դաշոյնով ճամբայ կը բանար իրեն։ Ամէնէն առաջ հանդիպեցաւ մարմնեղ Զիբի, դաշոյնը փորը խոթեց և ձիէն վար զլորեց։ Ճեղքեց Սագոլսքի՛ սաղաւարտը և զլուփը, տապալեց զՊրիամ և զԶեսդովիչ։ Երիտասարդ Զենորիոս Սբաւրի անոր գլխուն հարուած մը իջե-

ցուց բայց, սուրը ձեռքին մէջ դառնալով, տափակ կողմը ինկաւ գլխուն։ Պուրտապուդով բոնցի հարուած մը տալով դէմքին, նոյն վայրկենին սպաննեց զինքը։ Անոր ետեւէն կ'երթային Քալնիքի զինուորները, վայրենի զազաներ, ու կը կտրէին, կը սպաննէին դաշոյներով։

— Կախարդուած է այդ դեր, — կը պոռային հուսարները, — երկաթը չի վնասեր իրեն։

Երթունքները փրփուր, աչքերը կրակ դարձեր էին։ Վերջապէս զԱքշերուցըի տեսաւ ու վրան վազեց։ Ամէնքը շունչերնին բոնցին, դադրեցան պատերազմելէ, և երկու ահաւոր ասպետներու մենամարտը կը դիտէին մտայոյգ։ Սբշեղուցըի՝ արհամարհող կախարդութեան, Պուրտապուդի բրած կոտորածներ տեսնելով սատիկ զայրացած, ակռաները կը ճուելով, խոյացաւ։ Ծնդհարումը այնպէս ուժով եղաւ որ երկու ձիերուն ալ ետեւի սրունքները ծոեցան։ Մետաղի շաշիւն մը լսուեցաւ և Պուրտապուդի սուրը երկու կտոր եղած օդոյ մէջ թռաւ։ Ամէնքը կարծեցին թէ ալ ազատում չունի. սակայն նաշատքեց, զրկեց մէջքէն զԱքշերուցըի,

ու գաշոյնը շողացուց : Այսից հոռարին
աչաց դիմացէն անցաւ փայլակի նման,
սակայն սա կայծակի արագութեամբ սու-
բը մէկդի նետելով բռնեց հակառակորդին
ձեռքը : Քանի մը վայրկեան երկու ձեռ-
քերը օդոյ մէջ ջղաճգութեամբ զողդա-
ցին, բայց շուտով լսուեցաւ Փուրտապու-
ղի գայլու ոռնոցը, մատուցները թոյլցան,
դաշոյնը ձեռքէն սահեցաւ : Արշեղուցըի
յարմար ժամանակը գտնելով բռնեց անոր
վիզէն, ծռեցաւ թամբին վրայ, հանեց գօ-
տիէն հրամանի գաւազանը և անով հսկա-
յին ստամբսին մէկ, երկու հարուած
տուաւ . հսկայն արիւն փսխելով ձիէն
վար գլորեցաւ : Զինուորները իրենց Ա-
թամանին վրէժը լուծելու վազեցին, սա-
կայն Արշեղուցըի հոռարները յարձեկե-
ցան անոնց վրայ և կտոր կտոր ըրին զա-
նոնց :

Միւս ծայրը հոռարները միշտ կը կը-
ռուէին, վասն զի հոն խառնուրդը սաս-
տիկ չէր : Հոն կը փայլէր Լոնկինոս, կա-
պէր էր Անուսիայի տուած լանջակամարը
և կը շողացնէր ահազին սուրը . . . : Պատե-
րազմին երկրորդ օրը զինուորները ապ-
շած կը դիտէին այն տեղը՝ ուր կոռւեր

էր նա, և մէկ տեղ կտրուած թեւեր և
գլուխներ և զիակներու զիծեր ցուց-
նելով մէկ մէկու, կ'ըսէին . «Ահաւասիկ
. . . ասկէց անցերէ է Լոնկինոս Բոտպի-
թիէնդա» : Նոյն իսկ իշխանը, զարմանա-
լով, կ'ըսէր թէ այնպիսի հարուածներ
կենացը մէջ չէր տեսած :

Կարծես պատերազմը լմնալու վրայ էր:
Ստուարազէն հեծելազօրը նորէն յարձը-
կեցաւ փախստական Զարորոժի գունդե-
րու վրայ՝ որոնց նահանջը կ'արգելէին
Յուշէլ և Բոնիազովսկի : Ղազախները յու-
սահատարար իրենք զիւենք պաշտպանելով
ամէնն ալ ինկան, վերշիուլ, երբ քաղաք
մտաւ, անոնցմէ հատ մըն ալ չտեսաւ :
Մթութենէն և անձրւէն օգտուելով, հա-
սացեր էին սայլերը ու ձիերը, գետը ան-
ցեր և կամուրջները կործաներ :

Այսպէս ուրեմն իշխանին զինուորները
դղեակին մէջ իրենք զիրենք պաշտպանող
ազնուականները ազատեցին : Իշխանը հը-
րամայեց Վերշիուլի Ղազախներու կողմը
անցնող քաղաքացիները պատժել, իսկ ինըը
զանոնք հալածելու զնաց . բայց, դժբաղ-
դարար, առանց թնդանօթի և հետևակ զօրու
չկրցաւ Ղազախ բանակին տիրել : Թշնա-

Սրով ու Հրով Բ.

մին, կամուրջները այլքելով, ժամանակ կը վաստկէր և այնպէս արագ կը փախչէր որ իշխանին յոգնած հեծելազօրը չէր կարող համնիլ անոնց : Իսկ Ղազախները, ինչպէս անուն հաներ էին, կտրճութեամբ իրենց զիրենց չկրցան պաշտպանել պատնէշներու ետեւը անցած : Լաւ զիտնալով որ զիրենց հալածողը իշխանն ինքն է փրկութեան յոյս չունէին : Եւ իրաւցնէ բնաջինջ կ'ըլլային երբ Պարանովսրի առաւ իրենցմէ քառասուն սայլ և երկու թնդանօթ, եթէ կառավարիչն աւելի հալածելու հակառակ չկենար և իրեն զինուորներուն կենալ չհրամայեր : Այս պատճառաւ ալ վէճ մը ունեցաւ իշխանին հետ :

— Ինչու համար այսօր կը խնայէք թշնամւոյն՝ որուն երեկ այնչափ քաջութեամբ յաղթեցրը : Աններելի անհոգութեամբ յանկարծ կը կորսնցնէք վաստկած փառը :

— Իշխան, — պատասխանեց կառավարիչը, — ես չեմ զիտեր թէ ինչպիսի հոգի կը կրէք ձեր մարմնոյն մէջ, սակայն ես ուկրէ և մսէ կազմուած մարդ մըն եմ, իսկ զինուորներս ալ հանգստեան պէտք ունին : Ես վարժած եմ թշնամւոյն հետ

ճակատ առ ճակատ կռուելու, բայց փախըստական զինուորներու ետեւն չեմ երթար :

— Պէտք է զանոնիք կտոր կտոր ընել, — զոռաց իշխանը :

— Եւ ի՞նչ օգուտ : Զանոնիք ջնջելնէս վերջ, պիտի գայ ծեր Գրիվոնուը, ու, ինչպէս ըրաւ որդին, պիտի այրէ, պիտի սպաննէ ու անմեղները պիտի կրեն պատիժը :

— Ո՞հ, կը հասկնամ, — բացազանչեց իշխանը — որ զուք և զիւանապետը խաղաղութեան կողմակից էք և շնորհներ ընելով կ'ուզէք ապստամբութեան վերջ տալ : Բայց այդ բանը տեղի պիտի չունենայ քանի որ կենդանի եմ ես և սուը մ'ունիմ կապած մէջքս :

— Ես բնաւ մէկ կողմակցութեան չեմ պատկանիր, — պատասխանեց Թիշեվիչը, — իմ այս տարիքիս մէջ Աստուծոյ միայն համար տալիք ունիմ : Չեմ ուզեր եղբայրական արեան թափուիլը՝ որուն վրէժը պիտի լուծէ Յակիտենականը : Եթէ դուք վիրաւորուած էք որ հրամանատարութիւնը ձեզի չյաձնուեցաւ՝ որուն արժանի էք ձեր քաջութեան համար, ես կարծիմ որ լաւն այն էր, վասն զի դուք

ոչ միայն ապատամբութիւնը արեան մէջ պիտի խղդէիք, հապա նաև այս թշուառ երկիրը արեամբ պիտի ողողէիք:

Երեմիայի յօնքերը պոստեցան, երեսը և վիզը կրակ դարձան, աչքերէն այնպիսի փայլակներ կը ցատըէին որ ամէնը վախցան կառավարչին համար: Այսայն այն միջոցին Աքշեղուցքի վազելով ներս մտաւ և իմացուց որ ծեր Գրիվոնոս իրենց վրայ կու գայ: Յանկարծ իշխանին խորհուրդները ուրիշ ուղղութիւն մ'առին: Գիմացը բերել տուաւ այդ լուրը բերող չորս մարդիկը: Անոնցմէ երկուքը օրդուսոքս բահանաներ էին, որոնք երբ տեսան իշխանը ծունկ չոքեցան:

— Ազատէ զմեզ, ազատէ զմեզ, — կը կրկնէին ձեռքերնին վեր վերցուցած:

— Աւակի՞ց կու գաբ:

— Բոլոննոյէէն: Ծեր Գրիվոնոս քաղաքը և բերզը պաշարեց, և եթէ քու ազատարար սուրդ չհասնի ամէնընիս կորստած ենք:

— Գիտեմ, — ըստ իշխանը, — որ Բոլոննոյէ շատ մարդ ապաստանած է, մանաւանդ Հոռողէններ: Ապրի՞ք որ ապօստամբութեան կողմը չէք անցեր ու ձեր

հայրենիքը կը պաշտպանէք: Բայց մատունութենէ մը կը կասկածիմ, ինչպէս եղաւի Նէմերով:

Պատգամաւորները բոլոր սուրբերու անունով երդուրնցան որ և ոչ մատնութեան ստուերն մտըերնէն անցեր է և թէ իշխանին երրե ազատարարի կը սպասէին:

Ու ստոյգ կ'ըսէին: Գրիվոնոս յիսուն հազար զօրքով քաղաքը պաշտեր էր և երդուրնցեր էր մէկու մը չխնայել քանի որ Հոռողէնները չէին ուզած ապստամբութեան կողմը անցնիլ: Իշխանը խոստացաւ օզնել, բայց ոչ անմիջապէս, վասն զի իրեն զլիսաւոր ուժերը Պիսղըիքայ էին: Պատգամաւորները յուսով դուրս ելան, իշխանը դարձաւ թիշէվիչին.

— Ներեցէք, — ըստ, — ես ալ կը հասկնամ որ երիտասարդ Գրիվոնոսը պէտք է թողուլ ու հօրը վրայ յարձեկիլ: Թո՞ղ սպասէ մէկալը կախաղանին՝ ուսկից ազատելիք չունի: Կը յուսամ թէ զիս մինակ չէք թողուր:

— Երբէք, — պատասխանեց կառավարիչը:

Հաւաքուելու վոով հնչեց: Մարդիկ ալ, կենդանիներն ալ կազդուրուելու պէտք ու



նէին։ Իրիկուան դէմ բոլոր զօրաբաժինը հասաւ Պիսղբիբայէն, անոր հետ հասաւ նաև Ստաբովիչ, Պրասլասովոյի Քիզէլ կառավարչին դեսպանը։ Քիզէլ նամակ մը կը զրկէր իշխանին, լի խանդավառ գովասանքներով։ զինքը երկրորդ Մարիոս կ'անուանէր որ կու գար վտանգի մէջ գտնուող հայրենիքը ազատելու, կը պատմէր մեծաշառաչ յաղթութեանց և վերահաս գալստեան համար եղած ընդհանուր ուրախութիւնը։ Այսկայն նամակին վերջերը կը հասկցուէր թէ ինչ պատճառի համար զրկէր է դեսպանը։ Քիզէլ կ'իմացնէր որ բանակցութիւնը սկսեր են և թէ ինքը անձամբ, ոստիկաններու հետ Սպիտակ - Եկեղեցի պիտի երթայ և կը յուսայ համոզել զիմիելնիցքի։ Վերջապէս կը խնդրէր իշխանին, կարելի եղածին չափ, թշնամութիւններէ ետ կենալ։

Եթէ իշխանին լուր բերած ըլլային թէ Տնիերէ անդին ունեցած բոլոր կալուածները գետնի տակ անցեր են, թէ բոլոր բաղաբները կործաներ են, այնչափ պիտի չցաւէր, որչափ ցաւ պատճառեց իրեն այս համակը։ Չեռքերով աշքերը գոցեց և նետով մը կուրծքէն վիրաւորուածի պէս, գլուխը ետև շրջեց։

— Ի՞նչ ամօթ, — բացազանչեց։ — Աստուած իմ, Աստուած իմ։ Լաւ էր մեռնիլ։

Խոր լոռութիւն տիրեր էր չորս կողմը։
— Ես ալ չեմ ուզեր Հասարակապետութեան մէջ ապրիլ, — շարունակիեց խօսիլ իշխանը, — վասն զի այսուհետեւ ամօթ կը սեպեմ։ Ուամիկը արեամբ ողողեց հայրենի հողը, դաշնակցեցաւ Մալիմաններու հետ ընդդէմ հասարակաց մօքը, իսկ Հասարակապետութիւնը. ինչ կ'ընէ ...։ Կը բանակցի մատնիշին հետ, անհաւատներու բարեկամին հետ և գոհացում կը խոստանայ։ Աստուած իմ, Աստուած իմ, տուր մահ անոր՝ որ կը ճանչնայ հայրեննեաց անպատճութիւնը և ինքզինքը քաւութեան զոհ կը նուփրէ։

Կառավարիչը կը լոէր։

— Քիզէլ, — ըստ ըիչ մը վերջ, — բոլոր Հասարակապետութիւնը չի ներկայացներ։

— Մի՛ խօսիք ինծի Քիզէլի վրայ, — ըստ իշխանը։ — Լաւ զիտեմ որ ամբողջ կողմանակցութիւն մը կռնակ ունի։ Նա լաւ հասկցեր է Գաներէցին, դիւանապետին, Դոմինիկոս իշխանին, ազնուականներուն

դիտաւորութիւնը, և ասդնց ձեռքն է ամէն բան, ասոնք են Հասարակապետութեան իշխանութիւնը ներկայացնողները և իրենց տկարութեամբը կ'անպատուեն զայն: Ոչ թէ շնորհքներ ընելով, այլ արեամբ պէտք է խղղել ապստամբութիւնը ...: Կարելի՞ բան է այսչափ նուաստանալ և աշխարհի արհամարհանաց ենթարկուիլ:

Իշխանը նորէն գոցեց երեսը ձեռքերով: Անոր ցաւը և ահաճութիւնը սրտերը կը շարժէր, ամէնուն աչքերը արտասուօք լեցուեցան:

— Իշխան, — համարձակեցաւ խորհրդածել Պասվիլիքովկաթի, — թո՛ղ անոնք իրենց լեզուն գործածեն, մենք ալ մեր սուրբ:

Այս վայրկենիս, — պատասխանեց իշխանը, — ես ալ չեմ զիտեր ի՞նչ ընեմ: Ներկայ աղէտները լսելով, կտրեցինք անցանք հրդեհուած անտառներ և ժանտահոտ ճահիճներ, չքնացանք, չկերանք, մեր վերջին ոյժը թափեցինք, ամօթը լուաւու համար...: Թեւերը յոզնեցան կոռուելէն, վէրքերը կ'այրեն զմեզ, սակայն չդադրեցանք զթշնամին հալածելէն: Կ'ըսուի թէ

որովհետեւ հրամանատարութիւնը ինծի չյանձնուեցաւ, տժգոհ եմ: Բայց թերևս աւելի արժանատր էին այդ պաշտօնին անոնք՝ որոնց որ տրուեցաւ...: Ես արիւնս պատոյ և աստիճանի համար չէ որ կը թափեմ, այլ հայրենեաց սիրոյն համար: Եւ զիս աւելի տանջողը սա կէտն է որ երբ մենք մեր վերջին շունչը կ'ուտանք, Քիզէլ և Վարշաւիոյ իշխանները թշնամոյն շնորհքներ ընել կը մտածեն: Նախատինք է, անպատուութիւն է:

— Քիզէլ մատնիչ է, — պոռաց Պարանովսրի:

Մտարովիչ, խրոխտ և վսեմ, ոտքի եւ լաւ:

— Իբրև բարեկամ և դեսպան Պրասւլասբոյի կառավարչին, չեմ հանգուրժեր որ մատնիչ ըսուի նա: Ցաւը զինքը ծերացուց և նա կը ծառայէ իրեն հայրենեաց ինչպէս որ լաւ կը համարի. կրնայ սխալի բայց միամտօրէն և պատուով:

Իշխանը, ընկղմած իրեն խորհրդոց մէջ, չլսեց այս պատասխանը: Պարանովսրի չուզելով վէճի մտնել իշխանին ներկայութեան, խոժոռ նայեցաւ Պտարովիչի, իբրև թէ ըսել ուզեր. «վերջը հաշիւնիս կը մար-

բենք» և ձեռքը սուրին երախակալին տարաւ:

իշխանը սթափեցաւ և խուլ ձայնով
մը ըսաւ.

— Ուրիշ միջոց չկայ. կամ պէտք է
անհնազանդ գտնուիլ կամ մատնել հայ-
րենիքը՝ որուն նուիրած ենք մեր բազուկ-
ները:

— Հասարակապետութեան բոլոր շա-
րեաց պատճառը անհնազանդութիւնն է, —
ըսաւ Քիչւի կառավարիչը:

— Ուրեմն հայրենեաց նուաստանալը
պէտք ենք ընդունիլ. զո՞ւխ ծոել թու-
կայի — պէյի և Խմիելնիցքիի երբ կա-
պուած զմեզ անոնց դիմացը հանեն:

— Ո՛չ, — պոռաց Քրիստով:

— Ո՛չ, — կրկնեց Քիրուէի:

— Իշխան, — ըսաւ Սասկիլիբովյան,
և արդէն վաթսուն տարեկան եմ, ուզ-
դափառ եմ և Աւգրանիացի, եղայ երբեմն
ոստիկան և նոյնինքն Խմիելնիցքի զիս
հայր կը կանչէր . . . : Ամենէն աւելի ես
պէտք էի փափաքիլ համաձայնութեան մը
գալու . . . : Բայց քանի որ հարկ է ընտ-
րութիւն ընել ընդ ամօթ և ընդ պատե-
րազմ, ես պիտի պոռամ նոյն իսկ զի-
րեզմանիս խորէն. պատերազմ:

— Պատերազմ, — արձագանգ տուաւ
Արշեղուցքի:

— Պատերազմ, պատերազմ, — կրկնե-
ցին զբեթէ բոլոր ներկայները:

— Եւ թող ձեր ուզածին պէս ըլ-
լայ, — ըսաւ իշխանը գաւազանով Քի-
րուէի նամակին զարնելով:

ՃՐ.

Երբ երկրորդ օրը զինուորները Ռիլզո-
վա հասան ու կանգ առին, իշխանը կան-
չեց զԱրշեղուցքի ու ըսաւ անոր.

— Մեր զինուորները յոզնած են, իսկ
Գրիվոնոս վաթսուն հազար մարդ ունի:
Անոր ուժերը օրէ օր ալ կ'աճին, վասն
զի ռամիկը անդադար անոր դրօշակին
տակը կը վազէ: Քիչւի կառավարչին վրայ
չենք կրնար վասահիլ, թէպէտ ինծի կը
հետեւի, սակայն սրտովը խաղաղութեան
կողմեակից է: Հետեաբար օգնական զօրք
ճարելը անհրաժեշտ է: Լսեցի որ կոսդան-
զինովէ հեռու երկու գնդապետներ կը գըտ-

նուին. Օսինսրի և Քորիսրի արքունական պահակ զօրբով։ Ա՛ռ քեզի հետ հարիւր հոգի, տար իմ նամակս անոնց և ըսէ որ հոս գան առանց յապաղելու։ Քանի մ'օր վերջ Գրիվոնսի վրայ պիտի թալենք...։ Այսպիսի ծանր գործ մը գուն միայն կարող ես գլուխ հանել։

Սբշեղուցքի գլուխը խոնարհեցուց և նոյն իրիկունը իսկ մեկնեցաւ դէպի կոսդանդինով, կ'ուզէր զիշերով ճամբայ ընել որպէս զի չհանգիպի Գրիվոնսի ջոկատներուն՝ որոնք դաշտին մէջ կ'ասպատակէին, և խոյս տայ թշնամւոյն հոս հոն բարձրացուցած պատնէշներէն։ Իշխանը, որպէս զի ժամանակ չկորսնցնէ, հրամայեր էր խոյս տալ ընդհարումներէ։

Առաւօտեան դէմ Սբշեղուցքի հասաւ վիզովսզի բանակը՝ ուր գտնելով երկու զնդապետները իրենց զինուորներով շատ ուրախ եղաւ։ Օսինսրի վարժ դակրսներու գունդ և Գերմանացիներ ունէր։ Քորիսրի կը հրամայէր զերման հետեակազօրուն, ամէնն ալ Երեսնամեայ պատերազմի հին զինուորներ։ Երկու փորձ և կտրիճ զինուորականներ էին՝ որոնք իրեւ մէկ անձ, համաձայնութեամբ կը

գործէին։ Երկու գունդերն ալ լաւ պատրաստուած և լաւագոյն կերպով զինուուած էին։ Դժբաղդաբար, երկու զնդապետները յանձն չառին իշխանին օզնել, վասն զի Դոմինիկոս Սասլասարոյ իշխանին հրամանին տակ կը գտնուէին և խիստ հրաման ընդուներ էին Վիսնիովիկեցքի հետ չմիանալ։ Սբշեղուցքի ամէն կերպով ջանաց համոզել զիրենք, սակայն չուզեցին մտիկ ընել ըսելով որ ամէն բանէ առաջ պարտական են զինուորական կարգապահութիւնը պահելու։ Այն ատեն միայն կրնային միանալ իշխանին հետ երբ իրենց զինուորները վտանգի մէջ գտնուէին։ Սբշեղուցքի բաժնուեցաւ անոնցմէ, կը խորհէր թէ ինչպէս հասցնէ այս տխուր լուրը իշխանին՝ որուն զինուորները աշխատութենէ, անօթութենէ և անքուն մնալէ սաստիկ յոզնած անկարող էին չափուիլ թշնամիի մը հետ որ տասն անգամ աւելի էր իրենցմէ թուով։

Անցաւ Բակլայի և Մշնայի խիտ անտառին մէջ մտաւ։ Բարեբաղդաբար տեղատարափ անձրսին զեղեցիկ օզը յաջորդեր էր։ Յուլիսի սբանչելի և աստեղազարդ զիշեր մըն էր։ Զինուորները անտա-

ուապահներու առաջնորդութեամբ նեղ ճամբէ մը առաջ կ'երթային : Խոր անգորդութիւն մը կը տիրէր անտառին մէջ , միայն ծիերու ոտքերուն տակ փշրուած չոր ճիւղերու ճարճատիմը կը լսուէր , երբ յանկարծ հեռուէն ազմուկ մը լսուեցաւ . զօրաւոր և խառնաձայն երգի մը շեշտերն էին :

— Կեցէք , — հրամայեց ցած ձայնով Արշեղուցքի : — Ի՞նչ ձայն է այս :

— Այս ժամուս , — պատասխանեց մօտենալով ամենէն ծեր անտառապահը , — կը թափառին այն թշուառները որոնք յիմարեր են կրած ցաւերուն պատճառաւ : Ճիշտ երեկ հանդիպեցանք տիկնոջ մը՝ որ առանց կենալու կը վազէր շարունակ և ծառերուն նայելով կը պոռար . « իմ զաւակներս , իմ զաւակներս » : Թերեւս գիւղացիք սպաններ էին զանոնք : Աչքերը խոշոր բացած մեզի կը նայէր և այնպիսի գառն հառաչանքներ կ'արձկէր որ սկսանք մենք ալ դողալ բոլոր մարմնով : Անտառները լեցուն են այսպիսիներով :

Անվախ Արշեղուցքի սարսուս մը զգաց ոսկորներուն մէջ :

— Գայլեր ալ կրնան ըլլալ , — ըսաւ : — Հեռուէն որոշ չի հասկցուիր :

— Ի՞նչ գայլ... : Հիմա հոս գայլ չը-կայ . ամէնն ալ դաշտն են զիակներու վրայ :

— Աստուած իմ . ի՞նչ ահաւոր ժամանակներ . — բացագանչեց տեղակալը . — գայլերը գաշտերու մէջ կը թափառին , ու անտառներու մէջ անոնց տեղը խենթերը կ'ոռնան :

Ամենայն ինչ խաղաղացաւ ըիչ մը ժամանակ , միայն սոճիներու տերեններու սօսափիւնը կը լսուէր : Բայց քանի մը վայրկեան վերջ հեռաւոր ձայները նորէն լըսուեցան և այս անգամ աւելի որոշ :

— Ահ , — ըսաւ յանկարծ անտառապահը : — Ամբողջ խումբ մըն է , կը տեսնուի... : Կեցէք հոս , կամ կամաց կամաց առաջ եկէք , ես ուրիշի մը հետ երթամնայիմ ի՞նչ բան է :

— Գնացէք , — պատասխանեց Արշեղուցքի . — հոս ձեզի կը սպասինք :

Անտառապահները աներեսյթ եղան , և բաւական ուշացան , այնպէս որ Արշեղուցքի՝ անհամբեր , սկսաւ կասկածիլ մատնութենէ մը : Սակայն իիչ վերջ անոնցմէ մին մութին մէջէն նրկցաւ :

— Հոն են , — ըսաւ մօտենալով Արշեղուցքիի :

— Որո՞նք:
 — Գիւղացիներու խումբ մը:
 — Շատու՞՞ են:
 — Հարիւրի չափ կան....: Զեմ գիտեր ի՞նչ ընելու է հիմա.... Ճիշտ մեր ճամբուն վրան են ու կրակ վառեր են: Սակայն պահակ չունին, ուստի նետածիզ մը կարելի է մօտենալ անոնց:

— Լաւ, — ըստ Արշեղուցքի, ու յառաջ հրամայեց:

Պղտի խումբը առաջ գնաց, սակայն այնպէս կամաց ու հանդարտ որ միայն չորցած ճիւղերու ճարճատիւնը կը լսուէր. Ճիերը վարժ այդպիսի արշաւանքներու գայլի ոտքով կը քալէին, ոչ կը խրխրնջային և ոչ կը փոնգուային: Դարձուածքէ մը տեսնուեցան կրակները և մարդկային անորոշ կերպարանքներ: Արշեղուցքի երեքի բաժնեց խումբը. մէկը մնաց հոն՝ ուր էր, միւսը հեղեղատին երկայնութեամբ առաջ գնաց, երրորդ բաժինը ճիերէն իջաւ և յափսիթերս առաջ գնաց մինչև հեղեղատին եզերը, ճիշտ գիւղացիներուն զլխուն վերև: Արշեղուցքի վար նայեցաւ, և երկու կամ երեք հարիւր բայլ հեռուն, տեսաւ անոնց բոլոր խումբը. տասը տեղով

կրակները կը վառէին, բայց բոցը աշխոյժ չէր վասն զի անոր վրայ դրուած էին կերակրոյ սաները: Ծուխին և խորոված մսին հոտը կը հասնէր մինչև Արշեղուցքի: Սաներու շուրջը գիւղացիք՝ ոմանք ոտքի վրայ, ուրիշները պառկած, օղի կը խմէին: Ոմանց ձեռքը շիշեր կային, ուրիշներու ձեռքը նիզակներ որոնց վրայ անցուած էին կտրուած գլուխներ՝ որոնց մարած աչքերուն մէջ բոցի նշոյլները կը փայլէին: Ուրիշներ կը ընանային ու կը խորդային, կամ կը խօսէին, կամ կրակը կ'արծարծէին: Ոմէնէն բարձր կը բակին քով նստած էր, կոնակը հեղեղատին դարձուցած, ծեր աշուղ մը և վին կը զարնէր. անոր շուրջը կիսաբոլոր նըստած էին երեսնի չափ գիւղացիներ:

— Գոլոդա Ղազախին երգը երգէ:
 — Ո՛չ, ոչ, Պակուալավա Մարուսիալի երգը կ'ուզենք:
 — Գըողը տանի Մարուսիայն . . . :
 Բողովարիի երգը, այն գեղեցիկ է:
 Արշեղուցքի որոշ կը լսէր ձայները:
 Աշուղը թրթուացուց լարերը, հազար ու սկսաւ երգել.

Կեցիր, նայէ շորս կողմը, դիտէ ու լրտեսէ,
Դուն որ այսչափ մարդու տէրն ես:
Դուն ալ պիտի ունենաս, երբ ալ ըլլայ, նոյն վախ-
(ճանը)

Անսնց՝ որսնք բան մը չունին երկրիս վրայ:
Ասուած՝ որսն ձեռքն է մեր բազդը:
Արդար և զթած, հաւասար կու տայ մեզի ցաւ:
Ո՞վ դուն որ խրտիս մոքավէ կը հսկարտանաս
Խրբ իմաստուն, գիտուն, խոհեմ,
Կեցիր, նայէ շորս կողմէ, դիտէ, լրտեսէ:

Աշուղը լոեց ու հառաչեց, հառաչեցին
գիւղացիներն ալ: Շատերը հաւաքուեցան
բովը, իսկ Սբշեղուցը՝ գիտէր թէպէտ որ
իրենները պատրաստ են, սակայն յարձակ-
ման նշանը չտուաւ: Այն պարզ գիշերը,
կարմիր բոցերը, այն վայրենի դէմքերը
և Նիգոլա Բողովիսքի անկատար մնացած
երգը խոր և անբացատրելի տիրութիւն
մը կ'ազդէին վրան: Սրախն վէրբերը բա-
ցուեցան, անցելոյն դառն յիշատակ մը
զինքը կը տագնապեցնէր: Աշուղը շարու-
նակեց.

Կեցիր ու նայէ՝ ով դուն որ կը պատերազմիս
Նետերով ու սլաքներով, սուրով ու հրացանով.
Ուրիշ պատերազմիկներ ալ, նոյնպէս զինուած
Սուրով, գիրաւորուած կուրծքերնէն տապալեցան գե-
(տին:

Հոս դարձիր ու գոռող աշքերդ խնարհեցուը
Գուն որ Բոդոքէն Ալավուղա կ'երթաս...:
Գուն արդարը Կ'ընկճես և քեզի կը հապատակեցնես
Եւ քու կամացդ հակառակող օրէնք մը չկայ.
Կեցիր ու նայէ՝ ով կը պատերազմիս:
Մի բարկանար, դուն կարող ես միայն գաւազանովդ
Բոլոր Լեհաստանը խոնարհեցնել:

Այդ խօսքերուն զինուորի մը ոտքին
տակէն քար մը սահեցաւ և աղմուկով վար
գլորեցաւ: Գիւղացիներէն շատերը, ձեռքե-
րը աշքերնուն վրայ դրած, վեր նայեցան:
Սբշեղուցը ատրճանակը ամբոխին վրայ
պարպեց:

— Զարկ, սպաննէ, — պոռաց, և մի և
նոյն ատեն երեսուն հրացանի հարուած-
ներ արձագանգ տուին և երեսուն զինուոր-
ներ սուր ի բոին, վար խոյացան սար-
սափահար գիւղացիներու վրայ: Հեղեղա-
տին մէկ ծայրէն կը պոռային.

— Սպաննէ, սպաննէ:

— Սպաննէ, սպաննէ, — արձագանգ
կու տար միւս ծայրը:

— Երեմիա, Երեմիա:

Յարձակումը այնպէս արագ կատարուե-
ցաւ որ գիւղացիները՝ թէպէտ զինուած,
չկրցան պաշտպանել իրենք զիրենք: Լսեր

էին որ Երեմիա, չար ոգիի մը նման, աւ մենուրեքութեան յատկութիւնը ունի, իսկ հիմա իրենց աչքերովը կը տեսնէին։ Աարսափէն չէին կրնար շարժել ոչ նիզակ ոչ գերանդի։ Հեղեղատին ժայռերու դէմ մը- զուած, սուրի հարուածներու տակ ու ոտնակոխ, ձեռքերնին կ'երկնցնէին, հա- տու երկաթները կը բռնէին, ճանճերու պէս կ'իյնային։ Ոմանք, կը փորձէին մա- վացելով ժայռերու վրայ ելլել, կը վի- րաւորէին ձեռքերնին և սրունցնին և սու- րերու սուր ծայրերուն վրայ կը գլուրէին։ Ոմանք համակամեալ կը մեռնէին, ուրիշ- ները զթութիւն կը խնդրէին, ոմանք ձեռ- քով երեսնին կը գոցէին սուրերու շաշիւ- նը և յարձակողաց աղաղակը չլսելու հա- մար։ Երեմին, Երեմին... ու մազերը կը տնկուէին և մահը աւելի ահաւոր կ'երե- նար։ Աշուղը վլնով այնպիսի հարուած մը իջուց Ղազախի մը գլխուն որ թմրած գետին ինկաւ, ուրիշ մը անոր թերը վա- հան ըրաւ հարուածի մը դէմ, կը ճչէր կը վայեր կարծես կրակի մէջ կ'այրէր։ Ղազախները կ'ուզէին սպաննել զինքը, բայց Սբշեղուցը չթողուց։

— Ողջ բռնեցեք զինքը, — պոռաց։

— Կեցիր, — կը հեծէր աշուղը, — ես ծպտեալ ազնուական մըն եմ, Լատինե- րէն կը խօսիմ։ Աշուղ չեմ ես վար առէր ձեռքերնիդ, աւազակներ, զողեր, մար- դասպաններ....

Աակայն դեռ նախատանաց շարքը չէր լմնցուցած, երբ Սբշեղուցը անոր դէմքը տեսնելով զոչեց.

— Զակլոսպա՛:

Եւ մի և նոյն ժամանակ, վայրենի գա- զանի մը նման կատղած, ծերուն ուսե- րէն բռնած բոլոր ուժովը ցնցեց ու կը հարցնէր.

— Ուր է իշխանուհին. ուր է իշխա- նուհին։

— Ողջ է ու հանգիստ, — պատասխա- նեց աշուղը։ Թո՛ղ զիս, հոգիս հանեցիր։

Անակնկալ ուրախութիւնը Սբշեղուցըի լեզուն կապեց։ Թեերը թուլացան, քրտին- քը երեսը պատեց, ծունկերը դողդղացին։ Ձեռքերովը աչքերը գոցեց և զլուխը ժայ- ռին կոթնցուց։ Կոխւը լմնցեր էր, գիւղա- ցիներէն շատերը մեռեր էին։ Զինուորնե- րը իրենց զօրավարին չորս կողմը առին, և զինքը անշարժ տեսնելով կարծեցին թէ վիրաւորուեր է։ Աակայն Սբշեղուցըի շու-

տով սթափեցաւ, Զակլոպայի դառնալով
հարցուց.

— Ո՞ւր է:

— Պարի:

— Ապահով տեղ:

— Բերդը զօրաւոր է և ո և է յարձա-
կումէ վախ չունի: Կուսանաց քովին է,
Ալավշէսցա տիկնոջ պաշտպանութեան
տակ:

— Փառք բարձրելոյն, — ըսաւ տե-
ղակալը յուզեալ ձայնով: — Տուր ձեռքդ
սեղմեմ և սրտանց շնորհակալութիւնս
յայտնեմ...: Քանի՞ հատ են գերիները, —
դարձաւ հարցուց Ղազախներուն:

— Տասնըեօթը, — պատասխանեցին:

— Ամէնուն ալ կը ներեմ: Ազատ թո-
ղուցէր զիրենք:

Ղազախները իրենց ականջին չէին ու-
զեր հաւատաւ. Վիսնիովինեցըի զօրաց մէջ
այսպիսի դէպքեր տեղի չէին ունենար:
Արշեղուցքի յօնցերը պաստեց:

— Ազատ թողուցէր զիրենք, — կը ն-
եց:

Ղազախները հեռացան, բիչ վերջ յիս-
նապետը դարձաւ:

— Տեղակալ, — ըսաւ, մեզի չին հա-
ւատար, և երթալու կը վախնան:

— Քակեցիք իրենց կապելը:

— Այո:

— Լաւ, թո՞ղ հոս մնան: Իսկ դուք
հեծէք:

Կէս ժամ վերջ անտառին նեղ ճամբէն
նորէն սկսան երթալ: Լուսինը բարձրա-
ցեր էր, սպիտակ ճառագայթները հոս հոն
թափանցելով տերեներու մէջէն մութ խա-
ւարը կը լուսաւորէր. Զակլոպա և Արշե-
դուցքի խօսելով խումբին առջեւէն կ'եր-
թային:

— Խօսէ ինծի իշխանուհւոյն վրայ,
ըսէ ինչ որ գետես, — կ'աղաչէր տեղա-
կալը: — Ինչպէս յափշտակեցիր զինքը
Պոկունին ձեռքէն. ինչպէս տարիր մինչև
Պար:

— Ո՛հ, երկայն պատմութիւն է, վերջը
կը պատմեմ...: Հիմակ կոկորդս չորցեր
է այն ոճքագործներուն համար երգելով:
Կաթիլ մը ըան չունի՞ք:

— Հոս շիշ մը օղի ունիմ...: Ա՛ռ:

Զակլոպա առաւ ու շրթոնքներուն մօ-
տեցուց. խոշոր ումակերու կոկորդէն վար
իջնալու ձայնը կը լսուէր: Արշեղուցքի
միշտ կը հարցնէր.

— Ուրեմն աղէ՞կ է:

— Յայտնի է. չորցած կոկորդի մը
համար ամէն բան աղէկ է:

— Ո՛չ, ես իշխանուհւոյն համար կը
հարցնեմ:

— Իշխանուհւոյն համար: Գառան մը
պէս հանգիստ ու աղէկ է:

— Գոհութիմ քեզ, Աստուած իմ:
Պարի մէջ ի՞նչպէս է:

— Ինչպէս զրախտի մէջ: Ամէնը չորս
կողմը կը հաւաքուին, այնչափ գեղեցիկ
է: Տիկին Սլավաշէսքա զինքը իրեն աղջ-
կան պէս կը սիրէ....: Բոլոր ասպետները
խելքերնին կը թոցնեն անոր համար: Խակ
ինքը անոնց վրայ այնչափ կը մտածէ,
որչափ ես այս բու պարապ շիշիդ վր-
այ:

— Աստուած իրեն առողջութիւն տայ:
Կը յիշէ զիս:

— Կը յիշէ....: Եւ ի՞նչպէս կը հա-
ռաչէ: Չեմ գիտեր ուսկից կը հանէ այդ-
չափ հառաչանքները ...: Ամէնը վրան
կը կարեկցին, մանաւանդ կուսանը: Ին-
քը զիս զրկեց զրեզ փնտուելու համար,
և իրեն համար կեանքս վտանգի մէջ դրի
....: Միշտ կ'ըսէր թէ մէկը կ'ուզէ զրկել,
բայց շուն մ'անգամ չզտաւ: Այն ատեն,

ես կ'երթամ ըսի: Աակայն եթէ այսպէս
ծպտեալ չըլլայի, շատոնց անդիի աշխարհ-
ըը եղած պիտի ըլլայի: այս ցնցո-
տիներու շնորհիւ այն գիւղացիները զիս
աշուդ կարծեցին:

Ացեղուցքի սաստիկ ուրախութենէն
չէր կրնար խօսիլ: Հազար տեսակ մտած-
մունք, հազար տեսակ յիշատակներ մըտ-
քին մէջ կը խուժէին: Հեղինէն աշքին
դիմաց կը տեսնէր ի՞նչպէս վերջին անգամ
տեսած էր Ռազլուկի մէջ, անոր շնչառու-
թիւնը, անոր անոյշ ձայնը կը լսէր: Պար-
տէզին մէջ քալելնին միտքը կու գար, կը
յիշէր գուշակ թուչունը, անոր ըրած հարց-
մունքները, Հեղինէն շիկնիլը, երբ թրու-
չունը տասուերկու որդի գուշակեց:
Հոգին անոր կը ցանկար, սիրաը ուրա-
խութենէն կը ճաթէր: Կըած բոլոր վիշ-
տերը հիմա իրեն կաթիլ մը ջուր ովկիա-
նոսի մէջ կը թուէին: Զգացածը չէր կրնար
բացարել: Կ'ուզէր երգել, պոռալ, հարց-
նել, միշտ անոր վրայ խօսիլ:

— Ուրեմն, — կրկնեց, — ո՞ղջ է ու
հանգիստ:

— Այո՛, ո՞ղջ է ու հանգիստ, — հաս-
տատեց Զակլոպա:

— ինքը ուրեմն զրկեց զքեզ զիս
փնտռելու համար :

— ինքը :

— Նամակ ունիս իրմէ :

— Ունիմ :

— Տուր ինձի :

— Զգեստիս մէջ կարեր եմ, հիմա
մութ է...: Հանդարտէ :

— Զեմ կրնար, դուն ալ կը տեսնես
որ չեմ կրնար :

— Կը տեսնեմ, կը տեսնեմ :

Զակլոպա լակոնական պատասխաներ
կու տար, վասն զի սաստիկ քուն ունէր
և իրաւցնէ քիչ վերջ աչքերը զոցեց :
Սրշեղուցը նորէն ընկղմեցաւ իրեն երեա-
կայութիւններու մէջ, զինքը սթափեցուց
ձիերու ոտնաձայն մը: Բոնիազովսքի էր
ձիաւորներու գումարտակով մը՝ զոր իշ-
խանը իրեն զիմաւորելու զրկեր էր աւելի
ապահովութեան համար:

Ժ. Գ.

Դիւրին է ենթադրել թէ ինչպէս ըն-
դունեցաւ իշխանը Օսինսքի և Յորիսքի
մերժման լուրը: Դէպքերը այնպէս ետեէ
ետե կը յաջորդէին որ միայն իշխանը կա-
րող էր համբերել առանց վճատելու: Քիչ
կը մնար որ ճանչնալով իրեն անկարո-
դութիւնը պիտի հեռանար ու մունջ զի-
տող մը պիտի ըլլար Աւզբանիոյ մէջ տեղի
ունեցող գէպքերուն: Իսկ զինքը անկա-
րող վիճակի մէջ գնողները որո՞նք էին...
իրենները...: Իրաւունը չունէր արգեօք
կարծելու որ երբ ինքը ասպարէզ ելլէր և
ապստամբներուն հարուած մը տար, բոլոր
Հասարակապետութիւնը զէն ի ձեռին ոտք
պիտի ելլէր, պատերազմի բաղզը և վրէժ-
խընդիր սուրը իրեն ձեռքն յանձնելով...:
Բայց խաբուեր էր: Թաղաւորը կը մեռ-
նի, իշխանութիւնը ուրիշներուն ձեռքը
կ'անցնի՝ որոնց առաջին զործը կ'ըլլայ
երեսէ ձգել զինքը՝ զվիսնիովիցըի, և
այսու մեծ շնորհը մ'ընել Խմիելնիցըի,

պարզ Ղազախի մը, կենաց և մահու կոփէ
մը խոյս տալով: Օ՛հ, որչափ նուաստա-
ցեր էր Հասարակապետութիւնը: Մաքնով-
բայի յաղթութենէն վերջ, որ աւուր չա-
րագոյն լուրեր կը հասնէին. Քիզէլի նա-
մակը՝ որ բանակցութեան մը լուրը կու
տար. Բոլէզիայի ամպատամբիլը, գնդա-
պետներու մերժումը. այս ամէնը նշան էր
գլխաւոր հրամանատարին՝ իշխան Գոմի-
նիկոս Սասլաբոյ – Օսղրոսքիի, թշնա-
մութեան: Սբշեղուցքիի բացակայութեան
ժամանակ, բանակը եկեր էր Գորոք –
Զէնքովիչ և լուր բերեր էր թէ Օվրուցի
բոլոր գաւառը բոցերու մէջ է: Խաղաղ
բնակիչները, զգոյշ՝ շարժումներէ, բռնու-
թեամբ զինուորեր էին Զեչիովսքիի Ղա-
զախներու ու Թաթթարներու մէջ: Բերդեր
և քաղաքներ հրոյ ճարակ. ազնուական-
ները սպաննուած, և ասոնց մէջ իշել,
Վիսնիովիեցքիներու հին և հաւատարիմ
բարեկամը: Իշխանը կը խորհէր, միանալ
Օսինսքիի և Քորիսըիի, խորակել Գրի-
վոնոսը, յարձըկիլ Օվրուըի վրայ, զաշնակ-
ցիլ Լիթուանիոյ Աթամանին հետ և այս-
պէս երկու կրակի մէջ առնել ապստամբ-
ները: Բայց այս ծրագիրները օդ ելան :

Այսափ արշաւանքներէ ու կոխներէ վերջ,
իշխանը անկարող էր Գրիվոնոսի հետ չա-
փուելու, մանաւանդ որ Քիչէփ կառավար-
չին վրայ ալ վստահ չէր, վասն զի նա հո-
գով մարմնով խաղաղութեան կողմն էր:
Իրաւ է որ Երեմիայի հաստատուն և հե-
ղինակաւոր կամաց տեղի կու տար, սա-
կայն որչափ աւելի կը տկարանար այս հե-
ղինակութիւնը, այնչափ աւելի նա կը վա-
րանէր պատերազմի առաջարկութիւնները
ընդունելու:

Իշխանը լուսամբ մտիկ ըրաւ Սբշե-
գուցքիի տեղեկութիւններուն: Բոլոր սպայ-
ները, տըխուր, աչքերնին իրենց զօրա-
վարին կը դարձնէին:

— Կարելի բան է, — ըսաւ Վիսնիո-
վիեցքի, — որ Գոմինիկոս իշխանը այդ-
պիսի հրաման մը տուած ըլլայ:

— Այս: Մինչև անգամ անոր նամակը
ցուցուցին ինձի:

Երեմիա սեղանին կոթնեցաւ ու երեսը
ծածկեց ձեռքերով:

— Այս մարդկային ուժերէ վեր է, —
ըսաւ վերջապէս: — Կարելի բան է որ ես
մինակ ստիպուիմ գործել և փոխանակ
օգնութեան, նախատինը ընդունիմ: Կըր-

նայի քաշովիլ Ապնդոմիր, իմ կալուած ներուս մէջ, և հոն խաղաղ կենալ, բայց չըրի, վասն զի կը սիրեմ հայրենիքս... Եւ ահա կրած աշխատանացս և թափած արեանս վարձը:

Իշխանը հանդարտ կը խօսէր, սակայն ձայնը ներքին վիշտը կը մատնէր : Ծեր զնդապետները և բիշ մը առաջ յաղթական երիտասարդ զինուորականները անպատճելի տիրութեամբ կը դիտէին զինքը : Կը գուշակէին թէ ինչպիսի դառն կոիւ մը կայ այն երկաթեայ մարդուն ներսը և թէ ինչ կը կըէ անոր անձնասիրութիւնը : Ինքը, իշխան, ոռուս պալատին, պիտի խոսնարհէր Խմիելնիցը մը, Գրիվոնոսի մը գիմաց . ինքը՝ որ իրքեւ թագաւոր, օտար դեսպաններ կ'ընդունէր բիշ առաջ, զահէն պիտի իջնէր, պիտի հրաժարէր փառքէն, բերդի մը պարիսպներուն մէջ պիտի փակուէր, ուրիշներու վարած պատերազմի մը վախճանին սպասելով կամ նուաստացուցիչ բանակցութեան մը առաջարկները լսելով : Դէմքին վրայ կը տեսնուէր ներքին վիշտը : Եիհարցեր էր, աչքերը փոսը ինկած, և գրեթէ ճերմըկեր էին մազերը : Այսուհանդեմ, կերպարանը միշտ, չեմ

գիտեր, ինչպիսի՛ մեծզի և աղէտալի բան մը կը ներշնչէր . զոռոզութիւնը չէր թուուր որ ներքին վիշտը յայտնէ արտաքուստ :

— Ահ, ահ, — բացագանչեց վերջապէս զառն ժպիտով, — թող այդպէս ըլլայ: Մենք ապերախտ հայրենեաց պիտի ցուցնենք թէ ոչ միայն պատերազմիլ գիտենք իրեն համար, այլ և մեռնիլ: Յայտնի է թէ աւելի վսեմ մահ մը կ'ուզէի բան ինչ որ կը սպասէ ինծի այդ խառնիճապանճի դէմ կոռուելով : Ապայն ուրիշ ճար չկայ:

— Մահուան վրայ մի՛ խօսիք, իշխան, — ընդմիջեց Քիէւի կառավարիչը, — Աստուծոյ կամքը անքննելի է, և թերեւս մահը զեռ շատ հեռուն է: Ես կը գովեմ ձեր ասպետական ողին, սակայն չեմ կըրնար մեղադրել ո՛չ փոխարքայն, ո՛չ հրամանատարները, որոնք կը ջանան բաղաքական պատերազմին վերջ մը տալ, նոյն իսկ զիջումներ ընելով : Եղրօր արիւն է որ կը թափի հոս, և մեր կոիւներէն օգտուողը օտարը պիտի ըլլայ:

Իշխանը երկայն նայեցաւ կառավարչին:

— Գութ ունիք յաղթուողներուն վրայ, — ըստ վերջապէս, — բայց ոչ յաղթողներուն. ասոնք ձեզի երախտագէտ պիտի ըլլան, միւսները պիտի արհամարհեն զձեզ: Տայր երկինք որ ոչ երբէք անիրաւէք այս ժողովրդեան դէմ: Բայց քանի որ ապստամբութիւնը կայ, շնորհը պէտք չէ, այլ արիւն....: Ապա թէ ոչ ամօթ և կործանումն ամեննուու....:

— Ընդհանկառակն կործանումը ապահով է, — առարկեց կառավարիչը, — երբ իւրաքանչիւր ոք իրեն զիխուն ուզէ պատերազմիլ:

— Այդու ըսել կ'ուզէք որ ինծի պիտի չօգնէք:

— Մտիկ ըրէք ինծի, իշխան: Աստուած վկայ է որ հակառակութիւն մը չունիմ ձեզի դէմ. բայց խիղճս չի ներեր ինծի որ իմ զինուորներս ստոյգ մահուան առաջնորդեմ, անոնց արիւնը ինծի սիրելի է և կրնայ դեռ օգտակար ըլլալ Հասարակապետութեան:

— Լաւ ուրեմն. իսկ դուք, իմ հին ընկերներս, դուք ալ պիտի թողուց վիս. — հարցուց իշխանը իրեն սպայներուն: Այս խօսքերուն ամէնքը իրեն չո՞ս

կողմը առին: Մէկը անոր զգեստները կը համբուրէր, ուրիշ մը ծունկերը կը զրկէր, ոմանք ձեռքերնին վեր վերցուցած կ'աղաղակէին.

— Մինչև մեր վերջին շունչը, մինչև մեր արեան վերջին կաթիւը, քեզի հետ պիտի ըլլանք մենք: Առաջնորդէ մեզի, պիտի հետեւինք. նոյն իսկ առանց վարձքի պիտի ծառայենք քեզի:

— Ես ալ, — ըստ Աքսաք պատանին շիկնելով աղջկան մը պէս, — ես ալ կ'ուզեմ քեզի հետ մեռնիլ: — Այս վսեմ տեսարանը յուզեց նոյն իսկ կառավարիչը: Իշխանը մէյ մը մէկուն, մէյ մը միւսին քովը կ'երթար, կը համբուրէր և շնորհակալ կ'ըլլար: Խանդը տիրեր էր երիտասարդին ալ, ծերուն ալ վրայ: Աչքերնէն բոց կ'արձըկէին, ձեռքերնին անհամբեր սուրերուն երախտակալները կը սեղմէին:

— Ձեզի հետ ապրեցայ, ձեզի հետ պիտի մեռնիմ, — ըստ իշխանը:

— Ու պիտի յաղթենք, — պոռացին սպայները: — Ի Բոլոննոյէ, ընդգէմ Գըի վոնոսի: Ո՛վ որ հեռանալ կ'ուզէ, թո՞դ հեռանայ: Առանց անոր ակը կը գործենք:

Ոչ փառաց և ոչ մահուան բաժանորդ
չենց ուզեր ուրիշները:

— Տեարք, — խօսեցաւ իշխանը: — Գրիվոնոսի դէմ երթալէն առաջ, պէտք ենց կազդուրուիլ: Այս երրորդ ամիսն է որ միշտ ձիու վրայ ենք: Աշխատութիւն և օդոյ գէշութիւն կաշի և ոսկը դարձուցին զմեզ: Առ այժմ Սպարայի երթանք: Հոն կը հանգչինք և կարելի է այդ միշոյին մեզի օգնութիւն մը հասնի: Նոր ուժերով վատահաբար կրնանք կրակին մէջ նետուիլ:

— Երբ մեկնիլ կը հրամայեմ, — հարցուց ծեր Սամվելիքովսքի:

— Անմիջապէս, — կտրիճ պատերազմիկս, առանց վայրկեան մը կորսնցընելու: Խակ գուն ուր կ'ուզես երթալ. — հարցուց կառավարիչին:

— Ի կլինիանի: Լսեր եմ թէ հոն կը հաւաքուին գունդերը:

— Լաւ, գնա: Կ'ընկերենք Տէրութեանդ:

Կառավարիչը պատասխան շտուաւ: Թէ պէտ կը լքանէր զիշխանը, սակայն սա զինքը կը հոգար ու իրեն կ'ընկերէր: Երգիծանք մըն էր ըրածը...: Այնու հանդերձ,

Կառավարիչը միտքը չփոխեց: Սպայները ծուռ աչքով կը նայէին իրեն, և եթէ կարգապահութեան սիրոյն համար ըբլար, ուրիշ կերպով պիտի ցուցնէին իրենց տրժգոհութիւնը:

Յարգանօք ծռեցաւ ու զուրս ելաւ: Սպայներն ալ ցրուեցան մեկնելու պատրաստութիւնները տեսնելու: Իշխանին հետ միայն Սբշեգուցքի մնաց:

— Այն գունդերը կազմողներն ի՞նչ զինուորներ էին. — հարցուց իշխանը:

— Լաւագոյնները: Մէկ գունդին մէջ կային գերմանական զրութեամբ կրթուած դրակոններ. պահակ հետեւակազօրու մէջ երեսնամեայ պատերազմին հին զինուորները...: Կարծես ամէնն ալ հոռվմայեցի սուսերամարտներ են:

— Շատ էին:

— Երեք հազար ամէնը:

— Ափսոս, ափսոս: Խնչեր կարելի չէր ընել այդպիսի օգնականներով:

Կրկին նկարուեցաւ վիշտը իշխանին դէմքին վրայ:

— Այո, — ըսաւ իբր թէ ինքնիրեն խօսէր, — դժբաղդութիւնը հոն եղաւ որ պարտութեան ժամանակը ըրին մնձերու



ընտրութիւնը։ Յսղբորոկ սքանչելի է եթէ
ճառախօսութեամբ և լատիներէնով պա-
տերազմ մղուի. Գոնիեցըուլսքի ունի զի-
նուորական ողի, սակայն երիտասարդ և
անփորձ է. Սաւալասքոյ . . . սա ամէնէն
վասն է։ Կարճատես և վախկոտ։ Կ'ա-
խորժի աւելի նստիլ խնձորօղիի սափորին
դիմաց և փորին վրայ թրնել, քան պա-
տերազմի մէջ հրամաններ տալ . . . Այս
բանս քեզի միայն կ'ըսեմ . . . Ուրիշները
պիտի կարծեն թէ նախանձու և ատելու-
թեան համար կը խօսիմ . . . Ահաւոր չա-
րիքներ կը նախատեսիմ . . . Եւ զեկը այս
մարդկանց ձեռքն է և ճիշտ պատերազմի
աղէտալի վայրկենին։ Երբ կը մտածեմ,
կը փափարիմ որ Աստուած հոգիս առնէ
. . . կը զգամ թէ երկայն պիտի չղիմա-
նամ։ Հոգիս անսասան է և եռանդուն,
բայց մարմնոյս վրայ ոյժ չմնաց։

— Դուք աւելի խնամք պէտք էք տա-
նիւ ձեր առողջութեան . . . : Հայրենեաց
փրկութիւնը ձեզմէ կը կախուի։

— Ո՛չ, հայրենիք այդպէս չի մտա-
ծեր, ապա թէ ոչ զիս անտես չէր ըներ,
ձեռքէս սուրը չէր յափշտակեր։

— Երբ կարուոս իշխանը գահը բարձ-

րանայ, պիտի զիտնայ թէ զո՞վ պէտք է
վարձատրէ և զո՞վ պատժէ . . . Առ այժմ
բաւական զօրաւոր էք և խոնարհելու պէտք
չունիք։

— Ես իմ ճամբաս պիտի երթամ։
Թիերևս իշխանը չէր անզբաղանար որ,
ուրիշին օրինակին հետեւով, ինքիր գըլ-
խուն կը կառավարուէր ու հպատակիլ
չէր ուզեր. սակայն իրեն ջանքն էր Հա-
սարակապետութեան պատիւը փրկել, ա-
նոր համար անզործ չէր ուզեր մնալ։

Լուսթիւն մը տիրեց որ ըիչ վերջ ձիե-
րու խրիխնջներէ և փողերու ձայներէ
վրդովուեցաւ։ Իշխանը սթափեցաւ, զլուխը
տարաւ բերաւ տխուր մտածութիւնները
և նախազգացումները մոքէն փարատելու
համար։

— Ճամբան խաղաղ էք ամէն կողմ։
— Հարցուց։

— Մշինայի անտառին մէջ ըուրջ եր-
կու հարիւր գիւղացիի խումբի մը հանդի-
պեցայ, ջնջեցի զայն։

— Լաւ։ Գերի բռնեցի՞ք։

— Ալո՞, բայց . . .

— Կախաղան հանեցի՞ր զանոնը . . .
Այս . . .

— Ոչ։ Ազատ արձըկեցի։
Երեմիա ապշած Աքշեղուցքիի նայեցաւ։
— Դո՞ւմ ալ արգեօք խաղաղութեան
կողմանակից ես...։ Ի՞նչ կը նշանակէ այդ։
— Բարձրապատիւտէր. գիւղացիներուն
մէջ ծալտեալ ազնուական մը կար, զոր
կենդանի բռնեցինը։ Հոս բերի զինքը։
Միւաները արձըկեցի, վասն զի Աստուած
այնպիսի շնորհք մ'ըրաւ ինձի որուն հա-
մար յօժարութեամբ յանձն կ'առնեմ ո՛և
է պատիժ։ Այն ազնուականը Զակլուա
կ'ըսուի և ինձի Հեղինէ իշխանուհոյն
վրայօք տեղեկութիւններ տուաւ։
Իշխանը Աքշեղուցքի մօտեցաւ և հո-
գածու կերպով մը հարցուց։
— Ո՞չ է։ հանգի՞ստ է։
— Այո՛, զոհութիւն Աստուծոյ։
— Ո՞ւր է։
— Պար։
— Լաւ բերդ մըն է...։ Ո՞հ, սիրելիս,
— յաւել իշխանը համբուրելով Աքշեղուց-
քիի ճակատը, — ես ալ ուրախ եմ զբեզ
երջանիկ տեսնելով, վասն զի որդւոյս պէս
կը սիրեմ զբեզ։
Աքշեղուցքի իշխանին ձեռքը համբու-
րեց, և թէպէտ միշտ պատրաստ անոր

համար կեանքը տալու, հիմա աւելի պատ-
րաստ կը զգար ինքզինքը անոր համար
կրակը նետելու։

— Հիմա չեմ զարմանար որ ազատ
արձըկեր ես գերիները ...։ Սակայն այդ
Զակլուան կտրիճ մէկը պէտք է ըլլայ որ
կրցեր է զիշխանուհին Տնիերերէն մինչեւ
Պար տանիլ։ Փառը Աստուծոյ այս բարի
լուրը առնելնուս համար։ Հոս կանչէ զին-
քը տեսնենք ինչպիսի մէկն է։

Տեղակալը գէպի դուռը վազեց։ դուռը
յանկարծ բացուեցաւ ու ներս մտաւ Վէր-
շիուլ՝ որ Թաթարներովը երկրազնու-
թեան զնացեր էր։

— Իշխան, — բսաւ հատկլեալ, — Գրի-
վոնոս առեր է Բոլոննոյէ և տասը հազար
մարդ սրէ անցուցեր է։

Սպայները վազեցին ու վերշիուլի չորս
կողմը առին։ Քիէւի կառավարիչն ալ ե-
կաւ։ Իշխանը ընկղմած էր մտածմանց
մէջ։ Այդպիսի բանի մը չէր սպասեր։

— Կարելի չէ...։ Հոն Հռուգենները
կային միայն։

— Քաղաքէն ոչ ոք ողջ չէ ելեր։
— Կը լոէք, — հարցուց իշխանը կա-
ռավարչին։ — Եւ այս վայրենի գազան-

ներու հետ է որ կ'ուզէք բանակցիւ, ու
րոնք և ոչ իրենց մարդիկներուն կը խը-
նայեն:

— Շան զաւակնե՞ր, — ըստ կառա-
վարիչը: — Լաւ ուրեմն, ևս ալ ձեզի հետ
կու գամ:

— Ապրի՞ս, — բացագանչեց իշխանը,
— այդպէս կ'ուզեմ որ ըլլաք:

— Կեցցէ կառավարիչը, — աղաղա-
կեց ծեր Սասփիլիքովսը: — Կեցցէ հա-
մաձայնութիւն:

— Բոլոննոյէն վերջ ուր գնացեր է
Գրիվոնոս, — հարցուց իշխանը վերշխուվի:

— Կոսդանդինով, հաւանականօրէն:

— Ով Աստուած իմ, ուրեմն կորսուե-
ցան Օսինսքի և Քորինսքի գոնդերը,
հետեակազօրը չի կրնար հեծելազօրուն
դիմացէն փախչիլ ...: Եղածը մոռնալու
է ու օգնութեան համնելու է: Հեծէ՞ք, շուտ,
հեծէք:

Իշխանին դէմքը գուարթացաւ, տժգոյն
այտերը գունաւորուեցան: Փառաց ճամ-
բան դիմացը կը բացուէք:

ԺԴԻ.

Բանակը Ռոզոլովցի կանգ առաւ, վասն
զի իշխանը կը հաշուէք որ Օսինսքի և
Քորիսքի Բոլոննոյէի առնուիլը երբ լսեն,
պիտի նահանջեն: Եթէ թշնամին զանոնք
հալածէ, պիտի ընդհարի իշխանին ա-
նակնկալ ուժերուն և պիտի յաղթուի: Ա
Յնթադրութիւնները մասամբ իրականա-
ցան: Զինուորները զիրքերնին բռնեցին և
անվրդով պատերազմին կը սպասէին: Ա-
մէն կողմ ջոկատներ զրկուեցան: Իշխա-
նը քանի մի գունդերով զիւղին մէջ մնաց:
Երեկոյեան դէմ լուր բերին իրեն որ կոս-
դանդինովի զիէն հետևակ զօրաց խումբ
մը առաջ կու գայ: Վիմնիովիեցքի իրեն
սպայները մէկ տեղ առած ելաւ զիտե-
լու: Երկու գունդ, իրենց գալուստը փո-
ղերու ձայնով իմացնելով, զիւղին ստորո-
տը կանգ առին, և երկու հրամանատար-
ները իշխանին մօտենալով, ծառայելու
պատրաստականութիւննին յայտնեցին ա-
նոր: Օսինսքի և Քորիսքի էին: Երբ տե-

սան զվիսնիովիեցըի իրեն սպայակոյտին մէջ տեղ, այլայլեցան քիչ մը և պատասխանի սպասեցին:

— Բարդին անիւր, — ըսաւ իշխանը,
— զոռովներու վիզը կը խոնարհեցնէ :
Չուզեցիք մեր հրաւերը ընդունիլ ու հիմա ինընայօժար կը ներկայանաբ:

— Բարձրապատիւ Տէր, — համարձակ խօսեցաւ Օսինսքի, — հոգւով չափ կը փափաքէինք ձեր զրօշակին տակ ծառայել, սակայն արգիլեցին մեզի: Նա է պատասխանատու հետևանքներուն որ այդ արգելը մեր վրայ զրաւ: Իբրև զինուոր մեր պարտքն էր լուել ու հնազանդիլ, այսուհանդերձ ակամայ յանցանաց ներումն կը ինդքենք:

— Դոմինիկոս իշխանը հակառակ հրաման մը տուաւ ուրեմն, — հարցուց իշխանը:

— Ոչ: Աակայն մեր զօրքերուն միակ փրկութիւնը ձեր Բարձրութեան ձեռքն ըւլալու հարկն առաջին հրամանը կը ջնջէ ...: Ալդէ, ձեր հրամանին տակ, պատրաստ ենք կոռւմլու և մեռնելու:

Այս խօսքերը իշխանին և իրեն սպայակոյտին վրայ լաւ տպաւրութիւն մ'ը-

բին: Օսինսքի քաջ զօրավար մըն էր, և թէպէտ դեռ երիտասարդ, — քառասուն տարուան էր, — արտաքին պատերազմներու մէջ մեծ համբաւ վաստկեր էր: Ամենքը հաճութեամբ կը դիտէին անոր ազնուական դէմքը: Բարձր, կանգուն, դէպի վեր ոլորած չէկ պեխերով և շուետական մօրուքով, կը յիշեցնէր Երեսնամեայ պատերազմին ախոյեաններէն մին: Քորիսքի, ծննդեամբ թաթար, բնաւ չէր նմաներ անոր: Կարճ, յաղթանդամ, նենգաւոր դէմքով, տարօրինակ մէկը կը թուէր իրեն համազգեստով որ չէր համապատասխաներ իրեն արևելեան շարժուձերուն: Գերման հետևակազօրուն գնդապետն էր, նըշանաւոր էր արիութեամբը, խիստ կարգապահութեամբը, յամառ լուակացութեամբը:

— Ձեր Բարձրութեան հրամաններուն կը սպասենք, — ըսաւ Օսինսքի:

— Շնորհակալ եմ և կ'ընդունիմ ձեր ծառայութիւնը: — պատասխանեց իշխանը:

— Գիտեմ թէ զինուորի մը առաջին պարտքն է հնազանդիլ: Եթէ զձեզ հրափրեցի, չէի զիտեր թէ այդ արգելը կար: Ծնկեր պիտի ըլլանք եթէ յաջող և եթէ ձախող

բաղդին մէջ, սակայն կը յուսամ թէ գոհ
պիտի մնաք ձեր ծառայութենէն:

— Թո՞ղ Զեր թարձրութիւնը մեզմէ և
մեր զինուորներէն գոհ մնայ, մենք ուրիշ
բան չենք ուզեր:

— Թշնամին հեռո՞ւ է:

— Յառաջապահ գունզը մօտ է, բայց
բուն բանակը առաւտեան դէմ հազիւ
հասնի:

— Լաւ: Ժամանակ ունինք . . .: Զեր
գունդերը կարգաւ անցուցէք դիմացէս,
որպէս զի տեսնեմ թէ ինչ զինուորներ կը
բերէք ինձի և ինչ վատահութիւն կրնանք
ունենալ վրանին:

Երկու զնդապետները դարձան իրենց
զինուորներուն քով, և քիչ վերջ անոնց
զլուխն անցած բանակին մէջ տեղէն ան-
ցան: Խշխանին զինուորները իրենց նոր
ընկերները զիտելու վազեցին: Կիզայի
հրամանին տակ առջևէն կ'երթային ար-
քունի դռակրներ ցցունազարդ շուետա-
կան ծանր սաղաւարտներով: Հեծեր էին
ընտիր և աղէկ բուծուած Բողոլիոյ ձիեր:
Թարմ, հանգչած, զեղեցիկ և փայլուն
նշանազգեստներով մարդիկ, դուրս ցատ-
քող հակապատկեր մը կը ներկայացնէին

Խշխանին զինուորներուն հետ՝ որոնք անձ-
րեներէն և արեւէն շատ կրեր էին: Անցաւ
Օսինսցիի գունզը, և ամենէն վերջը Քո-
րիսցի: Հիացման շշնկոց մը լսուեցաւ զի-
նուորներուն մէջ: Կարմիր հագուած, շող-
շողուն հրացանները ուսերնուն վրայ, երե-
սուն երեսուն բաժնուած կը քալէին հա-
ւասար և ծանր քայլերով, կարծես թէ մէկ
մարդ կը կազմէին: Երբ իշխանին զիմաց
հասան Օսինսցի հրամայեց. կանգ, և գուն-
զը գամուած մնաց գետնի վրայ: Սպայ-
ները սուրերով ողջունեցին, դրօշակիրը
թարձրացուց դրօշակը, և, երեք անգամ
շարժելէն վերջ, նորէն ծալեց: Յառաջ.
պոսաց Օսինսցի: Յառաջ, կրկնեցին սպայ-
ները, ու գունզը շարժեցաւ: Նոյն կերպով
անցան նաև Քորիսցիի զինուորները: Ա-
մէնուն սրտերը ուրախութեամբ ցնծացին.
իսկ Երեմիա, կատարեալ հասկցող, ձեռ-
քերը կողերուն վրայ գրած, կը զիտէր
ու կը ժպտէր: Իրեն՝ հետեակազօրն էր
որ կը պակսէր, իսկ հիմա կը հասկնար
որ ասոնցմէ լաւագոյնը ամբողջ աշխար-
հի մէջ պիտի չկարենար գտնել: Սպայա-
կոյտն զինուորական իննդիրներու վրայ
և զինուորաց զանազան յատկութեանց
վրայ կը խօսակցէր:

— Զաբորոժի հետևակազօրը, — կ'ըսէր Սթլէշինսքի, — սքանչելի է, մանաւանդ պատնէշներուն ետե, սակայն այս ալ անկէ վար չի մնար:

— Այս լաւագոյն է և աւելի փորձ, յաւել Միկուրսքոյ:

— Ակայն ստուարազէն, — խորհրդածեց Վերշիռուլ: — Ես իմ թամար գունդովս յանձն կ'առնեմ յոգնեցնել զիրենք երկու օրուան մէջ և երրորդ օրը ջարդել զամենքը:

— Եյ, թող, գերմանացիք քաջ զի՞նուորներ են:

— Աստուած իրեն ողորմութեամբ իւրաքանչիւր ազգի տարբեր յատկութիւններ տուեր է, — ըստ Լոնկինոս Բոտպիթիէնդա իրեն Լիթուանիացի շեշտովը: — Զօրաւոր են, բայց ես լսեր եմ թէ մեր հեծելազօրէն լաւագոյնը չկայ ուրիշ տեղ. և սակայն ոչ մեր հետևակազօրը և ոչ հունգարացին չեն կրնար բաղդատուիլ գերմանացի հետևակազօրու հետ:

— Վասն զի Աստուած արդար է, — ըստ Զակլոպա: — Օրինակի համար, բեզի մեծ հարստութիւն մը տուեր է, ահազին սուր մը, երկաթէ թև մը, և միայն մէկ դիրէմ ըղեղ:

— Ահա նորէն սկսաւ խածնել զինքը, — ըստ Սթլէշինսքի ծիծաղելով:

Լոնկինոս աչքերը գոցեց և սովորական պարզմտութեամբ պատասխանեց.

— Տաղտկալի է անոր մտիկ ընկելը ...: Իսկ քեզի տուեր է շատ երկայն լեզու մը:

— Եթէ ըսես թէ գէշ ըրեր է, դժոխքի մէջ պատիմդդ կը կրես, վասն զի Անոր կամաց դատաւոր կ'ըլլաս:

— Քեզի հետ խօսողին շունչը կը հատնի, շատախօս:

— Բայց զիտես մարդը ինչ բանով կը զանազանուի անբան կենդանիէն:

— Ինչ բանով:

— Դատողութեամբ և խօսքով:

— Ճիշտ խօսք, — բացազանչեց Միկուրսքոյ:

— Ես եթէ չես զիտեր թէ ինչո՞ւ համար Լեհերու ծիւաւոր զօրքը լաւ է, իսկ Գերմանացւոց հետևակը, ուշ դիր քեզի կը բացատրեմ:

— Ինչո՞ւ համար, ինչո՞ւ համար, — կրկնեցին շատ ձայներ:

— Աստուած ճին ստեղծելէն վերջը ցուցուց զայն մարդիկներուն, որպէս զի իրեն ձեռաւ-

գործը գովեն։ Այն ատեն Գերմանացի մը կար, վասն զի Գերմանացիք միշտ և ամէն տեղ կը գտնուին, Աստուած կը հարցնէ անոր. « Այս ինչ է » խսկ Գերմանացին կը պատասխանէ փփէրտ։ Այն ատեն Աստուած կը գոչէ. « ինչ, դուն իմ ստեղծած բանիս փփլ կ'ըսես...։ Լաւ ուրեմն զիտցիր որ երեք այս կենդանին պիտի չհեծնես, և եթէ փորձես, լաւ պիտի չյաջողիս»։ Այսպէս ըսելէն վերջ ձին Լեհին տուաւ։ Եւ ահա այս է պատճառը որ Լեհ հեծելազօրը կը գերազանցէ միւսները։ Այնուհետև Գերմանացիք սկսան Աստուծոյ ետեւէն վազել ու ներումն խընդրել, և այնչափ վազեցին որ աշխարհիս լաւագոյն հետևակազօրը եղան։

— Գիւտաւոր արդարե, — բացազանչեց Լոնկինոս։

Խօսակցութիւնը դադրեցաւ երբ լսեցին թէ ուրիշ գունդեր կը հասնէին, բայց ոչ Ղազախ, վասն զի Կոսդանդինովի զիէն չէին զար, հապա Ապրուք գետէն։ Երկու ժամ վերջ հասան բայց այնպիսի շառաչով և աղմուկով որ իշխանը բարկացաւ և լուր դրկեց որ լոեն, վասն զի թշնամին մօտ էր։ Ասմուէլ Լասք էր, արքոմի սլահակ

զօրքին հրամանատարը, թիկնապահ թագաւորին, հոչակաւոր հետամուտ շահատակութեանց, պնդագլուխ, կասկածոտ, կոռւասէր, քաջ սուսերախաղ, և պատերազմի արուեստին մէջ մեծ վարպետ։ Իրեն հրամանին տակ ութ հարիւր մարդ ունէր, ամէնքն ալ իրեն պէս կտրիճ և աներկիւղ, մաս մը ազնուական, մաս մը Պազախ, ամէնն ալ չուանէ փախած մարդիկ։ Ավկայն Երեմիա իշխանը զինուորաց ազատութենէն չէր վախեր, գիտէր զանոնը զառ դարձնելու արուեստը և որչափ ալ պակասութիւններ ունենան, կտրիճ զինուորներու վերածել։ Միով բանիւ յաջող էր օրը։ Երէկ, կառավարիչը մեկնել հեռանալ կը սպասնար. ինքը պատերազմը յետաձգելու կը բռնազատուէր, վասն զի, տկարացած, չէր կրնար թշնամոյն վրայ յարձըկիլ. այսօր, տասուերկու հազար զօրաց բանակ մը՝ որ կարող էր կը ուսիլ հինգ անգամ թուով աւելի եղող թըշնամոյն դէմ, թէպէտ ոչ այնչափ վարժ զէնքի և կարգապահութեան։ Այլ ևս հանգիստ առնելու վրայ խօսք չկար։ Իշխանը ժողովի կանչեց Լասք, Թիշեվիչ, Ասպիլիքիրի, Օսինսքի և Մազնիսըոյ ու

խորհուրդ ըրին պատերազմի ծրագրին վը-
րայ: Որոշուեցաւ Գրիվոնոսի դէմ պատե-
րազմիլ և նոյն իսկ զանիկա զտնելու եր-
թալ, եթէ ժամանակին չհասնէք:

Գիշերը մութ և գեղեցիկ էր: Երկնըի
խաւար կամարին վրայ հազարաւոր աստ-
ղերը կը փայլէին, լուսինը՝ բարձրա-
ցած, կ'արծաթազօծէր տուներու տանիք-
ները: Սակայն ոչ ոք ընանալ կը մտա-
ծէք: Ամէնըը գործոյն մօտալուս ըլլալը
կը զգային և առ այն կը պատրաստուէին:

Սպայները, մեծ կը ակի մը շուրջը հա-
ւաքուած՝ խնձորողի կը խմէին: Զակլուսա
իրեն ուղղուած ետեէ ետև հարցմանց պա-
տասխան կու տար, ուսկից և ինչպէս
անցեր էր Տնիերերէն. ի՞նչ ըլեր էր. ի՞նչ-
պէս հասեր էր Պար:

— Տեարը իմ, — ըստ Զակլուսա զա-
ւաթ մը խնձորողի պարպելով. — Եթէ
ուզեմ ամէն բան պատմել, առ նուազն
տասը գիշեր և շատ աւելի խնձորողի պէտք
է: Ծեր կոկորդ մը, լաւ գիտէք, պէտք է
օծել միշտ, սայլի անիւի պէս: Այսչափս
գիտցէք որ իշխանուհւոյն հետ Քորսուն
զնացի, նոյն իսկ Խմիելնիցքի բանակին
մէջ, և անփաս անցուցի զինըը այն տե-
սակ մը գժոխին մէջէն:

— Կախարդ մըն ես դուն ուրեմն, —
զոչեց Վոլստիէսը: — Բաել է հմայեր
էեր զինըն ալ, զքեզ ալ:

— Այո՛, իրաւունք ունիս. ես հմայեր
էի զինըը...: Երիտասարդ եղած ժամա-
նակս սորվեցայ այդ զիւական արուեստը
Ասիոյ մէջ, վարպետս վիուկ կին մըն էր՝
որ սիրահարուեցաւ ինծի և սորվեցուց
մոգութեան բոլոր գաղտնիքները: Թէպէտ
շատ չօգտուեցայ այն արուեստէն, վասն
զի պատիժս գտայ...: Խմիելնիցքի ալ շուր-
ջը ժողվեր էր բազմութիւն մը կախարդ-
ներու երկու սեռէ, և լէգէոն մը սատա-
նայներու որոնց կը հրամայէ իրեն գաւա-
զանովք: Երբ անկողին երթալ ուզէ, սա-
տանայ մը կօշիկները կը հանէ. եթէ ըզ-
գեստները փոշոտեր են, ուրիշ սատանայ
մը իրեն պոչովը կը թօթուէ զանոնք:
Իսկ երբ զինով է, զամէնըը կը ծեծէ,
վասն զի, կ'ըսէ, լաւ չեն ծառայեր:

— Թո՞ղ անոր օգնեն զժոխային ուժե-
րը, և մեզի երկնայինները, մենք պիտի
յաղթենք. — ըստ Լոնկինոս:

— Քիչ մեաց որ այս գեերը յայտնէին
Խմիելնիցքին իմ և իմ ընկերոջս ո՛վ ըլ-
լալնիս բայց ես հրամայեցի իրենց որ լը-

մը շունչ սկսաւ առնել՝ յետ այնչափ նեղութեանց և վախերու։ Կ'ըսեմ ձեզի, Պար համնելնէս առաջ բոլորովին փոխուերէր էր, և ամէն մարդ աչքերնին բացած կը դիտէին զինքը։ Պարի մէջ բազմութիւնն մը գեղեցիկ օրիորդներու կը գտնուի, վասն զի ամէն կողմէն ազնուականութիւնը հոն ապաւիններ էր բայց ամէնէն գեղեցիկը իշխանուհին էր, անոր համար ամէն զինքը տեսնողը կը սիրահարուէր անոր, ինչպէս եթէ դուք ալ տեսնէր պիտի սիրահարուիք։

— Անշուշտ, անշուշտ, — ըսաւ վոլոտիէսքոյ։

— Աակայն ինչո՞ւ համար մինչև Պար զնացիր։

— Վասն զի բանի որ ապահով չէի, հանգիստ չէի կընար ըլլալ։ Պատիկ ըերդերուն վրայ վստահութիւն չունէի։ Ապստամբները եթէ համարձակին յարձը կիլ Պարի պարիսպներու վրայ, գլուխնին կը ջախճախուի հոն։ Անդրէսս Բողովացի այնպէս ամրացուցեր է զայն որ աշխարհիս բոլոր Խմիելնիցները անկարող են անոր դէմ։ Ի՞նչ կը կարծէք... զէշ ըլլեր եմ...։ Բայց զիտցէք որ Պոկուն ետես

ոհն...։ Կը կասկածէի որ Խմիելնիցըի ալ ճանչնար զիս, վասն զի տարի մ'առաջ, երկու անգամ համնզիպեցայ անոր Տոբուլոյի զինետան մէջ՝ ուր ուրիշ ինծի ծանօթ հրամանատարներ ալ կային։ Բայց չկրցաւ ճանչնալ, վասն զի փորս ուներ էր, մօրուքս մինչև զօտիս աներ էր, և մազերս ուսերուա վրայ իջեր էին։

— Ուրեմն տեսամբ զխմիելնիցըին ու հետը խօսեցար։

— Յայտնի է, ինչպէս զքեզ կը տեսնեմ։ Ենթազրեցէք որ իրեն թղթատարութիւն ըրի և Բողովիայի մէջ զիւղացիներու բաժնեցի ինծի յանձնած ինչ ինչ թուղթերը։ Եւ որպէս զի թաթարները ինծի փնաս ըլնեն, տուաւ նաեւ ինծի ոսկեզօծ գաւազան մը, ու այդ գաւազանով Վորոսունէն ամէն տեղ զնացի առանց վտանց զի մը։ Երբ այն վայրենիներէն մէկը դիմացս կ'ելլէր, անմիջապէս գաւազանը անոր քթին դէմ կու տայի ըսելով։ «Հոտ ըրէ և որուն ըլլալը հասկցիր ու կորսուէ»։ Ամէն տեղ լաւ ընդունելութիւն գտայ, ուտել, խմել, առաջնորդ, ամէն բան, և գոհ էի, ոչ ինծի հասար, հապայն խեղճ իշխանուհոյն համար, որ ըիշ

ինկեր էր, և եթէ ձեռքը լինայի, զիս իւրեն շուբրուն կեր կու տար: Դուք զինքը չէց ճանչնար. դժոխսի բաժին թող ըլլայ: Հանգիստ պիտի չըլլամ քանի որ անոր կախաղան ելլելը չեմ տեսած. Աստուած թող այսպէս կամենայ. ամէն: Զիս մահու չափ կ'ատէ, բնական է: Պրրր, երբ միտքս կու գայ ջերմս կը բռնէ...: Անոր համար այսչափ կը խմեմ, թէպէտ բնութիւնս չախորդիր ոգելից ըմպելիք:

— Լոէ՛, — ըսաւ Լոնկինոս՝ — Դուն միշտ ձիու մը պէս կը խմես:

— Եթէ չես ուզեր մտիկ ընել, ականջներդ գոցէ, բայց թող որ խօսիմ...: Ուրեմն խմիելնիցըի գաւաղանը և թուղթերը ձեռքս միշտ առաջ գնացի: Երբ վիննիցա հասայ, հոն գտայ Ռէսարի գունդերը՝ որոնք հոս են հիմա, սակայն շարունակեցի ճամբաս աշուղ ձեւանալով, վասն զի գիւղացիներէն կը վախէի: Վերջապէս բոլոր թուղթերը ցրուել յաջողեցայ: Բայց թէ ի՞նչպէս...: Հոն Սուհար անունով մէկը կայ՝ որ արուեստով թամբագործ է և խմիելնիցըի լրտես: Թուղթերը ցրուելը անոր յանձնեցի, բայց այն թուղթերու վրայ քանի մը խօսքեր գրեցի

զորոնք եթէ տեսնէ Խմիելնիցըի ողջ ողջ անոր մորթը կը բերթէ: Բայց, ճիշտ Պարի տակ, արկած մը հանդիպեցաւ ինձի որ ըիչ մնաց զիս անդիի աշխարհը կը զրկէր, երբ արգէն հասեր էի նաւահանգիստ:

— Ի՞նչ արկած:

— Գինով զինուորներու հանդիպեցայ՝ որոնք լսեցին որ ես իմ ընկերոջս իշխանութի տիտղոսը կու տամ: Ա՛լ ենթագրեցէր. վրաս յարձըկեցան, հարցմունք կ'ընեն, կը հետաքրքրուին, զինքը կը զիտեն....: Այն ատեն, հրեցի զիշխանուն հին և անկիւն մը տարի զինքը, ու սուրս ձեռքս առի...:

— Ի՞նչպէս, — ընդմիջեց Վոլոտիէսքոյ, — ուսկի՞ց հանեցիր սուրը քանի որ աշուղի զգեստով էիր:

— Ո՞վ ըսաւ թէ սուր ունէի: Զինուորներէն մէկունը յափշտակեցի՝ զոր զինետան սեղանին վրայ թողուցեր էր... վասն զի, չըսի ձեզի, խնդիրը ճիշտ զինետան մէջ պատահեցաւ: Ակնթարթի մը մէջ անոնցմէ երկուքը պաղեցուցի: Միւսները պարանով մը վրաս յարձըկեցան: «Կեցէ՛ք, անպիտաններ» կը տոռամ, ես

ազնուական մըն եմ : Նոյն վայրկենին
դուրսէն լսուեցաւ. «կեցիր, կեցիր, պա-
հակը»: Ասկայն պահակ չէր այլ Ալավո-
շեսքա տիկինն էր որ յիսուն ծիաւորնե-
րով կու գար՝ որոնց կ'առաջնորդէր որ-
դին...: Խմ թշնամիներս շուտով նուաճ-
ուեցան և ես աղաչեցի տիկնոջ որ զիշ-
խանուհին ազատէ...: Առաւ զինքը կառ-
քին մէջ, ու գէափ Պար գնաց: Ասկայն կը
կարծէ՛ք թէ պատմութիւնը լմնցաւ...: Օ՛հ,
ո՛չ...:

— Նայեցէ՛ք, — ընդմիջեց Աքլեշինսքի:
— Այդ ի՞նչ լոյս է. լուսացէ՛ք է:
— Անկարելի է, — բացազանչեց Աքշե-
գուցքի, — շատ կանուխ է:
— Կոսղանդինովի կողմէն է լոյսը:
— Այո՛, և երթալով կը պայծառա-
նայ:

— Հրդէ՛հ է, թշուառութեանս:
Ամէնքը լուրջ կերպարանք մ'առին:
Մտիկ ընողները, ալ պատմութեան չնայե-
լով, ոտքի ելան:
— Կրակ, կրակ, — կրկնեցին շատ ձայ-
ներ:

— Գրիվոնոս պիտի ըլլայ որ Բոլոն-
նոյէն կու գայ:

— Գրիվոնոս իրեն բանակովը:
— Յառաջապահ գոմզը կամ բաղա-
ցին կամ մերձաւոր գիւղերու կրակ տուած
պիտի ըլլայ:

Ի զէն կոչելու փողը հնչեց ու ծեր Ասս-
վիլիքովսքի սպայներուն մէջ երեցաւ:

— Տեարք, — ըստաւ, — թշնամին մօտ
է: Շուտով պիտի մեկնինք: Ամենքը ի-
րենց տեղերը:

Ապայները կայծակի պէս ցրուեցան, զի-
նուորները կրակները մարեցին, բանակը
մութի մէջ մնաց: Միայն հեռուն, երկինք
երթալով կը կարմրէր ու աստղերը կ'ա-
ղոտանային: Փողի ուրիշ ձայն մը. հեծէ՛ք:
Մարդիկներու ու կենդանիներու խառնի-
խուռն բազմութիւն մը սկսաւ շարժիլ:
Ընդհանուր լոռութեան մէջ կը լսուէր հե-
տևակազօրու կանոնաւոր քայլերու ոտքե-
րու դրնդիւնը և վուրցէլի թնդանօթներու
խուլ ճոփնչը: Սպառնալից և չարագու-
շակ լոռութիւն մըն էր: Գունդերը կոսղան-
դինովի ճամբուն վրայ կ'իջնային, երթա-
լով գէպի հրդեհը, նման վիշապի մը որ
մութի մէջ կը սոզայ: Արդէն յուլիսի կարճ
գիշերը լմնալու վրայ էր: Աքաղաղները
կ'երգէին: Ռողոլովցիէն կոսղանդինով եօ-

թը մղոն ճամբայ էր, այնպէս որ, երբ
գունդիրը ճամբուն կէսը հասան, արշալոյ-
սը սկսաւ հրդեհէն անդին, տժգոյն իրը
թէ վախցած, և տարածուելով կարծես
դուրս կը հանէր խաւարէն անտառնե-
րը, դաշտերը, սպիտակ ճամբան՝ որուն
վրային կը քալէին գունդերը: Որոշ կը
տեսնուէին մարդիկ և ձիերը: Մեզմ հով
մը սկսաւ փչել ու զինուորներու զլխուն
վերև ծածանիլ դրօշակները:

Առջևէն կ'երթային վերշիուլի գուն-
դերը, թաթար դրութեամբ մարզուած.
անմիջապէս անոնց կը հետեւէր Քոնիա-
դովսըի իրեն Ղազախներով, ապա կու
գային Դուստրները, թնդանօթածիզ զօրքը,
հուսարները: Զակլոպա Արշեղուցքիի քո-
վին կը քալէր թամբին վրայ, անհանգիստ,
միշտ շարժելով:

— Մտիկ ըրէ, — ցած ձայնով ըստ
Արշեղուցքիի:

— Ի՞նչ կայ:

— Նախ հուսարները կը յարձըկին:

— Չես գիտեր որ հուսարները միշտ
վճռական վայրկենին կը սպասեն, երբ
թշնամին իրեն վերջին ճիգերը կը թափէ:

— Գիտեմ, գիտեմ, ուզեցի միայն ա-
ւելի ապահով ըլլալ:

Վայրկեան մը վերջ նորէն ցած ձայ-
նով հարցուց:

— Ի՞նչ կը կարծես: Գրիվոնոս իրեն
բոլոր բանակովը կու գայ:

— Այս:

— Շատուուր են:

— Վաթուուն հազար հոգի զրեթէ:

— Թշուառութեանս....:

Արշեղուցքի ժպտեցաւ:

— Մի կարծեր թէ կը վախեմ, —
թոթովեց Զակլոպա: — Ենչարգելութիւն-
ունիմ, բազմութենէ չեմ ախորժիր ...:
Երբ տաքնամ, բանի չեմ գար: Մենա-
մարտը ուրիշ բան է. կարելի է կեղծ
շարժմունք մ'ընել, վարպետութիւն բա-
նեցնել: Բայց պատերազմի մէջ խելքով
գործել կարելի չէ, հապա ձեռքն է որ
պիտի գործէ, և ես լոնկինոսի պէս վայ-
րազի մը բազդատմամբ ոչինչէն ըիշ մը
վար եմ: Հոս ստամոքսիս վրայ կա-
պեր եմ իշխանին ինծի նովիրածերկու
հարիւր տուքատը, սակայն, շիտակն ըսեմ,
կ'ուզէի որ ստամոքսս ուրիշ տեղ մ'ըլ-
լար: Այս մեծ պատերազմները գէշ բան
են....

— Քեզի բան չըլլար: Սիրտ առ:

— Աիրու առնե՞լ: Ես այդ արիութենէն
է որ կը վախեմ, վասն զի եթէ արիու-
թիւնը վրաս գայ, խոհեմութիւն չեմ կըր-
նար գործածել: Երկու ինկող աստղեր ալ
տեսայ որ լաւ նշան չէ: Ո՛վ գիտէ, թե-
րեւս այն երկուքն մէկը իմս է:

— Աստուած ըրած բարիցիդ կը փո-
խարինէ:

— Միայն շատ չաճապարէ փոխարի-
նելու... :

— Ինչո՞ւ համար բանակը չկեցար:

— Կարծեցի թէ զօրաց հետ աւելի
ապահով կ'ըլլամ:

— Իրաւունք ունիս: Պիտի տեսնես որ
վախնալու բան մը չկայ: Վարժեցանք,
և վարժութիւնը երկրորդ բնութիւն մըն է:
Ահաւասիկ հասանք Ալուք և Վիշիովադի
Սդաւ:

Իրաւցնէ Վիշիովադի Սդաւի ջուրերը,
երկայն թումբերով բաժնուած Ալուքի ջու-
րերէն, հեռուն կը փայլէին: Բանակը
ամբողջ կանգ առաւ:

— Հասանք. — հարցուց Զակլոպա:

— Ոչ: Իշխանը աշքէ կ'անցընէ գուն-
դերը:

— Ո՛հ, ո՛րչափ ատելի է ամբոխը, —
նորէն հառաչեց Զակլոպա:

— Հոռարները գէպի աջ թեւը, — հնչեց
հրամանը:

Բոլորովին լոյս էր: Լուսինը հազիւ կը
տեսնուէր: Հոռարներու նիզակները կը
փայլվէին նոր ծագած արևու ոսկեղէն
ճառագայթներէն: Երբ լմնցաւ քննութիւ-
նը, ամբողջ զինուորները միաբերան եր-
գեցին. «Ողջո՞յն, արշալոյս փրկութեան»: Հեռուն,
թումբին անդիի եղերբին վրայ, Ղազախներու երկայն սև զիծը երկցաւ:
Գունդ գունդի կը յաջորդէր. երկայնա-
նիզակ Զարորոմի հսծելազօրը, հետևակա-
զօրը՝ հրացանները ուսերնուն, զիւղացինե-
րը՝ զինուած զերանդիներով, նիզակներով,
երկժանիներով: Ասոնց ետևէն կու գար
անհուն բանակը նման շարժուն քաղաքի
մը: Սայլերու ճոփնչը և ծիերու խրխինջի
ձայնը կը հասնէին մինչև իշխանին զօր-
քերուն ականջը: Վերջապէս, թումբին
անդի. կողմը կանգ առին Ղազախները:
Երկու թշնամիները ժամանակ մը լուռ մէկ
զմէկ զիտեցին:

Զակլոպա՝ առանց հեռանալու Աբշե-
գուցքին, կը գիտէր այն զլուխներու ու
նիզակներու ովկիանոսը, և կը մրմուր.

— Աստուած իմ Յիսուս. ինչու հա-

մար ստեղծեցիր այս անպիտանները։ Անշուշուշտ անոնց մէջն է նաև խմբելնիցքի իրեն կախարդներովը։ Միայն զլիսարկներով կրնան զմեզ բոլոր ծածկել...։ Ահ, ի՞նչ աղէկ էր երբեմն Ռւգրանիա։ Թուռվորչափ որչափ որ էր այնչափ դեկեր խորովին զձեզ գժոխիրին մէջ...։ Շնոփորը խղղէ ամէնքդ ալ...։

— Մի հայհոյէր, — խրատեց Լոնկինոս, — այսօր կիրակի է։

— Ահ, մոոցեր էի, կիրակի է...։ Լաւ է Աստուծոյ վրայ մտածել...։ Հայր մեր որ յերկինս ես...։ Այն մարդասպան զազանները բնաւ շնորհք սպասելու չեն ... սուրբ եղիցի անուն քո...։ Ի՞նչ կ'ընեն հոն՝ այն թումբին ետեւ... եկեցի արքայուրին քո...։ Աւ շունչս հատաւ...։ Զաց մեր...։ Պայթին ամէնքն ալ որչափ որ կան...։ Ի՞նչ է, ի՞նչ կայ։

Քանի մը հարիւր Ղազախներու ջոկատ մը, սև բանակէն բաժնուելով, բառասմբակ դէպի թումբն սկսաւ զալ։

— Ղազախներ են որ զմեզ կոռի մը կը հրաւիրեն, — պատասխանեց Արշեդուցքի։ — Հիմա մերինները կը պատասխաննեն անոնց։

— Ուրեմն ստուգիւ պատերազմը կը սկսի։

— Ինչպէս ճշմարիտ է Աստուծած։

— Եւ զուն, կարծես կատակերգութիւն մ'ըլլար, կ'ախորժիս, իբրև թէ կենաց և մահու խնդիր չըլլար։

— Վարժութիւն, գիտես։

— Ասկայն կարծեմ չի վայելեր որ ընտիր գունդերու պատկանող ձիաւորներ այդ տեսակ թշնամիններու հետ կոռւին։ Արժանապատութեան դէմ է ...։ Ասկայն այս ժամանակներուս մէջ ոչ ոք արժանապատութեան կը նացի ...։ Հոն, հոն, — աղազակեց Զակլոպա, տեսնելով որ Վոլոտիէսքոյի դրակոններուն կարմիր գիծը կը շարժէր և սրարշաւ դէպի թումբն Կ'իջնէր։

Խրաբանչիւր գունդէն քանի մը կամաւորներ ալ շարժեցան, ինչպէս կարմրժեռ Վերշիուլ, Քուշէլ, Բոնիադովսքի, երկու Գոցվիչները և Լոնկինոս Բոտպիրիէնդա։ Երկու ջոկատները բաժնող հետաւորութիւնը երթալով կը նուազէր։

— Հիմա գիտէ տեսարանը. — ըստ Արշեդուցքի։ — Դիմէ Վոլոտիէսքոյն և Լոնկինոսը, երկուքն ալ կատարեալ աս-

պետներ. բազմութեան մէջ զիրենք շուտով պիտի կարենաս որոշել:

— Յայտնի է թէ կ'որոշեմ զիրենք:
— Տե՛ս, ու ըսէ թէ բեզի ալ նախանձ չե՞ն ազդեր խառնուելու կոռուն մէջ:

ԺԱ.

Երկու կողմի զինուորներն նախատանաց բուռն յառաջամարտ մը սկսան:

— Համբերեցէք, նենգաւոր խարերաներ...: Քիչ մը վերջ ձեր դիակները շուներու առջև կը նետենք:

— Ձեր դիակներէն խոզերն անգամ կը զզուին:

— Ճահիճներու զարշահոտ տիզմերուն մէջ պիտի փտտիք, գո՞նջ գլուխներ:

— Իսկ զձեզ, եթէ Աստուած ուզէ, ազուաները պիտի յօշուեն:

— Գնացէք երկժանիով աղբերը շարժեցէք, ուամիկներ, ձեր գործը այն է:

— Դիւզացի ենք, ուամիկ ենք, բայց ձեր աղջիկներէն մեզի ծնած զաւակները ազնուական պիտի ըլլան:

Ղազախ մը, հաւանօրէն Զաբորոժի, առաջ եկաւ, ձեռը բերնին դրաւ, ու կորվի ձայնով մը պոռաց.

— Իշխանը երկու գեղեցիկ աղջիկ թոռներ ունի, ըսէք իրեն որ զանոնը Դրիվոնոսի զրկէ: - Վոլոտիէսքոյ, բարկութենէն կուրցած, ձին մտրակեց ու խոյացաւ յանդուզն Ղազախին վրայ: Աըշեդուցը՝ որ հուսադներուն հետ աջ թէին վրայ էք, ճանչցաւ զինքը անմիջապէս ու պոռաց Զակլուպային.

— Տե՛ս, տե՛ս, Վոլոտիէսքոյ յարձըկեցաւ...: Հո՞ն, հո՞ն:

— Կը տեսնեմ, - պատասխանեց Զակլուպա: - Հասաւ անոր... կը զարնուին...: Մ'էկ, երկու: Ապրիս...: Օհ, օհ, ահա անոր բանը լմնցաւ:

Իրացնէ Ղազախը՝ գլուխը դէպի ետև, ինկաւ ձիէն իրիններուն կողմը, և այդ կերպով իյնալը ձախ նշան էք: Նոյն վայրկենին ուրիշ Ղազախ մը ելաւ, կարմիր զգեստով՝ զոր անշուշտ ազնուականէ մը յափշտակեր էք: Կողմակի Վոլոտիէսքոյի վրայ յարձըկեցաւ, սակայն հարուածը իջեցնելու ժամանակ՝ ձին սահեցաւ: Վոլոտիէսքոյ գարձաւ մէկէն, ու, քաջ

վարպետ, դաստուակի թեթև շարժումով մը
հակառակորդին սուրը օդոյ մէջ նետեց,
բռնեց վզէն ու քարշելով զինքն և ձին
տարաւ մինչեւ իրիններուն քով։

— Եղբայր, գթա՛, ողորմէ՛, — կը հա-
ռաչէր գերին. սակայն առանց զիմագրու-
թեան, վասն զի լաւ զիտէր որ սուրը
պիտի չխնայէր իրեն։ Մանաւանդ, այծու
պէս քարշ չերթալու համար, զձին կը
մտրակէր։

Նոյն վայրկենին երկու կողմէ ալ ա-
խոյեաններ խոյացան թումբին վրայ։ Կոհին
սկսաւ։ Երկու բանակները մտայոյզ հե-
տաքրքրութեամբ կոռւին հանդիսատես կե-
ցան։ Առաւոտեան արեւ դաշտը կը լուսա-
ւորէր. օդը այնպէս պարզ ու թափանցիկ
էր որ կարելի էր որոշել բոլոր գէմքերը։
Հեռուէն այն կատաղի մենամարտը նիզա-
կախաղի մը նմանութիւնն ունէր։ Սակայն
երբեմն կը տեսնուէր ձի մը որ առանց
ձիաւորին կը վազէր, կամ ձիաւոր մը որ
կը զահավիժէր թումբէն ջուրին մէջ՝ որ
կը բացուէր փրփրալով, ալիքներ կը ձե-
ւացնէր և լայն շրջանակներով դէսի ե-
զերը կ'ընդլայնէր։ Զինուորներուն սիր-
տերը կը տրոփէին ու տեսնելով իրենց

ընկերներուն քաջագործութիւնները՝ խառ-
նուրդին մէջ մտնել կը փափաքէին։ Խւ-
րաքանչիւրը իրեններուն համար մաղթանք-
ներ կ'ընէր։ Յանկարծ Արշեղուցքի ձեռքը
ձեռքին զարկաւ աղաղակելով։

— Վերշիուլ կորսուեցաւ, ձիէն ին-
կաւ։

Սակայն վերշիուլ, թէպէտ ձիով մէկ
տեղ վար ինկաւ, բայց չմեռաւ։ Զինքը
տապալեր էր Բուլիան՝ որ երբեմն երե-
միա իշխանին ծառայութեան մէջն էր,
իսկ հիմա Զարորոժիններու զօրավար և
Գրիվոնոսի երկրորդն էր։ Համրաւաւոր
բռնամարտ, երբէք կոռւելու առիթը չէր
փախցներ։ մէկ հարուածով երկու պայտ
կարող էր կոտրել, դէմ առ դէմ կոռուց
մէջ անպարտելի համարուած էր։ Վեր-
շիուլը տապալելէն վերջ, յարձըկեցաւ
Գուրսորդիաթեչի վրայ, ուրիշ սպայ մը,
ու մէկ հարուածով երկու բաժնեց զինքը
գրեթէ մինչեւ թամբն։ Մօտ եղողները խոյս
տուին։ Այս որ տեսաւ Լոնկինոս, իրեն
ձիուն գլուխը դարձուց անոր վրայ։

— Հեռացի՛ր, ապա թէ ոչ կորսուած
ես, — պոռաց անոր Բուլիան։

— Ուրիշ ճար չկայ, — պատասխա-
նեց Լոնկինոս սուրը բարձրացնելով։

Այս անգամ սակայն գլխահատ ահաւ զին սովոր չէր ձեռքինը: Զայն աւելի բարձր նպատակի մը համար կը պահէր կամ մեծ մեղք կը սեպէր մենամարտի մը մէջ գործածել զանիկա: Դամասկեան թեթև սուր մը ունէր ձեռքը: Բուլիան դիմացաւ առաջին հարուածին, սակայն հասկցաւ որ սովորական հակառակորդ մը չէր զիմացինը, վասն զի զէնըը ձեռքին մէջ դողալ սկսաւ, երկրորդ և երրորդ հարուածներուն ալ դիմացաւ, սակայն, վերջապէս, համազուած ըլլալով թշնամւոյն իրմէ վեր ըլլալուն, և երկու բանակներուն իրեն ոյժը ցուցնել ուզելով, չորրորդ հարուածէն խոյս տուաւ ու ձին մարակեց դէպի առաջ և մէջքէն զրկեց զլիթուանիցին: Փաթթրուեցան մէկմէկու էզի մը համար կոռուզ երկու արջերու պէս: Ամէն մարդ, շունչը բռնած, կը դիտէր երկու հերակլեան ախոյեանները: Քիչ մը ժամանակ անշարժ կեցան երկուքն ալ, երեսնին կարմրած, երակները դուրս ցըցուած, մկանունը ձգտեալ: Վերջապէս ջղաձգական դողով ունեցան: Լոնկինոսի դէմքը երթալով կը կարմրէր, իսկ Բուլիան կը գունաթափէր,... վայրկեան

մ'ալ անցաւ, որ հանդիսատեսներու համար դար մ'երեցաւ: Յանկարծ ճիչ մը լոռութիւնը վրդովեց.

— Թոյլ տուր....

— Ո՛չ, սիրելիս, — պատասխանեց խղզուը միւս ձայնը:

Ուրիշ վայրկեան մ'ալ անցաւ, ու լրատեցաւ ճարճատիւն մը ու հառաչանը մը: Բուլիանի շրթունքներէն դուրս պոռթկաց արինը, գլուխը ինկաւ ուսերուն վըրայ: Լոնկինոս զինըը ձիուն վրայէն վերցուց, հանդիսատեսները չկրցան հասկնալ թէ ինչ պիտի ընէ, երբ նա, դիակը ուսը նետեց ու քառամբակ իրիններուն քով դարձաւ:

— Ուռահ, պոռացին վխսնիովիեցըի զինուորները:

— Մահ լեհերուն, — պատասխանեցին Զարորոտիները:

Զօրավարնին կորսնցնելով չշփոթեցան, աւելի կատաղաբար թշնամւոյն վրայ յարձըկեցան: Յուսահատ կոիւ մը սկսաւ: Ղազախները, իրենց բոլոր քաջութեամբ, պիտի չկարենային դիմանալ թշնամւոյն արուեստին և կարգապահութեան, եթէ Գրիվոնոս նահանջելու փողը զարնել չը-

տար: Լեհերը վայրկեան մը իրենց տեղը
կեցան, ցուցնելու համար որ յաղթող են
և տէր պատերազմի դաշտին, և ապա
յամբ դարձան ետ: Թումբին վրայ միայն
մարդկանց և ձիերու դիակները մնացին.
գուշակ հոն հանդիպելիք դէպրերուն: Թիւ
թե հով մը ջուրերուն երեսը կը ծածանէր
վէտ վէտ և եզերքի ուռենիները կը շար-
ժէր: Նոյն միջոցին Գրիվոնոսի գունդերը
սեղմ ամբոխիւ սկսան շարժիլ: Առջեն
կու զար խառնիճաղանճ բազմութիւնը,
որուն կը հետեւէին Զարորոժիւ հետեւակ
զօրքը, հեծելագունզը, թափար կամաւոր-
ները, Ղազախ թնդանօթաձիզը: Անկարգ
առաջ կ'երթային, զրեթէ վազելով, կ'ու-
զէին տիրել թումբին և թուոյ առաւելու-
թեամբ խորասկել իշխանին բանակը:
Գրիվոնոս վստահ էր յաղթել բռնամար-
տով և սուրով, և ոչ արուեստով, անոր
համար հրաման ըրեր էր վերջապահ գուն-
դերուն առաջ մղել առաջին գծի զինուոր-
ները: Վերջապէս սկսան թնդանօթի գըն-
դակները կարկուտի պէս տեղալ ջուրին
մէջ, անվաս՝ հեռաւորութեան պատճառաւ:
Լճին միւս եզերքին վրայ իշխանին զի-
նուորները բառակուսի շարուած էին:

Մարդկային հեղեղը երթալով կը մօտե-
նար թումբին, միշտ առաջ կու գար. ո-
մանը գետեզերը հասնելով անցնելու հուն
մը կը վնասոէին ու չգտնելով, ետ կը
դառնային: Բազմութիւնը այնպէս խիտ էր
որ, ինչպէս ըսաւ ապա Օսինսքի, կարե-
մի էր ձիով վրային քալել:

Երեմիա ըլրակի մը վրայ կեցած, յօն-
քերը պաստած ու սպառնալից կը դիտէր:

— Թշնամին գիւղացնակ կը յարձըկի
մեր վրայ, — ըսաւ Մազնիցիի: — Հակա-
ռակ պատերազմական կանոններու, վրա-
նիս կը վազէ իբրև թէ վայրենի կենդա-
նիներ ըլլայինք....: Բաւական է որ հաս-
նի: — Կարծես արհամարհելով այս խօս-
քերը, Ղազախները հասեր էին թումբին
կէսը և կանգ առեր էին, ապշած և շփո-
թած թշնամոյն լոռութենէն: Նոյն ատեն
իշխանին գունդերը յետախաղաց շարժում
մը սկսան, իրենց և թումբին մէջ լայն
կիսաբոլոր մը թողլով, գործոյ ասսարէզ:
Քորիսքիի հետեւակազօրը երկու բաժնուե-
ցաւ, երեցաւ Վուրցէլի թնգանօթներու
բերանները գէպի թումբն ուղղուած: Քո-
վընտի, Ալուրի և թումբին կազմած ան-
կեան մէջ, գետեզերքի դալար հողակոշ-

ներու մէջէն կը փայլէին Օսինսքի գերա-
մանացի հրացանները։ Փորձ աչք մը ան-
միջապէս պիտի զուշակէր յաղթութեան
ո՛ր կողմ ըլլալը։ Միայն Գրիվոնոսի նման
խելացնոր մը կարող էր այս պայմաննե-
րով պատերազմ սկսիլ, այնպէս որ և ոչ
իսկ կրնար վերստին անցնիլ գետը եթէ
Վիսնիովիեցրի ուզեր արգիւել։ Խշանը
թողուց որ լեցուին թումբին վրայ, որ-
պէս զի կարենայ շրջապատել զիրենք
և բնաջինջ ընել։ Արթուն զօրավարը թշշ-
նամւոյն տգիտութենէն օգուտ քաղեց. Գրի-
վոնոսի անկարելի էր նեղ թումբին վրա-
յէն՝ իրեններուն օգնութեան հասնիլ, բազ-
մաժիւ ու լայն ջոկատներ չէին կրնար
անկէց անցնիլ։ Փորձ զինուրականները
ապշած կը գիտէին Գրիվոնոսի շարժում-
ները. իրեն այդ յիմարութիւնը գործել
տուղն փառասիրութիւնն էր և արեան
ծարաւը. Լսած էր Գրիվոնոս որ Խմիել-
նիցրի, Երեմիայի դէմ մղուած պատերազ-
մին վախճանէն կասկածելով, իրեն բոլոր
ուժերով ճամրայ ելեր էր։ Իրեն վճռա-
կան հրաման եղած էր պատերազմը չմկը-
սիլ։ Սակայն ինքն ճիշտ այդ հրամանին
համար ուզեր էր սկսիլ և անմիջապէս:

Բոլոննոյէի տիրելէն վերջ, իրեն տարած-
յաղթութեանց փառքին ուրիշ մը բաժա-
նորդ չէր ուզեր ընել։ Նոյն իսկ եթէ
կորսնցնէր բանակին կէսը, մնացածը կը
բաւէր թշնամի բանակը ողողելու, և ինքը
Երեմիայի գլուխը նուէր կը տանէր Խը-
միելնիցրիի։ Զինուրները հասան թում-
բին եզերը, անցան զայն և իշխանին
զօրքերուն թողուցած կիսաբոլոր միջոցին
մէջ տարածուեցան։ Նոյն վայրկենին, հո-
ղակոշտներու ետև պահուրտած, Օսինսքիի
հետևակ զօրքը, բովընտի կրակն սկսաւ,
որոտացին Վուրցէլի թնդանօթները։ Պա-
տերազմը սկսաւ։ Ալուքի եզերըները և
բոլոր զաշտը ծուխի թանձր ամպի մը
մէջ ծածկուեցան. այդ թանձր ամպին մէ-
ջէն կը տեսնուէին մերթ ընդ մերթ դաւ-
կուններու կարմիր նշանազգեստը և սա-
ղաւարտներու փայլուն ցցունները։ Քա-
զաքին բոլոր զանգակները կը հնչէին։
Ղազախ բանակէն, միշտ թարմ գունդեր
կը խուժէին թումբին վրայ, և որոնք որ
կը յաջողէին միւս կողմը անցնիլ, երկայն
ու խիտ զիծով կը տարածուէին ու կա-
տաղաբար կը յարձըկէին իշխանին զօր-
քերուն դէմ։ Պատերազմը կ'եռար լճին

մէկ ծայրէն մինչև գետին անկիւն ձևացուցած տեղը: Թշնամին կամ պէտք էր յաղթեր և կամ մեռներ, վասն զի ետևէն ջուրը պաշարեր էր զինքը:

Երբ հոսարները սկսան շարժիլ, Զակը լոպա, որ բազմութենէ չէր ախորժեր, միւսներուն հետ մտրակեց ձին, ապա թէ ոչ իրենները զինքը պիտի կոխոտէին անցնէին: Աչքերը ուժով զոցած առաջ կ'երթար. խորհուրդներու մըրիկ մը կը զառնար զլխուն մէջ, դժոխք կը դրկեր պատերազմն ալ, հոսարներն ալ, ամրող աշխարհը ալ: Կը հայհոյէր ու կ'ազօթէր: Ականջները կը խժժային, շունչը կը հատնէր, սակայն յանկարծ բուռն ընդհարում մը աչքերը բանալ տուաւ...: Ո՛վ Աստուած իմ. ինչ տեսարան.... զերանզիներ, սուրեր, նիզակներ, բոցավառ դէմքեր, արինոտ աչքեր, ցցուած պեխեր, խառնակութիւն մը, շփոթութիւն մը, աւերած: «Լաւ ուրեմն. կ'ուզե՞ն. թող առնեն», ու սկսաւ յիմարաբար շողացնել սուրը աջ ու ձախ, օղոյ մէջ, վիրաւուրելով, կտրելով, ծակելով: Ողջ ըլլալը զզալով դեռ աւելի սիրտ կ'առնէր: «Ապանէ՛, ջարդէ՛» կը զոռար վիրաւորուած գու-

մէշի մը նման: Վերջապէս, այն ահաւոր դէմքերը աներեռյթ եղան և ինքը զիմացը տեսաւ կոնակներու և զլխարկներու շարժուն պարխապ մը:

— Ո՛հ, վատ ծոյլեր, կը փախչի՞ք:

Ու սրարշաւ սկսաւ հալածել, հասնիլ անոնց, խառնուվլ անոնց հետ և սուրով տալ ետևնուն: Իրեն ընկերները կը մղէին զլազախները դէպի Ալուքի ծառախիտ եւ զերը, կը հալածէին թուրին երկայնութեամբ և զերի չէին բռներ, վասն զի ժամանակ չունէին:

Յանկարծ Զակլոսա տեսաւ որ ձին կեցաւ ու սրունցները սկսաւ բանալ. միւնոյն ժամանակ ծանր բան մը վրան ինչկաւ ու զլուխը ծածկեց, զինքը բոլորովին մթութեան մէջ թողլով:

— Ազատեցէ՛ք զիս, օգնութիւն. — պոռաց չարաչար մտրակելով զձին:

Սակայն կենզանին ծանրութեան տակ ընկճուած ու յոզնած, կը հեւար ու տեղէն չէր շարժեր:

Զակլոսա լսեց մեծ աղմուկ մը, յուսահատ զոռում զոչում մը ցովին անցնող ձիերու զահավիժաբար վազելը: Ապա, մըրիկը անցաւ, խազաղութիւնը տիւրեց:

— Ի՞նչ պատահեցաւ արդեօք, — կը մտածէր Զակլոպավա: — Այս ի՞նչ դիւական խաղ է: Գերի եմ արդեօք:

Պաղ ըրտինք մը ճակատը թրջեց: Անշուշտ, ինչպէս ինքը ըրեր էր Պոկունին, իրեն բերանն ալ գոցեր էին: Աւսերը ճնշող ծանրութիմք Ղազախի մը ձեռքը պիտի ըլլայ, կը մտածէր: Աակայն ինչո՞ւ չէին սպաններ զինքը. ինչո՞ւ չէր կրնար տեղէն շարժիւ:

— Թո՞ղ զիս, նենգաւոր չարագործ...: Կենացդ կը խնայեմ:

Պատասխան չկար:

Նորէն մտրակեց ձին, սակայն իզուր: Կենդանին աւելի լայն բացաւ սրունքները, կարծես գետին կը թաղուէր: Կիրք ելած Զակլոպա դանակը հանեց և ուժով հարուած մը տուաւ դէպի ետե: Աակայն հարուածը պարապի գնաց: Այն ատեն զըլիուն վրայ ծանրացող ծածկոցը երկու ձեռքով բոնեց ու պատոեց:

— Ի՞նչպէս. կարելի բան է . և ոչ մէ՞կը կ'երենայ:

Հեռուն միայն, փոշիի ամպերու մէջ, կը տեսնուէին Վոլոտիէսքոյի կարմիր դուակները, և աւելի մօտ հորսարներու նի-

զակները որոնք փախչող թշնամին գէպի գետը կը մղէին: Զակլոպայի ոտքերուն տակ ինկած էր Զարորոժի ահազին դրօշակ մը: Փախչող Ղազախի մը ձեռքէն ինկած պիտի ըլլար, այնպէս որ բունը ինկեր էր Զակլոպայի ուսերուն վրայ և լաթը զլուխոը փաթթուեր: Երբ տեսաւ ու հասկըցաւ մեր դիւցազնը, սթափելով.

— Ահ, — բացազանչեց: — Ուրեմն դրօշակ մը առեր եմ: Եթէ արդարութիւնը աշխարհէս չէ վիրցեր, վարձըս կ'ունենամ...: Այ, վայրենիներ, շնորհակալ եղէր որ ձիս կեցաւ: Ուրեմն ես զիս լաւ չէի ճանչցեր երբ կ'ըսէի թէ աւելի արուեստին վրայ հաւատք ունիմ քան թէ բաջութեան. ուրեմն պատերազմի մէջ ես ալ բանի. մը կու գամ և միայն պարսկմատ ուտող չեմ...: Ահ, Աստուած իմ. նորէն դարձան: Հոս չէ, շան զաւակներ, հոս չէ...: Անիծուած գրաստ, գայլերու կեր ըլլաս...: Ապաննէ', զարկ, մեղոն' կը ...:

Իրաւցնէ, Ղազախներու նոր խումբ մը գէպի Զակլոպա կը վազէր, հալածուած Բոլիանովսքիի զրահաւորներէն: Թերեւ Զակլոպա ձիերու ոտքի տակ կ'իյնար

ու կը ջախջախուէր, եթէ չըլլային Արշեգուցքիի հուսարները՝ որոնք զթշնամին ջուրը թափելէն վերջ, սանձարձակ կը դառնային Պաղախ ջոկատը երկու կրակի մէջ առնելու համար։ Այս որ տեսան Զարորոժիները դէպի լիճը խոյացան և հոն գտան իրենց մահը, ոմանք ծունկ չոբած շնորհը կը խնդրէին։ Պարտութիւնը ահաւոր էր, սակայն աւելի ահաւոր էր թումբին վրայ։ Անոր վրայէն անցնող բոլոր գունդերը իշխանին զինուորներէն կազմուած, կիսարուղին մէջ աներևոյթ կ'ըւլային, իսկ Վուրցէլի թնդանօթները և գերմանացի հետևակ զօրքին հրացանի հարուածները կը լմացնէին մնացածները։ Ոչ կրնային առաջ խաղալ, ոչ նահանջել, վասն զի Գրիվոնոս նոր գունդեր կը մղէր խառնուրդին մէջ, որոնք իրենց առջեր եղող գունդերուն զարնուելով, փախստեան միակ ճամբան կը գոցէին։ Կարծես Գրիվոնոս երդում ըրեր էր բնաջինջ ընել իրեն բանակը...։ Լիճը լեցում էր մարդկանց և ծիերու դիակներով։ Զուրը եղերբներէն դուրս կը թափէր։

Վայրկեան մը լոեցին թնդանօթները։ Այն ատեն թշնամիները թումբին ետեն

դուրս ելան խուռն բազմութեամբ և կիսաբոլորին մէջ նետուեցան՝ ուր կը սպասէր իրենց՝ հեծելազունդին սուրը։ Վուրցէլ սկսաւ երկաթի և կապարի կարկուտը, Պաղախ նոր օգնականները կը թըխմուէին թումբին վրայ ու չէին կրնար ընկերներուն օգնութեան հասնիլ։

Այս արիւնոտ խաղը ժամեր տեեց։ Կատաղի Գրիվոնոս չէր ուզեր պարտութիւն խոստովանիլ ու իրեն քաջերը մեռնելու մղելէն չէր դադրեր։ Երեմիա, արծաթապատ զբահը հագուած, լճին միւս կողմը բլրակի մը վրայ կեցած, պատերազմին ընթացքը կը գիտէր։ Հանդարտ էր դէմքը։ Կը տեսնէր Ալուրի երկու եղերբները ու բազարը՝ ուր էր Գրիվոնոսի բուն բանակը։ Աչքը անկէց չէր կրնար բաժնել։ Վերջապէս դառնալով Քիէւի մարմնեղ կառավարիչին.

— Այսօր, — ըսաւ, — պիտի չկարենանք բանակը առնել։

— Ի՞նչ, կ'ուզէի՞ք...։

— Այո՛։ Բայց ուշ է։ Արդէն իրիկուն եղեր է։

Պատերազմը իրաւցնէ, Գրիվոնոսի անմիտ յամառութեան պատճառաւ, այնչափ

երկայն տևեր էր որ արեւը արդէն դէպի
մարը կը խոնարհէր: Թիթե ամպեր, գու-
շակ գեղեցիկ օգի, երկնքի կամարին վրայ
սկսան կարմրիլ ու աներեռյթ ըլլալ: Թում-
բին վրայ գտնուող Ղազախներու բազ-
մութիւնը նուազիլ սկսու և վերջին գուն-
դերը անկարգ նահանջեցին: Պատերազմը
վերջացեր էր, վասն զի Գրիվոնսի զի-
նուորները, կատղած իրենց զօրավարին
դէմ, սպանալից կ'աղաղակէին:

— Մատնիչ, զմեզ ջարդուելու դրկե-
ցիր: Զըեզ կապած Երեմիայի պիտի յանձ-
նենք, զմեզ փրկելու համար: Մահ ըե-
զի, անիծեալ, և ոչ մեզի:

— Վաղը, — պատասխանեց Գրիվո-
նոս, — ես ձեր ձեռքը պիտի տամ իշ-
խանը ու բոլոր բանակը և կամ պիտի
մեռնիմ ես ալ:

Բայց վաղը գալիք էր, իսկ այսօրուան
պարտութիւնը ստոյգ: Հազարաւոր կտրիճ
զինուորներ, թող խառնիճաղանճը, պա-
տերազմի դաշտին վրայ կը պառկէին և
կամ լճին ու գետին մէջ խղղուեր էին:
Երկու հազար գերի ինկեր էին: Տասնու-
չորս գնդապետներ սպանուած, և ուրիշ
շատ ստորակարգ սպայներ: Բուլիան ողջ,

թէպէտ ջախջախուած կողերով, ինկեր էր
լոնկինոսի ձեռքը:

— Վաղը, — կը կրկնէր Գրիվոնսու,
— կտոր կտոր պիտի ընենք զանոնք ա-
մէնքը... և մինչև այն ատեն պատառ մը
բան բերանս պիտի չփնեմ և կաթիլ մը
բան պիափի չխմեմ:

Իսկ միւս բանակին մէջ ահաւոր իշ-
խանին դիմացը կը նետէին դրօշակները,
յաղթութեան յիշատակներ: Քառասուն
հատ էին: Իսկ երբ առաջ եկաւ Զակլո-
պա այնպէս ուժով նետեց իրեն առած
դրօշակը որ բունը կոտրեցաւ:

— Իսկ գուն քու ձեռքնվդ յափըշ-
տակեցիր այս դրօշակը, — հարցուց իշ-
խանը:

— Այո՛, ես:

— Հիմա կը հասկնամ որ ոչ միայն
ազնուական ես, հապա նաև քաջ զինուո-
րական: Կարող ես միանգամայն ըլլալ Ո-
դիսեւս և Աբրելլէս:

— Պարզ զինուոր մըն եմ բայց Ապեք-
սանդր Մակեղոնացւոյ դրօշակին տակ կը
ծառայեմ:

— Որովհետեւ վճարմունք չունիս, այդ

քաջութեանդ համար գանձապետէս երկու
հարիւր դուբատ կ'ընդունիս:

— Բարձրապատիւ Տէր, — ըսաւ Զակ-
լոպա իշխանին ոտքերը համբուրելով, —
ծառայութիւններս այդչափ շնորհք չեն
արժեր և ես համեստութեան համար կ'ու-
զէի ծածկել զանոնք:

Սրցեղուցքի շրթունքները շարժեցան
աննշմարելի ժափտով մը, բայց տեղակա-
լու լոեց, և երբէք, ոչ իշխանին և ոչ
ուրիշներու, չպատմեց պատերազմէն ա-
ռաջ Զակլոպայի զգացած սարսափը: Զակ-
լոպա զուարթաղէմ հեռացաւ, սպառնա-
լից կը նայէր երբ միւս զունդերու զի-
նուորները մէկմէկու ցուցնելով զինքը կ'ը-
սէին.

— Ահաւասիկ այսօր ամէնէն աւելի
նշանաւոր եզողը:

Գիշեր էր: Գետին և լճին երկու եզերք-
ներու վրայ կրակները վառուեցան, ծու-
խի սիւներ բարձրացան դէպի վեր: Յոգ-
նած զինուորները կը հանգչէին ու մէկ-
մէկու կը պատմէին պատերազմի մանրա-
վէպերը ու կատարուած նշանաւոր բա-
ջագործութիւնները: Ամենէն բարձր կը
հնչէր Զակլոպայի ձայնը պարծենալով

ոչ միայն ըրածին վրայ, այլ նաև թէ
ինչեր ալ կրնար ընել եթէ ձին կեցած
ըլլար:

— Եյ, — կ'ըսէր իշխանին սպայներուն
և թիշեվիչի գունդին, ազնուականերուն,
— դաշտային պատերազմները ինծի համար
նորութիւն մը չեն: Մոլտովիոյ, Տաճկաս-
տանի բոլոր պատերազմներուն մէջ զըտ-
նուեր եմ...: Կը վախէի, բայց ոչ թշնա-
միէն, հապա ինծմէ, իմ թափէս, վասն
զի գիտէի որ շատ հեռուն պիտի երթամ:

— Գնացի՞ր ալ:

— Ինչպէս չե... հարցուցէք Սրցե-
ղուցքի: Հազիւ տեսայ որ Վերշիուլ ին-
կաւ իրեն ձիուն հետ, անմիջապէս օգնու-
թեան ուզեցի վազել. բաւական աշխատե-
ցան զիս զսպելու համար:

— Այս՝ — ըսաւ Սրցեղուցքի, — ստի-
պուեցանք զսպել ու հանգարակցնել ըզ-
քեզ:

— Ուր է սակայն Վերշիուլ, — հար-
ցուց Գարվիչ:

— Երկրազննութեան ելեր է. հան-
գիստ չախորժիր:

— Լսեցէք հիմա, տեարք, — ըսաւ
Զակլոպա, վշտացած որ ընդմիջեցին խօս-
քը, — լսեցէք թէ ինչպէս առիշտացակը:



- Ուրեմն վիրաւորուած չէ, Վերշիուլ, — կրկին հարցուց Գարվիչ:
- Եւ առաջին դրօշակը չէ այս ...: Կենացս մէջ շատեր առեր եմ, բայց ոչ այսչափ նեղովթեամբ...:
- Վիրաւորուած, ոչ, միայն թեթեւ ճզմուածներ ունեցաւ — պատասխանեց Ազալեվիչ. — Քիչ մը ջուր խմեց, վասն զի լճին մէջ ընկղմեցաւ:
- Կը զարմանամ որ ձուկերը խաշելով շմեռան, — մէջ մտաւ Զակլոպա զայրացած: — Վասն զի անոր պէս տաք զլուխ մը պէտք էր որ ջուրը եռացնէր:
- Կարիճ մըն է, ըսելիք չկայ:
- Ոչ այնչափ, բանի որ մէկ մարդ զինքը գետին տապալեց ...: Էհ, ձեզի հետ խօսիլ կարելի բան չէ...:
- Գեթ ինձմէ սորվեցէր թշնամիէն դրօշակ առնելու կերպը...:
- Արսարի ներս մտնելովը խօսակցութիւնը ընդմիջեցաւ:
- Չեզի նոր լուր մը կը բերեմ, — ըստ զրեթէ կանացի ձայնովք:
- Դայեակը լաթերը չէ լոււացեր, կատուն կաթը խմեր է ու պնակը կոտտրեր, — ըստ քթին տակէն Զակլոպա:
- Համասիկ նոր լուրը:

- Սակայն Արսարի, իրեն պատանի հասակը ակնարկող խօսքերը արհամարհելով, շարունակեց.
- Բուլիան յամը կրակի վրայ դրուեցաւ եփուելու...:
- Ապրիս, — ընդմիջեց Զակլոպա: — Շուները խնջոյք ունին:
- Ու պատմեց գիտցածը...: Բանակցութիւնները ի գերեւ ելեր են. Քիզէլ գրեթէ խելացնորեր է...: Խմիելնիցքի Գրիվոնոսի օգնութեան կու գայ:
- Խմիելնիցքի. ի՞նչ կը խօսիս Խմիելնիցքի վրայ. ի՞նչ փոյթ մեզի Խմիելնիցքի...: Թո՞ղ գայ. լաւ է: Ըսել է թէ տակառ մ'ալ գարեջուր պիտի թափենք: Խմիելնիցքին վախցող չկայ. — պոռաց Զակլոպա խիզախ չորս կողմը դարձնելով աչքերը:
- Խմիելնիցքի արդէն ճամրայ ելեր է, բայց Գրիվոնոս առանց անոր սպասելու յարձըկցաւ, անոր համար ալ յաղթուեցաւ:
- Սափորը այնչափ անգամ ջրհորը կ'երթայ որ վերջապէս ունելիքը հոն կը թողու:
- Մագնովքայի մէջ Պոկոնի հրամանին տակ վեց հազար հոգի կայ արդէն:

- Որո՞ւն, որո՞ւն, — հարցուց Զակլուպա ձայնը այլայլած:
- Պոկոնի:
- Չի կրնար ըլլալ:
- Բուլիան ըսաւ:
- Հիմա, այո՛, բանս բուրդ է, — գուեց Զակլուպա: — Ե՞՞ւտ պիտի գան:
- Երեք օրէն: Յամը առաջ կու գան որպէս զի ձիերը չյոգնին:
- Բայց ես յամը պիտի չերթամ, — ըսաւ թթին տակէն Զակլուպա: — Երկնքի հրեշտակներ, դուք զիս ազատեցէք այն գեւին ձեռքէն: Հարիւր անգամ նուէր կու տամ առած զրօշակս եթէ այն արիւնաըրու մարդասպանին վիզը կոտրի: Կը յուսամ թէ հոս շատ չենք կենար մենք: Յուցուցինք Գրիվոնոսի որ կոռուլ զիտենք. Տիմա հանգչինք: Այնչափ կ'ատեմ այդ Պոկոնը որ միայն անունը լսելով զզուանք կը զգամ: Ո՞վ ըսաւ ինձի որ հոս զամ. Պարի մէջ հանգիստ կ'ըլլայի...: Փորձութիւնը զիս հոս մղեց....:
- Հանդարտէ, — ըսաւ ականջէն Արշեգուցըի, — մեզի հետ վախնալու բան չունիս:
- Օ՛հ, դուն չես ճանչնար այն գա-

զանը: Կարող է վրադ յարձըկիլ երբ բնաւ չես սպասեր (ու Զակլուպա սարսափած չորս կողմը նայեցաւ): Թշնամի է քեզի ինչպէս ինձի:

— Աստուած տար անոր հանդիպէի, — բացագանչեց Արշեգուցըի:

— Ես այդ բաղդէն կը հրաժարիմ: Իբրև քրիստոնեայ՝ յօժաբութեամբ կը ներեմ ինձի դէմ ըրածներուն, բայց այն պայմանաւ որ անմիջապէս վերջը կախաղան հանեն զինքը: Անկէց չեմ վախեր, ոչ. կը զզուիմ: Միշտ պէտք է գիտնալ թէ որուն հետ զործ ունիս, ազնուականի մը հետ, լաւ, գեղացիի մը հետ, լաւ...: Բայց նա մարմնացեալ գեւ մըն է, որուն հետ չես զիտեր ինչպէս վարուելու է: Եթէ տեսնէիր թէ ինչպէս կը նայէր ինձի երբ զինքը կը կապկապէի. երբէք մտրէս պիտի չելլէ, երբէց, եթէ հազար տարի ալ ապրելու ըլլամ: Քնացող շունը արժնցընել չեմ ախորժիր, բաց աստի, ամէն լւաւ խաղ ըիչ կը տեւէ...: Բայց, ներէ ինձի եթէ ըսեմ թէ ապերախտ մէկն ես դուն, վասն զի այն խեղճ օրիորդին վրայ բնաւ չես մտածեր...:

— Ո՞վ ըսաւ քեզի, — հարցուց Արշեգուցըի:

— Պատերազմներէն կ'ախորժիս, — ըստ Զակլոպա, զինքը առանձին մէկ կողմը տանելով. — առաւօտէ մինչեւ իրիկուն սուր կը շարժես, իսկ անդին այն խեղճը արտասուը կը թափէ ու պատասխանի մը կը սպասէ: Ուրիշ մը շատոնց զիս դրկերէր, գեթ զիութեան համար:

— Ուրեմն կ'ուզես Պար դառնալ:

— Այսօր իսկ, անմիջապէս, վասն զի, հաւատացիր, կը ցաւիմ իշխանուհւոյն վրայ:

Սբշեղուցքի տխուր աչքերը երկինք վերցուց:

— Ինծի ապերախտ մի՛ ըսեր, — ըստ առաւ: — Աստուած վկայ է ինծի որ առանց զինքը յիշելու ոչ կերակուր կ'ուտեմ և ոչ կը քնանամ: Անոր իմ սրտիս մէջ ունեցած տեղը ոչ ոք պիտի զբաւէ: Եթէ մինչեւ այսօր չըրկեցի զբեզ պատասխանով մը, վասն զի ես ինքս անձամբ կ'ուզէի երթալ ու միանալ անոր հետ ցմիշտ: Պիտի թուչէի մինչեւ անոր ըովլ...

— Իսկ ո՞վ կ'արգելու թռիչդ:

— Պատերազմի ժամանակ է: Ես զինուոր եմ և ազնուական, պատիւս պէտք եմ փնտուել...

— Սակայն այլ ևս պատերազմը լմշնացաւ այսօրուան պարտութենէն վերջը. մենք կրնանք հիմակ ալ մեկնիւ...:

— Ո՞չ, հանգիստ առնելէն վերջ, վազը նորէն պիտի զարնուինք Գրիվոնոսի հետ:

— Այդ բանը իմ ըզեղիս մէջ չի մըտաներ: Կը յաղթէր երիտասարդ Գրիվոնոսի, ծերը կու զայ. կը յաղթէր ծերուն, կու զայ սա միւս պատուականը՝ Պոկուն: Կը յաղթէր Պոկունին, կու զայ խմիելնիցքի...: Խնչ եղաւ ծեզի. ե՞րբ պիտի լմցնէր....: Քիչ կը մնայ որ դուն ալ լոնկինոսի պէս կուսութեան ուխտ ընես...: Մէկին տեղը երկու ցնորածներ կ'ունենանք: Հաւատացիր առաջնը ես կ'ըլլամ զիշխանուհւին համոզող որ երես դարձնէ ցեզմէ...: Աըդէն կեցեր է պատրաստ Անդրէաս Բոդովսքի: որ միայն տեսնելով աչքերէն կրակ կը ցայտէ...: Է՛յ, թող մեկդի, ամօթ է: Եթէ տղայ մ'ըլւայիր որ երբէց կրակը չէ տեսեր ու անուն մը կ'ուզէ վաստկիւ, կը հասկնայի: Բայց զուն արդէն արիւնի մէջ թաթիսուած ես, Մագնովրայի պարիսպներուն տակ չեմ գիտեր ինչպիսի վիշապ մը կամ մար-

դակեր մը սպաննեցիր : Կ'երդնում որ
ծրագիր մը կը պատրաստես և կամ այն-
չափ վարժած ես արին թափելու որ քու
սիրածդ կը մոռնաս անոր համար :

Արշեղուցքի ակամայ աչքերը դարձուց
լուսնին որ աստեղազարդ կամարին վրայ
խաղաղ առաջ կ'երթար :

— կը սիսալիս, — ըսաւ : — Ես ոչ
արեան և ոչ փառքի ծարաւի եմ, բայց
միւս կողմանէ ալ չեմ ուզեր թողուլ իմ
ընկերներս մահացու պատերազմի մը մէջ՝
ուր ամբողջ բանակը, ոչ ոք գուրս թողլով,
պիտի մասնակցի : Իսկ պատերազմը տա-
րակոյս չկայ որ երկայն պիտի տեէ, բայց
եթէ իսմիելնիցքի Գրիվոնոսի օգնութեան
հասնի, անշուշտ զինադադար մը տեղի
պիտի ունենայ : Հաւանական է թէ վա-
ղը Գրիվոնոս ասպարէզ չելլէ . եթէ ելլէ,
ուրիշ պարտութիւն մ'ալ պիտի կըէ, ու
այն ատեն ասլահով տեղ մը կրնանք երթալ
հանգչիլ : Կատակ կ'երեի, սակայն երկու
ամիսէ ի վեր ոչ կ'ուտենք և ոչ կը
քնանանք, միշտ գէշ օդերու մէջ, միշտ
կոռույ մէջ : Խշանը, այո՛, մեծ զօրա-
վար մըն է, բայց խոհեմ ալ է, պիտի
չուզէ բանի մի հազարով խմիելնիցքին

հարիւր հազարին գէմն ելլել : Լսեր եմ
թէ Ապարայի կ'ուզէ երթալ կազդութեա-
լու և նոր ուժեր հաւաքելու համար : Այն
ատեն միայն վճռական պատերսուզմ մը
պիտի փորձենք : Վաղը աշխատութեան
վերջին օրն է, միւս օր կրնամ գալ քեզի
հետ Պար... : Բաց աստի, Պոկուն վաղը
չի կրնար հոս հասնիլ և կուրյն մաս-
նակցիլ, իսկ եթէ, ընդ հակառակն, հաս-
նի, կը յուսամ թէ անոր աստղը պիտի
մարի ոչ միայն իշխանին աստղին դիմաց,
այլ նաև իմինիս :

— Ճշմարիտ գեւ մըն է կ'ըսեմ քեզի,
չեմ կրնար հանդուրժել անոր ... : Բայց
ինդիրը հոն չէ : Վաղը ուրեմն այս գիւ-
ղացիներուն մէկ հարուած մ'ալ կու տանք,
ու ապա ի Պար : Ո՛հ, որչափ գոհ պիտի
ըլլայ զքեզ տեսնելով, և ի՞նչպէս պիտի
շիկնի այն զեղեցիկ դէմքը : Ենթադրէ որ
ես ալ առանց անոր՝ չորս կողմս պարապ
կը տեսնեմ, վասն զի հարազատ աղջկան
պէս սիրեցի զինքը : Էյ, կ'ենթադրուի :
Զաւակ չունիմ. կալուածներս հեռուն Տաճ-
կաստանի մէջ են, և կ'ուտեն բոլոր այն
նզովեալ գործակատարները : Աշխարհիս
վրայ մինակ եմ, ճշմարիտ որբ մը, և

ծերութեանս ժամանակ Յոտպիրիէնդա բարեկամիս հետ իրեն Միշեքիսքիի մէջ ունեցած կալուածներուն մէջ պիտի երթամ ապրելու:

— Հոգ մի՛ ըներ, այդ բանը չըլլար: Ինչ որ մեզի համար ըրիր չի մոռցուիր:

Խօսակցութեան այս կէտին վերշիուլ՝ որ հեռուէն կ'անցնէր, զիրենը կանչեց:

— Վերշիուլ, — զոչեց Սրբեղուցքի ձայնէն ճանչնալով: — Երկրազննութենէ կը դառնաս:

— Այո՛, իսկ հիմա իշխանին քովէն կ'ելլեմ:

— Ինչ կ'ըսէ:

— Վաղո պիտի զարնուինք: Թշնամին թումբը կը լայնցնէ, Սլուքի և Սղիբայի վրայ կամուրջներ կը ձգէ, ու կը պատրաստուի ասղին անցնիլ:

— Իշխանը ինչ կ'ըսէ:

— Ըստ, լաւ է:

— Ուրիշ բան չըսաւ:

— Ոչինչ: Միայն հրամայեց որ արգելք չըլլուի անոնց աշխատութեան: Յուր զիշերը կացիններու ու մուրջերու այս երաժշտութիւնը պիտի լսենք:

— Տեղեկութիմներ տուողներ ձերքաւ կալեցիր:

— Եօթ հոգի: Ամէնքն ալ կ'ըսեն թէ խմիելնիցքի կու զայ, բայց դեռ հեռուն է...: Սակայն ինչ զիշեր:

— Լուսաւոր՝ ցերեկի պէս: Ուրեմն իյնալէդ վնաս մը կրեցի՞ր:

— Քիչ մը ցաւ կը զգամ...: Հիմա կ'երթամ շնորհակալութիւններս յայտնեւ լու մեր Հերակլէսին, ապա պիտի քնանամ, վասն զի ալ ոտքի վրայ չեմ կը ընար կենալ: Երկու ժամ հանգչիմ կը բաւէ ինձի...: Գիշեր բարի:

— Գիշեր բարի:

— Դուն ալ զնա՛ քնացիր, — ըստ Սրբեղուցքի Զակլուպայի: — Ուշ է, վաղն ալ շատ պիտի ըրտընինք:

— Իսկ միւս օր, կը մեկնինք. — յիշեցուց Զակլուպա:

Ըրին իրենց աղօթքները և կրակէն ըիչ մը հեռուն պառկեցան. կրակը կամաց կամաց սկսաւ մարփլ: Լուսնի արծաթափայլ ճառագայթները կը տարածուէին ըընացողներուն վրայ: Խոր լուութիւն մը տիրեց՝ զոր կը վրդովէին խորդալու ձայները և պահակներու պոռալները: Սակայն երկայն չկրցան վայելել քնոյ հանգստութիւնը: Հաղիւ լուսացեր էր, լսուեցաւ թմբուկներու դափիւնը:

Ժամ մը վերջ իշխանը նահանջ հրամայեց ամբողջ բանակին. ապշեցան բոլոր զինուորները:

ՃԶ.

Առիւծի մը նահանջն էր՝ որուն բաւական միջոց պէտք է ցատրելու համար: Իշխանը ազատ ասպարէզ կու տար Գրիվոնոսի, որպէս զի տալիք հարուածը զօրաւոր ըլլայ: Հազիւ սկսեր էր պատերազմը, հեծելագունդին դառնալ հրամայեց, իրբև ի փախուատ: Այս որ տեսան Զարորոժիները բազմութեամբ խոյացան անոնց ետևէն, անցնիլ կ'ուզէին զիրենք և շրջապատել: Աակայն անոնք՝ յանկարծ արագ դէպի ետ դառնալով, այնպիսի կատաղութեամբ յարձրկեցան Զարորոժիներու վրայ որ վերջիները ժամանակ չունեցան դիմադրելու: Վիսնիովիեցքի հեծելագունդը մինչև զետ, մինչև կամուրջ, մինչև թումբ, մինչև բանակ հալածեց զանոնք անխնայ ջարդելով: Օրուան դիւցազնը տասնուեօթ տարեկան Աքսաքն եղաւ, որ ստուգիւ սար-

սափեցուց Զարորոժիները: Միայն այսպիսի բաջ և փորձ զինուորներով կարող էր իշխանը փախուատ կեղծել և յաղթութութիւն տանիլ:

Նոյն օրը նախընթացէն աւելի ձախող եղաւ Գրիվոնոսի համար: Կորսնցուց բուլոր դաշտային թնդանօթները և շատ մը դրօշակներ՝ որոնց մէջ կային շատ արքունական զրօշներ զորս առեր էին Զարորոժիները Քորսունի պատերազմին մէջ էթէ Քորիսքի ու Սահնսքի հետևակ զօրքը և Վուրցէլի թնդանօթաձիգ զօրքը կարենային հեծելագունդին թափին հետեւիլ մէկ հարուածով Զարորոժի բանակին կը տիրէին: Բայց երբ ասոնք հասան, արդէն զիշեր էր և թշնամին այնչափ հեռացեր էր որ կարելի չէր հասնիլ անոր: Այսուհանդերձ Աասվիլիքովսքի յաջողեցաւ տիւրել բանակին կէսին և մեծ քանակութեամբ զէնք և պաշար ձեռք ձգել: Յաղթուող ամբոխը երկու անգամ բռնեց զԳրիվոնոս և կ'ուզէր իշխանին ձեռքը տալ, սակայն հանդարտեցաւ երբ խոստացաւ Գրիվոնոս շուտով միանալ Խմիելնիցքի հետ: Մնացած զինուորներով Գրիվոնոս քաշուեցաւ Մագնովքա ուր հասեր էր ար-

գէն Խմիելնիցքի։ Աս՝ բարկացած, հրաւ-
մայեց յամառ զօրավարը թնդանօթի մը
բերանը նետել։ Սակայն բարկութիւնը իջ-
նելէն վերջ, յիշեց որ Գրիվոնոս իրեն
արիւնով ողողեր էր բոլոր վոլխիան,
տիրեր էր Բոլոննոյէի, հազարաւոր ազ-
նուականներ անդիի աշխարհը դրկեր,
յաղթութիւններ տարեր էր Երեմիային
հետ զարնուելէն առաջ։ Ներեց իրեն,
դարձուց հրամանատարութեան աստիճանը
և անմիջապէս Բողովիա դրկեց զինքը։

Իշխանն ալ իրեն զօրաց հանգիստ
տուաւ. ասոնք ալ շատ մարդ կորսնցու-
ցեր էին, մանաւանդ հեծելազունզին վեր-
ջն յարձակման ժամանակ, վասն զի Ղա-
զախները յուսահատօրէն պաշտպաններ էին
իրենք զիրենք։ Գրեթէ հինգհարիւր զի-
նուոր ինկեր էին։ Մոռթիսքի զնզապետը
միրաւորուած մեռեր էր, վիրաւորուած
էին, թէպէտ ոչ ծանր, Քուշէլ, Բոլիս-
նովսքի, պատանին Աքսաք։ Զակլոպա,
ալ վարժած կոռի, միւսներէն չէր բաժ-
նուած, երկաթապատ լախտի երկու հա-
րուած ընդուներ էր, և աւելի մեռած քան
թէ կենդանի կը պառկէր հիւանդներու
սայլին վրայ։ Ճակատազիրը այսպէս կը

գրկէր զինքը դէպի Պար ընելիք ճամբոր-
դութենէն, թող որ իշխանը Արշեղուցքին
Սասլաւ զրկեց, հոն հաւաքուած զիւղացի
խումբերը ջնջելու համար։ Եւ Արշեղուցքի
զնաց, առանց ակնարկ մը ընելու իշխանին՝
որոշած ճամբորդութեան նկատմամբ։ Տասը
օր այրեց ու սպաննեց մինչեւ մաքրեց
բոլոր շրջակայ տեղերը։ Վերջապէս այն-
չափ սաստիկ յոզնեցան իրեն զինուոր-
ները որ բոնազատուեցաւ Գարնորու դառ-
նալ ուր էր նաև իշխանը։

Գարձին նախընթաց օրը, Արշեղուցքի
Գոմոր զետին վրայ Սուկոժինզի զիւղը
մնաց։ Զինուորները զիւղին մէջ ցրուեց ու
ինքը խրճիթ մը մտաւ զիշերը անցնելու
համար։ Երկայն անբուն մնալէ ուժաթափ,
անմիջապէս քնացաւ ու բոլոր զիշերը չար-
թընցաւ։ Առաւոտեան դէմ երազել սկսաւ։

Կը կարծէր թէ Լուպլին է և զինա-
րանի իրեն սենեակին, մէջ կը քնանայ և
թէ կենսան, ինչպէս սովոր էր, կը պատ-
րաստէր իրեն զգեստները։ Սակայն, ար-
թըննալով հասկցաւ որ Սուկոժինզի կը
գտնուի, բայց կենսանի դէմքը միշտ աչքե-
րուն առջնն էր։ Արշեղուցքի զինքը պա-
տուհանին դիմաց նստած կը տեսնէր զբա-

զած զըահին հիւսուածքները մաքրելու։
կարծելով թէ կ'երազէ, նորէն աչքերը
գոցեց, դարձեալ բացաւ և զկենսան նո-
րէն նոյն տեղը տեսաւ։

— կենսան, — պոռաց յանկարծ, —
դուն ես թէ բու ոգիդ։

Երիտասարդը, անակնկալ աղաղակէն
վեր ցատքեց, թողուց զըահը և թեւերը
բացած։

— Ահ, Աստուած իմ, ո՞րչափ վախ-
ցուցիր զիս . . . ինչ ոգի։ Ես եմ, ես՝ ոսկը
և մարմին։

— Դարձեր ես։

— Ինչ, զիս վանտե՞ր էիր։

— Մօտ եկուր, համբուրեմ զքեզ։

Երիտասարդը իրեն տիրոջ ցով վազեց,
ծունկերուն փաթթուեցաւ, իսկ տէրը անոր
գլուխը կը համբուրէր։

— Ո՞զ, ո՞զ, — կը կրկնէր ուրախ
զուարթ։

— Ո՞հ, տէր իմ, ես ուրախութենէս
չեմ կրնար խօսիլ։ Օրհնեալ ըլլայ Աս-
տուած։ Աակայն այն ինչպէս պոռացիր
. . . Զըահը ձեռքէս վար ինկաւ. . . Հիւ-
սուածքները մէկմէկու խառնուեր են. կը
տեսնուի որ զինակիր չունիս . . . Աակայն,

գոհութիւն Աստուածոյ . . . օհ իմ սիրելի
տէրս։

— Ե՞րբ հոս հասար։

— Այս զիշեր։

— Ինչու զիս չարթնցուցիր։

— Ինչ բանի համար . . . Հիմա հոս
մտայ, ըստ սովորութեան, զգեստներդ պատ-
րաստելու համար։

— Ուսկի՞ց կու գաս։

— Կուշիէն։

— Հոն ի՞նչ ըրիր. ի՞նչ հանդիպեցաւ
քեզի. խօսէ՛, պատմէ՛։

— Պատմեմ. Դազախները կուշի եկան
այրելու և յափշտակելու համար։ Ես ար-
դէն հոն էի, վասն զի հոն զնացեր էի
հայր Բաղրոնիս Լասրոյի հետ՝ որ ա-
ռաւ զիս Խմիելնիցըիի ձեռքէն՝ որուն
Պրասլափի կառավարիչէն թուղթ մը բե-
րեր էր։ Ղազախները այրեցին կուշին ու
հայր Բաղրոնիսը սպաննեցին։ Կառա-
վարիչն ալ կ'ուզէին սպաննել, իրենց
բարեկամ և իրենց կրօնակից ըլլալովը
հանդերձ, բայց հոն չէր. . .

— Այնպէս խառնիխուռն կը խօսիս
որ բան չեմ հասկնար։ Գուն ուրեմն Դա-
զախներուն հետ էիր, Խմիելնիցըիի հետ
էիր. կարելի՞ բան է։

— Այո՛, Ղազախներու հետ։ Զիկրինի մէջ բռնեցին զիս ու իրրև իրենց ապրանքը պահեցին . . . : Ահա բաճկոնակդ մաքրուած . . . : Սակայն ի՞նչ եղեր է, կտոր կտոր կը թափի . . . : Մի՛ բարկանար, տէր իմ . . . : Նամակդ իշխանուելոյն ձեռքը չըհացուցի, այն խարդախ Փոկունը առաւ ձեռքէս, և եթէ այն իրեն հետ եղող մարմնեղ ազնուականը չըլլար, զիս անդիի աշխարհ դրկեր էր։

— Ամէն բան զիտեմ, զիտեմ։ Յանցանքը քուկդ չէ։ Բածած ազնուականդ հոսէ, մեր բանակին մէջ. ամէն բան պատմեց ինծի։ Ինքը ազատեց իշխանուհին Պոկունի ձեռքէն և Փար տարաւ։

— Գոհովթին Աստուծոյ, ըսել է շուտով հարսնիք պիտի լնենք։

— Կարելի է։ Ասկէց կ'երթանը Գարնոպու և ապա Փար։

— Ապրիս, ապրիս։ Անշուշտ Փոկուն ինքզինքը կը կախէ . . . կախարդ մը ըսեր է իրեն որ երբէք ձեռք պիտի չձգէ զայն՝ որուն կը փափաքի, և թէ անիկա ազնուական մը պիտի առնէ, և այն ազնուականը դուն ես, անշուշտ։

— Ի՞նչպէս լսեցիր այդ բաները։

— Այսպէս կը խօսուէր . . . Հիմա ամէն բան կը պատմեմ քեզի . . . Առ այժմ հագուէ, նախաճաշը պատրաստ է . . . Երբ Քուտուքը քեզմէ բաժնուեցայ, ժամանակ մը հոսանքին հակառակ ճամբորդեցինք. նաւակը սկսաւ ջուր առնել, հարկ եղաւ նորոգել զայն։ Ապա սկսանք նորէն ճամբանիս առաջ տանիլ ու գնա՛, զնա՛ . . . :

— Գնա՛, զնա՛, առաջ տար ուրեմն։

— Ընդմիջեց Արշեգուցը անհամբեր։

— Ու հասանք Զիկրին։ Հոն ինծի հանդիպածը զիտեմ։

— Գիտեմ, զիտեմ։

— Ինք զինքս ախոռի մը մէջ, մուժտեղ մը պառկած զտայ։ Պոկուն հազիւ կը մեկնի, խմիելնիցը կը հասնի Զարուժիներու բազմութեամբ։ Պէտք է զիտնալ որ զլիսաւոր Աթամանը հոն տեղի բնակիչները՝ Զարորոժիներու կողմնակից ըլլանուն համար, պատժեր էր, քաղաքը լեցուն էր զիսկներով ու վիրաւորեալներով։ Զիս իրենցմէ մէկը կը կարծեն, ու, փոխանակ սպաննելու, կը խնամեն, ու չեն թողուք որ Թաթարները զիս զերի տանին։ Ի՞նչ պէտք էր ընել. կը մտածէի։ Եոյն միջոցին, այն վայրենիները Քորսուն

գնացին և Աթամաններու յաղթեցին։ Ո՞հ, ինչեր տեսան այս իմ աշքերս…… ինձմէ բան մը չէին ծածկեր, կ'ենթադրուի : Փախչիմ, թէ շփախչիմ, — կը խորհըրդածէի : Սակայն տեսայ որ հոն մնալս այնչափ վտանգաւոր չէ, պէտք էր յարձար առթին սպասել…… իսկ երբ Քորսունին բերին կերպասներ, արծաթ, ակունք, սիրոս ուրախութեամբ լեցուեցաւ …… Երեւակայէ որ մէկ դաւերի կամ գաւաթ մը օղիի փոխարէն վեց հատ արծաթէ դգալ կու տային, կէս գաւաթ օղին կ'ածէր զոյգ մը ոսկի կոճակ կամ ցցունք մը. ինչ պէտք էի ընել…… Եթէ Աստուած ուզէ, մոռածեցի, օր մը տուն կը դառնամ՝ ուզ ծնողքս յիսուն տարիէ իվեր գատ մ'ունին Ժավորսըի ընտանեաց հետ, ու դատը առաջ տանելու համար դրամ չունին։ Այն ատեն սկսայ ամէն տեսակ բան գնել, այնպէս որ երկու ձիաբեռ բան եղաւ : Եւ այս զիս միսիթարեց քիչ մը, վասն զրքեզմէ հեռու շատ կը նեղուէի։

— Միշտ նոյն ես զուն . չկայ բան մը ուսկից հիսթ շըամիս։

— Գոչ է ըրածս…… Գոզութիւն չըրի…… Մանաւանդ դեռ քովս է ճամբու

համար ինձի տուած քսակդ, վասն զիմինչեւ Ռազլոկ չկրցայ երթալ։

Այս ըսելով երիտասարդը քակեց գօտին, հանեց քսակը և դրաւ տիրոջ դիմացը։

— Ունեցած բազդդ, — ըսաւ սա ժըպտելով, — կ'երեի թէ զքեզ ինձմէ աւելի հաբուստ ըրեր է։ Փոյթ չէ սակայն, քսակը բեզի ըլլայ։

— Ծնորհակալ եմ, տէր։ Հիմա, փառք Աստուծոյ, ծնողքս և ծեր մեծ հայրս պիտի ուրախանան։ Դատն ալ պիտի վաստը կին և այն նենգամիտ Ժավորսըիները անօթի պիտի թողուն, մի՛ տարակուսիր…… Դուն ալ վաստկեցար, վասն զի ալ պիտի չհամարձակիմ յիշեցնել այն գօտին՝ զոր խոստացար ինձի Քուտաքի մէջ։

— Ապրիս, ու կը յիշեցնե՞ս։ Ա՞հ, քաղցած զայլ…… Զեմ գիտեր ո՞ւր է այն գօտին, բայց քանի որ խոստացեր եմ, ուրիշ մը կու տամ քեզի։

— Ծնորհակալութիւն, — գոչեց կենան ծունկերը համբուրելով։

— Բան մը չէ, բան մը չէ. պատմէ պլիւէդ անցածը։

— Աստուած զիս այն աւազակներու

ձեռքէն ազատեց։ Մէկ մտածմունք միայն զիս կը տանջէր, քու վրայօքդ բան մը չէի լսած, ու կը խորհէի թէ թերես իշխանուհին Պոկունի ճիրաններուն մէջ ինչ կած է։ Լսեցի որ Պոկուն, իշխանին զինուորներէն վիրաւորուած, Զերքասսի կը գոնուի...։ Անշուշտ զիտես որ լաւ սպեշանիներ զիտեմ պատրաստել ու վէրքեր բժշկել...։ Տանէզ զնդապետը ինծի հետ եկաւ և հրամայեց որ խնամեմ այն սրիւկայ աւազակը։ Ասկայն երբ լսեցի որ իշխանուհին միւսին հետ փախեր է, ծանրութիւն մը սրտիս վրայէն վերցուեցաւ...։ Պոկունի զով երթալու ժամանակս կը մտածէի, զիս պիտի ճանչնայ արդեօք, այս թէ ոչ։ Ասկայն սաստիկ ջերմ մ'ունէր, ու զիս չճանչցաւ մէկէն։ Երբ ինք իրեն եկաւ, հարցուց. « Դուն էիր Ռազուկ նամակ տանողը »։ « Այս՝ », կը պատասխանեմ։ « Իսկ ես զքեզ Զիկրինի մէջ վիրաւորեցի՝ »։ — « Այս՝ »։ — « Արշեդուցքի ծառայութեան մէջ ես»։ — « Ոչ, տէր, ուրիշի չեմ ծառայեր. անոր հետ շատ բաներ կրեցի, անոր համար եկեր եմ քիչ մը վայելելու Դազախներու հետ. տասը օր է որ իբրեւ հիւանդապահ Տէ-

ըութեանդ կը ծառայեմ... »։ Հաւատաց ըսածիս ու սիրտը բացաւ ինծի։ Ինքը պատմեց ինծի Ռազուկի հրդեհը, իշխաններէն երկուքին սպաննուիլը, և թէ միւսները կ'ուզէին մեր իշխանին զով ապատանիլ, բայց չյաջողեցան, անոր համար Լիթուանիոյ բանակին մէջ մտան։ Ասկայն երբ այն զիրուկ ազնուականը կը յիշէր, կը զիւահարէր...։ Ակռանները այն պէս ուժով կը կրճտէր որ կարծես ընկոյզ կը կոտրէր։

— Ո՞րչափ ժամանակ հիւանդ պառկեցաւ։

— Բաւական երկայն։ Այնչափ անհանգիստ էր որ վէրքերը կը սպիանային ու նորէն կը բացուէին։ Յատ զիշերներ անկողնոյն զով անցուցի, թէպէտ երդուլնցեր էի վրէժս լուծել, ու հաւատարիմ պիտի զըտնուիմ երգմանս, և քանի որ կ'ապրիմ ուղով անոր ետեւէն պիտի երթամ, վասն զիշան մը պէս զիս ծեծեց։ Ես զիւզացի չեմ. ձեռքովս պիտի սպաննեմ զանիկա։ Նոյն ատեն կրնայի սպաննել զինքը, սակայն հիւանդ մը սպաննելը, վատ բան է ու ամօթ։

— Հիւանդ և անզէն...։ Այդ քեզի

պատիւ կը բերէ, վասն զի եթէ այն վի-
ճակին մէջ սպաննէիր ազնուականի պէս
վարուած պիտի չըլլայիր:

— Ես ալ այդ էր, որ կ'ուզէի ըսել:
Միտքս եկան ծնողացս խօսքերը, երբ տու-
նէն զիս զրկեցին, և ծեր մեծ հայրս զիս
օրհնեց և ըսաւ. «Յիշէ՛, ապուշ, որ ազ-
նուական ես, ծառայէ՛ ինչպէս որ պէտք
է, պատիւդ պահէ՛»: Ըսաւ նաև որ եթէ
ազնուական մը գիւղացի մը պէս վարուի,
ինքն Քրիստոս անգամ կու լայ: Այս խօս-
քերը յիշեցի ու զգուշացայ: Պոկրուն եր-
թալով վստահութիւնը կ'աւելցնէր վրաս:
Յաճախ կը հարցնէր ինծի: «Ինչպէս
վարձատրեմ զբեկ»: Խսկ ես. «Ինչպէս
որ կը հաճիս»: Եւ գոհ եմ, գանգատ չու-
նիմ: Թագաւորի մը պէս առատութեամբ
վարձատրեց զիս: Ես ալ ամէն բան ըն-
դունեցայ, որպէս զի մեզի պատկանող
բանը աւազակին ճեռքը չմնայ...: Ուրիշ-
ներ ալ, իրեն օրինակին հետեւելով, ինծի
ընծայներ կու տային:

Կենսան դլուխը տարաւ բերաւ իբրեւ
թէ նոր բան մը յիշէր. շարունակեց.

— Տարօրինակ մարդ, սակայն: Խեն-
թի պէս կը սիրէ զիշխանուհին....: Հա-

զիւ ոտքի ելաւ, վհուկ մը կանչեց, ապա-
գայն գիտնալու համար: Սակայն յաջող
բան մը չըսաւ նա: Աև և լիբր երեսով
հսկայ կին մըն էր, որ սատանային հետ
գործ կ'ընէր, բայց տգեղ չէր: Երբ կը
ծիծաղէր կարծես մատակ ձի մըն է որ կը
խրխնջէ: Սպիտակ, զօրաւոր ակռաներ ու-
նէր, որոնցմով կարող է երկաթը երկու կտոր
ընել: Ամէն մէկ քայլին գետինը կը դո-
ղար: Երեակայէ որ ինծի սիրահարուեր
էր, ամէն հանդիպելուն քովս կու գար,
մազերս կը շոյէր կամ թեւէս կը քա-
շէր, կամ կը հրէր: «Երթանք» կ'ըսէր
ինծի յաճախ...: Բայց ես կը վախէի որ
սատանան վիզս ուրոէ, ու այն տաեն,
պարապի պիտի ելլէին իմ աշխատութիւն-
ներս: «Զեն բաւեր բեզի ուրիշները» կը
պատասխանէի: Խսկ նա: «Թէպէտ պատա-
նի ես, սակայն կը սիրեմ զբեկ»: «Գնա՛,
գնա՛, հեռացիր» — կը պոռայի. ու նորէն
կը կրկնէր. «կը սիրեմ զբեկ, այո՛, կը
սիրեմ զբեկ»:

— Տեսան ինչպէս կ'ընէր կախարդու-
թիւնը:

— Բնական է: Շատ մը ծուխ կ'ընէր,
ու կը լսուէին սուլելու ձայներ ու ողբու-

կոծ.... Ապա ուրուականներ կ'երևնային.... վախ մը կը զգայի որ չեմ կրնար պատմել.... վհուկը՝ կանգուն սենեակին մէջ տեղ, յօնքերը պոստած, կը կրկնէր . « Լեհը անոր հետ է, Լեհը անոր հետ է. փս'ս. ահ, ահ... Լեհը անոր հետ է » : Ապա ցորեն կը նետէր մաղի մը մէջ, ու կը նայէր, կը նայէր, ցորենը կը դառնար ու կը դառնար, իսկ ինքը կը կրկնէր. « փս'ս, փս'ս, Լեհը անոր հետ է » : Տեսնելու էիր թէ ինչ կերպարանք կ'առնէր Պոկուն, եթէ չըլլար աւազակ, տեսնողին սիրտը կտոր կտոր պիտի ըլլար : Ոմէն մէկ պատասխանին գոյնը կը նետէր, դէպի ետև կ'իյնար, ձեռքերը կը սեղմէր, ներումն կը ինդրէր իշխանուհին Ռազլոկը այրած և իրեն հօրեղօր որդիները սպաննած ըլլալուն համար : « Ուր ես հիմա, հոգիս, - կ'ըսէր, ես զքեզ զիրկս մեծուցի, ու հիմա առանց քեզի պիտի ապրիմ : Մատիս ծայրովն անգամ պիտի չի դպչիմ քեզի, բու զերիդ պիտի ըլլամ, միայն թէ տեսնեմ զքեզ » : Ու Զակլոպա միտքը գաւլով, ակռաներով ուժով կը խածնէր բարձր, մինչև քունը կը տիրէր վրան. քնացած ժամանակն աւ փութսի պէս կը շընչէր :

— Յաջող գուշակութիւն մը չլսեց երբէր :

— Վերջը չեմ գիտեր, վասն զի երր բժշկուեցաւ, թողուցի զինքը : Զիս Լասրոյին հետ կուշի զրկեց : Հոն ամէն մարդ լսեր էր որ ծնողաց օգնելու համար բաներ գներ եմ....

— Զյափշտակեցին ձեռքէդ :

— Անշուշտ կը յափշտակէին, սակայն բարերազգաբար, թաթարներ չկային, իսկ Ղազախները չէին համարձակիր, Պոկունէն կը վախէին : Արդէն զիս իրենցմէ կը կարծէին : Նոյն իսկ խմիելնիցը յանձնեց ինծի որ ականջներս լսու բանամ իմանալու համար թէ արդեօք Պրասլաւի կառավարիչը ժողովը գումարե՞ր է.... : Երբ կուշի հասայ, հոն եկաւ Գրիվոնոս, ու սպաննեց հայր Լասրոյն : Ես իմ զանձերուս կէսը թաղեցի, մնացածը առի եկայ, լսած ըլլալով հոս գտնուիլոց : Օրհնեալ ըլլայ Աստուած որ զքեզ ողջ առղջ գտայ ու շուառվ հարսնիքը կը կատարենք.... : Այն ատեն ամէն վայ կը մոռցուի : Իշխանին դէմ գնացող լիրբերուն ըսի. « Գուք ալ չէր դառնար » : Եւ այնչափ տկարացեր են որ, կը տեսնուի, ալ պատերազմը լմնցեր է :

— Ո՛հ, ո՛չ: Նոր պիտի սկսի խմբել-
նիցքի հետ:

— Իսկ դուն ամուսնանալէղ վերջը
պատերազմի պիտի երթաս:

— Կը կարծես թերեւս որ ամուսնա-
ցած մարդը պէտք է վախնայ ու ձեռք
ձեռքի զրած կենայ:

— Ո՛չ, բոլորովին հակառակը: Կը
հարցնեմ, վասն զի հաւաքածներս ծնո-
ղացս յանձնելէն վերջ, կ'ուզեմ նորէն
քովդ գալ: Ո՛վ գիտէ թերեւս Պոկունին
հետ ունեցած հաշիւս լմացնեմ: Չեռքէս
չազատիր, կ'ըսեմ քեզի:

— Այդ ի՞նչ կատաղութիւն, թշուա-
ռութեանս:

— Ճար չկայ. երդուեր եմ և մինչև
ջաճկաստան ալ ետեւն պիտի երթամ:
Բլլայ ազնուական կամ ոչ...: Առ այժմ
քեզի հետ Դարնոպոլ կու գամ, ապա
հարսնիք: Բայց ինչու համար Դարնոպոլի
վրայէն Պար կ'ուզես երթալ: Կարծեմ,
ճամբու վրայ չէ:

— Բանակին հետ պէտք եմ դառնալ:

— Հասկցայ:

— Օ՞ն ուրեմն, — ըստ Աթշեղուցքի,
— ինձի ուտելու բան մը տուր:

— Արդէն պատրաստեր եմ: Ատա-
մոքսին հետ խաղալ չըլլար:

— Քիչ մը բան ուտելէն վերջ, ան-
միջապէս ճամբայ կ'ելլենք:

— Ապրիս . . . միայն թէ իմ խեղճ
գրաստս ալ չի կրնար առաջ երթալ:

— Կ'ըսեմ որ ուրիշ մը քեզի տան,
և զայն քեզի կը պահես:

Ճնորհակալ եմ, — բացազանչեց կեն-
սան ժամանելով և մտածելով որ այս եր-
րորդ նույրն էր որ կ'ընդունէր նոյն օրը:

ՅԵՒ.

Աակայն Աթշեղուցքի Դարնոպոլ չկըր-
ցաւ երթալ, վասն զի հրաման ընդունեցաւ
Սպարայի երթալու: Ճամբան հաւատա-
րիմ ծառային պատմեց գլխէն անցած ար-
կածները. Մեշիայի բանտարկութիւնը, կը-
րած նեղութիւնները, Խմբելնիցքիէն ըն-
դունած ազատութիւնը: Թէպէտ սայլ և
պաշար չունէին հետերնին, սակայն կա-
մաց առաջ կ'երթային, վասն զի ոչ զի-

նուորներու համար և ոչ կենդանիներու համար ուտելիք կրնային գտնել աւերակ դարձած երկրի մը մէջ։ Ամէն վայրկեան կիսամեռ մարդկանց բազմութեան կը հանչ զիպէին, մեծաւ մասամը կիներ ու տղար, որոնք իրենցմէ մահ կամ գերութիւն կը խնդրէին, վասն զի ուտելու բան մը չէին կրնար գտնել թէպէտ հունձքի ժամանակ էր։ Գրիվոնս ամէն բան ապականեր էր, իսկ ողջ մնացող թշուառները արմատներ կրծելով կը մնանէին։ Միայն Ժամապոլի մօտ քիչ վնասուեր էր երկիրը պատերազմէն, անոր համար կրցան քիչ մ'աւելի երագել քայլերնին։ Հինգ օր վերջ Սպարայի հասան։ Մեծ շարժմունք կար, վասն զի Երեմիա իշխանը իրեն բոլոր բանակովը հոն եկեր էր։ Պատերազմը մօտալուտ է, կ'ըսէին։ Բաղարին և շրջակայից մէջ զինեալ բազմութեան մը եռուզեաը կը տեսնուէր։ Վարչակոյ մէջ, խաղաղութեան կողմ եղողները՝ որոնց գլուխ էր Պրաւլափի կառավարիչը, ոչ միայն չէին ուզեր բանակցութիւնները գաղրեցնել, հապա կը ջանային մրրկին դէմի առնել՝ շնորհներ ընելով։ Շատ ուշ հասկցեր էին թէ այն ատեն միայն կը բ-

նային օգտակար ըլլալ բանակցութիւնները, երբ կոնակնին ունենան զօրաւոր բանակ մը։ Ուստի միահամուտ զինուորագրութեան հրաման ըրին և արձակուրդի եղող զինուորները ետ կանչեցին. դիւանապետը և հրամանատարները դեռ խախաղաղութեան յոյս ունէին, բայց ոչ ազնուականները՝ պատերազմական ոգւով վառուած։ Վիսնիովի եցքի տարած Խաղթանակները մտքերը վառեր էին և Դեղին Զուրերու, Քորսունի պարտութեանց, այնչափ թափուած արեան, Հասարակապետութեան նախատանաց և նուաստանալուն վրէժը լուծելու ծարաւը գրգուած...։ Ահաւոր իշխաննին անունը փառաւոր պըսակուած կ'երեէր, և անոր հետ միասին Պալզիկ ծովու եզերքէն մինչեւ Վայրենի Պաշտերը չարագուշակ աղաղակը կը բարձրանար. «Պատերազմ»։ Պատերազմ կը գուշակէին երկնքի վրայ երեցած նշանները, ժողովրդեան զայրոյթը, շողշողուն սուրերը, ձիերու խրիսինջը, շուներու գիշերային ոսոնցները։ Ամէն զիւզի մէջ, ամէն խրճիթի մէջ արկզներու խորէն դուրս կը հանէին ժանգուտած հրացանները, բըշթացած սուրերը։ Երիտասարգութիւնը Ե-

բեմիայի համար տաղեր կ'երգէր, կիները
կ'աղօթէին : Բրուսիայէն, Լիվոնիայէն,
Մեծ Լեհաստանէն, Մարդավիայէն մինչեւ
Գորբազիի ժայռերէն ու Պեսթիտի մուլթ-
անտառներէն բազմութիւնը զինեալ կը
շարժէր: Տեղի ունեցած դէպքերը անհրա-
ժեշտ կ'ընէին պատերազմը: Վրէժ աղա-
ղակողը մանաւանդ Զարորոժիներու աւա-
զակաբար ապստամբութիւնն, Աւգրանիոյ
մէջ ժողովրդեան շարժիլն և գործած անզը-
թութիւններն էին, քան ազնուականաց և
մեծամեծներու առանձնաշնորումներու դէմ-
մղուած պարզ կոփւը: Այս բանս լաւ
հասկցեր էր Խմբելնիցըի, և նոյն ժա-
մանակները յաճախ տեղի ունեցող ներ-
քին անհամաձայնութիւններէն օգուտ բա-
ղելով, ընկերական պատերազմը փոխեր
էր կրօնական պատերազմի, վառեր էր
ռամկին կրօնամոլութիւնը, երկու բա-
նակներու մէջ անդունդ մը բացեր էր՝ որ
միայն արեամբ կրնար լեցուիլ և ոչ բա-
նակցութեամբ և մագաղաթեայ թուղթերով:
Կ'ուզէր համաձայնութեան մը զալ, բայց
կ'ուզէր իշխանութիւնը պահել, փոյթը
չէր թէ ինչ հետեանը պիտի ունենայ.
սակայն չէր զիտեր որ փորած անդունդը

այլ ևս շատ խոր է: Անոր բաղաբանու-
թիւնը արիւնհեղութեան անպուռդ ըլլալը
չէր նախատեսած, թէպէտ զիւրին էր հաս-
կընալ որ, երր երկու զօրեղ բանակներ
զէն ի ձեռին մէկմէկու զիմաց կ'ելլեն, հա-
մաձայնութիւնները զրելու համար պատե-
րազմի դաշտերը մագաղաթ կ'ըլլան, իսկ
սուրերը և դաշոյնները՝ զրիչ:

Այսպէս ուրեմն նուռազ բան հասկցող-
ներն անզամ անհրաժեշտ կը համարէին
պատերազմը և ամենուն աչքը Երեմիայի
վրայ կը դառնար՝ որ նախ սկսեր էր կե-
նաց և մահու պատերազմը մղել: Անոր
հսկայ դէմքին շուրջը երթալով կը տարա-
ծուէր դիւնապետին, Պրասլավի կառա-
վարիչին, հրամանատարներու, նոյն իսկ
Դոմինիկոս իշխանին վրայ՝ որ գլխաւոր
հրամանատարն էր: Երթալով նուազեցաւ
հեղինակութիւննին, թոյլցաւ հնազանդու-
թիւնը: Հրաման եղաւ զինուորներուն և
ազնուականութեան կեղրոնանալ ի Լըվով
և անկէց երթալ կլինիանի, ուր իրաւցնէ
հաւաքուեցան անհամար զինուորութիւն
մը և մերձաւոր զաւաններու բնակիչնե-
րը: Գմբաղտաբար, նոր ձախորդութիւններ
կը սպառնային Հասարակապետութեան:



Ոչ միայն պահեստի անմարզ զինուորները, այլ նաև կանոնաւոր զինուորութիւնը չուզեցին հնազանդիլ իրենց զօրավարներուն, և հակառակ արգելթին, դիմեցին դէպի Սպարայի Երեմիայի գրօշին տակ մտնելու համար։ Ամենէն առաջ հասան Քիէփ և Պրասլաւի ազնուականները՝ որոնք արդէն ծառայեր էին իշխանին հրամանին տակ, ապա Հռուզենիոյ և Լուպէլարի ազնուականները, ու ամենէն վերջ Արքունի գունդերը։ Դիւրին էր գուշակել թէ շատերը պիտի հետեւէին ասոնց օրինակին։ Երեմիա, թէ մ' առաջ անտես եղած, դէպքերէն կը մղուէր մեծ Աթամանի և Հասարակապետութեան գլխաւոր հրամանատարի աստիճանին։ Մէկ ակնարկը բաւական էր, ապագայն ձեռքն էր։ Ամէն օր նոր գունդեր կը հասնէին իրեն բանակը, իրեն մեծութեան զիմաց աներեսյթ կ'ըլլային հասարակաց գործերու վարիչները, նոյն իսկ ծերակոյտը, Վարշաւիա, բոլոր ազգը։

Հակառակորդները սկսան խօսիլ անոր անսահման փառասիրութեան և վես գոռողութեան դէմ։ Կը յիշէին կատարի դէպերը, երբ չորս հազար մարդով խուժեց

Վարշաւիոյ մէջ, ներկայացաւ ծերակուտին, մահ սպառնացաւ ծերակուտի անդամներուն և նոյն իսկ թագաւորին։

— Այսպիսի մարդէ մը ի՞նչ չէր սպասուեր, — կ'ըսէին, — Տնիերեցի վրայ քաւելէն վերջ, այսչափ յազմութիւններ ըսնելէն վերջ՝ որոնք զինքը ուռեցուցին։ Աւելի պիտի չուռեցնէ զինքը ազնուականաց և զինուորներու իրեն վրայ ցուցուցած համարմունքը։ Հիմա ովկ կարող է անոր դէմն ելլել։ Ի՞նչ պիտի ըլլայ Հասարակապետութեան վերջը, երբ քաղաքացի մը այնչափ կը բարձրանայ մինչև ոտնակոխ ընել ծերակուտի վճիռները, յափշտակել Հասարակապետութենէ նշանակուած զօրավարներու հրամանատարութիւնը։ Միթէ թագաւորական թագը կարուլու իշխանին գլուխը գնել կ'ուզէ։ Մարիոս մը կ'ուզէ ըլլալ անշուշտ, բայց Աստատած տայ չըլլայ Մարիոս կորիոլանոս մը կամ կատիլինա մը։

Այսպէս կը խօսուէր բոլոր Վարշաւիոյ և զինուորական շրջանակներու մէջ, մանաւանդ գլխաւոր ձայն բարձրացնողը Դումինիկոս իշխանն էր՝ որուն Երեմիայի հետ ունեցած հակառակութիւնը Բիչ վնաս ըլ-

պատճառեց Հասարակապետութեան: իսկ
Մարիոս առ այժմ հանգիստ կ'ընէր Սպա-
րայի մէջ: Տարած յաղթութիւնները զին-
քը չէին ուրախացուցած: Ամէն անզամ
որ նոր զունդ մը կը համնէր, զուրս կ'ել-
լէր, աշըէ կ'անցնէր, արժանիքը կ'իմա-
նար, ու նորէն կ'ընկդմէր իրեն մտած-
մանց մէջ: Զինուորները ուրախութեան
աղաղակներով անոր չորս կողմը կը վազ-
վրգէին, ոտքերուն դիմացը կը նետուէին:
— Կեցցէ անպարտելի զօրավարը:
Կնցցէ սլաւ Հերակլէսը: Քեզի հետ, քեզի
հետ մինչև մահ:

— Ողջոյն, ողջոյն, — կը պատաս-
խանէր: — Ամենցնիս որդիք ենք Քրիստո-
սի, իսկ ես անարժան եմ ձեր արեան տէ-
րը Ըլլալու:

Աւ, գառնալով իրեն սենեակը, իրեն
խորհրդոց հետ կը կոռուէր:

Այսպէս շատ օրեր անցան ու բաղաքը
երթալով կը լեցուէր զինուորներով: Նոր
զինուորազրուողները առաւտօէ մինչև ի-
րիկուն կը խմէին, պարապորդ կը շրջէին
փողոցներու մէջ, օտար զունդերու սպայ-
ներու հետ կոիւ կ'ընէին: Կանոնաւոր զի-
նուորները, անկանոնապահութենէ օգտուե-

լով, ժամանակնին շուայտութեամբ և խա-
ղալով կ'անցնէին: Ամէն օր նոր զուար-
ձութիւններ և ինչոյք Սպարայի կիներու
հետ: Քաղաքը կը նմանէր բազմախուռն
տօնավաճառի մը՝ ուր հաւաքուեր էր Հա-
սարակապետութեան կէսը: Ի՞նչ գոյններ,
ինչ զանազանութիւն դէմքերու ու սովո-
րութիւններու, զէնքերու, փետուրներու, զէլսարկներու, սաղաւարտներու, փայլուն
զրահներու, ահազին ու անվերջ բարե-
կենդան: Հոս՝ ազնուականի կարմիր կամ
սոկեզօծ կառքը լծուած վեց կամ ութ
ցցունազարդ ձիերով, հունզարացի կամ
գերմանացի մանկլաւիկներով, չորս կողմ
Ղազախներ, Թաթարներ, ենիչէրիներ:
Հոն՝ քանի մի Լէզէոնականներ, թաւիշէ
կամ մետաքսեայ զգեստով, առանց զրա-
հի, Անատոլիի կամ Պարսիկ նժոյզներու
վրայ նստած, կ'անցնին բազմութիւնը ճեղ-
քելով, ականակուռ են ցցունները ու ճար-
մանդները, ամէն մարդ յարգանօք տեղի
կու տայ անոնց: Անգուխի մը զիմաց՝
սիգալով կը ճեմէ լեհ հետևակազօրու սպայ
մը ժանիկաւոր նոր վզնոցով, ձեռքը եր-
կայն սուր մը: Աւելի անդին՝ դրակոններ՝
կոր սաղաւարտով, զերմանացիներ՝ սրա-

ծայր սաղաւորառվ, մորթէ գլխարկներով զինուորականներ: Ճամբաները լի են սայւերով. բարձր աղաղակներ, հայհոյութիւններ, կոփւ: Ամէն կողմ չոր խոտն և յարդն անցը կը խարանեն: Ու այս շքեղ համազգեստներու, ակունքներու, ասդնազործ կերպամներու, ծիածանոյ բոլոր գոյներու փայլին մէջ՝ վիսնիովիեցքիի նիհար, պատառոտուն, տկարացած պատերազմիկներ: Լաւագոյն գունդերու զինուորները մուրացկանի կերպարանք ունէին: Սակայն ամէն մարդ անոնց յարգանք կ'ընէր, ամէնքը կը խոնարհէին այն ցնցոտիներու, պատառոտուն կօշիկներու զիմաց, որոնք նշան էին անոնց փառահեղ դիւցազնութեւնց: Պատերազմը մօրու մըն է, Սադուրնոսի պէս իրեն զաւակները կը կլէ, իսկ զորոնք որ չի կլէր, կաշի և ոսկը կը թողու: Այն գունաթափ համազգեստները ապացոյց էին զիշերային անծրեւներու, կատաղի տարերքներու մէջ կամ արևու կիզիչ ճառագայթներու տակ քալեներու. զէնքերու ժանզը սեփհական կամ թշնամոյ արիւնն էր: Սակայն վիսնիովիեցքիի զինուորներն, հակառակ իրենց խեղճ երեսոյթին, ամէն տեղ առաջիններն էին:

Տուներու և գինետուններու մէջ իրենց յաղթութեանց վրայ կը խօսուէր, որոնց ուշի ուշով մտիկ կ'ընէին ուրիշները, և երբեմն երեմն ձեռքերնին ծունկերուն զարնելով կը բացագանչէին. «Թշուառութեանս. բայց դուք մարդիկ չէք, դեւերէք»: Սակայն անոնք կը պատասխանէին. «Արդիմքը մերը չէ, զօրավարինն է. աշխարհիս վրայ նմանը չկայ»: Խնջոյքներու վերջարանն էր. «Կեցցէ Երեմիա, կեցցէ իշխանը. կեցցէ Աթամանը»:

Ազնուականները, զինով դուքս կ'ելլէին ու լայն բերան հրացաններ ու հրացաններ կը պարպէին օդոյ մէջ, և երբ վիսնիովիեցքիի զինուորները կ'ըսէին իրենց թէ այս ազատութիւնը շատ չի տեւեր. և թէ պիտի գայ ժամանակը որ իշխանը սանձերը բաշելով կարգապահութիւն մը հրամայէ՝ որուն գաղափարն անգամ չունին, անոնք այս ազատ ժամանակէն օգտուելով աւելի ուրախ զուարթ կը խմէին:

Ամենէն աւելի Դոմինիկոս իշխանը ծաղրածութեան առարկայ եղեր էր: Կը պատմէին թէ ինչպէս ամբողջ օրը աղօթք ընելով կ'անցնէր, իսկ իրիկունը, տակառը քամելով փորին վրայ կը թքնէր,

աշըին մէկը կը բանար ու կը հարցնէր. «ինչ նորութիւն կայ»: Շատերը կ'ըսէին որ գիշերները խալապ կը խմէ և այնչափ պատերազմներ կ'երազէ որչափ որ կան նկարուած իրեն հոլանտական գորգերուն վրայ: Ոչ ոք կը գթար վրան, ոչ ոք կը պաշտպանէր զինքը. ամէնքը զանիկա նաև խատելու մէջ մէկ զմէկ գերազանցել կը ջանային:

Հարկ չկայ ըսել թէ Զակլոպա զամէնքը կը գերազանցէր ծաղրաբանութեան և խեղկատակութեան մէջ: Քաջառոյէր էր մարմոռ և սպունքի պէս կը ծծէր ըմպելիքները: Միշտ բազմութիւն մը կար շուրջը, իսկ ինքը կ'երգէր, կը կատակարանէր, կը ծիծաղէր ու կը ծիծաղցնէր, պայմանաւ որ իրեն ծախըը ուրիշները յանձն առնեն ընել: Վերէն վար կը դիտէր զանոնք՝ որ առաջին անգամ պատերազմի մէջ պիտի մտնէին, և իրեն փորձ ըլլալը ցուցնելու համար կ'ըսէր անոնց.

— Դուք այնչափ կը հասկնաբ պատերազմէն որչափ: Նոր զգեստներ հագուիլ, անուշահոտ իւղերով օծուիլ... չէ, չէ: Խստոր պէտք է, ով որ զինուորական խստորին համը չէ առեր, չի գի-

տեր թէ որչափ արցունք թափել կու տայ: Պատերազմի ժամանակ ոչ ոք ձեզի կը բերէ գարեջուրի կամ տաք զինիի գաւաթը....: Հաւատացէք ինձի, ինչպէս ընկեղը արեւու տակ կը չորնայ, պատերազմի ժամանակ այնպէս կը կծկի ստամոքսը ...: Ես լւա գիտեմ, վասն զի շաա պատերազմներու մէջ գտնուեր եմ և չեմ զիտեր ցանի գրօշակ առեր եմ....: Աակայն կոսդանողնովի տակ առած գրօշակս ինձի շատ նեղութիւն տուաւ: Գրովը տանի այն Զարորութիները: Մարմնէս եօթը տակառ քրտինը վազեց մինչեւ որ յափշտակեցի այն գրօշակը: Հարցուցէք Արշեղուցըի, որ Պուրդապուտը սպաննեց. ամէն բան աչքովը տեսաւ: Հիմա փորձեցէք Զազախի մը բով «Զակլոպա» ըսել ու պիտի լսէք թէ ինչ կը պատասխանէ: Աակայն ինչո՞ւ շունչ կը հատցնեմ ձեզի հետ, որ միայն պատերու վրայ ճանճ սպաննել գիտէք:

— Պատմէ՛, ինչպէս եղաւ, ինչպէս եղաւ. — կը հարցնէին երիտասարդները:

— Ինչ, կ'ուզէք սայլի անիւի մը պէս լեզուս չորցնե՞մ:

— Պատմէ՛, պատմէ՛: Եյ, զինի բեր հոս:

— Հիմա իսնդիրը կը փոխուի — կը պատասխանէր Զակլոպա, և ուշադիր ունկնդիրներ գտնելով կը պատմէր ամէն բան մանրամասնորէն, Պալաթիայի ճամբարդութենէն մինչեւ դրօշակին առումը : Բերաննին բաց մտիկ կ'ընէին, մերթ ընդ մերթ գանգատելով երբ Զակլոպա չափազանց կը ծագրէր իրենց անփորձութիւնը :

Այսպէս ուրեմն ժամանակը ուրախութեամբ և աղմուկով կ'անցնէր, մինչեւ անգամ Սասվիլիքովսքի և ուրիշները կը զարմանային որ ինչպէս իշխանը այսչափ ազատութիւն կրու տայ: Սակայն Վիսնիովիեցքի իրեն սենեակներէն դուրս չէր ելլեր, և թոյլ կրու տար, կը տեսնուի, որ զինուորները վայելեն, պատերազմէն առաջ: Սքշեղուցքի՝ նոր հասած, կարծես յորձանքի մը մէջ ինկաւ, ինքն ալ կ'ուզէր ընկերներու հետ զուարձանալ, թէպէտ սիրտը Պար էր, իրեն սիրելոյն քով՝ ուր միտքը դրեր էր մոռնալ բոլոր կրած նեղութիւնները անոր բազկաց մէջ: Անմիջապէս իշխանին ցով գնաց Սասլավ ըրած արշաւանաց վրայօք տեղեկութիւն տալու և արձակուրդ մը խնդրելու:

Իշխանը այնչափ փոխուեր էր որ Սքշեղուցքի ինը իրեն հարցուց «Մագնովքա և կոսղանդինով տեսած զօրավարս սաէ»: Դիմացը կը տեսնէր կորաքամակ, աչըքերը փոսը ինկած, շրթունքները չորցած մարդ մը, կարծես գաղտնի հիւանդութիւն մը զինքը կը հիւծէր: Երբ հարցուց ինչպէս ըլլալը, իշխանը չոր և համառօտ պատասխանեց թէ աղէկ է. տեղակալը չհամարձակելով աւելի բան հարցընել, երկու ամսուան արձակուրդ խնդրեց, որպէս զի կարենայ երթալ ամուանանալու ամուսինը Սքշեղուցքիներու կալուածները տանիլ:

Իշխանը սթափեցաւ: Բնածին բարութիւնը նկարուեցաւ դէմքին վրայ և համբուրելով իրեն սիրելի սպայն, պատասխանեց.

— Գնա՛, գնա՛: Աստուած օքննէ զքեզ: Կ'ուզէի հարսանեացդ հանդիսին ներկայ գտնուիլ: բայց հիմա չեմ կընար: Ե՞րբ մտադիր ես մեկնիլ:

— Այսօր իսկ, եթէ կարելի է:

— Վաղը մեկնէ: Դիերշեռութիւնը ներէն երեք հարթւր հատ հետդ կ'առնես, որպէս զի ամուսնոյդ աղէկ պատիւ ընեն:

Քեզի համար՝ ալ պէտք են, վասն զի այն կողմերը ապստամբներու խումբեր շատ կը գտնուին։ Նամակ ալ կու տամ քեզի Անդրէաս Բողովսրիի համար . . . Սակայն մինչև որ զրեմ և դուն պատրաստուիս, իրիկուն պիտի ըլլայ։

— Կը հնազանդիմ։ Կրնամ համար ձակիլ խնդրել Զեր Բարձրութենէն որ Վուստիէսքոյ և Բոտպիրիէնդա ալ ինծի հետ գան։

— Թո՞ղ գան։ Վաղը եկուր ներկայացիր և օրհնութիւնս ընդունէ . . . , Իշխանուհոյն նուէր մ'ալ կ'ուզեմ դրկել . . . Երջանիկ պիտի ըլլար. մէկմէկու արժանաւոր էր։

Տեղակալը իշխանին ծունկերուն փարեցաւ, որ միշտ կը կրկնէր։

— Աստուած զքեզ օրհնէ։ Վաղը ներկայացիր։

Սակայն Արշեղուցը ոտքի չէր ելլեր, կարծես ուրիշ բան մ'ալ կ'ուզեր խընդրել։ Վերջապէս համարձակեցաւ։

— Բարձրապատիւ Տէր։

— Աւրիշ ի՞նչ կ'ուզես. — Հարցուց իշխանը սիրով։

— Ներեցէր եթէ չափազանց է հա-

մարձակութիւնս, սակայն . . . սիրու կտոր կ'ըլլայ . . . ի՞նչ ունիք, Բարձրապատիւ Տէր, ցաւ մը թէ հիւանդութիւն մը։

— Այդ չես, կարող զիտնալ, — պատասխանեց իշխանը բաղցրութեամբ։ — Վաղը ինծի ներկայացիր։

Արշեղուցը տիսուր դուրս ելաւ։ Իրիկունը իրեն ըով հաւաքուցան Սառավիլիքուցի, Բոտպիրիէնդա, և Զակլուպա։ Սեղանին շուրջը նստեցան, և կենսան անմիջապէս բերաւ զինիի շիշը ու սափորը։

— Յանուն Հօր և Որդւոյ, — պոռաց Զակլուպա։ — Զո՞վ կը տեսնեմ . . . զինակիւր յարութիւն առեր է։ — Կենսան անոր մօտեցաւ ու ծունկերը համբուրեց։

— Յարութիւն չեմ առած, վասն զի երբէք չմեռայ Տէրութեանդ շնորհիւ։

— Եւ, — յաւել Արշեղուցը, — Պոկունի ծառայութեան մէջ մտեր է։

— Օ՛հ, ապրանը մըն է որ դժոխքին մէջն ալ կը գտնէ իրեն ճարը, — ըստւ Զակլուպա։ — Սակայն այն զազանին ըով ըրած ծառայութիւնդ անտանելի եղած պիտի ըլլայ։ Ա՛ռ քեզի դալէր մը ի վարձ . . .

— Ճշմարիտ աւազակ մը, — բացագանչեց Արշեղուցքի: — Երևակայեցէք որ Ղազախներու աւարէն այնչափ բան գներէ որ մենք ամենքնիս մէկ տեղ անոր կէսը չենք կրնար գնել, նոյն իսկ եթէ դռւն Տաճկաստանի մէջ ունեցած բոլոր երկիրներդ ծախս:

— Իրաւ. — ըստ Զակլոպա: — Լաւ, թող քեզի ըլլայ տուած դալերս ու հարըստութիւնդ աւելցընէ. շատ պիտի բարձրանաս, եթէ ոչ մինչև իսաչ, գեթ մինչեւ կախաղան...: Գեղեցիկ աչքեր ունի սա տղան. — ու այսպէս ըսելով Զակլոպա ըլլանեց ականջէն ու դէպի իրեն քաշեց: — Կը սիրեմ արիասիրտ պատանիները ու կ'ուզեմ ապագայդ գուշակել. մարդ պիտի ըլլաս, եթէ անսասուն չմնաս: Իսկ հիմա բու տէրդ՝ Պոկուն, ինչ պիտի ըսէ:

Կենսան ժպտեցաւ:

— Ո՛չ, ինչ պիտի մտածէ իմ վրաս: Իսկ երբ զրեզ կը յիշէ, զայլի պէս ակռանիրը կը կրճտէ:

— Դնա՛, կրտսուէ՛, — պոռաց Զակլոպա զայրացած, — ինչ անմիտ խօսքեր կը խօսիս:

Կենսան զուրս ելաւ: Բարեկամները

սկսան մերձաւոր ճամբորդութեան և Արշեղուցքիի երջանկութեան վրայ խօսիլ: Զակլոպա՝ զլուխը տաքցած զինիէն, սկսաւ խառնափնթոր խօսիլ մկրտութեան, ամուսնական հաւատարմութեան, Անդրէսա թողովսքիի իշխանուհւոյն վրայ ունեցած սիրոյն վրայ: Ամենըն ալ ուրախ էին ու կը խմէին: Խօսքը պատերազմին և իշխանին վրայ դարձաւ: Արշեղուցքի՝ որ շատոնց բացակայ եղած էր, հարցուց,

— Խնդրեմ, ըսէք, ինչ հանդիպեցաւ իշխանին: Բոլորովին ուրիշ մարդ դարձերէ, չեմ հասկնար: Կարելի բան է այդշափ տանջուի հրամանատարութիւնը իրեն չյանձնուելուն պատճառաւ: Ամրող բանակը իրեն կը դիմէ ...: Մեծ Աթաման կ'ըլլայ առանց մէկու մը պարտական ըլլալու, և երբ ուզէ կրնայ ջախջախել զլոմիելնիցքին....:

— Թերեւս ոտնառութեան հիւմանդութիւնը ունի, — ըստ Զակլոպա: — Երբ այդ ցաւը իմ ոտքիս մեծ մատը կը բռնէ, առնուազն երեք օր կը մելամաղճոտիմ:

— Լաւ, եղբարք, — մէջ նետուեցաւ Լոնկինոս զլուխը տանելով բերելով, — ես այս խնդրոյն նկատմամբ Մուցովեղցի

քահանային ըսածը պիտի կրկնեմ...: Ես
ինձմէ ըսելիք մը չունիմ. քաջ մարդ է,
լաւ զինուորական, մեծ զօրավար, և ա-
նոր վրայ դատաստան ընելը ինձի չիյնար,
սակայն Մուբովեղցի կ'ըսէր...: Իսկ ես,
բան չեմ զիտեր:

— Տեսէք, — պոռաց Զակլովա: —
Եւ ապա զիս կը յանդիմանէք վրան խըն-
տալուս համար, երկու խօսք շէնքու
չնորհքով չի կրնար խօսիլ: Ինչ ըսել կ'ու-
զես ուրեմն: Շոնչանի պէս կը դառնայ,
կը դառնայ ու կէտի մը վրայ չի կրնար:

— Ահա. կ'ըսէր թէ իշխանը արդէն
շատ արին թափեց: Մեծ զօրավար մըն
է, բայց երբ կը բարկանայ կամ կը
պատժէ՝ չափ չի ճանչնար....: Հիմա ա-
մենայն ինչ կարմիր կը տեսնէ... ցորեկն
ալ, զիշերն ալ, իրեւ թէ կարմիր ամ-
պի մը մէջ ըլլալ:

— Է՞ս, լոէ, անմիտ խօսքեր մի՛ խօ-
սիր, — ընդմիջեց Ասսվիլիքովսիր: — Կը-
նիկներու խօսակցութիւններ...: Ոյս ու-
միկ ժողովրդեան համար լաւագոյն տէր
մը չէ եղած երբէք. իսկ խիստ ըլլալ ա-
պըստամբներուն համար, ես կարծեմ ա-
ռարինութիւն է և ոչ յանցանք: Հոյրե-

նիքը արեամբ ողողողին և զայն թաթա-
րաց ձեռքը մատնողին համար ամէն պա-
տիժ քիչ է, մանաւանդ անոր համար որ
ոչ Աստուած կը ճանչնայ, ոչ թագաւոր,
ոչ իշխանութիւն...: Այդպիսի ճիւաղներ
ուր կը գտնուին, ուր տեսնուած են այն
անգթութիւնները որ կը կատարուին կի-
ներու և տղայոց վրայ: Կախաղան և ցից
անհրաժեշտ են: Դուն երկաթեայ ձեռք
մ'ունիս և կարագի պէս փափուկ սիրտ
մը: Երբ Բուլիան կրակի վրայ զրին, լը-
սեցի որ կը հառաչէիր և ըսիր ալ թէ
փիտնայի որ այդ պատիժը պիտի տրուի
իրեն՝ կը սպաննէի զինքը: Սակայն իշխա-
նը կին չէ: Գիտէ պատժել, զիտէ զթալ:

— Սակայն ես — արդարացուց ինք-
զինքը լոնկինոս, — բան մը չըսի, միայն
ըսի թէ բան մը չեմ զիտեր:

Բայց ծերը դեռ կը խօսէր քթին տա-
կէն, ձեռքով սպիտակ մազերը շրյելով:

— Կարմիր. էն, էն, կարմիր կը
տեսնէ....: կ'երդնում որ այդ բարը հնա-
րողը դդումի պէս կարմիր ըղեղ ունի:

Այնքը լոեցին, դուրսէն զուարձացող-
ներու ձայները կը լսուէին: Վոլոտիէս-
բոյ լոութիւնը ընդմիջեց հարցնելով.

— Աւումն ի՞նչ ունի, կ'ըսես:

— Հըմ, — պատասխանեց Սասվիրը վրովսիք, — և ոչ ես զիտեմ.... Կ'երեսի թէ մտածունք մ'ունի և ինք իրեն հետ կը կռուի : Կատաղի կռիւ մը . որչափ բարձր է հոգին, այնչափ սաստիկ է տանշանքը....

Չէր սխալեր ծեր ասպետը: Այն ժամուն իշխաննը խաչելութեան դիմաց ինչ կած, կենաց ամենին մեծ կռիւը կը մղէր: Պահակները կէս զիշեր ըլլալը իմացուցին, ու Երեմիա Աստուծոյ և իրեն հոգւոյն հետ կը խօսէր դեռ: Միտքը, խիդէր, հայրենեաց սէրը, գոռոզութիւնը, իրեն ուժին զիտակցութիւնը, բարձր պաշտօնը, անոր սրտին մէջ ահաւոր ու յուսահատ կռիւ մը կը մղէին: Հակառակ կամաց Գահիրցուն, զիւնանապետին, Ծերակուտին, հրամանատարներուն, Վարչութեան, բանակները յաղթականին կը դիմէին: Հասարակապետութիւնը ամբողջ իրեն կ'ապաւինէր, իրեն հանճարին վրայ վստահութիւն ունէր: «Ազատէ զիս, — կ'ըսէր, իրեն ամենին աւելի ընտիր որդւոց բերանով, — զուն միայն կարող ես զիս ազատել » :

Սպարայի հարիւր հազար պատերազմիկ պիտի տեսնէր իրեն պարիսպներուն մէջ, ամէնը պատրաստ մահու չափ պատերազմելու հայրենեաց թշնամւոյն դէմ, բաղաքական պատերազմը յարուցանողին դէմ: Ապագայն, փառաց և իշխանութեան ճառագայթներով լուսաւորուած, իշխանին աշբին դիմաց կը փայլէր :

Այն ատեն զինքը նուսաստացնել ուզողները պիտի գողային : Իսկ ինքը իրեն ասպետները Ռւգրանիոյ անապատ դաշտերուն մէջ այնպիսի յաղթութիւններու պիտի առաջնորդէր՝ որոնց նմանը երրէք լսուած չէ: Եւ իշխաննը կը կարծէր թէ թեքը կը բուսնին իրեն, կը կարծէր ըլլալ պատուհամիչ հրեշտակապետն . . . : Խմիելնիցքի ջախջախուած, ապստամբութիւնը զսպուած, հայրենեաց խաղաղութիւնը վերստին հաստատուած . . . : Անեզզ դաշտեր կը տեսնէր, զինուած լէգէոններ. թնդանօթներու որոտումը կը լսէր :

Արիւնով կարմրած տափաստանը կը ծածկէին անթիւ զիակներ, իսկ ինքը ձիով Խմիելնիցքի զիակին վրայէն կ'անցնէր. յաղթութեան փողերը կը հնչէին . . .

Իշխաննը ոտքի ելաւ, ձեռքերը առ

Քրիստոս բարձրացուց՝ որուն գլխուն վը-
րայ արինոտ լուսապսակ մը կը կարծէր
տեսնել ու աղաղակեց.

— Ո՞վ Քրիստոս Աստուած : Դուն զի-
տես և կը տեսնես որ ես լաւ կընամ կա-
տարել իմ գործս... : Խօսէ՛, հրաման տուր:

Սակայն Փրկչին գլուխը դէպի վար
խոնարհած էր: Կը լոէր և այնպէս տիսուր
էր որ կարծես նոր խաչ հաներ էին զին-
քը.... :

— Ամենայն ինչ քու փառացդ հա-
մար, — բացազանչեց իշխանը, — Մի՛
մեզ, Տէր, մի՛ մեզ, այլ անուանդ քում
տուր փառս, հաւատոյ և բովանդակ Քրիս-
տոնէութեան փառաց համար:

Այն վայրկենին դիւցազնին աչքին դի-
մաց նոր պատկեր մը կը ներկայանայ
... : Փառաց ճամբան Խմիելնիցը վրայ
տարած յազթութեամբը պիտի գոցուի՞... :
Ապստամբութիւնը զսպելէն վերջ, աւելի
զօրաւոր պիտի ըլլայ ինքը. Ղազախներու
էզէոնները և լեհ հազարաւոր ազնուական-
ները միացուցած, պիտի խոյանայ Խրիմու
վրայ, ահաւոր վիշապը իրեն որջին մէջ
պիտի սպաննէ, պիտի կանգնէ խաչը հոն՝
ուր երբէք զանգակները Քրիստոնեաները

աղօթքի չեն կանչած.... : Պիտի անցնի
ապա այն երկիրները՝ զորոնք շատ ան-
գամ վիսնիովիեցը ձիերու սմբակները
ոտնակոխ ըրեր են, Հասարակապետու-
թեան և Եկեղեցւոյ իշխանութիւնը պիտի
տանի երկրիս ամենահեռաւոր սահմաննե-
րը... : Սակայն այս վեմ ասպարէզին
սահմանները ուր են. ուր կը լմնան փառք,
զօրութիւն, իշխանութիւն... :

Լուսնի սպիտակ լոյսը թափանցեր էր սե-
նեակին մէջ: Աքաղաղները խօսեցան: Լու-
սանալու մօտ էր.... : Ո՞վ գիտէ թէ ա-
րևու հետ նոր աստղ մը պիտի չծագէր
երկրի վրայ:

Տղայ ըլլալու էր, որ և իցէ պատճա-
ռանցով, հրաժարելու համար այս պաշ-
տօնէն: Տեսակ մը անդորրութիւն արդէն
տիրեր էր սրտին վրայ. աւելի պայծառ
տեսիլ մը իրաց իրական վիճակը և հայ-
րենեաց կացութիւնը կը ցուցնէր իրեն.
զիւանապետին և Պրասլաւի կառավարչին
քաղաքականութիւնը հայրենիքը կործան-
ման կը մղէր:

Զաբորոժիներու երկիրը հպատակեցնել,
արեան ծով մը դարձնել զայն, խորտա-
կիւ, աւերել, հարստահարութեանց և զեղծ-

մանց վերջ դնել, արդարութեամբ վարձատրել, խաղաղութիւնը վերստին հաստատել, մահը ձեռքը բռնած՝ կեանք տալ, ահաւասիկ փառահեղ ճամբան որ ի փըրակութիւն Հասարակապետութեան կ'առաջնորդէր: Ի՞նչ բանի կու գային բանակցութիւնը, երբ դիմացը կեցեր էին հարիւր հազար մարդիկ զէն ի ձեռին: Ի՞նչ օգուտ համաձայնութենէ մը...: Ո՛չ, ոչ, սնոտի երազ, սուտ խաղաղութիւն, պատերազմ յետաձգեալ արտասուօք և արիւնով ողոզեալ ապագայի մը մէջ: Թո՞ղ ամենքը այս ճամբուն մէջ մտնեն՝ որ միայն վսեմն և մեծն է, իսկ ինքը այն ատեն կը քաշուի Լուսլին, և կը սպասէ որ ուրիշ պատերազմներ մղելու կանչեն զինքը...:

Այն ճամբուն մէջ մտնել...: Բայց ո՞վ: Ծերակնյաը, բարձրագոյն Ատեմն, Դիւանապետը, Գահերեցը, հրամանատարները. ո՞վ կ'ըմբռնէր միծ գաղափարը և կարող էր զայն իրագործել. ո՞ւր էր այդ մարզը...: Ինքը միայն և ոչ այլ ոք: իրեն կը դիմէին ազնուականները, իրեն՝ զինուորները. իրեն ձեռքն էր Հասարակապետութեան սուրը...: Իսկ հիմա, քանի որ թագաւոր չկար, ժողովրդեան կամ-

քը օրէնք էր, և զերագոյն օրէնք ։ Իսկ ժողովուրդը և ազնուականութիւնը, Սպարայի հաւաքուած, կ'ըսէին իրեն. «Դուն ես զլուխը»: Բովանդակ Հասարակապետութիւնը, դէպէերէն մղուած, կը կրկնէր. «Դուն ես զլուխը»: Յանձն պիտի չառնէր. ուրիշ ի՞նչ վարձատրութեան կը սպասէր. և ո՞վ պիտի վարձատրէր զինքը...: Թէրեսս անոնք՝ որոնք հայրենեաց և իրեն կործանումը կը խոկային...» Վարչութեան սանձերը թող բռնէ նա՝ որ աւելի իրաւունք ունի, որ մեծագոյն ծառայութիւններ ըրեր է...: Ինքը պատրաստէր ուսերէն վար դնել բեռք, ինքը յոզնած էր այլ ևս, և զիտէր որ գերեզմանի քարը պիտի ծածկէր իրեն յիշատակը:

Սակայն եթէ չկար այդպիսի մէկը, ինչու համար և ի՞նչ իրաւամբ հրաժարիլ այն իշխանութենէն: Իշխանը զոռող՝ զլուխը բարձրացուց և հրացայտ աշքերը Քրիստոսի դարձուց...: Սակայն Քրիստոս՝ զլուխը խոնարհեցուցած, լուս և տիսուր կը կենար իրեկ թէ նոր խաչ հանած ըլլային զինքը:

Ինչու հրաժարիլ այդ իշխանութենէն...: Դիցագնը բոցավառ զլուխը ձեռքե-

բուն մէջ սեղմեց : Թերեւս պատասխան մը կար : Ի՞նչ էին այն ձայները՝ որոնք, փառաց շողշողուն տեսիլներուն մէջէն, կը պոռային իրեն անողոք . «Լեցիք, թը շուառական» : Ի՞նչ շառաչ էր կուրծքին տակ : Ինչու համար, որչափ աւելի զօրաւոր կերպով կը համոզէր զինքը միտքը որ իշխանութիւնը ձեռք առնէ, այնչափ աւելի բուռն կերպով խիզճը կ'ըսէր իրեն . «Կը խարուխ, փառասիրութիւնը կը կուրցնէ զքեզ, Սադան կը փորձէ զքեզ» :

Եւ իշխանին հոգւոյն մէջ աւելի կատաղի կուի մը կը սկսէր, և տարակոյսներու, զզջման, յանդգնութեան ուրիշ մըրիկ մը կը պատէր զինքը :

Ի՞նչ կ'ընէին ազնուականները երբ իրեն կը դիմէին փոխանակ ուրիշ հրամանատարներու դիմելու : Ոտնակոխ կ'ընէին օրէնքը : Բանակը : Հակառակ կը գործէր կարգապահութեան : Իսկ ինքը, քաղաքացի, ինքը՝ զինուոր, ապօրէն գործոյ մը զլուխ պիտի անցնէր : Պէտք էր որ ինքը՝ իրեն արժանապատութեամբ քողարկէր այդ ապօրինի գործը : Պէտք էր ինքը օրինակ տար անհնազանդութեան, կամայականութեան, օրինաց արհամարհու-

թեան, երկու ամիս առաջ իշխանութեան համելու համար, վասն զի եթէ կարողոս իշխանը զահը բարձրանար, այդ իշխանութիւնը իրեն պիտի յանձնէր.... : Պէտք էր ինքը այդպիսի ահաւոր օրինակ մը տար ապագայ սերունդներուն : Այսօր՝ Երեմիա, վաղը՝ Քողովարի, Ֆիրլէյ, Զամսիսը, Լիուպոմիրսարի... : Եւ եթէ իւրաքանչիւր ոք իրեն փառասիրութեան համեմատ գործէ, եթէ որդիք իրենց հօրերուն և պապերուն օրինակին հետեւն, ի՞նչ ապագայ յուսալի է թշուառ հայրենեաց : Ո՛վ, Տէր իմ Յիսուս... : Խմիելնիցը ալ հասարակաց բարիքն վահանը ըրեր է իրեն և սակայն կը կոուէր օրինաց և հեղինակութեան դէմ : Արսուռ մը անցաւ իշխանին անդամներուն մէջէն : Զեռքերը գալարելով պոռաց . — Ես ալ ուրեմն ուրիշ Խմիելնիցը՝ մը պիտի ըլլամ : Ո՛վ Տէր իմ Յիսուս.... :

Սակայն Քրիստոս՝ զլուխը խոնարհեցուցած, տիսուր և վշտագին կեցեր էր իրը թէ նոր իսաչ հանած ըլլային զինքը : Յուսահատութիւնը, գրեթէ խենթութիւնը, նկարուեցան իշխանին դէմքին վրայ ու... : Ճշաց և զլուխը բռնած խաչելութեան դիմաց ինկաւ նորէն :

— Աստուած իմ, զթա՛ մեղաւորիս վը-
րայ. Աստուած իմ, զթա՛ մեղաւորիս վը-
րայ:

Արշալոյսը ծիրանեգոյն կը ներկէր հո-
րիզոնը: Արեւ ծագեր էր արդէն, երբ ոտ-
քի ելաւ իշխանը և գնաց արթնցնելու
կելինսցոն՝ որ դռան մօտ կը քնանար:

— Գնա՛, — հրամայեց, — և ըսէ որ
անմիջապէս հոս գան գունդերու և զի-
նուորութեան բոլոր զնդապետները:

Երկու ժամ վերջ, սըահը լեցուն էր
թաւընչացը ու թաւամօրուս զինուորական-
ներով: Իշխանին գունդերէն կային Ասո-
վիլիրովսրի, Արշեղուցըի, Զակլուպա,
Վուրցել, Մագնիսըոյ, Վոլոտիէսըոյ, Վեր-
շիուլ, Բոնիալովսրի, և զրեթէ բոլոր
դրօշակիր սպայները, կը պակսէր միայն
Քուշէլ, որ Բոգոլիսա կը գտնուէր: Կա-
նոնաւոր բանակէն ներկայ էին, Քորիսըի
և Օսինսըի: Զինուորութեան պատկանող
ազնուականներէն շատերը կարելի չեղաւ
հանել իրենց փետրէ անկողիններէն, սա-
կայն ներկայ էին բերդակալներ ու են-
թասենեկապետներ: Բարձր շշնչիւն մը
նման փեթակի բզզոցի, անհամբեր սպա-
սել մը իշխանին գալստեան: Վերջապէս

երկցաւ սա: Ամէնը լոեցին: Անխոռվ էր,
համբոյը, զրեթէ զուարթ. միայն կարմըր-
ցած աչքերը ու նիհարութիւնը ներքին
մղած կոփին կը մատնէին: Սակայն այն
բարեհամբոյը անդորրութեան մէջն ալ
զօրավարի անընկճելի կամբը կը տես-
նուէր:

— Տեարք, — ըսաւ: — Այս գիշեր հար-
ցուցի Աստուծոյ և իմ խղճիս թէ ի՞նչ ճամ-
բայ պէտք եմ բռնել, և հիմա կը յայտնեմ
ձեզի և ձեզմով բոլոր ասպետներու կար-
գին, որ ի սէր համաձայնութեան և Հայ-
քենեաց բարւոյն համար, որոշեցի հպա-
տակիլ զլիսաւոր հրամանատարին հրա-
մաններուն:

Ժողովքին մէջ խոր լոռութիւն մը կը
տիրէր:

• • • • • • • • • • •

Երեկոյեան դէմ, բերդին գաւիթին մէջ
Վերշիուլի Թաթար գունդէն երեք հարիւր
զինուոր պատրաստ կեցեր էին Արշեղուց-
ըիի հետ մեկնելու համար, խակ բերդին
մէջ իշխանը զլիսաւոր ասպետները սեղանի
հրաւիրած էր և ողջ երթ կը մաղթէր
բաջ ասպետին: Արշեղուցըի, իրբե փե-

սայ, նստեր էր իշխանին աջ կողմը, քովը նստեր էր Զակլոպա, իրու ազատարար հարսին: Իշխանը զուարթ էր, երիտասարդ զոյգին երջանկութեան համար բաժակ առաջարկեց: Պատերը և պատուհանները կեցցէներու աղաղակէն դղրդեցան: Նախասենեակը կը խօսէին ծառայները՝ որոնց մէջ առաջին տեղին կը բռնէր կենսան:

— Տեարը, — ըսաւ իշխանը, — այս երրորդ գաւաթթ կը խմեմ մեր բարեկամին յաջողութեան համար: Ազնիւ բունին արժանաւոր շառափղներ ծնանին:

— Անոր կենաց, անոնց կենաց:

— Շնորհակալութիմն, — ըսաւ բարձր ձայնով Արշեղուցքի, — ու գաւաթ մը ընտիր գինի պարպեց:

— Կեցցէ, կեցցէ:

— Աձեցէք և բազմացարուք:

— Պէտք ես առ նուազն կէս գումարտակ զաւակ ծնանիլ, — ըսաւ ժպտելով ծեր Սասվիլիքովսքի:

— Բոլոր բանակը Արշեղուցքիներով պիտի լիցնէ, — պոռաց Զակլոպա, — ես կը ճանչնամ զինքը:

Ամենը ծիծաղեցան: Գինին ըղեղները

կը տաքցնէր: Աեղանին շուրջը կը տեսնուէին բոցավառ դէմքեր, շարժուն մօրուցներ ու պեիներ:

— Եթէ այդպէս է, — ըսաւ Արշեղուցքի, ինքիրմէ դուրս ելած, — յայտնապէս խոստովանիմ որ վետրաւոր մարգարէ մը տասուերկու զաւակ մարգարէացաւ ինծի:

Այս լուրը ողջունուեցաւ քրքջաձայն ծիծաղներով ու կեցցէներով:

Յանկարծ զրան մէջ երկոցաւ մոայլ ու փոշոտ դէմը մը: Աեղանը և զուարթ սեղանակիցները տեսնելով վարանեցաւ առաջ գալու:

Նախ իշխանը զինքը տեսաւ: Պոստեց յօնքերը, ձեռքը աչքերուն վրայ բռնեց և բացագանչեց.

— Ահ, Քուշէլ: Ի՞նչ կայ, ի՞նչ լուր բերիր մեզի:

— Շատ տիսուր, Բարձրապատիւ Տէր, — տարօրինակ ձայնով մը պատասխանեց երիտասարդ սպայն:

Խոր լոռութիմն մը տիրեց: Բարձրացած գաւաթները կէս ճամբան մնացին. ամենուն աչքերը Քուշէլի վրայ սեենուցան, որուն յոգնած դէմքին վրայ տիսրութիւն մը կը տեսնուէր:

- Լաւագոյն էր լոէիր, քանի որ հոս
ուրախութեան մէջ են, — ըսաւ իշխանը,
— սակայն քանի որ սկսար առաջ տար;
— Ես ալ չարագուշակ բու չէի ուզեր
ըլլալ, սակայն հարկը՝ օրէնք է:
— Ի՞նչ եղեր է, իսուէ:
— Պար... առնուեր է:



ՎԵՐՁ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻՆ



ՀՀ Ազգային գրադարան



NL0321152

16.183

11